

491.990
2-86

$\omega > 0$

✓ ✓

2010

1. ~~Hymenoptera~~ Hymenoptera
Newport Aug 1. & II
2. ~~Ulysses~~ Ulysses Newport
June 4. 1891.





ԱԿՆԱՐԿ ՄՅ

ՀԱՅ ՀՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՍԻՆԱԴՐԱՆ

Ե Հ •

ԱԿՆԱՐԿ ՄՅ.

ՅԱՅ ՅՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ



Ա Հ Ե Ն Գ Ա

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ե Ր Ե Ն

1898.

491.99-5

2-81

ԱԿ

ԱԿՆԱՐԿ ՄՅ

ՅԱՅ ՅՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Ա Տ Ս Ո Ւ Մ Խ Ա Տ Բ Ա Խ Թ Ի Ե Կ Ե

Հ Ա Յ Ա Յ Գ Բ Զ Ա Խ Թ Ե Ե Ե Ե Ա Բ Ա Խ Ե Ո Տ Ի Ե

ԳՐԵՑ

Հ. ՅԱԿՈՎԵԳՈՎ Վ. ՏԱՐԵԱՆ

ՄԻԱՅԻՆ. ԱԼԻՆՏԻ.

(10 զնկատիպ պատկերով:)



Ա Տ Ե Ա Կ Ա

Մ Խ Ի Թ Ա Բ Ե Ե Ե Տ Տ Ա Բ Ե Ե

1898.

23803-4-3.

7941.57

Ա Զ Դ

Գրքուկիս յօրինման պատճառն, իւր ծրագիրն ու նպատակը պարզուած կը գտնէ լնթերցողն անոր յառաջարանական ներածութեան մէջ (էջ 1—6): Աւելի բան պահանջել կարելի չէ ասել, բան որշափ կը ներէր անձուկ նպատակը, որ Լիակատար Հնագրութեան մը յօրինումը չէր: Այսու հանդերձ հնագրութեան էական եւ զլիաւոր կէտերը զանց չեն առնուած, եւ նաեւ անոր օժանդակիչ ծիւղերու (հմմո. Ակնարկիս վերջաբանը) բանի մը կէտերն այլեւայլ տեղերը գոնէ հարեւանցի ակնարկուած են: Ամէն թերութեամբք հանդերձ կը յուսանք որ բանասէրք յաջորդ հատուածներուն, որ մաս մաս լրյու տեսած էին «Հանդիսի», մէջ (տես «Հանդիս Ամսօրեայ» 1897, թ. 2—12 եւ 1898, թ. 1—6) այժմ առանձին զքրուկի ծեւով ալ հրատարակուիլն անօգուտ աշխատութիւն մը չեն համարիր:

ՀԵՂԻՆԱԿԸ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ էջ 1—6

Ուսումնասիրութիւնք կը պակսին, 1—2: — Ուսուցչապետ Հուգոյ Շուխարտի զիւտը եւ Հարցմունք, 2—3: — Նպատակ գրութեանս, 3—4: — Հայ տառերու ծագման մասին, 4: — Ցուցակներ չկան, մատենախօսականք, Ալիշանի գործքերը, 5: — “Ցուցակու մեր Մատենադարանի ձեռագրաց, 6:

1. ԱՆԹՐՈՒՍԿԱՅՆ ԶԵՐԱԳԻՐՔ ԴԱՍՍԱՀՈՐԵԼ էջ 7—13

Ցիշատակարանք, 7: — Հատակոտորք եւ Պահպանակք, դժուարութիւն ասոնց ժամանակն որոշելու, 7—8: — Ուսուցչապետին հատակոտորքն, 9: — Երկաթագիրն իբրև պաշտօնական զիր սկզբանէ մինչեւ ԺԴ դար, 9—10: — Հնագոյն Երկաթագիրք, 11: — Հետեւութիւն. Երկաթագիրն Ե—ԺԴ դար գործածունելով հատակոտորքն անպատճառ հին ըլլալու պէտք շունին, 12—13:

2. ԳԼՈՒԽԻՐ-ԵՐԿԱԹԱԳԻՐՔ ԵՒ ՄԻՋԻՆՄԵՍՐՈՊԵԱՆՔ էջ 13—24

Ցատո՞ւկ էք այս կամ այս տեսակ զիրն Հայոց աշխարհի որոշեալ տեղույ մը, 13 եւս: — Հին ժամանակ գրութեան նորութիւնք դիւրաւ չէին տարածուիր, 14: — Այժմ ոչինչ կընամք որոշեւ այս մասին, 15: — Գլխագիրն եւ Միջինմեսրոպեան ձեռագիրք հաւասար հնութեամբ եւ գործածութեամբ ծանօթ են մեզ. Մինայ, 15—16: — Աստուածաշունչ չկայ Երկաթագիր. մեծ ճառընտիրներ, 17—18: — Ցուցակ հնագոյն Երկաթագիր Աւետարաններու Թ—ԺԴ դարերուն մի առ մի. 19—24: — Եղբակացութիւն, 24:

3. ԱՆՈՒԱՆԱԿՈՉՈՒԹԻՒՆՔ ԵՒ ՆԿԱՐԱԳԻՐ ՑԱՌԱԶԵՒ-
ԵՐՈՒ էջ 24—49

Անուանակոչութիւնք Քարամեանցի, Գլխազիր,
Միջին եւ Փոքր, 24—26: — Անցման Դրեր, 27:
— Բոլորզիր եւն, 28: — Անուանակոչութիւնք
անյարմար են, 28—29: — “Բոլորզիրոն ին է,
Գէորգ զրիչ, 29: — “Աղիւասկո զիր, եւ Աղիւտ
մատեանք նաեւ Հայոց ծանօթ, զրոյց Խովսայ
եւն, 30—31: — “Գրշագիրոն եւն Հատ Միխթարայ
Ապարանեցւոյ, 32: — “Առաջին զիրնոն, ինդիր
անմեղազրութեան “Խոշորութեան” տառերու
եւն, 33: — “Նոտրոն եւ այլ անուանակոչմոնք,
34: — Մնկութիւնք “Երկաթագիրոն բառին. Գրիշ
եւ Գրոց. սխալ է երկաթի զրիչ համարիլն. Մոմի
վրայ զրելն եւն, 35—36 եւն: — “Եղէզնոն եւն,
“Վարագագիրոն եւ սխալ մնկութիւն, Կնիքներ”,
37: — Ուրիշ սխալ ըմբռնմոնք, “զիր Պարսից
եւ Յունացոն եւն, 38: — “Դրելոն նաեւ “բանդա-
կելոն կը նշանակէ, 39: — Թանսաք “ի ժանկոյ
երկաթոյնոն իրա մնկութիւն “երկաթագրիոն,
40—41: — “Դրամագիրոն, “Փառագիրոն, “Փակա-
գիրոն, “Զազագիրոն եւն, 42: — ՆԿԱՐԱԳԻՐ տա-
ռածեւերու՝ տպագրութեամբ նմանցուած օրինակ-
ներով, 43—49: — Գլխազիր՝ երեք տեսակ,
43—44: Միջինմեսրոպեան, 45: Փոքր Երկաթա-
գիր, 45—46 (օրինակաւ մանր միջնոյն): Անցման
զիր, 46—47: Բոլորզիր, 47—48: Նոտր, 48: —
Շղագիր եւ արդի Գեղագրութիւնք, 48—49:

4. ԺԱՄԱՆԱԿԱՄԻՋՈՑՔ ԳՈՐԾԱԾՈՒԹԵԱՆ ԻՒՐԱԲԱՆ-
ԶԻՒՐ ՑԱՌԱԶԵՒԵՐՈՒ էջ 50—84

Ժարամանցիր որոշմոնք, 50—51: — Հ. Եփրեմայ
Զագրծեան եւ (անկէ) Հ. Դարեկնի որոշած դա-
րերը, 52—53: — Հ. Դ. Խնձիծեանի կարձիրն,
53: — Ասոնք յընդհանուրն միայն ուղիղ են,
54—61: — Երկաթագրի շըջանը, 61—64: —
Բոլորդրի շըջանը. ին է, հայ ճեղագիրն 999ին,
իսկագիրը ժբ դարէն եւն, 64—67: — Բոլորզիր
ժ դարէն յառաջ (Զեւ 1—2) եւն, 68—70: —
Կողովոյա ճեղագիրը Անոյ արքոնի գրատնէն
է. Զեւ զրչութեան Էջմիածնի աւետարանին

(Ձեւ 3) եւն, 71—73: — Նոտր ժԴ դարէն, Գայլսօրոյ ձեռագիրն՝ բոլոր-նոտր (Ձեւ 4) եւն, 73—75: — Ծղագիր հին, բոլորգրէն ալ ծագած. Կոստանդնի դաշնագիրը (Ձեւ 5) եւն, 75—77: — Այլեւայլ տառածեւեր միեւնոյն գրքի մէջ, շատ յաճախ միեւնոյն ժամանակները գործածուած, օրինակնես, 77—80: — Քաղուածք Էջմիածնի «Մայր» ցուցակէն, Երկաթագիր, միջին, բոլոր-գիր եւ նոտր հազորն ձեռագիրք նոյն հաւաք-ման, 81—84:

5. ԱՌՅՆԻՆ ԳԻՐ էջ 84—104
Ներածութիւն, 84—86: — Ոչինչ բան յերեւան ելած է հնագոյն յիշատակարաններէն, 86—87: — Ասորիք եւ իրենց պաշտօնական ու առանին գիրը, Հայք յԱսորիս, նոյնն առ Յոյնս. Հայք ալ առանին զիր ունենալու էին նաեւ Ծ դարուն, 87—92: — Միակ յիշատակարան՝ Պապիրոսա հայտառ-յունարէն առ Ա. Գարիէրի, 92—93: — Ասոր ծագումը, Փայում, 94—95: — Պապի-րոսներու ժամանակն, ի մասնաւորի հայերէն Պապիրոսինը, 640էն յառաջ, 95—96: — Նկա-րագրութիւն Պապիրոսին (Ձեւ 6), 97—98: — Դիրն եւ առանձնայատկութիւնը, 98—101: — Յունարէն բառերու հայերէնի տառադարձու-թիւնը եւն, 101—102: — Եզրակացութիւն եւ հսկագիրը, 102—104:

- 6 ԿՐԿՆԱԳԻՐ. էջ 104—126
Հ՞նչպէս կը ծագին Կրկնագիրը, 104—105: — Մեր Մատենադարանի Ազաթանգեղոսն (Թ. 56): առաջին ծանօթ հայ Կրկնագիրը, տեղեկութիւնը, 105—108: — Հ. Եփրեմայ Զագրծեան հատուածը «Տեղեկութիւն», եւն, ուղղագրական փոփոխու-թիւնք հայ ձեռագրաց եւն, Կրկնագիրը կարդա-լու կերպեր, եւն, 108—112: — Մեր Մատենա-դարանի Թ. 505, Ա թերթ մը Կրկնագիրը Պատ-մութեան Խորինացոյ, 112—113: — Հուգոյ Շու-խարտ գիտնականին գիրտը, հայերէն-վրացերէն Կրկնագիրը, 113—116: — Տեղեկութիւնք վերջ-նոյս վրայ, հատած մանկէ եւն, 116—117: — Քաղուածք նոյն գիտնականին թղթերէն, աղերս

արտաքին նմանութեան նայ եւ վրացի տառերու, 117—119: — Յունարէն-հայերէն կրկնագիրը Թիշխստորֆի, 119—122: — Կրկնագրաց գիրը “Միջիամեսարոպեան”, Է, որ արգելք չէ նութեան. նոյնը թէ Գլուագիրն է Մեսրոպայ գտածը, 122—126:

- 7. ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԵԽ ԻՐԵՆՑ ԳԻՐԸ ԷՀ 126—157**
- Արձանագրութեանց բազմութիւնը, հաւաքմունք կամ՝ հրատարակութիւնը, 126—130: — Ըսթերցմունք՝ յաճախ վերստուգելու են. նմանանանութիւնք աւելի քիչ են, 130—131: — Հնագոյնին անմատչելի են նազրութեան՝ լուսանկարուած շուլալով, Տեկոր, Խէժիլիսէ, Սոխկեր եւ Դամբարամնք Ե—Է դարերէն, Բարիուղարեսնի հաղորդած երուսաղեմի միւսինի արձանագրութիւնք Ե—Զ դարերէն, 135—138: — Աս ննագոյններու գիրը, արձանագիր Մերենի Կամսարականի եւ այլազան տառեր, 138—140: — Աւոյ եւն միւս արձանագրութիւնը (նմանագիծք Քէստնէրի), 140—141: — Անրօնոց ալ այլածեւ տառերը, 141—143: — Ի՞նչ կընանք ըսել այս գրերուն համար, 143—145: — Ն. Մառի հաղորդած լուսանկարը արձանագրութեանց (ԱւՉեւ 7), 145—147: Ուրիշ տառածեւք (բացի Նորոց բոլորգեն) արձանագրութեանց, երկու հատ միջիամեսարոպեան արձանագիրք չին Թալնայիւնքերուաց, 147—150: — Ասոնց ալ այլազան ծեւք, 150—151: — Պիշտէքի գերեզմանատան կամ Եօթնզետի հայերէն-ասորերէն եւ բոլորգեր արձանագրութիւնը (Չեւ 8), Ա տառի յատուկ ծեւն եւն, 151—155: — Երկաթի եւն վրայ քանդակուածք, 155—157:

- 8. ԲԱՌԱՑՐՈՇՈՒԹԻՒՆ ԵԽ ԿԻՑԱՐՈՒԹԻՒՆ 157—177**
- Կիտադրական դրութիւն Պապիրոսի եւ Էջմիածնի աւետարանին, 157—158: — Պէսպիտութիւնք միր Մատենադարանի Երկաթագրերուն, 158—159: — Կիտադրութեան նշանք ուրիշ ննագոյն ծեռագրաց մէջ, Կէտ, Կրկնակէտ, Ստոր եւն, 159—162:

— Շեշտ, 162: — Ենթամնայ կամ Տողադարձի
նշան, 163—164: — Տարբերութիւն Կիտադրու-
թեան երկաթագրերու եւ բոլորգրերու, ուրիշ
նշանք, Քերականք, Հատած Խսայեայ Նշեցւոյ,
164—165: — Բառաշխաժանուն՝ կամ բառան-
ջատ զրչութիւն եւ Տողադարձի, Համեմատութիւն
երկաթագիր եւ բոլորգիր ճեռագրաց, օրինակ-
ներ, եւն, 165—169: — Զափական զրութեանց
ազդեցութիւնն, իսկագիր մը Դր. Տաթեւացւոյ,
Խազք, եւն, 169—170: — Փալիայի ճեռագիրն
եւ Կ. Կոնիբիրի զիտողութիւնն, 171—172: —
Կիտադրութիւն եւ վերծանութեան նշանք Ար-
գանագրութեանց սկզբանէ մինչեւ ԺԴ դար,
172—177:

9. Վերջաբան եհ ՅԱՒԵԼԼԻՔ էջ 177—199
Վերջաբանական Խորհրդածութիւնն, 177—181:
— Անտոնիան Հարց “Թարգմանչագիր” աւետա-
րանը, 181—188: — Նոր բոլորգիր Հատակոտոր
մը ԺԱ դարէն (Ձեւ 10): 188—191: — Դիւա-
նականք Լեւոնի Բ եւ Աւշնի, 191—194: — Երկու
նոր Կրկնագիրը, 194—196: — Երուսաղեմայ
դամբարաններու մասին. Խորենացւոյ երկաթա-
գիր պատառիկը, 197—199:



ԱԿՆԱՐԿ ՄԸ

ՀԱՅ ՀՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ

Պարզ դիպուածի արդիւնք են յաջորդ տողերն, որ ըստ այսմ՝ ինչպէս բացայաց կըսենք, իբրեւ յատուկ ուսումնասիրութիւն մը գրուած չեն: Տակաւին շատ մանուկ է հայ հնագրութիւնը (paléographie). ամենակարեւոր ինդիբները լուծելու կանոնաւոր փորձ մ'անգամ եղած չէ. բազմաթիւ կէտեր տակաւին առեղջուած կը մնան՝ թաղուած խոր մժութեան մէջ: Թէեւ զարմանալի երեւայ այս բանս՝ նկատելով հայկական ձեռագրաց մեծ քանակութեամբ եւ ամէն տեղ գտնուիլը, սակայն ճշմարիտ է: Էջմիածին իւր իբր 4000 հայերէն ձեռագիրներով, երուսաղէմ եւ Վենետիկ իւրաքանչիւրն իբր 2000 կտորով, չիշելով աւելի փոքր ժողովածոյքները, հաւաքումներ են՝ որ

կրնան մրցիլ շատ մ'եւրոպական նաեւ մեծ
մատենադարաններու արեւելեան ազգաց ձեռ-
ուագիր գանձերու միթելքներուն հետ : Եւ սակայն
այսափ առատ ատաղձ ունենալով հանդերձ՝
տակաւին քիչ բան եղած է նոյն իսկ հայ մա-
տենադրութեան համար ընդհանրապէս, թող
ասոնց գրչութեան արուեստն ուսումնասիրելն:
Իրաց այս պարագային մէջ եւ քանի որ Հայոց
հնագրութեան եւ ոչ պարզ ձեռնարկ մ'եղած
է՝ որչափ մեզի ծանօթ է, անկարելի է որ այն
բազմաթիւ խնդիրներն՝ որ ձեռագիրներով զբա-
զող բանասիրի մը մտաց առջեւ կ'ելլեն ամէն
քայլափոխին, վերջնական ու որոշ լուծում
գտնեն: Ամէն՝ նաեւ փոքր՝ օգնութիւն կամ դի-
տողութիւն անօդուտ չէ կարծենք: Այս տեսա-
կիտով միայն գրուած են յաջորդները, որոնք՝
ինչպէս կը յուսանք անօդուտ պիտի չերեւան
հայ բանասիրաց:

Տարւոյս սկիզբն՝ յունուարի կէսերն՝ էր
որ վրական իրաց բազմահմուտ քաջածանօթ
գիտնական մը՝ ուսուցչապետ Հուգո Շուխարդ (H. Schuchardt) ի Գրաց, անդամ աւստրիական
ճեմարանի գիտութեանց, թղթով կը ծանու-
ցանէր հայերէն հնագրութեան համար նշա-
նաւոր եւ մեզի անակնկալ գիւտ մը. այսինքն՝
թէ ձեռք բերած է ը—թ. դարսուն էր միա-
նալու մ'ունի: Ուսուցչապետն՝ որ այս ձեռագրին
հետ ուրիշներ ալ ձեռք ձգած էր, անոնց միոյն
կողերէն հանելով մագաղաթեայ հայերէն հա-

տակոտոր մը՝ խաւրած էր մեզ, խնդրելով որ
անոր գրերուն որպիսութեան, հնութեան եւն
մասին տեղեկութիւն տրուի իրեն։ բայց նաեւ
բազմաթիւ հարցումներ ուղղած էր հայկական
հնագրութեան մասին, որոնց պատասխանին կը
սպասէր։ Քիչ մ'ետքն ուրիշ նամակներով նոր
հարցումներու հետ՝ աւելի եւս տեղեկութիւններ
տուած էր յիշեալ հայերէն կրկնագրին մասին,
միանդամայն վրական ձեռագրէն մէկ էջ մը
յաջող լուսանկարով մեր տրամադրութեան
ներքեւ դրած։ Ուսուցչապետին հարցմանց պա-
տասխանն՝ որչափ կարելի էր՝ տրուեցաւ. բայց
բնական էր որ ամէն կէտի մէջ որոշ եւ վերջ-
նական վճիռ մը տալ կարելի չէր։

Խնդիրն այնպիսի կէտերու վրայ ըլլալով,
որոնց մասին տակաւին քիչ մտադրութիւն եղած
է Հայոց մէջ, աւելորդ չհամարեցանք նոյները
պարզել հոս մեր ընթերցողաց առջեւ։ Յաջորդն
ըստ այսմ նախնաբար նամակի մը քիչ մ'եր-
կայն պատասխանն է, միայն հոս տեղ տեղ
աւելի պարզուած եւ քանի մը մասերու յաւ-
ելուածներով։ Եթէ ուրիշ արդիւնք չունենան
այս տողերը՝ գոնէ կը յուսանք որ ինդրոց այժ-
մու վիճակին վրայ գաղափար մը կու տան ըն-
թերցողներուն. եւ թերեւս հայ հնագրութեան
վրայ հրաւիրեն այն բանասիրաց ուշադրու-
թիւնն՝ որոնք աւելի միջոց ունին նոյն ինդրով
զբաղելու՝ առ ձեռն կամ մատչելի ունենալով
հայերէն ձեռագրաց մեծ հաւաքումներ, ուրի
մասնաւորի հնագոյն գրչութիւնք ցանցառ չեն։

Ինքնին կը հասկցուի ուրեմն որ յաջորդովս
աւելի խնդիրներ առաջարկել քան լուծել փոր-
ձուած է, եւ այն՝ որոշ շրջանի մէջ, հետեւ-
ելով ուսուցապետին հարցմանց. եւ որով-
հետեւ նպատակ ալ չունէինք հնագրութեան
ամէն խնդիրները հետազօտել, պարզապէս թե-
րակատար ընդհանուր տեսութիւն մըն է այս
գրութիւնը:

Հայոց տառերուն վրայ շատ գրութիւն-
ներ լոյս տեսած են, բայց ասոնք կամ հետա-
զօտութիւնք են տառերու ծագման¹, եւ կամ
անոնց նախնական հնչման վրայ կը խօսին մաս-
նագիտորէն եւ գիտնական հիմանց վրայ հաս-
տատուած²: Տառերու հետզհետէ զարդանալուն
եւ ձեւերու փոփոխուելուն նկատմամբ՝ հնա-
գրական տեսակէտով՝ որեւէ յատուկ եւ հիմ-
նական քննութիւն եղած չէ, բայց միայն հար-
եւանցի գիտողութիւններ այլեւայլ առիթներով,

¹ Հմմտ. Հնոց մէջ Գարտհաւզէնի գրութիւնն ի ZDMG, XXX, 53—80. Խորերէն՝ Խաչակ Յարութիւննեանց, “Հայոց գիրը”, ՏՊՀ. 1892 եւ Ա. Տաղաւարեան “Ծագումն հայ տառից”, Ակեննա 1895: Առաջնոյն արժեքին մասին տես “Հանդէս”, 1893, էջ 88—92. Ալրջնոյն համար՝ “Հան-
դէս”, 1896, էջ 213—217. Հմմտ. Խաեւ անդ, 72—76:

² Հմմտ. (Գեր. Հ. Արսէն Ա. Այտընեան) “Տառա-
գարձութեան խնդիրը” “Հանդէս” 1888, էջ 73—77,
97—104, 117—122, 149—155, 165—168, 208—213 եւ
1889, էջ 37—40: — “Եղին խնդրոյ վրայ՝ ընդհանրապէս ոչ
միշտ յաջող՝ ուրիշ գրութիւններէն յիշենք՝ Հ. Բ. Ա.
Սարգսեան, “Տեսութիւն տառագարձութեան խնդրոյն եւ
հայերէն նշանագրաց վրայ, ի Բազմավէսոյ, 1889, էջ
21—42, 97—103, 129—134 եւ 161—170:

ընդհանրապէս առանց գիտնական հաստատ հիմանց:¹ Դժբախտաբար եւ ոչ լաւ ցուցակներ հրատարակուած են հազարներով հաշուող հայերէն ձեռագրաց, որ ամեն կողմ կը գտնըւին, որով չենք ալ կրնար ապահովութեամբ գիտնալ թէ այս կամ այն գարուն որչափ եւ ի՞նչ գրով ու արուեստով ձեռագիր ազատած է կորստենէ եւ հասած մեզի: Օրինակի համար Երուսաղեմայ մեծ աքանակ հաւաքման մասին շատ չնշին տեղեկութիւն ունինք. Եջմիածնի այժմ իբր 4000 ձեռագրով գրատան ցուցակ մ'ունինք՝ Կարինեանցի կոչուած, որ 2340 թիւ կը պարունակէ (Տփղ. 1863), ցուցակ մ'որ գոհացուցիչ չի կրնար համարուիլ: Նաեւ իբր երկու հազար թուով եւ շատ ընտիր ձեռագիրներ պարունակող Անենետկոյ Մխիթարեան Հարց ճոխ գրատունը տակաւին ծանօթացած չէ ընդհանրութեան՝ ցուցակով մը: Սակայն նշյն գրատան գանձերէն շատ բան ծանօթացուցած է, եւ այն՝ յաջող ճշգրտապատկերներով հարիւրաւոր ձեռագրաց այլեւայլ մասերու, ուստի եւ հայ հնագրութեան համար ալ մեծ արժանիք ստացած՝ մեծանուն գիտնականն Հ. Պ. Վ. Ալիշան, իւր մեծածաւալ համագրութեանց մէջ, զորոնք շատ յաճախ

¹ Այսպէս համառօտ եւ ընդհանուր աեղեկութիւն մը «Հայ գրչագիրք» առ Ա. Հ. Գարբհ. «Հայկական հին Դպրութիւն» Անեստ. 1886, էջ (55—)57—84 եւ ուրիշ քանի մաննշան բաներ: «Եւրոպաց» թերթի գրութիւնը յետոյ կը յիշենք:

պիտի յիշենք¹: Հազիւնոր ժամանակներս սկսան կանոնաւոր ցուցակներ լցու տեսնել՝ Միաբանութեանս նախաձեռնութեամբ, որուն մատենադարանի ձեռագրաց ընդարձակ ցուցակն ալ վերջերս լցու տեսաւ², ուր փոյթ տարուած է տառերու այլեւայլ տեսակները ներկայացընել նմանահանութեամբ (Տախտ. Ա, 1—6 եւ Բ, 7—20), ինչպէս նաեւ դրուած է յատուկ տախտակ մը հնութեան ձեռագրաց՝ նշանակելով հնագոյններուն տառերու տեսակը. (անդ, էջ ԺԷ—ԻՎ:) Բաց աստի ինչ ընդհանուր տեղեկութիւն որ քաղել կրցանք մեր հաւաքման նոյն ժամանակի 573 ձեռագիրներէն՝ դրուած են՝ բաց ի իւրաքանչիւրին ստորագրութենէն՝ նաեւ Ցուցակի Ներածութեան մէջ՝ հանդերձ ցանկերով գրիշներու, ծաղկողներու, գրչութեան գլխաւոր կենդրոններու, եւն. (անդ, էջ Ե—ԺԵ:) Քանի մ'ուրիշ գրութիւններ ալ, որ այս կամ այն տեսակի տուվ նպաստամատոյց եղած են այլեւայլ իրաց քննութեան եւ լուսաբանութեան, պիտի յիշենք յընթացս Ակնարկիս: Այժմ պէտք է կրկնել թէ Հայոց տառերու զարգացման եւ Հոյոց գրչութեան արուեստի պատմութիւնը գրուելու տակաւին փորձ անդամ չէ եղած, եւ լաւ եւ ընդարձակ ու հիմնական հնագրութեան մը պէտքը շատ զգալի է:

1 Յատկապէս՝ “Շիրակ”, Վենետ. 1881. “Սիսուան”, 1885. “Այրարատ”, 1890, եւ “Սիսական”, 1893:

2 Վիեննա 1896, գերմ.-հայերէն, 4^o էջք 1522 եւ եօթը Տախտակ. — Քարամեանցի Ցուցակը՝ տառերու նմանահանութամբ, յիշելու առիթ պիտի ունենանք:

1.

Հայերէն ձեռագիրները՝ ինչպէս նաև ասորականք՝ ընդհանրապէս մեծ դիւրութիւն կը մատուցանեն հնութեան լաւ սովորութեամբն որ առհասարակ մէկ կամ աւելի “ յէշտական ” կ'ունենան, ուր գրիչն, ստացիչն, գրութեանթուականն եւ տեղը կը ծանուցուին՝ յաճախ երկար տեղեկութիւններով իւրաքանչիւրին ընտանեաց, նոյն ժամանակները եւ տեղերը պատահած դիպաց, եւն: Դժուարութիւն կը պատճառեն միայն անթուական ձեռագիրներն՝ որոնք կամ չունէին որեւէ յիշատակարան կամ յընթացս ժամանակաց ինկած կորսուած են անոր վերաբերեալ թղթերը: Հին ձեռագիրներու յարդը քիչ անգամ ճանցուած է յետագաներէ, որոնք այլեւայլ պիտոյից — յաճախ իբրեւ Պահապահէ ձեռագիր մը կազմելու համար — գործածած, փճացուցած են երբեմն այնպիսի ձեռագիրներ ալ, որոնք իրենց շքեղ գրչութեամբն ու նաև ծաղկմամբ ամէն թանգարանի զարդ կրնային համարուիլ՝ եթէ անարատ հասած ըլլային: Ըստ բախտի մեզի հասած այս հատակոտորներուն լաւագոյն օրինակներէն մին է մեր մատենագարանի թ. 456, Ա, 1 հատակոտորն մեծագիր ($36,5 \times 27,5$) երկսիւն մեծ գլխագիր երկաթագրով, շքեղ ծաղկաւ եւ նկարներով Աւետարանի մը. (երեք տող նմանահանուած տես Ցուցակ, Տիտ. Ա, 1:) Մերձաւորապէս ԺԱ — ԺԳ դարերէ դրած ենք հատակոտորիս գրչութիւնը:

Բայց ինչո՞ւ արդեօք ոչ աւելի հին: Եթէ տառերու ձեւերը միայն ի նկատ առնուէին, արդելք մը չկար կարծենք քանի մը դար ալ հնագոյն համարելու: Ն. Քարամեանց Պեղլինի գրատան Ms. Or. Minut. 285 ձեռագրին (գրուած 1432ին) կից 4 մագաղաթեայ թղթերը, որ յիշեալ թ. 456, և, 1 հատակոտորին շատ նման գիր մ'ունին (Tafel Ia, 1) մերձաւորապէս թ. դարէն կը համարի, իսկ տառերու ձեւն իրբեւ օրինակ այն գրին, որ Ե—Ը գարերուն կը գործածուէր: Հոս ի հարկէ բաց ի ուրիշ նշաններէ — զոր օրինակ մագաղաթի կոկման արուեստի շատ մեծ կատարելութիւնը, — գլխաւորաբար գունագեղ եւ նկարիկներով ճոխ խորանազարդին եւ մեծ զարդագրին ծաղկման արուեստին կատարեալ աստիճանն էր որ ստիպեց զմեզ ԺԱ—ԺԳ գարերէն հին չհամարիլ. քանի որ գիտենք թէ ասկէ հնագոյն ձեռագրաց հայ ծաղկողներու զարդերն եւ մանրանկարներն տակաւին որչափ պարզ ու անզարդացած են¹:

Քիչ չեն այն կտորներն ալ, նաեւ երեմն ամբողջ ձեռագիրներ, որոնք որեւէ ուրիշ նշանէ զուրկ են. ուստի իրենց հնութիւնը մերձաւորապէս որոշելու համար միայն տառերու ձեւն ու գրչութեան կերպը կը մնայ: Հոս պէտք էր որ հայ հնագրութիւնն աւելի որոշ կանոններ ու-

¹ Հմման. Մոսկուայի 887ի աւետարանին կամարներն եւ նաեւ 989ի գրուած Կջմիածնի հռչակաւոր աւետարանին հայ գրչին սեպհական զարդերը. (Ստչիգովսկի, “Կջմիածնի աւետարանը”, Վիեննա 1892, էջ 18—19 եւ 75—76:)

նենար՝ զասոնք դիւրութեամբ գասաւորելու . Եւ Ճիշդ այս կանոններն կամ ըսենք ապահով ապացուած իրողութիւններն են որ կը պակսին այժմ՝ քննութեանց ալ պակսելով։ Առնունք իբր օրինակ այն հատակոտորն զոր Ռւսուցապետն խաւրած էր՝ վրական ձեռագրի մը կողերէն հանելով։ Բաւական մեծ գլխագիր-երկաթագրով է հատակոտորս՝ յայտնապէս ճաշոցի մը մէկ պատառն. (առաջին կողման նիւթն է՝ Պուկ. Ե, 24—26, երկրորդ կողմանն՝ Մատթ. Ը, 28—31:) Գիրը՝ գրեթէ նոյն մեր մատենադարանի թ. 456, Ա, 2 հատակոտորին՝ իբր ԺԱ—ԺԲ դարերէն, որմէ չորս տող դրած ենք լուսատիպ (Տիստ. Ա, 2.) Եւ նոյն այն կտորին հետ, զոր քարամեանց ալ դրած է նմանահանութեամբ (Tafel Ia, 2) իբրեւ “միջակ գիր” Եւ օրինակ գրչութեան Ը—Ժ դարերու։

Դիտմամբ յիշեցինք այս երկու կտորները գրեթէ Ճիշդ միեւնոյն գրով, որոնց գրչութեան ժամանակն այնչափ անորոշ կը մնայ մեր արդի ծանօթութիւններովն, որ՝ ինչպէս վերը յիշուեցաւ, այլեւայլ անձանց որոշած մերձաւոր ժամանակն Ը—ԺԲ, ուստի ամրող չորս դարու անջրպետ ունի։ Ասոր պատճառն է ասկէ զատ այն ալ որ երկաթագիրն՝ ըլլայ գլխագիր կամ միջինմեսրոպեան կոչածնիս, երկար դարեր ուշադիր գիրն էր՝ գլխաւորաբար եկեղեցական գրքերու, եւ յաճախ գործածուած կը գտնենք նաև այն ժամանակներն՝ երբ գրերու միւս տեսակներն, զոր օրինակ բոլորգիրն, արդէն

կային եւ նաեւ երբ տիրող եղած էին արդէն գործածութեան մէջ. ուստի նաեւ ԺԲ—ԺԳ դարերուն։ Ըստ այսմ այսպիսի երկաթագիր հատակոտոր մը կրնայ Ը—Թ դարերէն ըլլալ ինչպէս կը կարծէր Ուսուցապետն համեմատելով անոր գիրն Քարամեանցի քիչ մը յառաջ յիշուած միջակ գիր ո կուածին հետաբայց Ճիշդ խօսելով՝ կրնայ նաեւ աւելի կանուխ ժամանակէ ըլլալ, եթէ ուղիղ է այն կարծիքը թէ Մեսրոպայ յարդարած գիրը գլխագիր երկաթագիրն էր. միւս կողմանէ նաեւ աւելի ուշ ժամանակի վերաբերիլ, մինչեւ անգամ ԺԳ դարու։ Այսափ ուշ ժամանակէն ալ կան արդեամբք երկաթագիր ձեռագիրներ որոշ թուականաւ, ուստի առանց գրութեան ժամանակը ինդրոյ տակ ըլլալու, եւ այն՝ բաւական թուով։ Յիշենք իբրեւ օրինակ հատ մը՝ Աւետարան մեծագիր մագաղաթեայ Հաւուց թառ վանքը գրուած եւ շքեղ ծաղկուած Իգնատիոս անուն ճարտարէ շատ մեծ ծախքով, ինչպէս կը լսենք յիշատակարանէն, 1214ին։ Հ. Պ. Վ. Ալիշան էջ մ'ամբողջ՝ Յովհաննու աւետարանի սկիզբը՝ գրած է գունատիպ նմանահանութեամբ, ուր պայծառ կը տեսնուին գեղեցիկ գծուած գլխագիր-երկաթագիր տառերն աւետարանի սկզբան — շատ նման վերցիշեալ հատակոտորին տառերուն, — մինչդեռ խորագիրքն նոյնպէս յաջող գծուած միջինմեսրոպեան տառերով են¹։ Առ-

1. Հմիմա. “Այրարատա”, 356—357 էջերուն մէջտեղ գրուած։ Ստկայն ըուն գրքին կամ մարմնոյն գրի մասին

ջեւս եղած ձեռագիր ցուցակի մը համեմատ՝
միայն վենետիկ կը գտնուին այս ժամանակնեւ-
րէն հին աւետարաններ, չորս հատ որոշ թուա-
կանաւ ժԳ գարու, ամէնն ալ “երկաթագիր”,
(գժբախտաբար առանց երկաթագրի տեսակն
որոշելու:) Ասոնք գրուած են 1181, 1200,
1204—5 եւ 1230 թուականներուն¹: Միւս
կողմանէ նոյնպէս երկաթագիր, եւ եթէ չենք
սխալիր՝ յիշեալ հատակոտրին տառերուն շատ
նման գրով է՝ “Հայութիւնն եղած հայերէն
ձեռագրաց ծանօթ ամենահինը” Աւետարան
Մոսկուայի Լազարեան Ճեմարանի՝ գրուած
Յ1.Զ. (= 887) թուին², ինչպէս նաև “երկա-

բան մը ըսուած շվետով հոն՝ անկարելի չէ կարծէլ որ միայն
աւետարանաց սկիզբները կամ խորաններու կից էջերն ըլլան
երկաթագիր գլխագիր, իսկ մարմինն՝ ըսենք՝ միջինմես-
րողեան: Այս կարգի գրչութիւններ քիչ չեն գրեթե
ամեն հաւաքման մէջ: Յաճախ երբ գիրքը նաև բոլորգիր
է՝ զլխաւոր հատուածոց սկիզբը աւետարանաց խորան-
ներու էջերն՝ երկաթագիր կը լլան, առաջին առջերն՝ զար-
դագիր կամ գոնէ գոյնզգոյն: Այսպէս մեր մատենադարանի
Թ. 5 բոլորգիր ճաշոցը 1223ին, եւ ուրիշներ:

1 Հմմտ. Վենետիկոյ “Աւետարան” Ա., գրուած ՈՒ.
(= 1181) թուին. “Աւետ. Բ.”, ՈՒԴԻ (= 1205) թուակա-
նին. երկու աարի միայն յառաջ “Աւետ. Է.” գրուած ՈՒԲ
(= 1203) թուին, որմէ ալ երկու աարի կանուխ թղթի
վրայ գրուած “Աւետ. Լ.Թ.” ի թուին ՈՒԹ (= 1200), եւ
վերջապէս “Աւետ. Խ.” գրուած ՈՒԹ (= 1230): Ամէնն ալ
պարզապէս “երկաթագիր”, նշանակուած են. ուստի ումանք
թերեւս միայն միջինմեսօրոպեան երկաթագիր ըլլան:

2 Ճշգրտապատկեր մը տես առ. Խաչակի Յարու-
թիւնեանց, “Հայոց գիրք,, Տախտ. Է., բայց յոռի յօրի-
նուած ըստ արուեստին: Աւետարանն՝ որ ուղղագրութեան
եւ բնագրի մասին ալ մեծ կարեւորութիւն ունի, հրատա-

Թագիրը է ասկէ միայն իբր քսան տարի կլրստաբեր Աւետարանը Մլքէ թագուհւոյ ի Վենետիկ ՅՇՆ (= 906) թուականին :

Յամենայն գէպս, եթէ միայն հոս յիշուած երկաթագրերը բուն մեսրոպեան կամ գլխագիր են, կ'ունենանք (ամենահինն 887 եւ նորագոյնն 1230 թուականին ըլլալով) գրեթէ չորս ամբողջ դարու անջրապետ՝ նոյն գիրը գործածուած։ Եւ կարելի ալ չէ ամենեւին ըսել թէ ասոնք վերջին եզրներն են, որմէ ասդին եւ անդին պիտի չգտնուի կամ չի գտնուիր նոյն գրելով ձեռագիր եւ ուրիշ յիշատակարաններ։

Եւ եթէ ճիշդ է գլխագիր տառերը Մեսրոպայ տալը, ութէ դար կ'ունենանք (Ե—ՓԳ) երկաթագրի գործածութեան, առանց տակաւին որոշ նշաններ ունենալու որ այս երկար ժամանակամիջոցն այլեւայլ շրջաններ կարենանք բաժնել՝ իւրաքանչիւրին յատուկ գոնէ մանր բայց ապահով եղանակաւորմունք — քանի որ երկաթագիր-գլխագիրն յէականս նոյն է այս ամէնուն մէջ, — զանազանել, եւ ըստ այնմինդրոյ նիւթ եղող անթուական գլխագիր ձեռագիր մ'աւելի օրոշ շրջանի կամ միջոցի վերագրել։ Զենք ըսեր թէ անկարելի պիտի ըլլայ այս.

բակութեան կը պատրաստուի այժմ՝ խնամով ուսուցչապետ Գր. Խալաթեանցի։ — Ասոր մասին հմտա. առ այժմ Քիւշւկ - Յովհաննիսեանի աեղեկատու գրութիւնը (Պասկ. 1893) ռուսերէն։ «Նոյն հեղինակն ունի նաև «Հին հայերէն ձեռագիրը», ռուսերէն փոքր գրութիւն մ'ալ (Պասկ. 1892), վեց լուսանկարով ձեռագրաց, բայց ամէնն ալ բոլորդիր եւ ոչ հնագոյն դրութիւններ։

միայն թէ առ այժմ զուրկ ենք ճշգրիտ յատկանիշներու ծանօթութենէ։ Այս պատճառաւ էր որ մեր գրատան մէջ գտնուած բազմաթիւ գլխագիր հատակոտորները ջուցակին մէջ մեծաւ մասամբ միայն իրր ժամ—ժբ դարերէն յառաջ նշանակուած են, առանց աւելի մեծ հնութեան վերագրելու, բայց միայն մէկ քանին՝ ուր ուրիշ կոռւան մը կար կամ աւելի հաւանականութիւն։ (Հմմտ. թ. 456, եւն։) Այս նշաններէն մին է այն, երբ ձեռագիրն՝ որուն կողէն հանուած են հատակոտորքն, ինքնին մեծ հնութիւն ունենայ։

2.

Զուր ինդիր մը չէ կարծենք Ուսուցչապետին երկրորդ հարցումը թէ արգեօք երկաթագրի գործածութիւնը չայոց աշխարհի այս կամ այն մասին յատուկ չէր։ Գրչութիւնն այնպէս զարգացած կը գտնենք գրեթէ ամէն երկաթագիր (գլխագիր կամ միջնմեսրոպեան) մատեաններուն մէջ, որ պէտք ենք ընդունիլ անոնց գրիշներուն առաջնակարգ գեղագիր արուեստաւոր ըլլալն։ Բայց ճարտար գրիչ չի ծնանիր մարդ։ Եւ գրչութիւնն այնպիսի եւ ձեւերու այն մէջնահի կատարելութեան հասցընելու համար՝ անհրաժեշտ էին մշտատեւ վարժու-

¹ Օրինակի համար մեր գրատան թ. 273 Կոչման Ընծայութեան գրութեան տարին է 1277։ Ասոր կողերուն կից գտնուած են — կազմը նոյնպէս հին է — պահպանակ երկու հատակառ մեծ գլխագիր տառերով։ Թ. 456։ Եւ Այս պարագայիս մէջ հաւանականութիւն կայ նոյները գոնէ իրը թ.—ժ. դարուն դնելու։

թիւնք եւ ուսում կամ կրթութիւն։ Արդէն
ձեռագիր յիշատակարանաց մէջ շատ յաճախ կը
հանդիպինք գովութեանց այն վարդապետաց,
որոնցքով ուսածէր այս կամ այն գրիչնիւր գրչու-
թեան արուեստն։ Օրինակի համար՝ բազմաթիւ
անձանց մէջ մին միայն յիշելու համար՝ թով-
մաս Մեծոփեցի պատմագիրը կը յիշուի իրբեւ
գրուսոյց եւ տածիչ գրչութեանց¹։ Գրչու-
թեանց՝ ինչպէս նաեւ այն ժամանակներն ընդ-
հանրապէս որեւէ կրթութեան՝ կեղրոններն էին
գյևաւորաբար վանքերը։ Անկարելի չէ ուրեմն
մտածեն որ մեր ընդարձակ աշխարհին այս կամ
այն կողման վանքերէն մին աւելի մէկ տեսակ
գրի ոյժ տար մշակելով եւ գարգացնելով զայն.
ուրիշ հեռաւոր մը՝ գրչութեան մէջ յատուկ
մանր եղանակաւորումներ ցուցընէր, եւն։ Ճին
ժամանակի հաղորդակցութեանց նուազութիւնն
ու գժուարութիւնը չէր ներեր որ՝ օրինակի
համար՝ երբ սիլիկիոյ մէջ գրչութեան նոր հոս-
անք մը ծնանէր, նոյնը ծաւալէր անմիջապէս
մինչեւ հեռաւոր հայաբնակ սահմաններն։ Ընդ-
հանրապէս կրնայ միշտ ըսուիլ որ կրթութեան
կենդրոններէն հեռու գտնուող վայրերը՝ ինչ-
պէս ամէն բանի՝ նոյնպէս գրչութեան մէջ միշտ
աւելի հին ձեւերը կը պահեն, եւ շատ ուշ
տեղի կու տան նորագոյն սովորութեանց։ Եթէ
միայն հաղարներով եւ ամէն անկիւն գտնուող
արձանագրութիւնք հետազոտուէին եւ հաւա-

¹ Տես «Ցուցակ», էջ 880։

քուէին լուսանկարով կամ նմանադրոշմով, շատ պայծառ պիտի տեսնուէր այս երեւոյթը¹, որուրիշ ազգաց քով ալ նոյն է:

Աւղիղ է անշուշտ այս գաղափարը: Բայց մանրամասնութեանց իջնալ եւ աւելի որոշ շրջաններ բաժնել տակաւին կարող չենք՝ չունենալով ձեռքերնիս բաւական ատաղձ: Յատկապէս երկաթագիր ձեռագիրներուն գալով՝ անշուշտ ձեւերու այն մեծ տարբերութիւնը որով կը զանազանին կլորաձեւ գլխագիրն եւ ուղղաձեւ միջինմեսրոպեանն (զոր օր Ա, Տ, Տ եւ Ա եւն) ունեցած են նախնաբար իրենց որոշ շրջանն: Բայց երբ եւ ուր, կարող չեմք առ այժմ պատասխանել: Ծատ կանուխ ըլլալու է այս անշուշտ. վասն զի այժմ նոյն հնութեամբ գլխագիր եւ միջինմեսրոպեան՝ ըլլայ ձեռագիր ըլլայ արձանագրութիւն՝ մեր առջեւ կ'ելեն լիովին զարգացած:

Երկաթագիրն (երկու ձեւն ալ իրենց մանր պէսպիսութեամբք) իբրեւ պաշտօնական գիր՝ գոնե

¹ Ուսուցչապետ Ա. Մառ “Մի տապանաբար Խօթնգետից, յօդուածին մէջ նոյնը կը հաստատէ՝ դրելով ի միջի այլըց (“Հանդէս”, 1895, Էջ 35). “Այս հանգամանքը միանգամ եւս ապացուցանում է թէ ինչպէս կենդրունում մեռած ձեւերը շարունակում են գեռ եւս կեանք ունենալ հեռու սահմանադրուխներում կամ գողթավայրերում: Մինչեւ անգամ երիտրէրի հնագույն ուղղը, այն՝ որ կլորակ ունի, մինչ Անիում Հայոց քաղաքակիրթ կեանքի կենդրոնում տեղի էր առել նոր ձեւերի, սահմանադրուխներում եւ Վրաստանի սահմանակից վանքերում դեռ պահուում էր, ինչպէս այդ տեսնում եմ Թ. Գ., Բերենշտամի արձանագրութիւններինմանադրուշներից, որ այժմ մօտս են:”

մինչեւ ԺԱ դար՝ արդէն Հայոց աշխարհի ամէն կողմ գործածուած կը տեսնենք . որչափ որ մեզի ծանօթ ձեռագիրներէն կրնանք հետեւցընել: Բայց արդէն դիւրաւ ալ կը մեկնուի այս բան: Եթէ գլխագիրն է Հնագոյն կամ Մեսրոպեան ձեւը, հինգերորդէն մինչեւ ը—թ դար, որոնցմէ ունինք Հնագոյն ձեռագիրներ սակաւ թուով, եւ մինչեւ Ժ—ԺԱ դար եւ աւելի ուշ, շատ երկար ժամանակամիջոց մը կայ. եւ դարերու այս ընթացքին մէջ պաշտօնական նոյն գիրն եւ անոր մէկ ուրիշ եղանակաւորումն (միջինն) ամէնէն հեռու անկիւններն ալ կրնար մտնել: Զարմանք չէ ուրեմն որ թէ գլխագիրն եւ թէ միջինն այժմ միեւնոյն Հնութեամբ ծանօթ է մեզի. եւ դարձեալ որ տառերու այս ձեւերն այժմ տեղոյ մը՝ ըսենք Հայոց այս կամ այն գաւառին՝ յատուկ չենք կրնար Համարիլ, քիչ շատ ամէն կօղմ նոյն գրերով ձեռագիր Հասած ըլլալով մեզի: — Թէ Սինայի հետ կապ չունի մեր երկաթագիրը՝ խնդրոյ տակ չէ¹:

Աւելորդ չենք Համարիր Հոս յիշել ծանօթ Հնագոյն երկաթագիր գրչութեանց գլխաւորներն՝ մտագիր ըլլալով անոնց գրչութեան տեղերու: Կ'ընտրենք միայն Աւետարաններն, որոնք ամէն ուրիշ գրքերէ աւելի՝ պահուած են Հնա-

1 Աւասն զի Ռւսուցչապետը կը կարծէր թէ թերեւս դրի այս ձեւն կասպ ունենար Սինայի վանաց հետ, ուր գտնուած են Հնագոյն յունական երկաթագիր մտաեաններ (ի միջի այլոց Սինայական կոչուած Աստուածաշունչն Պարուն,) այնու մանաւանդ որ չեին պակսեր այն կողմերն ալ կայ միանձունք:

դոյն օրինակներով¹: Ախակատար Աստուածաշունչ՝ օրինակի համար՝ երկաթագիր ծանօթ չէ, եղած հնագոյնները դրեթէ առանց բացառութեան բոլորգիր են, եւ հնագոյնքն ալ միայն Ժ. դարեն կը սկսին². երեւոյթ մ'որ քիչ մը դժուար է մեկնել: Չենք կրնար դիւրաւ ըսելթէ Աստուածաշնչի մեծութիւնն էր ասոր պատճառն, որ երկաթագրով՝ հսկայ հատոր մը կ'ըլլար (մագաղաթ կամ նաեւ թուղթ) եւ չափազանց մեծ ծախուց պատճառ: Ստոյգ է այս. եւ սակայն կան անհեթեթ մեծութեամբ հսկայ գրչագիրներ՝ Ճառըտիրք եւն՝ ոչ միայն բոլորգրով, այլ նաեւ երկաթագրով, այսպէս Փարիզի Cod. Arm. 44 “Տաւնականն” ՈԽԳ (= 1194) թուին՝ թէեւ թղթի վրայ. Էջմիածնի թ. 2048, 15 Ճառըտիրն փոքր երկաթագիր նի (= 971) թուին՝ նոյնպէս թղթի վրայ, որ ծանօթ ամենահին թղթեայ հայ ձեռագիրն է՝ որոշ թուականաւ: Վ ենետկոյ բազմաթիւ Ճառընտիրներուն մէջ չեն պակսիր երկաթագիրներ ալ: Օրինակի համար “Ճառընտ. Ա” որ ըստ Հ. Աւգերեանի³ “ահասոր աւելլուանք” գրչութիւն մըն է, “որ ընուզգրասեղանս ի կամել ինչ օրինակել անտի,”

1 Հմմա. “Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց”, Ահնետիկ 1889, էջ 157—171, ուր Հ. Գարեգին Ա. քովէքով բերած նշանակած է ծանօթ հնագոյն Աւետարաններն Ժ. Ժ. դարերու՝ թուով իբր 45:

2 Հմմա. անդ, էջ 121—157 նշանակուած հնագոյնները,

3 Հ. Մ. Ա. Աւգերեան, “Աարք Սրբաց, Հար, ԺԱ. Ահնետ. 1814, էջ ՀԱ—ՀԲ:

բոլորդիր է ԱՀԳ (= 1224) թուին. բայց
 “Ճառընտ. Բ. մեծ մատեան” փոքր մինուաղքա-
 նակաւ քան զառաջննն, է “Հնագոյն գրչու-
 թեամբ խոշոր իրը երկաթագիր”, ԺԱ—ԺԻ
 դարու, նորոգուած ՊԾԵ (= 1506) թուին:
 Երկաթագիր եւ բոլորդիր խառնէ գարձեալ “Ճա-
 ռընտ. Զ.” գարձեալ “Երկաթագիր՝ Հին յոյժ”
 Ճառընտ. Ժ., որ Մանդակունւոյ Ճառերը կը պա-
 րունակէ¹: Թռողում յիշել ուրիշները: — Այսու
 հանգերձ տառերու մանրանալուն, որով եւ նոր
 եւ դիւրագիծ տառերու ծագելուն՝ քիչ նպաս-
 տամատոյց չէր գրչութեան նիւթերու սղու-
 թիւնն: Մեկենասներ չէին պակսեր միշտ, բայց
 ոչ ամէն մարդ կընար օրինակի համար հսկայ
 Աստուածաշունչ մը երկաթագիր մեծ տառերով
 գրել տալ. միայն պէտք եղած կոկուած մագա-
 ղաթը ժամանակին համար մեծ գումար մը կը
 պահանջէր: Զուր տեղ չէ որ ձեռագիրք գրե-
 թէ միշտ գրել տուողին առատաձեռնութիւնը եւ
 այս կամ այն եկեղեցւոյ նուիրելը գովութեամբ
 կը յիշատակեն յիշատակարաններուն մէջ:

Դառնալով հնագոյն երկաթագիր աւե-
 տարանաց գրչութեան տեղերուն՝ կը տեսնենք
 որ քիչ շատ ամէն գաւառէ կան մեզի հասած:
 Ամենահին ծանօթ հայ ձեռագիրը կամ Լազա-
 րեան Ճեմարանի 887ի աւետարանն ի Վանանդ
 գրուած է անշուշտ, ինչպէս յիշատակարանէն

¹ Մանդակունւոյ Ճառ երը պարունակող Ճառընտրաց
 մասին հմմու. այժմ Հ. Բ. Սարգսեան, “Քննադատութիւնք
 Յովհ. Մանդակունւոյն, Եւն, Աննեա. 1895, Էլ. 46—58:

կ'երեւայ¹: Երկրորդ հնագոյնը ՄԼՔԵ թագուհոյն կոչուածն ի Աննետիկ 906 թուականին՝ Ալարագայ եկեղեցւոյ համար գրուած է անշուշտ Արծրունեաց իշխանութեան մէջ²: Ասոնցմէ ետքը՝ 4 ձեռագիր կը յիշատակուի Փ գարեն³, ամէնն ալ մագաղաթեայ երկաթագիր: Առաջինը Սպերոյ Ս. Յովհանն Վանքէն կարին բերուած, այժմ կարնոյ Սանասարեան վարժարանի ձեռագրաց Թ. 1, ունի յիշատակարանս՝ Ի. ՆԼԵ (= 986) յունուարի Ա. Հայոց՝ ես Եղիաքահանայ ստացայ զսուրբ աւետարանս...” ուստի 986 թուէն շատ յառաջ կրնայ ըլլալ գրչութիւնը, բազմաթիւ ուրիշ յիշատակարանաց մէջ կայ հատ մ'ալ ՇԼ (= 1058) թուին. գիրն է

1 “Գրեցաւ սուրբ եւ կենսաբեր աւետարանս այս ՑԼԶ (= 887) թուականութեան Հայոց, ի հայրապետութեան Գեորգայ Հայոց կաթողիկոսի եւ յիշխանութեանն Աշոտի իշխանաց իշխանի, ի տերութեան Սմբատայ Բագրատունւոյ. ես Սահակ Վանանդեցի, որդի Ալարդա Վանանդացւոյ որում կրկին Մլեհ կոչենց եւն: Զեռագրիս մասին տես նաեւ “Փարոս,, 1876, Էջ 28—39:

2 ՄԼՔԵ յիշատակարանը բերած է “Հայկական Հին դապրութեան,, (Աննետիկ 1886) հեղինակը, Էջ 62. “Ես ՄԼՔԵ աղախին քրիստոսի եւ Հայոց թագուհի ի Շֆէ... (= 1018) թվականիս ետու զաւետարանս ի Վարտգի Սուրբ Աստուածածինս, զոր իմ ձեռամբս եւ ծահաւք եմ վնեալ, յաւդնականութիւն ինձ եւ արքային իմոյ Գագկայու եւն: Երկրորդ յիշատակարան մ'Անդրէաս քահանացի ՈՒԷ (= 1208) թուականաւ կ'իմացընէ աւետարանիս ազատուիլն գերողաց ձեռքէն եւ գարձեալ Վարագայ տրուիլը: Հեղինակը, որ մանրամասն կը նկարագրէ ձեռագրիս զարդերն եւն, բուն գրչին յիշատակարանը չե յիշեր, բայց միայն թէ “Գրութեան թուականն է ՑԾԵ,, (= 906:)

3 “Մատենագարան,, եւն, Էջ 157—8:

Հջնամեսը մողեան երկաթագիր¹: Երկրորդին որ Բրիտանական թանգարանի մէջն է, թուականն եւ գրչութեան տեղն անծանօթ է. երրորդին՝ Անտոնեան Հարց գրատան մէջ՝ եւ գրուած Սարգիս քահանայէ ՆԺԷ (= 966) թուին, նոյնպէս գրութեան տեղն անծանօթ կը մնայ մեզ: Չորրորդին մասին միայն գիտենք որ Համայդուստր Մամիկոնի Նուէր ըրած էր Քարձրաքաղի ուխտին Վահանայ կաթուղիկոսի (նստեալ 996ին) օրով: Այս չորսին վրայ աւելցրնելու է Էջմիածնի հոչակաւոր Աւետարանը՝ գրուած ՆԼ (= 989) թուին Յովհաննէս գրչէն Ստեփանոսի քահանայի համար ի Նորավանս Սիւնեաց²: Ըստ այսմ մինչեւ Ժ դարուն վերջը 7 (բուն 6) Աւետարան կայ ծանօթ որոշ թուականաւ, գրուած՝ Վանանդ, Վասպուրական, Ախոնիք. միւսներն անորոշ կը մնան այժմ մեզի. զոր օրինակ 986ինը Սպեր գրուած է արդեօք: Բաց աստի, չկարծուի թէ ասով լրացած ըլլայ Ժ դարու բոլոր ծանօթ աւետարաններու ցանկը: Ահա Սանասարեան վարժարանի Թ. Տ ձեռագիր Աւետարանն միջնամեսը մողեան երկաթագրով, որուն առաջին նորոգումն եղած է ՇԿ (= 1111) թուին, իսկ բուն գրչութիւնն է Ժ դարու վեր-

¹ Մանրամասն տես «Հանդես», 1896, էջ 24—26: — Թղ. 2—5 եւ 328—29 իրաւունքի ալ են Հին աւետարանի մ'որ ըստ այսմ առնուազն լ—թ դարերէն էր, 986 թուականնէն գոնէ մէկ երկու, եթէ ոչ աւելի դար յառաջ:

² Ախակատար յիշատակարանը տես Յ. Սաշիկովսկի, «Էջմիածնի աւետարանը», թրգմ. Հ. Բ. Ա., Պիլէղիկճեան, Վիեննա 1892, էջ 16—17:

զերէն, թէպէտ եւ բուն յիշատակարանն կիսով
միայն ընթեռնլի ըլլայ, Վրաց “Դաւիթ” ար-
քայի ժամանակ, մերձաւորապէս 964էն յա-
ռաջ, եթէ մանաւանդ Հայոց կաթողիկոսին
անուան “Անան մնացորդ տառերն կարենանք
ուղղել “Անա[նիա]”, որ կաթուղիկոս էր իրը
943—64 տարիները. բաց աստի անոր կից կայ
ութ հրանտէն էջ՝ հնագոյն Աւետարանէ մը:՝

Հ. Գարեգին Վ. Զ ձեռագիր Աւետարան կը
յիշէ ԺԱ դարուն, ամէնն ալ երկաթագիր, բայց
քիչերուն գրութեան տեղը ծանօթ. ասոնց
երկուքն ալ արդէն ԺԲ դարէն են²: Առաջինը
ԿՕԶ (= 1007) թուին գրուած “ի գաւառին
Մակեդոնից ի քաղաքն որ կոչի Անդրոնիկուլուն” ս
կիրակոս գրչէն եւ գրել տուողն է Յովհաննէս
“պոտուսպաթար”, ուստի Հայոց աշխարհէն շատ
հեռու գաղթավայրի մը մէջ: Երկրորդին (ԿՕ
= 1001ին), երրորդին (ԿԶԷ = 1038ին
Թորոս կրօնաւորէ) եւ չորրորդին (ԿՂԳ =
1044 Յուսիկ քահանայէ) գրութեան տեղը չե

1 Հմմատ. “Հանդէս”, 1896, էջ 244—46:

2 Ասոր պատճառն այն է որ “Մատենադարան”,
գրոց տպագրութեան մէջ շատ յաճախ սպրդած են թուե-
րու անձշդութիւնք: Հոս յիշուած 9 ձեռագրաց հայկական
տարեթուերու համապատասխանող Քրիստոսի թուակա-
նութեան տարիներու գրեթէ ամէնն ալ անձիշդ նշա-
նակուած կը գտնենք (էջ 158—160¹) Այսպէս “ՈԼ”
(= 1181) գրուած իրը հաւասար “1081”, տարւոյ, “ԶՃԻ”,
(= 1171) իրը “1070”, որով այս երկու թուականաւ ձեռա-
գիրքն ալ առնուած են ԺԱ դարու աւետարանաց կար-
գին մէջ: Միւսներէն ԿՕԶ գրուած է “1011”, “ԿՕ”
“1005”, “ԿՂԳ” “1048, եւն:

ծանուցուիր։ Հինգերորդը Շ.Փ.Գ. (= 1064) թուին գրուած է «ի վանքս Շուխրաանտառեա.» վեցերորդը ՈԼ. (= 1181) թուին «ի տիեզերահանչուակ վանս Հուռմասի.» Եօթներորդը՝ ԱՀարոն գրչէ Շ.Խ.Ը. (= 1099) թուին, յայտնապէս ի Կիլիկիա, ինչպէս կը տեսնուի Խաչակիր «Փուանգ», գալստեան յիշատակութենէն։ Ուժերորդն նշանաւոր հնութիւն կրնայ ունենալ, վասն զի յիշատակարան մ'որ ԶՃԻ (= 1171) թուականը կը կրէ, կը յիշեցընէ թէ «գնեցի զաւետարանս ի քաղաքէն Մանազկերտոյ՝ ի քահանայէն Ստեփիանոս՝ ի գիւղս որ անուն կոչի Խաղխուղլք» եւն։ Վերջապէս իններորդին (Երուսաղեմայ գրատան) ստացողն էր Գագիկ Շահնշահորդի Աբասսայ եւ Գորանդուխտ թագուհին, ուստի անշուշտ Անւոյ շրջակայքը գրուած էր։

ԺԲ. գարու նշանակուած 5 Աւետարանք մեծաւ մասամբ Կիլիկիոյ կը վերաբերին, բայց միայն երկուքը որոշ երկաթագիր կը կոչուին։ Ասոնց առաջինը ՈՒԽԻ (= 1193) թուին գրուած է «յանապատիս որ կոչի Պաւղոսական, մերձ առ ամուր դղեկին կատինոյ.» երրորդը՝ այն է Աեմագէրկի Հուչակաւոր աւետարանն չքնաղ գրչութեամբ՝ գրուած նախ Մլիճի եւ Պապառաւնի վանքերը եւ աւարտած Ակեւուայ վանքը ՈՒԽԻ (= 1198) թուականին։ Զորբորդը՝ ՈՒԳ (= 1174) թուին Գրիգոր։ Տղայի ձեռքն էր (— որուն ժամանակ գրուած է երկրորդը ՈՒԲ. = 1183 թուին. —) եւ ՈՉԵ (= 1236) թուին Կոստանդնի թագաւորահօր։ Վերջապէս

սխալմամբ ԺԲ դարու իրքեւ հինգերորդ յիշուած է օրինակ մը, ՈՀԹ (= 1230)¹ թուականաւ, գրուած “յերկիրս գեղամայ ի սուրբ ուխտս որ կոչի Հայրոյ ՈՀան”, եւն, երկաթագիր: Զանց կ'առնեմ յիշել ԺԳ դարու Համար նշանակուած 27 օրինակներն², որոնց հազիւմէկ քանի հատին գրի տեսակը յիշուած է, եւ հաւանօրէն մեծագոյն մասն բոլորդիր է³. իսկ տեղւոյն նկատմամբ՝ մեծագոյն մասամբ Կիլիկիա գրուած, բայց նաև Հռոմ, Կամախ, Թէոդուապոլիս, Հաւուց թառ⁴: Ի հարկէ այս ամէնէն

1 “Մատենադարան,, էջ 161 կը նշանակուի ասոր “ՈՀԹ = 1130,, ուստի եւ ԺԲ դարուն գրուած է: Զենքիրնար տարակուսիլ որ 1130 թիւն է սխալն եւ ոչ ՈՀԹ (= 1230): Զեռքս եղած ձեռագիր ցուցակի մը համեմատ՝ Անենակոյ “Աւետ. Խ., օրինակն է այս, որուն համար կը նշանակուի “Երիտրոֆիր, ՈՀԹ”:

2 “Մատենադարան,, էջ 161—70:

3 Յայտնապէս մագաղաթեայ երկաթագիր կը նշանակուի “Եսր Նախիջեւան գտնուած օրինակն՝ գրուած Հռոմէլայ ՈՊ.Բ (= 1249) թուին: Զեռագիր ցուցակն Անենեկոյ մէկ երկու բան քիչ մը տարբեր կը նշանակէ. զոր օրինակ Երիտրոֆիր կը գտնենք հոն “Աւետ. Բ., գրուած ՈԾԴ (= 1205) թուին. “Աւետ. Է., նոյնպէս” ՈԾԲ (= 1203.) երկաթագիր դարձեալ Աւետարանքն ԺԷ, Ի, ԻԲ (Տրապիզոնի կոչուածն՝ հակայ մեծութեամբ եւ նոյնպիսի տառերով). “Երկաթագիր բամբակեայ, կ'ըսուի “Աւետ. ԼԹ., գրուած ՈԽԹ (= 1300) թուին, եւնու Բալորդիր հնագոյն աւետարանքն են ի Անենեկոյ” “Աւետ. Գ., գրուած ՈԶԲ (= 1233). Աւետ. Բ. ի թուին ՈՀԹ (= 1223). Աւետ. ԺԳ՝ ի թուին ՈԶԵ (= 1236). Աւետ. ԼՀ՝ ի թուին ՈՀԲ (= 1229) եւն եւն:

4 Այս Բրիտանական թանգարանի օրինակն խաչենցի Ալարդանէն գրուած ՈԶԲ (= 1239) թուին “ի ամեզերական մայրաքաղաքն Հռոմ . . . ի հանգստարանիս Հայոց. ի դրան սուրբ մաւրս լուսոյ Սանթա Մարէ,, եւն: “Նոյնպէս օրինակ մը

զատ տակաւին կան շատ օրինակներ ցանուցիր եւ յերեւան չելած, եւ ոչ դիւրաւ կրնանք ըսել թէ որչափ է թ.—ԺԳ դարուց ծանօթ Աւետարանաց, եւս առաւել ուրիշ ամէն կարգի ձեռագրաց քանակութիւնը: Քանի մը հարիւր է առնուազն, եթէ չենք սխալիր:

Մեր նպատակին համար այսչափն ալ արդէն շատ է: Որչափ ալ շատ ձեռագրաց գրչութեան տեղն չկրցանք որոշ նշանակել տեղեկութեանց պակասութեամբ, կրնանք ծանօթներէն հետեւցնել որ այն ժամանակներն որոշ տեղւոյ հետ դժուար է կապել երկաթագրի գործածութիւնը: Միայն կէտ մը մութ է. եւ այս է միջնորդութեամբ շրջանը: Բոլոր յիշուածներուն՝ մէկ երկու բացառութեամբ, պարզ “երկաթագիր” վերադիրը կը սրուի չ. գարեգնի քով. պարագայ մ’որ անհնար կ’ընէ որոշել թէ յիշելոց որոնք եւ ուր գրուածները միջին են: Թերեւս առանց օգտի չըլայ այս կէտին առաւել մտագրութիւն ընել ապագային: — Ենցնինք այժմ ուրիշ կէտի:

3.

Հնագրութեան վրայ խօսած ժամանակ՝
պէտք է նաեւ տառերու այլեւայլ ձեւերու անուանակոչութիւնները ճշգրտել: Մենք՝

ԶԳ (= 1254) թուին ի Հռոմ: Դարձեալ (Թ. 11 ի “Մատ.”,) օրինակն ՈՇԲ (= 1203) թուին “իդաւառիս Կամիսայ, մերձ ի գեւաղս Սիմա, ի յանապատս որ կոչի Եղիվանք,, եւն: “Թէու պոլիս,, գրուած օրինակն է 1230—32 թուականին. Հաւուց թառ գրուածը ՈԿԴ (= 1215):

ինչպէս վերն ըսուածներէն ալ կը տեսնուի, գլխաւորաբար երկու տեսակի կը բաժնենք երկաթագիրն, որոնց կը կցի երրորդ մ'ալ՝ փոքր եղանակաւորութեամբ։ Առաջին եւ գլխաւոր տեսակն է Գլխաթէր - երկաթագիր ըսածնիս, որեթէ ճիշդ այն գիրն՝ որ ցայսօր ալ կը գործածուի տպագրութեան մէջ իրբեւ գլխագիր։ Յատկանիշն (caractère) է այս տեսակին՝ բուլունիւ կամարաձեւ, որով նաեւ ուղղահայեաց տառասիւները կը կապուին իրարու՝ այրուրենի ամէն տառի մէջ ալ ընդհանրապէս։ Երկրորդ գլխաւոր տեսակն է Սէֆնմէսրոպէտն ։ Միջակ կոչածնիս՝ նոյնպէս իրեն յատկանիշ ունենալով առողջէն ձեւեր՝ սակաւ բացառութեամբ, որով տառերը չորեքկուսի ձեւ կ'առնուն։ Ասոր համար լաւ չէ բած անշուշտ Քարամեանց¹ միջակ գրի անուամբ կցելով գլխագրի քիչ մը նրբաձեւ մէկ գրչութեան գիրը (Tafel I a, Թիւ 2), որ լիովին գլխագիր է բոլորակաձեւ յատկութեամբն, բուն միջինմեսրոպեան չորեք-

1 N. Karamiantz, Verzeichniss der arm. Hss. etc. Պերլին, 1888, էջ 88, մեկնութիւն տախտակաց Tafel I-II. — Պէտք կը համարինք ըսել՝ որ Ն. Քարամեանցի ցուցակին այս ըստ ինքեան երկրորդական կէտին (կէս էջ մը՝ մեկնութիւն տախտակներու) յատուկ մոտղրութիւն ընելու եւ անձիչդ ըստածները բացատրելու պատճառն այն էր պարզապէս, որ Ռւսուցչապետն միայն նոյն էջն ուներ իւր առջեւ Հայոց տառերու անուանակոչութեան եւ Հնութեան շափին վրայ գաղղափար մը կազմելու համար։ Ընդհանրապէս այստեղ աւելի շրջահայեաց եւ զդոյշ եղած է Քարամեանց տառերու Հնութիւնն որոշելու առթիւ, քան ուրիշները՝ նման դիպաց մէջ։

կուսի գրի օրինակի մը հետ (Tafel IIa, Թիւ 3): Աերջինս էապէս չի զանազանուիր — երկուքն ալ ուղղագիծ չորեքկուսի ձեւով — Քարամեանցի քով յաջորդ օրինակէն (Taf. II, Թիւ 4), զոր ինքը “Փոքր մեսրոպեան” կոչած է անոր համար որ մանրագիր է, եւ նոյն կարգի համարած դարձեալ յաջորդին հետ, (Taf. II, Թիւ 5) ուր որ բուն “փոքր երկաթագիր” այս վերջինն է: Այս բաժանումն ուղիղ չէ. մանաւանդ երբ հայերէն “միջակ”, կոչուածը գերմաներէն “միջինմեսրոպեան”, կը յօրջորջուի¹: Առաջին երկուքը — գլխագիրն եւ միջինմեսրոպեան — այնպէս որոշ յատկանիշներ ունին՝ իրարմէ մեծ տարբերութեամբ, որ կարելի չէ զանոնք իրարու խառնել, թէեւ երկուքն ալ երկաթագիր ըլլան: Աւելի փոքր է “փոքր երկաթագիր”, կոչուածին տարբերութիւնը (Յուցակ, Տիւտ. Ա, 5 առնուած թ. 171 ձեռագրէն՝ Ժ—ԺԱ դարուց, առ Քարամեանց Taf. II, 5): Ճիշդ խօսելով գլխագիր երկաթագրի է յէականս այս տեսակն, բայց շատ մանր, թէեւ գրերու ոմանց դիրքը քիչ մը կը տարբերի. եւ ամենողջն այնպէս է՝ որ շատ

¹ “Միջակ”, թերեւս կրնայ գործածուիլ գլխագիր երկաթագրի այն փոքր աստիճանաւորութիւնը (նրբաձեւութիւնը) յուցընելու համար: Բայց կարծենք ասով [թիւրիմացութեան պատճառ արուած կ'ըլլայ՝ նոյնը խառնելու րուն միջինմեսրոպեանի հետ, որ բոլորովին զատ խումբ է: Քանի որ երկաթագրի այլեւ այլ եղանակաւորմանց յատկ գիտնական եւ որոշ անուանակոչութիւնք չեն հնարուած եւ սեպհականուած, մենք կը պահենք մեր վերը գրած երեք աստիճանները եւ անոնց անունները:

անգամ կարծես հին բուլորդի երեւոյթ կ'առնու:
Վարժ աչք մ'այս ալ դիւրաւ կը դանաղանէ
առաջիններէն, որ ըստ այսմ երկաթագրի եր-
րորդ մէկ՝ բայց ոչ էական տարբերութեամբ՝
տեսակը կ'ըլլայ:

Սակայն ասով չի լմնար միջին ձեւերու
խումբը: Քարամեանցի քով կը պակսի էական
տեսակ մ'ալ, այն՝ զոր Անցան հին կոչած ենք,
իբրեւ այն ձեւն որ երկաթագրէն բոլորգրի անց-
նելու շրջանը կամ կերպարանափոխութիւնը կը
ցուցընէ: Արդէն անցման շրջանի վերաբերելով՝
ինքնին կը հետեւի որ բազմաթիւ աստիճանաւ-
որութիւններ ունենալու է այս տեսակն: Մեր
Ցուցակին մէջ երեք աստիճանաւորութեանց
օրինակներ յառաջ բերած ենք նմանահամու-
թեամբ: Ասոնց երկուքը Անցան երկանութիւն են,
այսինքն՝ գիր մ'որ առաջին տեսքին միջին-
մեսրոպեան երկաթագիր կ'երեւայ բազմաթիւ
զրեր նոյն ձեւով ունենալով, եւ սակայն խառն
է բոլորգրով. օրինակի համար առ զիսորտիկն
մարդարէացաւ, բառերու մէջ զուտ բոլորգիր
են ամէն առ տառերը, նոյնպէս “կ”, “գ”, եւ
“ց”, միւսները միջինմեսրոպեան. (տես Տիտկ.
Ա, 6 առնուած ԺԲ դարու ձեռագրէ մը՝ թ. 240).
եւ Տիտկ. թ. 7՝ առնուած թ. 3 ձեռագրի խրա-
տագիրներէ:) Երրորդը՝ Անցան բուլորդին է, այս-
ինքն գիր մ'որուն տիրող ձեւերն բոլորգրի են,
միայն խառն այլեւայլ տառերու միջինմեսրո-
պեան ձեւերով, այսպէս Հ, Զ, Զ, Պ եւն (տես
Տիտկ. թ. 8, առնուած թ. 273 ձեռագրէն:)

Անցման ձեւերու իրր օրինակ՝ ի միջի այլոց՝
երկու գեղեցիկ ձեռագիր կայ մեր մատենա-
դարանի մէջ. մին յիշեալ թ. 273 ձեռագիրն
կոչման ընծայութեան 219 (=1277) տարին
գրուած. երկրորդը թ. 56 եւ 351 կամ կրկնա-
գիր Ագաթանգեղոսի վրայի երկրորդ անգամ
գրութիւնը՝ ժ. գ. գարէն։ Զանց կ'առնեմ բուն
բուռներէ բազմաթիւ եղանակաւորումներն յիշել,
որոնք քիչ չեն եւ որոնցմէ 7 այլեւայլ գրչու-
թիւնք տես մեր Ցուցակի մէջ, Տիտկ. Բ,
9—15¹, ինչպէս Նաեւ Կոտրէն, Շուտէն՝ հին
ու նոր պէսպէս խաղոյ տեսակներով, ի մամաւ-
որի նոտրի եւ շղագրի խառնուրդ մը, եւն։
Ասոնք համեմատաբար նոր ժամանակի երեւ-
ոյթներ ըլլալով՝ միւսներուն չափ ծանրակշռու-
թիւն չունին հնագրական խնդիրներուն մէջ։

Այս անուանակոչութեանց համար իրաւ-
ամբ կը գրէ Աւսուցչապետը. ² Հայոց այլեւայլ
տառերու անուններն ինձ օտարոտի կ'երեւան։
Քարամեանցի ցուցակէն կ'իմանամ որ Երևանէն
այսպէս կը կոչուի Երէնէն շոնէներով² գրուելուն
պատճառաւ. բայց նոյն իսկ այս բանս առեղ-
ծուած է ինծի համար։ Եւ ինչո՞ւ բուռներէ
կը կոչուի ճիշտ այն գիրն՝ որ համեմատելով գլխա-
գիր-երկաթագրին՝ ընդհակառակն զուտ անհի-
նառու գիր է եւ ոչ բոլորաձեւ։

¹ Տես Ցուցակ. Տիտկ. Բ, 10 ձեւն առնուած 1319ի
գրուած ձեռագրէ մը. Բ, 14 ձեւն 1312ին գրուած եւն։

² Karamantz, Verzeichniss, p. VI: „sogenannte
Eisenschrift, երկաթագիր, d. h. mit eisernen Stäben
geschriebene Schrift.“

Այս գիտողութիւնը յամենայն դէպս ուղիղ էւ իրաւացի է. թէեւ առ այժմ չկարենանք բոլորովին ապահով մեկնութիւն տալ այս անուններու ծագման պատճառին։ Դիւրաւ կը փորձուի մարդ այս անուանակոչութեանց ամենն ալ իրբեւ նորագոյն ժամանակի գիտնոց գիւտը համարելու, ինչպէս իրօք են օրինակի համար “Միջինմեսրոպեան” եւ “Անցման գիր”, անունները։

Սակայն այս անուանակոչութեանց գլխաւորները բաւական հնութիւն ունին, գոնէ քանի մը դար. եւ կրնանք ըսել որ յատուկ խուզարկութիւն մ’ այս անուանակոչութեանց շատ աւելի բարձր հնութիւն մը կրնայ ցուցընել։ Ամէնէն աւելի անյատուկ կոչումն է “Էռլունէր” անունն, որ սակայն բաւական հին բացարութիւն մըն է։ Մեր մատենագարանի թ. 7 ձեռագիրը, Յայսմաւուրիք մեծ ու կանոնաւոր բոլորզրով՝ Սիմեոն աբեղայէ գրուած յԱւագ վանս Եկեղեց ՊՂԲ (= 1439) թուականին, ունի յիշատակ կամ համառօտ կենսագրութիւն մ’ ալ՝ կէս չափեալ եւ կէս արձակ՝ “երջանիկ վարդապետին Գէորգէ¹” որ նշանաւոր էր գրչութեան արուեստիւ։ Ասոր վարուց մէջ կը կարդանք. “Առնէր եւ ուրբուեստ էրլունէն գեղեցիկ եւ ճարտարութեամբ, քանզի ազնիւ էր եւ արագ առ ի գրել, ըստ նմանութեան մեծին Եւագրեա . . . Զբութակ էին հայրենի եւ Անդ-

1 Թ. 7, Թղ. 593, ակա “Յուցակ”, էջ 46։

առ նին պատ յարգի, նաեւ ճոխ վերադասի որ
համայն իցէ բաղձալի... բազմաց առներ ար-
դիւնս եւ յոլովից ուրեր պատ հեղեցին՝ ոչ միայն
ընկերութանց այլ եւ մենապատինց: Ուստի Գէորգ
վարդապետ նշանաւոր եւ յօժարափյթ գրիւ-
ներէն էր, որպիսիք ցանցառ չեն յիշուիր յի-
շատակարանաց մէջ, ճիշդ այնպէս ինչպէս կայ-
ին ծաղկագրութեան այնպիսի սիրող արուես-
տագէտք, որ ձեռք ինկած ամէն գիրք ծաղկելու
եւ գեղեցկացընելու կը ձեռնարկէին¹: Բայց
մեզի համար կարեւոր է այժմ “բալորէ” ուր
անուանակոչութիւնն որ ըստ այսմ հասարակ էր
ԺԵ դարէն ալ յառաջ: Եզական է “Ապահովութիւնն
կոչումն, որուն ուրիշ տեղ չենք հանդիպած:
Ինչպէս խօսքին ընթացքը կը բերէ, ասով միայն
մեր “երկաթագիր” կոչածը կրնայ հասկրցուիլ,
որուն՝ արդէն “նին պատէ”, ճարտար գրչութիւնն
այն ժամանակները “յարգին” էր եւ սակաւա-
գիւտ՝ շատոնց ընդհանուր գործածութենէ ելած
ըլլալով: Անշուշտ այն “հին տառից”, ձեւը՝ ա-
ռիթ տուած է այս բացատրութեան. եւ՝ կրնանք
ըսել՝ մեր այժմ “միջինմեսրոպեան” կոչուած
գրերը շատ լաւ կրնային նշանակուիլ իրեւ

¹ Այսպէս կը պատմէ Առաքել Դավթիքեցի Մինա-
սայ Ապահապետի Զուղացեւոյ մասին թէ սորված ըլլա-
լով “արուեստ պատկերահանութեան եւ ծաղկարարու-
թեան,, շատ եռանդնոտ էր իւր արուեստին մէջ, “այլ եւ
գրոց էր ծաղկող, զինւ ուրեւ հանդիպեր՝ սունը եւ լունը-
դուն նողիւալ յարդուեր,, եւն: Տես “Ցուցակ,, էջ 431.
(այս հասածն այն մասերէն է որ Ամսթերտամի 1669
տակագրութեան մէջ չեն առնուած:)

“աղիւսաձեւ¹”, այսինքն երկայնաձեւ չորեք-կուսի՝ աղիւսի նման. (տես “Ցուցակ”, Տիտ Ա. 3—4:) — Անշուշտ բոլորգրի տեղ “գրչագիր” բացատրութիւնը կը գործածէ ՃԵ դարուն Միա-

1 Հայկազնեան Բառգիբը կը յիշէ բառիս նոյնպիսի կամ մերձաւոր իմաստով գործածութիլը։ Այսպէս “Մաշտոցէ”, մը մկայութիւն կը բերէ սա խօսքը “Արձանացիր ի վերայ առկառացիւ սովերիս,, (կամ մատենիս.) եւ Երզնկացւոյ Քերականութենէն” արարեալ առկառացիւ երկուսւ,, — Ծանօթ է “աղիւսակ”, բառին արդի ընդհանուր գործածութիւնն իրը tableau, որ իմաստով ալ անսովոր չէ հնոց։ Իսկ նոյն Բառագրոց յառաջ թերած Երզնկացւոյ Քերականութեան սա խօսքը “Գտանէ զգրեալ անուանն ի խեցեղին առկառացիւն”, կը վերարերի նրգուած առկառացիւն “մատեաններու” (գերմ. Thontafel), որոնցմէ ամբողջ մատեանադարաններ (իւրաքանչիւրը երբեմն նաեւ իրը 30.000 կտոր սեպագիր աղիւսէ կամ “մատեաննէ բաղկացած” գանուած են եւ կը գտնուին զլիսաւորաբար Ասորեսանեայց եւ Բարելացւոց հին քաղաքաց պեղումներով։ Մեր հնոց անծանօթ չէր այսպէսի գրութեանց գոյութիւնը, գոնէ հին քրոց այլեւայլ յիշատակութիւններէ եւ այլեւայլ զրոյցներէ։ Գրեթէ ամէն Ցայսմաւուր գրոց մէջ չի պակսիր օրինակի համար՝ Ենովսայ զրոյցը, որ “առար էր էր էր էր էր է վրայ նրգեւու առկառացիւն եւ պղնձի սեանն եւ մարդու ացաւ թէ անցանէ երկիր ջրով եւ հրովու եւն, եւ թէ ասով ջրհեղեղէն ետքն ալ մեացին Ագամայ դրած անուանքն ամէն իրաց՝ միջնորդութեամբ թրծեալ խեցեղէնին գրութեան եւ պղնձի սեանն եւն. (տես “Ցուցակ”, էջ 545:) Արդէն Երզնկացւոյ յիշեալ խօսքն այս զրոյցը կակնարկէ, որ բաց աստի ծանօթ է Մ. Խորենացւոյ ալ. (Ա. դ. տպ. Վենետ. 1843 էջ 9.) Բնշպէս ուրիշներու, այսպէս Եսայեայ վարդապետի ի “Մեկնութեան Քերականին”, (Հմիմ. Մատ. Թ. 336, Թօդ. 15ա) եւն։ Շատ յարմար կը գտնենք “խեցեղէն աղիւսակ”, կոչու մն նոր գիտնոց Thontafel կուչածին կամ աղիւսէ գրոց, զոր Եսայի Վրդ. պարզ “խեցիք”, կը կոչէ։ Տէլ-էլ-Ամսանայի հոչակաւոր աղիւսակաց մասին տես “Հանդէս”, 1894, էջ 262—5:

բանողաց կարգեն Ալիթմար Ապարանեցի, խօսելով Ա. Գրոց այլեւայլ մասանց վրայ թէ կը գտնուին “ի մադաղաթ եւ ի թուղթ, Երևանի հին եւ հրաշտին, եւն. յատկապէս Սաղմոսաց համար ալ գրելով՝ ո ոչ է միապէս ամենայն Սաղմոսարան, որպէս յայտ է յերկանադիրս եւ է հրաշտին եւ յայլ մէջոն. ” (Հմմտ. Հյկղն. Բառ. :) Կը յիշուի Արդանայ Պատմութեան Վենետիկի Ալիթմարեանց օրինակին յիշատակարանն, ուր գրիչը կը նշանակէ թէ “Ես Պազար աբեղայս բոլոր գրեցի մինչեւ ի հոս. Նօտր (այնուհետեւ) ուսայ՝ Նօտր գրեցի¹ ” : Հոս կը վկայուի նաեւ թէ յաճախ, ինչպէս արդեն ծանօթ ալ է, երբ արդեն տառերու նոր եւ գիւրագոյն ձեւեր գործածութեան մէջ ալ էին, գրիչները տակաւին հին տառածեւերը կը գործածէին՝ նոյնը սորված ըլլալով լաւ գրել՝ ըստ “արուեստի գրչութեան” : Արդեն՝ բացառութիւնները չաշուելով՝ գիրքը մ’օրինակելու գիւրաւ չէր ձեռնարկեր մէկն, առանց իւր գրչութեան վայելչութեան վրայ համոզուած ըլլալու եւ կամ գոնէ ներողութիւն խնդրելու իւր գրութեան

1 Տես Հյկղն. Բառ. (Հաշոբը 17) Վենետիկոյ ձեռագրաց ձեռագիր ցուցակի մը համեմատ Ապարդանայ Պատմութեան որ, օրինակի յիշատակարանէն միայն կրնայ կրչում առնուած ըլլալ, վասն զի այս օրինակն է որ կեսը բոլոր եւ միւս կէս նօտր գրուած է: Օրինակ Ա. եւ Բ. (վերջինս ԶՌ 2 = 1807 թուին) որ նոյն գրոց տպագրութեան գործածուած են (ապ. Վենետ. 1862, Յո. ջը. էջ ԺԱ) միայն բոլորգիր են, ինչպէս նաեւ Օրինակ է., մինչ Օր. Գ. միայն նօտր է: Հրատարակից Գրադափարք, կ’անուանէ:

“Խոշորութեան”, Համար: Յիշատակարանաց
մէջ յաճախ կը հանդիպինք այսպիսի խօսքերու.
Եւ քիչ չեն այն գէպքերն ալ որ գրիչք ներո-
ղութիւն կը ինդրեն իրենց օրինակութեան գրին
նուազ կատարեալ ըլլալուն՝ արդարացընելով
իրենք զիրենք անով թէ “առաջին գիրն” էր
կամ առաջին գիրքը զոր օրինակել Համարձա-
կած էին, եւն: ¹ Եւ այս “առաջինք” շատ անգամ
կանոնաւոր ու մաքուր գրչութեամբ են, որ
նշանակ է այն գարերու գրչութեան արուեստի
ուսման տարուած խնամոց: — Կը թողունք այս
կարգի ուրիշ բազմաթիւ յիշատակութիւնքն
յառաջ բերել: Կը բաւէ մեր վախճանին Հա-
մար՝ Համօզուիլ որ այս անուանակոչութիւնք,
նաեւ անոնք որ նոր կ'երեւան, այսպէս “գլխա-

¹ Այսպէս՝ ի միջի այլոց՝ Ռթ. (= 1560) թուին
Արուեկթլակ գիւղը Շարակնոց մը գրող Յովհաննէս կը գրէ:
“Որք հանդիպիք սմա տեսութեամբ կամ աւրինակ գնելով,
ով եղբարք, մի մեղադրէք. զի այս է մեր կարիքս, զի յա-
ռաջն չէրն երը եւն. (“Ցուցակ” էջ 453): Խարսիշարու
վանքը Զօն. (= 1502) նոյնպէս Շարակնոց մը գրելով
Յովհէփ արեղայ կը ինդրէ թէ “Խոչորութեան եւ սղալա-
նացս անմեղադիր լերուք. զի առաջի լորտինոցս այս է որ
գրեցին” (“Ցուցակ” էջ 532): Ճանի անապատի մէջ ԶԻՒ
(= 1279) թուին գիրք մ’օրինակելով Յովհէ. կրօնաւոր նոյն
խնդիրքը կ’ընէ՝ “Ու չէտէլ զէրչունէն, այլ միայն ցան-
կացեալ հոդէլից տառիս, աղաչեմ անմեղադիր լինել խո-
չորութեան եւ սղալանացս որ ի սմայ էլլ եւն. (“Ցուցակ”
էջ 636): Եւ նմաններ. (տես անդ՝ էջ 260, 732 եւն): —
Միեւնոյն գրչի այլեւայլ գրչութիւնքն իրարու համեմա-
տելով՝ գրչութեան արուեստի ալ հետզհետէ զարգացում
եւ կատարելութիւն կը աեսնուի: Այս կարգի օրինակներ
քիչ շատ ամէն հաւաքման մէջ կը գտննուին. (Հմտու, “Ցու-
ցակ” էջ ՃԲ:)

գիր¹ եւն, բաւական հնութիւն ունին, գոնէ
քանի մը դարսւ:

Աւելի գժուար է այս անուանակոչու-
թեանց շատերուն ճիշդ պատճառը գտնել գո-
հացուցիչ կերպով։ Ինչո՞ւ՝ օրինակի համար՝
“նոտր”, կը կոչենք այս գիրը։ Բառին ծագումն
յայտնի է. առնուած է լատին notarius բառէն՝
կամ ուղղակի կամ միջնորդութեամբ յետին-
բիւզանդեան սոտարուս բառին, զոր ցայսօր ալ
կը գործածենք՝ “նոտր”, եւն։² Անշուշտ կրնայ
ըստ այսմ ըսուիլ՝ թէ “նօտր է գիր մանր՝ իրը³
նօտր, կամ սեպհական նօտարաց եւ երագագիր
դպրաց՝ որ ի յետին դարս հնարեցաւ, զինի
բոլոր կոչեցեալ գրց հնարելոյ զինի երկաթա-
գիր ասացեալ հին նշանագրաց։” (Հյկղն.
Բ.առ.։) Սակայն բուն խնդիրն ասով մեկնուած

1 Հմմատ. ի միջի այլոց՝ “Այլ եւ նորոգեցաւ Շա-
րակնոցս ի վերջի ժամանակիս, ի թ-ի ՈՂՁ. (= 1647)
ամի, Դադիկ եւ պատիքուն, Տոբիքուն եւ Էլեպիքուն
եւն. (“Ցուցակ”, էջ 497.) եւ նմաններ։ — Ռամկօրէն բա-
ցարութիւն են բանիւնուն՝ գլխագրի, փերանիք՝ նորո-
գրի տեղ Սովորական եղած է Շատիր կամ ըստ այլոց
Շատիր իր համազօր եւրոպական (écriture) couranteի։

2 Հայկզ. Բառ. ի միջի այլոց սա վկայութիւնը կը
րերէ՝ “Նօտարն՝ նշանուն լսի, որ ի թղթի զբան ինչ նշա-
նակէ.՝” (Մարթին) “Քհ. որ առնէ նօտարութիւն կամ
որսորդութիւն, զժողովաւրդան ի բաց առցեն.” (Ալարդան,
Գլում.) եւ դարձեալ նշանուն եւ նշառել բայեր շնուած
անկէ՝ “Նօտարեցաւ գիրս ի համարս Հայոց ի թուիս ՈՒԾէ”
(= 1608, Ցիշտակարանէ մը քաղելով) եւ “Ընթերցեալ
տեսաք եւ փափաքմամբ նշառեցաւ”, Մեծոփեցւոյ խօսքերէն
ժե դարուն։ — Հմմատ. Կղեմէս անտար դրէն կարգաց եւ
հրամանատրութեան սուրբ առաքելոց.՝ (“Ցուցակ”, էջ 67)
եւ նմաններ։

չըլլար. ինչու նոտարի կամ դպրի գիր պիտի
կոչուեր ճիշդ ոյս գիրը եւ ոչ ուրիշ մը. օրի-
նակի աղագաւ մեր “բոլորգիր” կոչածն, որ՝
համեմատութեամբ հնագունին՝ նոյնչափ աւելի
դիւրագիծ էր եւ “երագագրի” յարմար, որ-
չափ “նոտրուր” համեմատութեամբ բոլորգրի. եւ
միթէ դպիլք ու նոտարիք չեն գործածեր բո-
լորը՝ նոտրի ընդհանրանալէն յառաջ: — Ընդ-
հանրապէս խօսելով՝ այս կարգի անուանակո-
չութեանց բուն ծագումը դժուար է որոշել ու
մեկնել՝ ամէն տարակուսանքէ ալ զերծ գըտ-
նուելով: Ամէնէն մթինն է “բոլորգիր” բառը՝
այնպիսի տառաձեւերու յատկացուած, որ
“բոլոր”, կամ կլոր չեն յատկապէս, այլ ան-
կիւնաւոր, եւ որ միւս ամէն անուններէն աւելի
անյատուկն եւ անյարմարն է: Այս անուանա-
կոչութիւնը՝ թէեւ հին՝ յամենայն գէպս առեղ-
ծուած կը մնայ մեզի:

Գալով “Երիտրութիւն” անուան՝ ջանացուած
է մեկնութիւն մը տալ: Վերը յիշած քարա-
մեանցի մեկնութիւնը թէ Երիտրէ ցոչիներով
գրուելուն՝ այսպէս անուանակոչուած ըլլայ,
պէտք չէ բառացի առնուլ, որ ստուգիւ առեղ-
ծուած կը լլար: Իւր միտքն է անշուշտ ըսել թէ
Երիտրէ հրաւագ գրելը տուած ըլլայ առիթ այս
անուան: Ի հարկէ ուրիշ խնդիր է թէ այս
մեկնութիւնը ճիշդ է թէ ոչ: Գոնէ տարակու-
սական է մեկնութեանս իրը հիմն առնուած
իրողութիւնը: Երիտրէ հրեւ, կամ աւելի ճիշդ
խօսելով՝ հրաւագ, ծանօթ էր՝ ինչպէս ամէն աղգաց՝

Նոյնպէս Հայոց ալ: Ասով կը “գրեին” (քանդակեին) արձանագրութիւնքն. ասով կը գրեին ստուգիւ՝ մոմէ Ենթակայի վրայ կամ “տիփւ տիկքն”, նոյն գործիքով հարթելով գրուած մոմը՝ նոր գրելու համար: Այս կ'ակնարկէ օրինակի համար Մ. Խորենացի Վանայ բերդին համար գրելով (Ա, ԺՂ) թէ Շամիրամ “զամենայն երեսս քարին իբր հրաշ վաճ հարթեալ բազում չիր է նմ չըեաց,, եւն տոսպեան բեւեռագիրքն յիշատակելով: Աակայն այս երկաթի “գրոցը բուն “գրչն հետ շփոթել էր՝ եթէ ասոր համար “Երէանիւնիւն, կոչուէին մելանաւ գիրք գրելու տառաձեւերը, եւ եթէ այն գրչութեան գործին՝ որով գարերէ ի վեր կը գրեին մագաղաթի վրայ մատեանները, Երէանի համարուէր, մինչդեռ իրականութեան մէջ՝ ինչպէս մերձակայ բոլոր ազգացն՝ նոյնպէս մերն առհասարակ Եղէն էր պարզապէս: Ա՛ընդունինք որ յետագայք մասամբ կրնային այսպիսի շփոթութիւն մ'ընել, եւ երբ օրինակի համար կ'ընթեռնուին “գրել հրաշ Երէանիւնուն, ¹ կարծէին թէ նոյն ըլլայ ասոր հետ այն թէ “ցուցանէին զքարտէսն պակասեալ եւ զիրէշն մաշեալս, եւն,² եւ նման խօսքեր: Ծանօթ է նոյնպէս որ “գրել, եւ “գրիչն երկու իմաստն ալ ունին հայերէնին մէջ. եւ նաեւ մատենագիրք եւ թարգմանք մատագիր եղած են յաճախ ճշգելու եւ թիւրիմացութեան առիթ չտալու. այսպէս

1 Հմիմ. Յոր., ԺԹ, 24. Երեմ., ԺԷ, 1 եւն եւն:

2 Հմիմ. Գ. Մակ. Դ., 16 եւն եւն:

երբ Կորիւն կը խօսի ս հրաշ դուռն գրելու
մասին, կամ թարգման մը (Ոսկ. Ես.)՝ ս հրաշ
հրէն, եւ նոյն իսկ դարեր ետքը Սիմեոն կրօ-
նաւոր ի Պղնձավանս՝ Պլոկղի Ծաղկապաց մէջ՝
թէ ս Պատճառ գծի գրոյ՝ գրողն. եւ պատճա-
ռակից հրէն եւ հրէն. (յունարէնն է չալամօչ:)
Ա'ըսենք դարձեալ որ այսպիսի գաղափարի
շփոթութիւնը մը կարելի էր ոմանց քով. եւ նոր
հեղինակաց քով ալ չեն պակսիր հնոց բացա-
տրութիւնքը լաւ չհասկնալէն ծագած թիւր
գաղափարներ. օրինակի համար երբ ինձինձեան
բուզանդայ եւ Օրպելեանի յիշած ս վարութիւ-
մատանի, բառէն գրի տեսակ մը հետեւցուցած
էր՝ գէթ փորագրութեան տարբեր կերպէն այս-
պէս կոչուած,¹ մինչդեռ իրանեան իրաց հմտա-
ցելոյ մ'անձանօթ չէ որ խօսքն է Արքայից արքային

1 Հմման. Հ. Պուկաս Վ. Ինձինձեան, «Հնախօսու-
թիւն» եւն, Վենեա. 1835, Հար. Գ, էջ 79. «Վարութիւ-
թիւն» ուրեք առ մատենագիրս մեր վասն Ծագհոյ
Պարսից թագաւորի՝ գրեալ ունելի ի վերայ մատանւոյ սովո՞ն
գրով. զոր օրինակ յասելն Ստեփանոսի Օրպելեան՝ «ՎՃիռ-
ինիւուլ վորութիւն մատանիւու», Որպէս եւ առ իսուզանդայ
Գ, 53 յիշատակի նոյնապէս ի վերայ մատանւոյ: Յորմէ
հաւանեալ կարծեմ ոչ սակա տարբերութեան ձեւոյն այս-
պէս անուանեալ՝ քան թէ սակա տարբերութեան փորա-
գրութեան ի վերայ մատանւոյ կամ ի խոր՝ կամ յաւետ ի
բարձր: — Կախ այստեղեր Հայոց գրին վրայ խօսք չկայ. եւ
երկրորդ՝ կնքրոյ եւ կնքագրուշիր կամ նկարի յիշատակութիւն
կըլլայ: Հնոց անսովոր շեին կնիքներ եւ մատանիներ նաեւ
առանց որեւէ գրութեան, բայց յատկանիլ քանդակով մը:
Ե. դարու Հայոց կրօնական պատերազմներուն ժամանակ՝
օրինակի համար՝ սովորական եղած կ'երեւայ մատանի խա-
չաքանդակի, ինչպէս կ'աղօթուի (առ Փարար) «Դիր զմա-
տանին պէտական իտու քո ի մատին աջոյ: Թողունք յիշել

կնքոյն վրայ, եւ Ալարազ էր Խրանեան արքայից
կնքանշանը: Այսպէս նաեւ շփոթութիւն մըն է
նորոց՝ հին մատենագրաց խօսքերէն հետեւցը-
նելը թէ Հայք գրի գիւտէն յառաջ Պարսից
եւ Յունաց “Էրակ վարէին,” իրը թէ Հայերէն
լեզուն այն տառերով կը գրէին. մինչդեռ
“գիր” այս տեղերը կը նշանակէ Դպրութիւն
կամ լեզու նոյն Ազգաց.¹ Խնդիր մ'որուն վրայ,
տեղւոյս չէ երկար խօսիլ: — Սակայն այս
ամէնն ընդունելով հանդերձ՝ գժուար է այս-
պիսի շփոթութիւն մը համարիլ պատճառ
ծագման “Երէանի-Գէր” անուանակոչութեան:
Կախ այն շփոթութիւնը մասամբ միայն կարելի
էր, եւ հնոց չէր կրնար անծանօթ ըլլալ “գրել”

բազմաթիւ ուրիշ օրինակներ հնոց Պարսից եւ այլոց կնքոց
եւ մատանեաց:

1 Հմման. ի միջի բազմաթիւ այլոց՝ Մ. Խոր. Ա. գ
(տպ. Անեստ. 1843, էջ 7) “Քանզի գտանին եւ միջոցք
լեալ պատերազմացն, եւ էիր Պարուից իւ Յունաց, որովք
այժմ գիւղից եւ գաւառաց եւս եւ իւրաքանչիւր տանց
առանձնականութեանց եւ հանուրց հակառակութեանց եւ
դաշնաց այժմ առ մեզ գտանին անբաւ զրուցաց մա-
տեանք, մանաւանդ որ ի սեպհական ազատութեանն պայ-
զատութիւնն եւն: — Երբ Հայոց աշխարհն երկու մեծ
պետութեանց գերիշխանութեան ներքեւ եւ սեպհական
դպրութենէ ալ զուրկ էր, բնական է որ գաշնագիրը,
աշերութեանց վճիռք, հողերու եւն վերաբերեալ դրու-
թիւնք, դատաստանականք, թղթակցութիւնք բարձրագոյն
իշխանութեանց հետ եւն Յունաց եւ Պարսից լեզուով եւ
գրով կը արուելին իւրաքանչիւրին բաժնին մէջ: Ասկէ
“թարգմաններու,” բազմութեան կարօտութիւնն, զըր այնա-
շափ կը յեղյեղեն մեր մատենագիրք նաեւ Առաջապհոյ մը
արքունեաց մէջ՝ ի հեռանալ Մեսրոպայ: Սխալ կ'ըլլար
“այս անբաւ զրուցաց մատեանքն, հայերէն գրուած կարծել
Պարսից եւ Յունաց տառերով:

բառին բազմազան կիրարկութիւնքն եւ իմաստները, այն հնոց՝ որոնք մինչեւ անդամ “Քրեւ պատիւր” կրնային ըսել. (Հմիտ. Ոսկ. Պաւղ. Հար. Բ., 467 եւ այլուր:) Եւ արդեամբք ի՞նչպէս կարելի էր շփոթել “գրոցն” ու “գրիչն”, երբ՝ օրինակի համար՝ կը կարգային թէ “Գրեաց հրաւած ուրովն եւ ուրաւենիս” (Գ. Թագ. Զ., 29) կամ “Առցես երկուս ակունս, եւ չրեացես ի նոսա զանուանս որդւոցն Խորայէլին” (Ելք. Իլ., 9) եւ անթիւ նմաններ ու փոխաբերականք: Ի՞նչ ուրիշ գաղափար կրնային ունենալ, երբ օրինակի համար Մ. Խորենացւոյքով Տորքայ մասին կը կարգային (Բ., Ը)՝ “Բուռն հարկանել զորձաքար վիմաց ձեռօք, ուր ոչ գոյր գեղութիւն, եւ ճեղքել ըստ կամաց մեծ եւ փոքր, եւ քերել ըղընդամք եւ կաղմել որպէս տախտակս, եւ չրել նոյնուկս ըլընդամք+իւրովք արծուիս եւ այլ այսպիսիս: — Վերջապէս անկարելի էր որ ոմանց սխալ գաղափարաւն յառաջ գար անուանակոչութիւն մ’այն տառաձեւերու՝ որ դարերով՝ (մինչեւ ԺԴ դար անդամ) գործածութեան մէջ էին. եւ ամէնուն ծանօթ էր թէ ինչ գրչով կը գրուէին այն տառերը:

Աւելի լաւ եւ ճշմարտանման կ’երեւայ ուրիշ մեկնութիւն մը, թէ եւ այս ալ բոլորովին զերծ չըլլայ տարակուսէ: Ինձինձեան այսպէս կը գրէ.¹ “Երիանուածէր... Պատճառ այսպէս կու-

¹ “Հնախօսութիւնն եւն, Գ. 77:

չելոյն ոմանք համարին ոչ սակս երկաթի գրչաւ գրելոյն ի վերայ մագաղաթեայ թղթոյ, այլ սակս Առնասէին՝ զոր գործէին յայնժամ է ժանիէ Երիտոյն: ¹ Այս կարծիքը նախընթացէն աւելի կուռան ունի գոնէ յայնմ որ արդեամբք Հայոց քով ալ գործածուած թանաքի գլխաւոր տարրներէն էր արշապը, ինչպէս բացայայտ ալ կը վկայէ Վրթանէս Քերթող կամ իրեն տրուած գրութիւնը: Գրութեան նիւթերու ուստի եւ թանաքի մասին քանի մը գիտողութիւնք պիտի ընենք ուրիշ տեղ:

Բայց նաեւ այս երկրորդ մեկնութեան տկար կողմը չի պակսիր: Եթէ թանաքն էր պատճառ տառաձեւերուն այնպէս կոչուելուն, — անուանակոչութիւն մ'օր գոնէ ԺԵ գարուն սովորական էր, մինչդեռ մինչեւ ԺԳ գար ալ երկաթագրի գործածութիւն կը տեսնենք, — երբ արդէն գարեր յառաջ միւս տառերն ալ կային

¹ Հ. Գարեգին Ա. երկու մեկնութիւնքն ալ կ'ընդունի գրելով («Հայկական հին Դալբութեան Պատմ.» Աննետ, 1886, Էջ 56) «Այս գրերուն երկաթագրի ըսուելուն պատճառը՝ հաւանական կ'երեւայ թէ մ.յմը երկրթէ գրչով գրուելուն համար ըլլայ. մեյմըն ալ այն ատենուան գործածուած թանաքին պատճառաւ, զոր երկաթի ոքսիտով կամ ժանգով կը պատրաստէին:» Աւրիշ տեղ մը միոյն առաջին մեկնութիւնը կ'ընդունի (Էջ 72) գրելով թէ Հինք «Մոմի կամ կապարի վրայ գրելու ատեն՝ փղոսկրէ կամ ի մետաղէ պղոտի գործի մը ունէին՝ զոր ֆրէն (style) կը կոշէին, որուն մէկ կողմովը կը գրէին եւ միւսովը սխալները կը ջնջէին: Այս եղած է անշուշտ մեր հնոց քով գործածուածը, եւ այն պատճառաւ՝ մեր այրուբենից առջի ձեւք Երիտոսէիր կոչուած, ինչպէս յիշեցինք:»

եւ կը գործածուէին (այսպէս բոլորդիր ձեռագիր կայ արդէն ժ դարուն), ի՞նչպէս եղած է որ միայն մէկ տեսակին յատկացած է այն անունը: Միթէ միայն “երկաթագիր” կը գրուէր արջասպի թանաքով, իսկ բոլորդիր՝ ոչ: Հու ի հարկէ կրնար որոշում ընել միայն քիմիական քննութիւն մը՝ ձեռագրաց այլեւայլ թանաք-ներու դարէ դար, եւ ընդհանրապէս առանց այսպիսի քննութեան վճռական արդիւնք մը յառաջ չենք կրնար բերել:

Եթէ այս չէ “երկաթագրի”, կոչման պատճառը, կը խոստովանինք որ չենք գիտեր ուրիշ լաւագոյն մեկնութիւն մը, որ գոհացընէ. Ճիշդ այնպէս ինչպէս մութ կը մնայ վերջապէս “բոլորդիր” ու “նոտր” բառերու յատկացուիլն այս կամ այն ձեւին: Եւ զարմանք չէ որ շատ բան մութ ու առեղծուած մնայ մեզի, որ դարե-րով հեռու ենք այն ժամանակներէն՝ առանց կարեւոր ու բացորոշ ծանօթութեանց կամ միջոցներու, որով եւ ստիպուած ենք մթութեան մէջ խարխափել, երբ ուղենք այն ժամանակաց վրայ աւելի տեղեկութիւն ստանալ: Անշուշտ իւր պատմութիւնն ունեցած պիտի ըլլայ՝ օրի-նակի աղագաւ՝ “բոլորդիր” բառին յատկա-ցուիլն. այսօր մենք միայն կրնանք հաստատել որ շատ անյատուկ եւ անյարմար է այս անուա-նակոչութիւնն, առանց ուրիշ գոհացուցիչ մեկ-նութիւն մը տալ կարենալու, եթէ անդրագոյն հետազօտութիւնք եւ գիւտք նոր լոյս մը չսփուեն այս կէտիս վրայ:

Յարմար թէ ոչ, յատուկ թէ անյատուկ, այս բառերը բաւական հնութիւն ունին, եւ սովորական եղած ըլլալով՝ այժմու գործածութեան մէջ անձշդութիւն չեն պատճառեր: Ուստի մենք ալ պահեցինք այս անուանակոչութիւնքն. իսկ նորագոյններէն¹ անոնք որ մեզի յարմար երեւցան:

Հ Ա Ն Տ Ի Շ Ա Կ Ա Ն («Հնախօսութիւն», Գ, 78—79) ի միջի այլըց՝ կը յիշէ հետեւեալ անունները. «Դրամագիրն երկարագույն ի դրամս մերոց թագաւորաց Ռուբրինեանց՝ ուրեք ուրեք յայլեւայլ ձեւու փոխեալ տեսանի առնուազ ճարտարութեան փորագրովաց . . . : Կանուականքիր. Է իբր այլիրա,, կուեցեալ գիրն Եւրոպացւոց. սովին գրով գրեալ գոլով կոնդակաց ինչ նախնեաց՝ յայս անուն կուշեցաւ . . . : Փառագիրն Յայս անուն կոչեն զամենայն ձեւու, զորս գրիշք յժի դարու Հնարեցին՝ զնախնի երկամթագիրն կերպաձեւեալ ի ձեւ զանազան զարդուց եւ ի ձեւ Ճնճղկանց, եւ անուանեալ Ճնճղկիր կամ Զեկուակիր. Նաեւ ի ձեւ մարդոյ . . . : Փառագիրն Միեւնոյն երկամթագիր վերածեալ ի բազում տառից բաղադրութիւն, Հնարեալ ի գրչաց առհամառօտութիւն, եւ ի մատանիս եւ ի տասկանագիրս ինչ ի վար արկեալ մինչեւ ցայդմէ:, Ասկէ ետքը կը յիշէ «Արտապահնին:, որուն վրայ խօսեցանք, եւ իբրեւ վերջին «Նշանակիր:, զսր կը մեկնէ համառօտափրութեան նշաններով. ասոր վասյ այլուր կը դառնանք: — Դրամներու գիրն շատ պէսպէս է՝ ըստ ճարտարութեան փորագրովաց եւ սովորաբար անյաջող՝ էական ձեւը մելով միշտ երկամթագիրն: Բազմաթիւ օրինակներ տես ի գիրս Հ. Աղեմայ Ա. Սիսիլէան, «Ռասաւորութիւն Ռուբրինեան Դրամնց,, Այննա 1892 (8⁰ էջք Ժ. 2+88+2+32), ի մասնաւորի Տիստ. Ա—Զ Նմանահանեալ դրամք 1—79 եւ մարմնոյն մէջ 1—51:) — Զարդագրերու կամ «Փառագրերու,, այլեւայլ ձեւերուն՝ որ ժի դարէն շատ յառաջ ալ կան, ամբովզ այբուրէնք մը նմանահանուած մեր մատենագարանի ձեռագիրներէն տես «Ցուցակի,, Տիստ. Գ, 1—38 (մարդագիր, ձագագիր, ձկնագիր, դազանագիր եւն). — «Փակագիրն,, որ կը համապատասխանէ եւրոպական տոնոգրամմեի, ըստ ինքեան գրի տեսակ չէ.

Անոնց համար՝ որ ձեռագիրներով զբաղած չեն, կը դնենք հոս գրերու գլխաւոր տեսակներուն օրինակներ ապահովութեամբ։¹ որով նախ իւրաքանչիւր տառաձեւերու յատկանիշ տարբերութիւնքն որոշ կը տեսնուին, եւ երկրորդ նաև թէ ի՞նչ աղերս ունին ձեռագրաց տառերու այլեւայլ տեսակներն տպագրութեան արդի գործածուածներուն հետ։ Իսկ ձեռագիր օրինակաց ճշգրտատիպ նմանահանութիւնք տես մեր «Ցուցակ», Տիտ. Ա—Բ, առ Քարամեանց՝ Տիտ. Ա—Բ, եւ Հ. Ղ. Ալիշանի գրութիւնքն, զորոնք վերը յիշեցինք։ Մէկ երկու կտոր ալ յաջորդներու մէջ յառաջ բերելու առիթ պիտի ունենանք։ — Գլխաւորներն են յաջորդքը։

Ա. Գլեանքիւր Երիտրադիւր, որուն միայն կը յարմարէր ըստ ինքեան «բոլորդիր», բառը, վասն զի տառաձեւերն ստուգիւ բոլոր կամ բոլորչի են առհասարակ, ոչինչ տարբերութեամբ մեր արդի տպագրութեան մէջ գործածուած գլխագիրներէն, այսպէս։

ԵՐԹԵՐԸ ՄՐՁԻՒՆ ՈՎՎԱՏԵԽՆԱԽ
ՆՉԵԸՑ ԸՆԴ ՃԱՆԱՊԱՐՀՍ ՆՈՐԸԵԽԼԵՐԻ
ՄԱՍՆԱԳՈՅՆ ԵԽՍՔԱՆ ԶՆԱ — Կոյնպէս
են խօսքիս մէջ պակաս միւս տառերը՝ Բ, Է,

այլ առանձնականաց հնարագիտութեան եւ ճարտարագրութեան արդիւնք, ինչպէս արդի «Ճեռագիր», կամ սովորական գրութեան այլեւայլ ճարտարաձեւ դարձուածքներն ալ, որոնք մեր ծրագրէն դուրս կը մնան։

Տ Մեր տպարանի տառերն առհասարակ եւ հին ձեւերու (Միջինմեսորոպեան, Անցման եւն) նոր փորագրութիւնը ի մասնաւորի՝ յօրինուած են ձեռագրաց ձեւերու

Ժ, Ճ, Կ, Պ, Շ, Զ, Փ: — Սակայն կայ
գլխագրի եղանակաւորութիւն մ'ալ, որուն տա-
ռերու այլեւայլ մասերը անջատ անջատ կը
տեսնուին իրարմէ, (տես ՞Ցուցակ՝ Տիտ. Ա. 1:)
Այս տեսակէն ալ ձուլուած կը գործածուեին
տպագրութեամբ, այսպէս.

ԵՐԹԱՌՄՐԴԱԿՆՈՎԱԾ ԵԽՆԵԽԵՎԵԶԵՐՆԴԱՆԵՎ

— Ձեռագրաց մէջ ի հարկէ պէսպիսութիւնք
կան ըստ գրչաց, մեծ ու փոքր, հաստ ու բարակ,
ձեւերն ալ քիչ մ'այլազան՝ բայց միշտ պահե-
լով երկաթագիր - գլխագրի յատկանիշները:
Նոյն գիրն է առ հասարակ Գրամոց եւ Արձա-
նագրութեանց մէջ գործածուածն ալ՝ քիչ շատ
եղանակաւորուած ըստ ենթակային: Ինչպէս
արդի տպագրութեանց մէջ՝ նոյնպէս միջին-
մեսրոպեան գրութեանց հատածներու սկիզբը
կը գործածուին նոյն տառերը իրրեւ գլխագիր՝ սա
ձեւերով.

ԱԲԳԵԶԵՒ ԼԻԿՆՂՄՅ

Գրայէն: վերջինքս խնամովք Միարանութեանս գեր. Ար-
քահօր Հ. Ա. Ա. Այտանեան, մանրակրկիտ ուսումնասիրու-
թեամբ նոյն տառերով ձեռագրաց :

Ասոնց երկայնասրուն ձեւերը՝ երբ երկաթագրի մէջ ալ գործածուին, սովորաբար տողի սկիզբն ու վերջը միայն կը գտնուին, իսկ տողամէջը միաշափ կարճասրուն ձեւեր կը տեսնուին:

Բ. Մէջին - Հարդարեան Երիտրահին, իրեն յատուկ երկայնաձեւ - չորեքկուսի ձեւերովն, որով էական տարբերութիւն ունի նախընթացէն: Այլեւայլ աստիճանաւ եւ նրբութեամբ կը տեսնուին այս տեսակ տառերը ձեռագրաց մէջ, միշտ նոյն էական նկարագրաւ, որոնցմէ երկու աստիճան կը դնենք հոս:

**ԵՐԱ-ԸՆ-ՄՐՀԻՔՆ ՈՎ
ԱԿՄ ԵՒ-ԿԹԵՌԱԶԵՎՑԵՄ-
ՃԷՎՊԱՐԴԱ ԿՈՐԵ ԵՒ-ԸՐ
ԻՐԱԱՄԱԿՈՅՆ ԵՒ- ՔԵԼ
ՉԱՅ. — Մնացածները՝ Բ, Ե, Ժ,
Ճ, Ա, Լ, Ը, Զ, Գ:**

Հ. Փուր Երիտրահին ըսինք էապէս չի զանազանուիր բուն երկաթագրէն, ի մասնաւորի մանր միջինէն՝ գրերու ձեւերը նկատելով. բայց ամբողջն ի միասին առեալ ուրոյն խմբի մը տպաւորութիւն կ'ընէ, եւ շաբթը շատ անգամ կարծես բոլորգրի երեւոյթ կ'առնու: Երկու օրինակ տես Ցուցակը Տիտ. Ա, 5 եւ Քարա-

մեանց Taf. Ib, 5, երկուքն ալ աւելի միջին ձեւերով։ Տպագրութեամբ դժուար է այս ձեւերը ճշգութեամբ յառաջ բերել, նման զրեր տակաւին ձուլուած ըլլալով։ — Միայն մերձաւոր գաղափար մը տալու համար կը դնենք հոս միջինմեսրոպեան տառերու աստիճան մ'որ շատ մերձաւոր է մեր ի “Ցուցակ” (Տիտ. Ա, 5) նմանահանութեամբ յառաջ բերած տառերուն։

ԵՐԱԸՆԻՄՐՀԻՒՆ ՈՎՎԱՐԵՒՆ
ԽԵՆՁԵՅՅ ԸՆԴ ՃԵՆԵՊԵՐԴՍ ՆՈՐԵ
ԵՒԾԵՐԻՄՔԱՄՆԵԳՈՅՆԵԱՐԵՆՉՈՎՆԵ
— Բ, Ե, Ժ, Ծ, Կ, Ղ, Ծ, Զ, Փ:

Դ. Անցման գիր (Transition), որուն՝ ըսինք թէ՝ այլեւայլ աստիճանաւորութիւնք կը տեսնուին ձեռագրաց մէջ. երեք տեսակ տես “Ցուցակ” (Տիտ. Ա, 6 եւ Բ, 7—8): Խառն ձեւեր՝ այս տեսակին յատկանիշն է։ Ընդհանուր տիրողն ըլլալով ալ հոս առհասարակ բոլորգիրը, շատ տառեր տակաւին երկաթագրի կերպարանքը պահած կ'ըլլան, եւ ըստ այսմ նկարագիրը կրնայ նաեւ այնպէս փոխուիլ որ աւելի երկաթագիր ձեւերը տիրեն՝ միայն խառնուած ըլլալով հոս հոն արդէն բոլորգիր տառեր ալ։ Շատ լաւ եւ ճիշդ գաղափար կու տայ այս Անցման գրին՝ յաջորդը, որուն տառերը փորուած եւ ձուլուած են վերջերս ճիշդ հետեւողութեամբ ձեռագրաց, ինչպէս նախընթացները։

Երթ առ մողիւնն ով պատ ու-
սախանձօսաց ընդ ճանապարհ Նորա
եւ առ բայսամնակոյն առ քան զեա :
— բ , է , ժ , ծ , կ , ո , շ , զ , ջ :

Նոյն գրին ուրիշ մեկ աստիճանն է յա-
ջորդն ալ, որուն ձեւերը կը գործածուին իբրև ւ-
գլխագիր նախրնթացին:

لـ بـ قـ نـ لـ گـ لـ دـ دـ بـ لـ دـ بـ ۚ
وـ لـ دـ هـ زـ هـ زـ وـ بـ لـ بـ دـ بـ سـ بـ فـ رـ ۚ

Ե. “Բայուրին անյատուկ անուանակոչութեամբ, բուն՝ միջին-մեսրոպեան երկայնաձեւ-չորեքիուսի ձեւն է մանրացած եւ քիչ մ'աւելի պարզուած։ Դիւրագիծ ըլլալով քան նախըն-թացները՝ արդէն ժԱ—ժԲ դարերէն սկսած է տիրող ըլլալ եւ մինչեւ վերջը գործածուած՝ արդի ծանօթ հայ ձեռագրաց ամենամեծ մասին մէջ, եւ յետոյ անցած տպագրութեան ալ։ Արդի հայ մատեանք ըստ այսմ գրի կողմանէ տարբեր չեն՝ գոնէ 7—8 դար յառաջ գրուած-ներէն։ Համեմատելու համար ահա վերոյիշեալ խօսքը տպագրութեան տառերով։”

Երթ առ մրջիւնն ով վատ եւ նա-
խանձեաց ընդ ճանապարհս նորա եւ լեր
իմաստնագոյն եւս քան զնա: — բ, է, ժ,
ծ, կ, դ, շ, չ, պ:

Դարերով գործածուած ամէն տեղ եւ
ամէն գրչէ, զարմանալի չէ որ միւս ամէն տեսակ
դրերէն աւելի պէսպիսութիւն կը տեսնենք ասոր
ձեւերուն՝ գրչաց զարգացման եւ ճարտարու-
թեան աստիճանին համեմատ՝ ձեռագրաց մէջ:
Բազմաթիւ եւ յաջող նմանահանութիւններ
կրնան տեսնուիլ Հ. Ալիշանի վերը յիշուած Հա-
մագրութեանց մէջ, եւ մանաւանդ Կիլիկիոյ
բաժնին կամ “Սիսուանայ” մէջ, ուր կարծես
աւելի խնամ տարուած է այս գրին զարգացման
եւ կատարելագործման:

Դ. “Նորու”, այն՝ զոր ցայսօր ալ կը գործ-
ածենք տպագրութեան մէջ՝ բոլորգրին հետ,
թէեւ ոչ ամբողջ գրեր տպագրելու՝ (ինչպէս
նախնիք կ'ընէին նաեւ մեծամեծ գործքեր այս
տառերով օրինակելով,) բայց գոնէ հատուած-
ներ, կոչումներ, խրատագրեր, յաճախ խորա-
գրեր եւն՝ տպագրութեան միւս մասերէն զա-
տելու համար:

Երբ առ ճշկեն ով վար եւ նախան-
յեաց ընդ ճանապարհու նորս եւ լը իմաստ-
նադոյն ես ուն զնու: — է, է, ժ, ժ, է,
ւ, ւ, ւ, ժ:

Այս ալ ձեռագրաց մէջ բաւական եղա-
նակաւորմամբ կը դանուի. այնպէս որ երբեմն
աւելի “Շահնշահ” կամ “Շեղագիր” է: Վերջինս
տպագրութեան չէ անցած, բայց աւելի զար-
գանալով եւ պէսպէս փոփոխութեամբ կը

գործածուի այսօր ալ ամէն հայէ իբրեւ յետագիր
կամ սովորական գիր՝ անտիպ ամէն բանի հա-
մար։ Գեղեցիկ գիր գրելու այլեւայլ դրու-
թիւնք ալ կան աւելի կամ նուազ ճաշակաւոր՝
առօրեայ գրի այլեւայլ օրինակներով։¹

Գաղափար տուինք կարծենք մեր նախնեաց
եւ նաեւ արդի գործածուած տառաձեւերու,
զորոնք իրարու համեմատելով՝ իւրաքանչիւրին
յատկանիշը գիւրաւ կ'որոշուի։ Ինչպէս նախնեաց
ձեռքէն ելած գրչագիրք բազմաթիւ փոփոխա-
կան տեսակներ ալ կը ներկայացընեն ամէն մէկ
տառաձեւի, նցնչափ եւ շատ աւելի տեսակներ
յառաջ եկած են տպագրութեան համար, որով
հայերէն տպարանք իրաւամբ կրնան պարծիլ՝
արեւելեան բոլոր միւս գրականութեանց հան-
դէպ՝ տառերու բազմազան պէսպիսութեամբն
ու ճոխութեամբ։² Այս ամէնը հոս յիշել մեր
նպատակէն դուրս է։

1. Հմմու. Հ. Աղեքսանդր Ա. Գալճեան, “Այելչա-
գրութիւն ի չորս հատուածու, Եւն, Վիեննա 1837. —
“Այելչագրութիւն առ.ձեռն Ռաֆայէլի Խազանձեան Կ.Պոլ-
սեցւոյ, Եւն, Կ.Պոլիս, 1853. — Ա. Ա. Միանսարեանց,
“Այելչալու եւ կանոնաւոր գրութեան պատմութիւն եւ
տեսութիւն, ստուերագրերով Եւն, Պէտերբուրգ 1872.
(գործակցութեամբ Գեր. Արսէնի Վ. Այտընեան.) —
Հ. Գետրոս Վ. Մինասեան, “Արուեստագրութիւն, Վենե-
տիկ 1834. — Ա. Գալճայեան, “Գեղագրութիւն հայկական,,
Փարիզ 1855. — Յ. Գաղէղեան, “Գեղագրութիւն առ.ձեռն
հայկական,, Կ.Պոլիս 1865, Եւ ուրիշ նորագոյններ։

2. Տես “Արժեցուցակ հայերէն տառից հատելոց ի
Միսիթարեան տպարանի,, Վիեննա 1894, 80 էջք 8, աւելի
քան 70 տեսակ, սովորական եւ գլխագիր։

4.

Հնագրական հետազոտութեան առաջին եւ գլխաւոր ջանքն ըլլալու է տառերու տեսակները ժամանակաշրջանն դասաւորել կարենալ, կամ որոշել թէ այս կամ այն գրի ձեւը ո՞ր դարերուն կը գործածուէր, եւ միւսն ե՞րբ սկսած ու մինչեւ ո՞ր ժամանակ շարունակուած է: Եթէ գրերու գործածութեան ժամանակը կարենանք որոշ շրջաններու բաժնել, շատ բան վաստկած կ'ըլլայ զիտութիւնը: Այն ատեն դժուար չէ որեւէ ձեռագրի պատառկի մ'անդամ հնութեան չափը գտնել եւ բազմաթիւ մլդին խնդիրներու լուծումը դիւրացընել:

Բայց որչափ օգտակար է այսպիսի ծանօթութիւն մը, նոյնչափ դժուարին եւ յաճախաւելի ենթագրական: Գոնէ հայերէն տառերու գործածութեան համար այլեւայլ դարեր որոշելը բոլորովին զերծ չէ արդի մեր հանգամանաց մէջ՝ ամէն տարակուսէ. Թէեւ այս մասին տրուած որոշմունք յընդհանուրն ուղիղ կարենանք համարիլ: Քարամեանց¹ սա ժամանակամիջոցները կ'որոշէ գրերու համար. այսինքն՝

1. Մեսրոպեան երէտնաշիր՝ Ե—Ը դար. —
2. “Մէջակ” գիր՝ Ը—Ժ դար. (այս անուանակոչութեամբ յառաջ կը բերէ քարամեանց

¹ N. Karamiantz, Verzeichniss եւն, էջ 88, որ ըստ ինքեան պարզապէս Տախտակաց համառօտ բացատրութիւն մըն է: Այս որոշմունքն հոս յիշելու պատճառն այն էր, որ Աւասուցչապետը յիշեալ տախտակաց մեկնութիւնն ունէր աչքին առջեւ եւ անոր մասին ըրած էր հարցումը:

երկու օրինակ, մին “միջինմեսրոպեան” տառերով, միւսը՝ փոքր երկաթագիր, ինչպէս վերը բացատրեցինք). — 3. “Փուր Երիտրէնէր” թ. — ԺԲ դար. — 4. “Բալլարէնէր” ԺԲ — ԺԳ դար, իսկ Եկեղեցական մատեաններու համար մինչեւ այս ԺԲ դար ալ գործածուած. — 5. “Նորու դիր” ԺԳ — ԺԸ դար. — 6. “Շեշտէնէր” ԺԸ — ԺԹ դար. Եւ վերջապէս՝ — 7. “Նոր Շեշտէնէր” գործածուած արդի ԺԹ դարուն մէջ առօրեայ պիտոյից, Նամակաց Եւն: — Այս որոշմանց հետ յէականս կը նոյնանան անոնք, զոր կ'ընդունի Հ. Եփրեմ Վ. Զագըճեան, որուն յօշուածէն բառ առ բառ՝ քանի մը թեթեւ փոփոխութեամբ՝ առած է յաջորդները Հ. Գարեգին Հայոց Հին Պալրութեան Պատմութեան մէջ, այսպէս.¹ “Արբոյն Մեսրովպայ Հնարած գրերը Երիտրէնէր ըսուածներն էին, որոնց գործածութիւնը հինգ վեց դար տեւեց (406էն ինչուան Ժ դար) առանց երեւելի փոփոխութեան կերպարանք մը առնելու...: Բայց Թ. դարուն մէջ՝ ինչպէս հաւանական կը կարծուի՝ գրչութիւնը դիւրացընելու համար սկսան գրերուն վերին ու ստորին կողմերը շիտակ գրել, որոնք զատ ձեւ մը ունեցան. Եւ բուն երկաթագիրը սկսան գլխագրի տեղ բանեցընել: Ասիկայ է

¹ Հ. Եփրեմայ “Տեղեկութիւն Հայերէն Հին ձեռագիրներուն վրայ”, ի թերթին “Եւրոպա”, (Ալեքնատ) 1848, թ. 6, էջ 24: Այս յօդուածին վրայ քիչ մ'ետքը առիթկ'ունենանք խօսելու: — Ասկէ Հ. Գարեգին, Պատմ. Եւն, տալ. Ալեքնատ, 1886, էջ 56:

Ականքն երի-Ռուհեր ըստածը, որ մինչեւ ԺԲ դար
եւ անկէ անդին ալ տեւեց քիչ փոփոխութեամբ :
Այս գրերը թէպէտ աւելի համեմատ ձեւ ունին,
բայց ընթերցումը դժուար ըլլալուն՝ այս կերպն
ալ փոփեցին, եւ սկսան Բոլորին տառերը գոր-
ծածել, որ կամաց կամաց կատարելագործուելով
եւ կանոնաւորուելով՝ հիմակուան տպագրու-
թեանց մէջ գործածուող սովորական գիր եղան :
Բոլորգրոյն աւելի դիւրացուցած կերպն է Կօ-
տորտոցի կամ՝ Կօտոր գիրը, որ ինչուան հիմայ
հասարակ գրութեանց մէջ կը գործածուի :
Այս գրոց փոփոխմանը մէջ գիտելու արժանի է
որ Միջին երկաթագիրը հնարուելէն ու հասա-
րակ ըլլալէն ետքը՝ բուն երկաթագրին գործա-
ծութիւնը գրեթէ բոլորովին գագրեցաւ . նոյն-
պէս բոլորգրոյն գտնուելէն ետքը՝ Միջին երկա-
թագիրը խափանուեցաւ : Բայց Կօտոր գիրը
հնարուելէն ետքն ալ Բոլորգիրը չվերցաւ, այլ
ընտիր ձեռագրաց մէջ կը գործածուէր : ո

1. Հ. Գարեգին այստեղ ծանօթութիւն մը կը
յաւելու գրելով (Էջ 57 Ծան., 1) “Եջմիածնի Մատենա-
դարանի գրչագրաց տպագրեալ Յուցակին մէջ” (Թ. 1435)
նշանակուած կը գտնենք զիրք մը այս մակագրով՝ Մենո-
նիւն Նախնի Նշանաբերոց Հայոց, եւ ի նմին գրչագրի՝ Ապր
Հօրն Եւոնիքիայ Նոյն Նշանաբերօք : Բանասիրաց Հետաքննու-
թեան արժանաւոր տեղեկութիւն մը: Ծանօթ են հմտից
ձեռագրաց մէջ տեղ տեղ Աղամայ կամ այլոց անունով
նշանագիրը կամ փակառիքը, եւ անոնցմով համառօտ քանի
մը տող գրուածք, որ աւելի ծածկագրութիւնը կրնան
սեպուիիլ, եւ շունին զշետս կամ զյարդ հնութեան :
Ականքն գիտողութիւնս արդարացի է ամէն նկատմամբ : իսկ
առաջինն արդեամբք այնպէս նշանակուած է կարինեանցի
ցուցակին մէջ (Էջ 167), որ բաց ի Եւադրի վարքէն՝ կը յիշէ

Աւստի ըստ Հ. Եփրեմի եւ Հ. Գարեգնի Հայոց տառերու շրջանք հետեւեալներն են. երկաժաղակիր՝ Ե—Ժ դար, Միջին՝ Թ—ԺԲ դար, Բոլորդիր՝ ԺԲ դարէն ի վեր, իսկ Կոստրի ժամանակը չորոշուիր. — այս ամենը քիչ կը տարբերի Քարամեանցի բաժանմունքներէն։ Անըշապէս՝ երրորդ մ'ալ յիշենք. գրեթէ նոյն շրջանները կ'որոշէ նաև Խնձինձեան իւր Հնախօսութեան մէջ։¹ որով կրնանք ըսել թէ այս բաժանմունքն առ հասարակ ընդունուածն են Հայոց մէջ։

Թէ նոյն ձեռագրին մէջ կը գտնուին նաև “Գիրք Սիրաքյ, Առակը Սողոմոնին եւ “Տօմարական Գիտելիք ։” Ձեռագիրն առժածածալ նօտրդիրն է առանց թուականի, ըստ երեւութին նոր գրչութիւնն մը. ուստի եւ այն “նախնի նշանագիրք Հայոց ։” Եթէ ճիշդ է կարինեանցի ցուցակին տեղեկութիւնը կեղակարծ ըլլալու ամեն նշան ունի։ Բաղձակի էր որ Էջմիածնի “Արարատն ։” տեղեկութիւնն մը տար այս ձեռագրին եւ յիշեալ կէտերուն մասին։

1. “Հնախօսութիւնն եւն, Գ. 77—78. “Երիտասարդիր։ Այս է կարգեալ եւ կերպաձեւեալ գիր սրբոյն Մեսրոպայի սկիզբն Ե. դարուն. որով գտանին մինչեւ ցայսօր գրեալ մագաղաթի մատեանք։ . . . Գրիչք դիւրացուցանել կամելով զերկայնաձեւ Երկաժագիրն, սկիզբն արարին ի Ժ եւ ի ԺԱ դարու յեղափոխնել զայն ի ձեւ փոքրիկ, որ եղեւ ընդ մէջ երկաժագրոյն եւ բոլըրագրոյն. սակա այսորիկ եւ մէք կուեցաք Մէկանիկիր։ Այս ձեւ թէպէտ դիւրին է ի գրել քան զերկաժագիրն, այլ ընթեռնուլ քան զայն գժուարին, որպէս է տեսանել ի մագաղաթեայ մատեանս զորս ունիմք առ մեզ։ — Բոլըրիկիր։ Զնախացիշատակեալ գիր հետպհետէ յառաւել փոքրն ամփոփելով գրչաց յելս ԺԱ եւ ԺԲ դարուն հնարեցին զայս ձեւ Բոլոր գրոյն, որով բազում մատեանք գտանին գրեալ ի թուղթս բամբակիս եւ մետաբսեայս Խպատի կոչեցեալ։ Այս ձեւ է որ մնաց այժմ յամենայն տպագրեալ մատեանս։ — ‘Նէրիկիր։ Զըռըրդիրն առաւելն շութափութեամբ հանգոյն երագագիր

Ինչպէս կը տեսնուի, երեք հեղինակաց
կարծիքներն ալ՝ որչափ ալ մանրամասնու-
թեանց մէջ բաւական կը շեղին, յէականս նոյն
են իրարու հետ։ Երեքն ալ միաբան են յայնմ
թէ շղթայաձեւ եղած է մեր գրերու զարգա-
ցումն Երկաթագրէն մինչեւ Կոտր ու Շղագիր.
եւ գարձեալ յայնմ՝ թէ Բոլորդիր յերեւան
ելած է ժբ դարու եւ Կոտրը ժԳ—ժԳ դա-
րուն։ Առաջինը՝ ճշդիւ խօսելով՝ ենթադրու-
թիւն մըն է, բայց գոնէ տառաձեւերու համե-
մատութեամբ հաւանական կրնայ համարուիլ
այսպիսի զարգացում մը։ Խսկ երկրորդը կամ տա-
ռերու գործածութեան այլեւայլ գարեր որոշեն
յընդ հանուրն միայն ուղիղ է. այսինքն յիշեալ
տառերը նոյն գարերուն մէջ կը սկսին արդեամք
ու լլալ եւ առ հասարակ գործածուիլ։ Ան-
շուշտ հնագրութեան համար փոքր կոռւան չէ
գիտնալն որ Երկաթագրի տեսակները տիրող
են ի գործածութեան մինչեւ իրը ժԱ դարու
վերջերը, Բոլորդիրը տիրող կ'ըլլայ արդէն
ժբ դարէն սկսեալ, եւ Կոտրդիրը կը յաձախէ
(բայց ոչ իրեւ միակ տիրող) ժԳ. եւ աւելի
եւս ժԳ դարէն։ Սակայն ուղիղ չէ տառաձեւ-
երու ու առ սովորական ըլլալու ժամանա-
կամիջները համարիլ նաեւ անոնց ժամանակ կամ
հնարուելու¹ ժամանակները։ Օրինակի համար

Կոտրաց գրելով գրչաց՝ ի ժԳ եւ ի ժԵ դարու հանին զայս
ձեւ գրոյ, բազմոք տարբերեալ ի Բոլորագրոյն, որ մինչեւ
ցայժմ՝ ի գործ ածի առ ամենեսին ի գրելն ու եւն։

¹ «Հնարուիլ» յարմար ալ չէ, եթէ կ'ընդունուի
տառերու հետզհետէ իրարմէ յառաջ դալը ձեւերու պար-

անշուշտ ուղիղ է այն կետը՝ թէ մինչեւ ԺԱ դար գործածութեան մէջ տիրող է Երկաթագիրը՝ ըլլայ գլխագիրը լլայ միջինմեսրոպեան։ Քազմամիւ ձեռագիրներ՝ որ հասած են մեզի մինչեւ նցյն դարու վերջերէն, կը հաստատեն այս կարծիքը։ Ասկայն եւ այնպէս կրնանք ըսել թէ Բոլորին չկար տակաւին այն ատենները. այն բոլորգիրն՝ որ արդէն յաջորդ ԺԲ դարուն տիրող դարձած է՝ մանաւանդ ի Կիլիկիա։ Եթէ ճիշդ է բոլորգիրին Երկաթագրէն յառաջ դալը, պէտք է որ ծագման սկզբնաւորութիւնը շատ հին ըլլայ։ Երկար միջոց պէտք էր Երկաթագրէն՝ միջնոյն անցնելու, անկէ՝ փոքրին (— այս վերջինս ալ անշուշտ առանց որեւէ ազդեցութեան չէ մնացած, —) եւ վերջապէս Անշան գրի բազմակերպ ձեւերէն՝ որոնք կարծուածէն շատ աւելի բազմաթիւ են նաեւ ԺԲ—ԺԳ դարու ձեռագրաց մէջ, դալու յանդելու բոլորովին զուտ եւ անխառն բոլորգրի եւ դարձեալ ասօր ուժու ըլլալուն արդէն ԺԲ դարուն։

Մեր համոզումն է որ տառերու այս այլշեւայլ տեսակները շատ աւելի հին են քան այն նշանակուած դարերը։ Գիր մը կրնայ ծանօթ

զուելովն եւ գործածութեան համար դիւրագիծ ըլլալովն։ Այսպիսի պարագայից մէջ զարդացումն ինքնին իւր ձամբան կընէ. եւ ձեւերու անզգալի շեղումներն ի վերջոյ՝ յանձախ դարեր ետքը՝ կը յանդին բոլորովին նոր ձեւերու։ Ի հարկէ եթէ խստիւ հարցուի թէ արդեամբք այսպէս շզգթայաձեւ եղած է մեր տառերու զարդացումն, չենք կրնար բոլորովին եւ վատահութեամբ հաստատել։ Այս մասին նաեւ յետոյ։

ըլլալ եւ նաեւ քիչ շատ գործածուիլ, առանց
 “արհեստի գրչութեան” պաշտօնական գիրն ըլլա-
 լու, որով նոյն ժամանակի քիչ շատ ամէն գրչէ
 գործածուելու: Գրի մը հնութեան շափն որո-
 շելու համար ուղիղ չէ ըստ այսմ՝ միտ զնել այն
 ժամանակին, երբ նոյնը սովորական եղած կը
 տեսնենք ամէն կողմ: այլ պէտք է փնտոել իւր
 սկզբնաւորութիւնն, այն յաճախ աննշմարելի
 շեղումներն ու եղանակաւորութիւնքն հին տա-
 ռաձեւերուն, որոնք հետզհետէ կը զարդանան
 ու կ'աւելնան, մինչեւ որ հին տառաձեւը նոր
 ձեւերու կը վերածուի. ենթադրելով միշտ որ
 այնպէս շղթայաձեւ եղած է տառերու տեսակաց
 զարդացումն: Շատ անգամ գրէ մ'ուրիշ գրի
 անցնելու համար երկար ատեն կ'անցնի եւ բազ-
 մաթիւ միջին խառն ձեւեր կը ծագին: Ասոր
 արդէն շատ բազմաթիւ օրինակներ ունինք.
 ուրիշ բան չեն արդեամբք Անցման գիր կոչած-
 նիս պէսպէս աստիճանաւ, որ միջին-երկաթա-
 գրին եւ բոլորգրոյն մէջտեղ կեցած անհրաժեշտ
 օղակ մըն է տառաձեւերու շղթային: Միայն
 պէտք չէ մոռնալ որ այս անցման ձեւերն ալ
 կրնան այլեւայլ գրիչներէ նոյնպէս պաշտօնա-
 կան գիր համարուիլ ինչպէս միւսներն, ուստի
 նաեւ գործածուիլ, երբ իրեն յաջորդող գիւ-
 րագիծ ձեւը շատոնց արդէն ախրող եղած էր:
 Յիշեցինք արդէն՝ օրինակի համար՝ մեր մատենա-
 գարանի թ. 273 ձեռագիրը գեղեցիկ Անցման
 գրով 212 (= 1277) թուականին գրուած,
 ուստի նաեւ ԺՊ. գարու վերջերը, երբ գոնէ

զարէ մ'աւելի էր որ բոլորդիրը՝ լիովին զարգացած՝ տիրող էր գրչութեան ամէն դպրոցներուն մէջ, եւ երբ արդէն նոտր ալ սկսած էր ոչ թէ նոր հնարուիլ կամ զարդանալ, այլ արդէն յաճախել գրքերու գրչութեամբ:

Ընդհանրապէս գրերու տեսակներու սկզբը բնական ձեւերը աւելի լաւ կրնան տեսնուիլ առաջնահան քան անոնց պաշտօնական գործածութեամբն գրքերու եւն: Պէտք չէ կարծել որ միշտ այն գեղեցկաձեւ տառերը, զորոնք ձեռագրաց մեծագոյն մասին գործածուած կը գտնենք, ամէն անգամ եւ ամէն հայէ՝ որ տող մ'անգամ գրելիք ունէր, կը գործածուէին այնպէս: Չեռագիրը՝ յընդհանուրն խօսելով՝ այնպէս ճարտարագիծ եւ կանոնաւոր գրչութիւններ մեր առջեւ կը դնեն՝ հին դարերուն գրեթէ առանց բացառութեան, որ անոնց գրիչները միայն եւ միայն առաջնակարգ գեղագիրներ կընային ըլլալ: Վերջին ժամանակներէն միայն գլխաւորաբար ժօդ դարէն ետքը, երբ գրչութեան գործն ամենուն աղատ ասպարէզ եղած էր, կը գտնենք ամէն կարդի գրչութիւն, հնոց պէս գեղեցիկ գրչութիւններ՝ ցանցառ, իսկ խառն թերակատար ու նաեւ բոլորովին անվարժ ձեռքերէ ելած գործքեր՝ չափազանց շատ: Գրչութեան այն զարդացեալ արուեստը բնական էր որ հետզհետէ անկածութեան համնէր, մանաւանդ տպագրութեան տարածուելէն ետքը, երբ գրչութիւնն իւր առաջին դիրքը պէտք էր որ կորսնցընէր, եւ ի վերջոյ՝ ինչպէս մեր օրերուն՝ ամ-

միութուեր միայն առանձնական գործածութեան մէջ : Արդէն ի՞նչ էր հնոց “արուեստ գրչութեան”, բայց եթէ մեր արդի տպագրութեան համապատասխանող հաստատութիւնն՝ թէեւ շատ ամիոփ սահմաններու մէջ եւ բազմաթիւ գժուարութիւններով կաշկանդուած : Այսօր հեղինակ մը կրնայ իւր ձեռագիրը պատրաստել ի՞նչ կարգի գրով որ կ'ուզէ, — յաճախ անձեւ ու անընթեռնի ձեւերով անգամ . — երբ տը պագրութեամի հրատարակելու կը ձեռնարկուի, գիրն արդէն որոշ եւ միօրինակ է, այն՝ որ տը պագրութեան համար ընդունուած ու պատրաստուած է : Արդեամիք ուրիշ չէին իրերը հնոց քով ալ, թէեւ տպագրութեան արուեստը չկար: Ճեղինակ մը, թարգման մը, կամ նաեւ մեկենաս մ'որ գիրք մը հրատարակել կ'ուզէր, եթէ ինքնին գրիչ չէր, կը յանձնէր նոյնը մէկ կամ շատ գրչաց ի պաշտօնէ՝ ըստ թուոյ օրինակաց: Եւ գրիչք, որ իրենց առտնին պիտոյից համար կրնային շատ դիւրագիծ եւ նորաձեւ տառեր գործածել, այնպիսի գիպաց մէջ կը գործածէին ժամանակին “Գրչունեան” համար ընդունուած պաշտօնական տառածեւերը՝ երկանքագրէն ցնոտր՝ ըստ ժամանակաց հանգամանաց եւ ճաշակին: Եկեղեցւոյ պաշտամանց մատեաններու յատկապէս խնամք կը տարուեր՝ գրչութեան կանոնաւորութեան եւ գեղեցկութեան նկատմամբ : Ասով է որ Աւետարանք ամէնէն աւելի կը գտնուին՝ ոչ միայն ծաղկման այլ նաեւ գրչութեան կողմանէ նշանաւոր ճար-

տարութեամբ գծուած, եւ սովորաբար աւելի
հնագոյն տառերով՝ կամ երկաթագրի տեսակ-
ներով։ Սխալ կ'ըլլար ի հարկէ հետեւցընել որ
նոյն գրիչն՝ որ այնպէս վայելութեամբ օրինա-
կած էր՝ ըստ խնդրանաց մեկենասի մը՝ մեծածախ
Աւետարան մը, ստիպուած էր իւր պիտոյից
համար ալ ամէն մէկ տողը նոյն կատարելու-
թեամբ եւ նոյն պաշտօնական գրով դրոշմել։

Ընտարակոյս որչափ շատ ունենանք ձեռ-
քերնիս առտնին պիտոյից վերաբերեալ գրու-
թիւններ, թղթեր, ծանօթագրութիւններ եւն,
այնչափ աւելի պայծառ գաղափար կ'ունենանք
տառաձեւերու պէսպիսութեան եւ հնութեան
նկատմամբ։ Բայց դժբախտաբար քիչքան ցայ-
սօր երեւան ելած է այն կարգի գրութիւններէն,
ի հարկէ այն հնագոյն ժամանակներէն որ մեր
խնդրոյն համար կարեւորութիւն ունին, ուստի
գոնէ ծ գարէն ի վեր գեպի հինգերորդը։ Այս
կողմանէ նշանաւոր կտորի մը վրայ՝ որ միակն է
առ մեզ ցայսօր նաեւ իւր նիւթոյն, այսինքն
պապիւրոսին պատճառաւ, քիչ մ'ետքը կը գառ-
նանք խօսելու, ինչպէս նաեւ արձանագրութեանց
վրայ, որոնք հազարներով կը գտնուին մեր
աշխարհի ամէն կողմն, եւ բաւական թուով նաեւ
այն ժամանակներէն, որոնցմէ ձեռագիր կամ ու-
րիշ գրութիւն ամենեւին հասած չէ մեզի։ Դրժ-
բախտաբար նաեւ վերջնոցս՝ որ ամենուն կրնանք
ըսել մատչելի են, ամէն մանրամասնութեանց
միտ գրուած չէ։ Հրատարակուած են շատ մեծ
թուով — մեծագոյն մասն ոչ նուազ վերստու-

գութեան կարօտ, — բայց նմանահանութեամբ հազիւ քանի մը տասնեակ՝ լաւ կամ գէշ, որ չափ մեղի ծանօթ է. եւ ասոնք միայն հնագրաւ կան քննութեանց համար կրնան գործածուիլ: Եւ որչափ արձանագիրներ՝ հայ հնագրութեան համար ամէնէն աւելի մլդին ժամանակներէն կամ եւ — ժարերէն, կը մնան զանխուլ, շատ մ'ալ փլածոյից ներքեւ թաղուած: Ասոնց՝ ոչ միայն հնագրութեան, այլ նաեւ պատմութեան համար անհրաժեշտ է գիտնական հետազոտութիւն եւ քննական հաւաքումն ու հըրատարակութիւն, որուն առ այժմ շատ քիչ յոյս կայ: Որչափ օգտակար կրնայ ըլլալ ասոնց ուսումնասիրութիւնն նաեւ տառերու տեսակետով եւ որչափ մլդին կէտեր պարզել: Այս անհոգութեան մեղքը՝ նոյն արձանագրութեանց շուրջը բնակողներուն վրայ է, որոնք այս մասին ոչինչ ըրած են: Ունինք օրինակի համար միջնադարի արձանագրութիւն մը 783ին՝ եւրոպացի ուղեւորէ մը նմանութեամբ գծուած, իրողութիւն մ'որ գոնէ մեղի անակնկալ էր: Ասոնց մասին քիչ մ'ետքը:

Դառնալով այժմ դարձեալ ձեռագիրներուն, նոյն իրողութիւնը կը տեսնենք ասոնց քննութեամբ ալ հաստատուած. այսինքն թէ Հայոց տառերու համար որոշուած վերոյիշեալ ժամանակամիջոցները չեն նաեւ անոնց ծագման թուականներն, այլ միայն ընդհանուր գործածութեան, ան ալ ոչ բացառապէս: Իւրաքան-

չիւր տառաձեւի համար որոշուած այն ժամանակամիջոցներէն ասդին եւ անդին ալ ձեռագիր կը գտնենք նոյն տառերով, եւ այն բաւական թուով՝ միայն մեզի ծանօթացածներն աչքէ անցընելով ալ: Եթէ ծանօթացած ըլլային բոլոր մեծ հաւաքմանց գանձերը, դժուար չէր ըլլար իւրաքանչիւր հնագոյն դարերու ձեռագիրները ժամանակագրորէն գասաւորել՝ նշանակելով իւրաքանչիւրին գրի տեսակը: Այն ժամանակ միայն կրնայինք իւրաքանչիւր տառաձեւերու գործածութեան համար պէտք եղած հետեւութիւնքն ճշգել եւ արդիւնքը կշռել՝ հիմնուած ըլլալով հաստատուն փաստերու վրայ:¹ Այս կարեւոր գասաւորութիւնն առ այժմ կարող չենք ի գլուխ հանել, ծանօթութեանց պակասութեամբն ու թերակատարութեամբը:

Գլխագիր-երկաթագրի եւ միջին-մեսրոպեան տառերու շրջանին վրայ հոս չենք ուղեր կրկնել, ինչ որ վերն արդէն պարզեցինք, ուր նաեւ հնագոյն Աւետարաններու (Թագարերէն) ցուցակ մը յառաջ բերինք: Որչափ ալ յիշեալ ցուցակին մէջ յաճախ պարզ երկաթագիրն կը նշանակուէր, առանց որոշ բաժանման գլխագրին եւ միջնոյն, կարելի էր արդէն վճռել որ շատ ապահով չէ ընդունիլ թէ գլխա-

¹ Մեր Մատենադարանի իրը 573 ձեռագրաց այսպիսի գասաւորութիւն մը կը գտնեն ընթերցողք ի “Ցուցակը, Էջ. Ժ. Տ. Ա. որուն վրայէն դիւրին է գտնել թէ այս կամ այն տառաձեւը ո՛ր ժամանակէն կը գտնուի մեր հաւաքման մէջ”:

գիրը և — Ը դարերու գիրն է, իսկ միջնամյա-
րոպեան Ը — Ժ դարերու, ինչպէս կը նշանակեն
վերցիշեալ մատենագիրք: Նախ ամենահին ձե-
ռագիրն որոշ թուականաւ որ ունինք թ. դարուն
վերջերէն է, 887ին Մոսկուային Աւետարանն,
եւ երկրորդը Ժ դարուն կամ 906ին Մլքէ
թագուհոյնը: Ժ դարէն մինչեւ Ժ.Գ. անգամ
երկար ցուցակ մը կրնանք կազմել երկաթագիր
ձեռագրաց՝ հաստատողէս ովեանոյն ժամանակներէն
բուն գլխագրով եւ միջնով: Եթէ՝ օրինակի հա-
մար՝ երրորդ հնագոյն երկաթագիր աւետարանն
է (ըստ նոյն ցուցակի) Սանասարեան վարժարանի
թ. 1 ձեռագիրն 986էն յառաջ գրուած, —
որ ձեռագիրն միջինմեսրոպեան յիշատակարան
մ'ունի 1058 տարիէն, — նոյն հաւաքման թ. 8
աւետարանն ալ միջինմեսրոպեան է, գրուած նա-
խընթացէն ալ յառաջ՝ իրը 964ին: Նոյնպէս
Եթէ ծանօթ հնագոյնըն՝ Մոսկուայինն եւ Մլքէ
թագուհոյնը՝ համարէն երկաթագիր են, ասոր
փոխարէն ծանօթ իրնակէր+ (այսպէս մեր գրա-
տան թ. 56 կամ Ագաթանգեղոսնիրը թ. — Ժ դա-
րերէն), որոնք ձեռագրաց հնագոյն գասին կը
վերաբերին, միջն-մեսրոպեան երկաթագրով են:
Այս տեսակետով նշանաւոր է Շուխարտ ուսուց-
չապետին վրացերէն - հայերէն կրկնագիրը, որոն
վրացերէնն արդէն իրը Ը — Թ. դարուն կը հա-
մարուի, ուստի ներքինը կամ հայերէն կրկնա-
գիրը Ը դարէն շատ յառաջ ըլլալու է. Եւ սա-
կայն այս ալ միջն-մեսրոպեան է արդէն, ուստի
Մոսկուայի աւետարանէն դար մը կանուխ: Ցի-

շեցինք արդէն 783ին արձանագրութիւն մը միջնմեսրոպեան տառերով : Վերջապէս միայն Մոսկուայի աւետարանն ի բաց առեալ՝ միւս ցայսօր ծանօթ առ գլխագիր - երկաթագիր ձեռագիրք ժարէն կը սկսին եւ գլխաւորաբար Ժ - ԺԱ դարերէն են, օմանք մինչեւ ԺԳ դարէն ալ : Եւ սակայն ըստ վերոցիշեալ մատենագրաց՝ Ը - Ժ դարերը ՖՀՇՆ տառերու պիտի պատկանէին, եւ ԺԱ - ԺԲ դարերը փոքր երկաթագրին : Այս արդէն բաւական է ցուցնելու յիշեալ շըրջաններու զուտ ենթադրական ըլլալն եւ առանց որեւէ հաստատուն կռուանի : Իրողութիւնն այն է որ մեզի ցայսօր ծանօթ ամէն ձեռագիրք Թ - ԺԱ դարերէն հաստատողէն ի գործածութեան կը ցուցընեն թէ ՔԱՅԱԳԻՐՆ եւ թէ ՖՀՇՆ-ԴՐՈՊՈՂԵԱՆՆ, եւ դարձեալ թէ միջինն Ը դարէն ալ յառաջ ապահովապէս արդէն կար. իսկ գլխագիրը՝ չեկրնար իբրեւ միայն Ե - Ը դարերու գիր համարուիլ, քանի որ արդէն բոլոր գլխագիր ձեռագիրք Թ դարէն ետքը գրուած են : — Իսկ ի՞նչ Թ դարէն յառաջ մինչեւ Ե դար : Քանի որ որոշ թուականաւ որեւէ ձեռագիր կը պակսի Ե, Զ, Ե եւ Ը դարերէն, որոշ բան մ'ըսել կարող չենք : Երբ արդեօք Ֆակ գիրն էր գլխագիրը՝ առանց միջնոյն գոյութեան, այն միջնոյն որուն գոյութիւնը կը ցուցուի արդէն Թ դարէն աւելի յառաջ ալ, ըսել չենք կարող : Եւ արդէն ճշդիւ խօսելով՝ աւելի ենթադրութիւն մըն է տակաւին այն կարծիքը՝ թէ Հայոց բուն հին տառերը կամ՝ ըսենք՝ Մեսրոպայ Հնարածը

միայն գլխագիր-երկաթագիրն ըլլայ: Ասոր հակառակ չէ այն՝ որ հնագոյն արձանագրութեանց մեծագոյն մասն ըստ երեւութին գլխագիր ձեւերով են: Բայց ասով ժխտուած չ'ըլլար ըստ ինքեան այն կարելիութիւնը թէ միջինմեսրոպեան կոչածնիս թերեւս արդէն Ե դարուն ալ անծանօթ չէր: Սակայն չյամենք հոս այս կարդի խնդիրներ յուղելով, ուր տակաւին անհաստատ հողի վրայ ենք եւ մթութեան մէջ կը խարխափենք, հաստատուն փաստերու գրբեթէ լիովին պակսելով: Տակաւին եւ ոչ ճշդութեամբ (լուսանկարով եւն) գիտենք օրինակի համար Տեկորոյ եկեղեցւոյն արձանագրութեան տառաձեւերը, թէեւ ասիկայ ծանօթ մեր ամենահին յիշատակարաններէն է՝ արդէն Ե դարուն վերջերը կանգնուած Յովհաննու Մանդակունւոյ օրով:¹

Բոլորգրոյն համար ամենքը կ'օրոշին Ժբդարը: Այս դարը ստուգիւ բոլորգրոյ գործածութեան համար կարեւոր միջոց մ'եղած է, երբ նոյն տառաձեւերը սկսած են ականական գիր ըլլալ գրչութեան արհեստի, մինչեւ մինչեւ նախընթաց ԺԱ դարուն վերջերը տիրողն էին տակաւին երկաթագրերը: Այս կէտը տարակուսի տակ չէ: Որեւէ հաւաք-

¹ Տես Հ. Ա. Սարգսեան, «Տեղագրութիւն», Ալեքսանդր Ալեքսանդր, 1864, էջ 205. Հ. Պ. Ալիշան, «Շիրակ», էջ 132, Արձանագրութեանս նոյն իսկ հասարակ ընթերցումը խնդրական մասեր ունի. տես Հ. Գ. Գրամթրձեան, Պատարագամատուցք Եւն, Ալեքսանդր, 1897, էջ 725:

ման մը ձեռագիրք աչքէ անցընելով կրնայ պայծառ տեսնուիլ որ ԺԲ դարն եղած է նոր գրին կամ բոլորին տարածուելուն եւ ընդհանրանալուն գլխաւոր ժամանակը, ինչպէս նաեւ գրչութեան հոսանքի մը, որ կը սկսի անկէ ետքն ալ յորդել եւ զեղուլ, գլխաւորաբար ի Կիլիկիա: Միայն Վենետիկոյ հաւաքումը ճոխ է բազմաթիւ՝ նաեւ էսկանքէր՝ ձեռագիրներով եւ ամէն տեսակ բոլորգրերով նոյն այս ԺԲ դարուն. որոնց գեղեցիկ գրչութեանց բազմաթիւ օրինակներ ալ հրատարակած է Հ. Ղ. Ալիշան նմանահանութեամբ իւր “Սիսուան” համագրութեան մէջ:¹

1 Յիշենք միայն մէկ քանին: Գիրք Պարագմանց իսկագիր օրինակ “Աերսխսի Լամբրոնացւոյ ՈՒԴ” (= 1175) թուին. (նմանահանեալ՝ “Սիսուան”, էջ 87.) — Եփրեմց մեկնութիւն աւետարանի՝ նոյնպէս գրչութիւն Լամբրոնացւոյ ՈՒԾ” (= 1195) թուին. (Ժիշտակարան՝ “Սիս..” 88.) — Նորին Լամբրոնացւոյ յիշատակարան Վատիկանի Թ. 859 յունական ձեռագրին վերջը. (նմնչ. “Սիս..” 92.) — զուտ բոլորգիր նոյնպէս Լամբրոնացւոյ Սաղմոսամեկնիչը, գրուած անոր Սամուել աշակերտէն՝ ՈՒԹ. (= 1190) թուականին. (նմնչ. “Սիս..” 99, 112.) — Մաշտոց գրուած ի Պայտա՝ ՈՒԵ (�= 1216) տարին. (կրկին նմնչ. “Սիս..”, 415.) եւ բազմաթիւ ուրիշներ: — Շատ ձեռագրաց բոլորգիրն այնպէս կանոնաւոր, պարզ ու մաքուր է որ կարծես տպագրութեամբ պատրաստուած ըլլայ գիրքը. օրինակի համար Յովհաննու Արքայեղբօր գրչութեամբ (ըստ մասնէ) ձեռագիրն գրոց Սողոմոնի եւ Յորայ՝ 1271էն յառաջ գրուած որուն ընծայականն առ Ֆիմի տես “Սիս..”, էջ 145: “Նոյնպէս՝ Շարակինոց գրուած ի Փերճեր ԶՀԴ” (= 1325) թուին. (նմնչ. “Սիս..”, 152.) Մանրուսմոնքն գրուած ի Գրազարկ ԶԳԲ (= 1313) թուականին. (նմնչ. “Սիս..”, 233.) նոյն տեղ գրուած մեծատառ Աւետարանն՝ 22 (= 1331) թուականութեան. (նմնչ. “Սիս..”, 235.) Յովհաննու Արքայեղբօր

Սակայն՝ ընդունելով ալ ԺԲ դարն իր բոլորգրի համար նոր շրջանի մը սկիզբն, որմէ ետքը նոյն գիրը տիրող դարձաւ՝ յետոյ նաեւ ապագրութեան ալ անցնելով, սխալ կ'ըլլար նոյն դարուն համարիլ բոլորգրի ծառաւմը։ Արդէն այն պարագան որ ԺԲ դարու բոլորգիր ձեռագիրք լիովին զարդացած եւ գրչութեան արուեստի համար կանոնաւոր ու վայելու ձեւերու վերածուած կը ցուցընեն բոլորգիրը, կը ցուցընէ որ նոյն դարուն չի կրնար ըլլալ բոլորգրի ծագման սկզբնաւորութիւնն, այլ շատ աւելի հին ժամանակներէն։ Բայց արդէն ձեռագիր ալ ունինք ԺԲ դարէն գոնէ երկու դար կանուխ, եւ այն լիովին զարդացած եւ անխառն բոլորգրով։ Հ. Պ. Ալիշան իւր “Այրարատ” համագրութեան մէջ (էջ 498) ամբողջ էջ մը նմանահանութեամբ հրատարակած է Կոգովիտ գաւառը 999ին գրուած Եփրեմայ Մեկնութեան գլաւղոսի ձեռագրին յիշատակարանը, յայտնապէս ոչ շատ ճարտար գրչի ձեռքէ ելած, բայց նաեւ ասոր համար շատ յարգի հնագրական տեսակիտով։ Բոլորգիր է ընդհանրապէս, ամբողջը կարծես աւելի նոր ժամանակի թերավարժ գրչի մը գործը. շատ տառեր ալ աւելի պարզ ձեւերով քան կանոնաւոր բոլորգիր ձեռ-

տւետարանն՝ գրուած 1262 կամ 1278 տարին. (Նմանահանութիւնք տես Այիս. 146, 291, 298 եւ 424, մերջինս մեծ էջ մը։) — Ընհանար է յիշել միւս բազմաթիւ ձեռագիրքն, նոյն իսկ զանոնք՝ որոնց գիրը ծանօթ է մեզի ճշգրտապատկերներով։

ուագրացն. աչքի կը զարնէ “շ” տառին միշտ առղեն վեր կենալը եւ անսովոր ձեւ մ’ունենալը. զուտ նոտրգրի ձեւ ունի “լ.” եւ ուրիշ նմաններ: Հ. Պ. Ալիշան իրաւունք ունի ասոր մասին գրելու հետեւեալը. (Եջ 497 ծան.) “Մատեանն յորում յիշի այս եւ որոյ է պատճէնս լուսատիպ՝ բազում դիմօք նշանաւոր է. զի է մի ի հնագոյն հայկական ձեռագրաց՝ յառաջ քան զհազար թուական փրկչին. եւ զի գրեալ է ոչ ի վերայ մագաղաթի, այլ բուսանիւթ թղթոյ, զոր գրողն առնադ ժարութեալ կոչէ. որպիսի հնութեամբ հայ գիր ի նոյնի վերայ՝ ոչ գիտեմք այլուր յայտնեալ.¹ եւ զի նորաձեւ իմն են եւ տառքն, զորս գրողն խոնարհութեամբ անհետե՛ք չէր համարի. եւ դարձեալ վասն ծանօթութեանցն՝ զոր ընծայէ զեպիսկոպոսարանէ եւ զեպիսկոպոսաց ոմանց տանն Քագրատունեաց, զորս այլուստ ոչ ձանաչաք ու եւն:² — Թէպէտ ոչ

1 Ասկէ աւելի հին ալ հայերէն թղթեայ ձեռագիր կայ. այսովէս Էջմիածնի մատենագարանի թ. 2048, 15 ձեռագիրը 971 թուականէն. աւս մեր “Մատենագրական Արանք Ուսումնասիրութիւնը,, (Վիեննա 1895), Եջ 295-96. հմմու. նաեւ Եջ 202:

2 Ամբողջ յիշատակարանը տես “Այրարատ,, Եջ 497 ծան., ուր գրիչը “Սիմեոնին կրօնաւոր ի միջի այլոց կ’ըսէ. “եւ գրեցաւ գիրքս Տեառն Եփրեմի՝ որպիս յառաջն ասացի յԱղբագ գաւառի ի տանն Արծրունեաց. եւ զերկրորդ գիրք (Մեկնութեան Ասկէրերանի) ի Կոգովիտ գաւառի ի տանն Բագրատունեաց եպիսկոպոսարանի, ի տեառն Դադէսսի ժամանակի՝ Տեառն Մուշէի եղբաւրորդւոյ... այլ յայնմ ժամու եւ ի ձեռն նորա գրեցաւ գիրքս ի ՆԱԽ. եւ ութ (= 999) թուականութեանս Հայուց ի թագաւորութեանն Գակիկ որդւոյ Ալուսոյ, եւ ի հարմանն Պարսից ի ձեռաց

ամենահին լողին հայ ձեռագիլն է այս, բայց
շանօթ հնագոյն բոլորգիր գրչութիւնն է Ժ դա-
րուն Ճիշդ վերջէն, ուստի դարէ մ'որ տակաւին
երկաթագիրը գործածութեան մէջ տիրող էր
առհասարակ։ Աւելորդ չէ այս 999ին գրուած

Գրեցաւ պարզ առաջ ա-
սյառաթ նասացել յաշ բաց
ննար ծրուժեաց եղ եր կր.
հգուց նուզաւ առև հառան
ազ եպիսկոպոսարան և ինն
սանակ և ուն մուշ եւ նոց բ
առար կայն բաշ ենսեռ
զարքութեան զոր յամայ
սծոր թէզսուրբ եղ մարու
աւետարան յւեն յոյշաննու

ԶԵԼ 1:

ձեռագրին (տես ԶԵԼ 1) գրցն հետ համեմա-
տել օրինակի համար անկէ հազիւ տասը տարի

թաւթի Կորապաղատի, աւգնականութեամբն Աստուծոյ:
Յայնմ ժամանակի այս գիրք գրեցան աղքատ նիւթով եւ
խոշոր։ Զորս աղաշեմ անմեղադիր լինել անհեղեղ գրոյս
եւ աղքատ քարտեսիս,, եւն։ Առաջին մասին մէջ կը ծա-
նուցանէ որ Եփրեմայ այս Մեկնութեան օրինակը դաւձ
էր յԵլենի՝ յիշխանութեան Արծրունեաց, “ի ստոյգ եւ հին
աւրինակէ. զոր եւ բերից յետոյ նաեւ ուրիշ տեղ գտած
էր Ոսկեբերանի Մեկնութիւնը Ժ.Պ. թղթոց Պաւղոսի, եւ
այսպէս երկու գիրքն ալ “ի մին գիրս գրեցի, նախ ա-
ռաջին զՏեառն Եփրեմի, եւ առա Տեառն Յոհաննու,, եւն։

կուշաբազու սու Ե
լազուրավութեան մասու առաջարկ
աշխատավոր աշխատավոր
աշխատավոր աշխատավոր
աշխատավոր աշխատավոր



երեց՝ հոչակաւոր Աւետարանն է ջմիածնի, 989ին
գրուած գեղեցիկ եւ անխառն գլխագիր-երկա-
թագրով (տես Ձեւ 2):¹ Այս համեմատու-
թիւնը պիտի ցուցընէ որ զատ էր ստուգիւ այս
կամ այն դարուն պաշտօնական գրչութեան ար-
հեստի, գիրը, եւ զատ՝ առանձնական գործա-
ծութեան համար ծանօթ ուրիշ տառաձեւերը:
Տասն տարի միայն իրարմէ տարբեր թուականաւ-
ձեռագրացս առաջինը կամ Էջմիածնի աւետա-
րանն իւր շքեղ ասորական նկարներով առաջին
կարգէն է, կամ իւր ժամանակի պաշտօնական
գրով, ուստի երկաթագիր Ժ դարուն. երկրորդը
կամ Կոդովտի ձեռագիրն անվարժ գրչի՝ Ոիմե-
ռնի կրօնաւորի՝ գործն է, իւր անձին գործածու-
թեան համար գրուած, ինչպէս յիշատակարա-
նէն ալ կը տեսնուի: Եւ այսպէս հոն շքեղ
երկաթագիր է, հոս խեղճ բոլորգիր մը՝² աղ-
քատ նիւթով (այսինքն՝ ոչ մագաղաթ) եւ խո-
շոր: Ուստի բոլորգիրը Ժ դարուն չէ ծագած,
այլ Ժ դարէն ալ յառաջ, եւ մեր կարծեօք՝ շա-
յառաջ: Եւ այս կը ցուցընէ թէ տառերու հա-
մար վերսիշեալ շրջաններու վրայ հիմնուելով
վճիռ արձակելը՝ շատ անդամ պարզապէս սխալ
կարծեաց կ'առաջնորդէ: Արդեամբք ալ, եթէ
երկու ձեռագիրքն ալ անթուական ըլլային, ա-
ռաջինը կամ երկաթագիրը թերեւս Ժ դարէն

¹ Հմմտ. այս աւետարանիս վրայ՝ Տր. Յ. Առշեգովսկի,
“Էջմիածնի աւետարանը” եւն, թրգմ. Հ. Բ. Պիլեզիկ-
ջեան, Այեննա 1892: Գրի եւ նկարի նմանաախաղ պատկերս
անդ, էջ 20:

Համարուեր, իսկ երկրորդը՝ չենք տարակուսիր՝ շատ շատ ժբ—ժդ գարերու պիտի վերագրուեր, թերեւս աւելի ուշ ալ՝ նկատելով թերակատար գրչութիւնն։ Եւ սակայն իրարու հասակակից են անոնք։

Ուրիշ կողմանէ ալ հետաքրքրական է այժմ զենետիկ գտնուող ձեռագիրս։ Միակն է այս՝ որչափ գիտենք, որուն մասին կը վկայուի թէ Անտոյ արքունութիւն գրադան մատեաններու կարգն անցած էր։ Այս բանս կը պատմէ Սարգիս Սանահնեցի Վարդապետ՝ նոյն մատենին յետոյ աւելցուցած մէկ յիշատակարանին մէջ, որ ՆՂ. (= 1041) թուականը կը կրէ.¹ ինչպէս նաեւ յետոյ Գրիգորի եպ. Տուտէորդյ ձեռքն անցած եւ ՈՂ. (= 1154) թուին կազմուած,² ապա Յովէ.

¹ Հման. "Շիրակ", էջ 50 եւ Ծան. "Յամի յորում էր հայ թուականս ՆՂ. (= 1041) եւ վճարեցաւ ի մարդկանէ արքայն Հայոց մեծիմասան Յոհաննէս, գաի ես Սարգիս վարդապետ զգիրքս զայս յարքունութիւն դան գոնչուն, անգեալ յանկեան միում, անայցելու թափառեալ թաւալէր յամիւն յատակին, եւ զրեաթէ լայր լոելեան իսկ իմ հայեցեալ խնամով ի գրանուցին, եւ ըստ սովորական մեր ախորժակացս զյորունս բացեալ՝ ի բանսն բերկրէի. եւ սա զատուցեալ յընկերացն՝ կայր կարաւտ ձեռին առ ինքն կարկառելոյ, զոր ապա առեալ իմ ընդ իս տարայ, հանեալ ի բանդէն։ Արդ մաղթեմց եւն։

² "Նմանահանութիւն այս յիշատակարանիս աես Այրարատ", էջ 167. "Ես Գրիգոր նուասա ի մակս քանակութեանց ուստ մնական արտադրութեանց, յազատանէ, ստացա զմարդարիսս հաւատոյ յաւերժ ցնծութիւն անձին եւ ի յիշատակ հոգոյ, ի ՈՂ. (= 1154) թուոյ, իսպանցի Աւրամի իւնէ, յաշխարհս Այրարատեան ի վանս Յովհանու, ի դուրս սրբոյ կարապետիս. աղաչեմ' որք աւկատիք, յիշել աղաւթիւք եւ զենմամբ մարմնոյն Քրիս-

Որոտնեցւոյ սեպհականութիւնն եղած։ Հ. Ալի-
շան երկու առաջին յիշատակարանքն ալ հրա-
տարակած է, երկուքն ալ բոլորգիր՝ Տուտեր-
դւոյնը յոռեգիծ գրչութեամբ։ Խոկ ի՞նչ գիր է
Սարգսի Սանահնեցւոյնը։ Հ. Ալիշան այս վեր-
ջինն ալ՝ մեծ իջի մը չափ՝ զրած է «Շիրակայ»
տեղագրութեան մէջ (էջ 50). Եւ այս վերջինս
հնագրութեան համար ալ արժեք ունի։ ԺԱ
դարուն կիսուն գրող Սարգիս Սանահնեցին ան-
շուշտ բուռնուր դիտած է գրել, բայց ոչ միայն

առ ինքնի առի առել։

առեալիսն կիսուտ ար

իրունդ են։ արդ սաղյօ

աղոց այիսդ, աղաւ,

զիսյիշ եւ զիմ։ ու

բայ այսինյիք եկ էր

Զեւ 3:

Ճարտարագիծ չէ մեր առջեւն եղածն, այլ նաև
տեղ տեղ նորանոյն բոլորգրի այնպիսի տառա-

առսի։ « Յետոյ կը գրուի իւր անունը մասամբ զարդագրերով
մասամբ ծածկագրութեամբ։

ձեւերով, որ գրերէն մէկ քանին կը նայինք փորձուիլ աւելի շղագիր համարելու քան թէ բոլորդիր (տես Զեւ 3.): — Վերջապէս ասկէ իրը ուժ տարի յառաջ գրուած բոլորդիր ձեռագիր մ'ալ կը յիշուի՝ այժմ Կջմիածնի գրատան թիւ 229, գրուած 1033ին, ուստի բոլորդրի վկայ մ'ալ ԺԱ դարու սկիզբէն։ Եւ ո՛ գիտէ՝ տակաւին որչափ պյս կարդի գանձեր կան մոռցուած այլ եւայլ հաւաքմանց մէջ, որչափ ուրիշներ անծանօթ մնացած կամ փճացած։ ԺԲ գարէն սկսեալ եւ անկէ ետքը բոլորդրով ձեռագիր արդէն հազարներով կրնանք հաշուել, ուստի աւելորդ է օրինակներ յիշել։

Նոտրդրի համար գժբախտաբար կը պակսի այժմ մեզի հնագոյն վկայ մը՝ գոնէ յիշեալ կողովուի ձեռագրին չափ հնութեամբ։ Մեզի ծանօթ նոտրդիր ձեռագիրք որոշ թուականաւ չեն անցնիր ԺԳ—ԺԴ գարերէն աւելի վեր, ուստի այն ժամանակէն որ նոտրդրի ընդհանրանալուն համար կ'որոշուի։¹ Ասով չենք ուզեր ըսել թէ արդեամբք այդ գարերուն ծագած ըլլայ նոտըրդիրը։ Մեր համոզմամբ գոնէ բոլորդրէն շատ կրտսեր ըլլալու չէ այս տառաձեւն ալ, միայն

¹ Լիակատար նոտրդիր՝ ի միջի այլոց՝ ՊԶԵ (— 1436) թուին դրուած զատմութիւն Ս. Թէոդորոսի ի վանս Ս. Թոովմայի Ագուլեաց. (ՆմնՀ. «Ախական», 326.) Կջմիածնի թ. 902 եւ 1086, առաջնը յամի 1313, երկրորդը՝ 1420, եւ ուրիշներ։ — Նոտրդիր - Շղագիր՝ մեր Մատենադարանին թ. 89, գրուած 1585 տարին. (տես «Ցուցակ», Տիւտ. Բ. 19), եւ շատ նմաններ։

թէ ասոր չունինք՝ կամ մեզի ծանօթ չէ՝ նոյն-պիսի հնութեամբ վկայ մը։ Ինչպէս բոլորգրի՞նոյնպէս ասոր ալ Անցման կամ խառն ձեւեր չեն պակսիր։ Շատ հետաքրքրական է այս տեսակի տով ԶԽԵ (= 1298) թուին ի գայլեաոր գրուած Պիտոյից գիրքը, որուն յիշատակարանը նմանահանութեամբ ծանօթացած է։¹ Անշուշտ բոլորգրիր գրել դիտած ըլլալու է Յովհաննէս գրիչը, բայց արդեամբք խառնուրդ գրչութիւն

Պ անք եռաշուրջն ենց և պայտածութեան
որպահան ացոցց զանար ժամանակա
և առ եղել է վերը թիւ գիծ տասիս պիտույք
ց. ԵՇտառականին հայ է ազգանատում
րի. Հ ի Ե. Երանու անդ ձեւաց մակար.

261 4:

մ'եղած է բոլորգրի եւ նոտրի (տես Զեւ 4).
տառերու կէսը զուտ բոլորգրի ձեւերով ըլլալով
եւ միւսը նոյնպէս բացայայտ նոտրգրի։ Ասկէ
եօթը տարի միայն կանուխ է գրչութեամք ու-
րիշ ձեռագիր մ'ալ նոյն Գայլէճը Աղբերց
վանքը գրուած Յովհաննիսէ 210 (=1291)
թուականին, որուն նոյնպէս յիշատակարանը
ծանօթացուցած է Հ. Պ. Ալիշան։² Աւելի ան-
վարժ ձեռքի մը գործ կը ներկայանայ գրչու-
թիւնս քան նախընթացը։ Հոս ալ բոլորգրիր


¹ Հ. Ղ. Ալիշան, «Սեսական», 133:

2 "Ufnumkun," Lq 131:

գրելու նպատակը որոշ կը տեսնուի, բայց գրերու ձեւերը նոյնպէս յաճախ նոտրդիր եւ նոյն իսկ շղագիր եղած են, վերջապէս լաւ օրինակ մ'այնպիսի գրի, որ շատ հեռի է “ըստ արուեստի գրչութեան” ըլլալէն. ուստի թերավարժ գրչի մ'առտնին պիտոյից համար գործածած տառաձեւերը կը ցուցընէ ԺԳ գարուն վերջերէն:

Ընդհանրապէս խօսելով Ճիշդ այն ՇԱՀՀԵՐՆ, որ սովորաբար ԺԸ գարուն ծագած կը համարուի իբրեւ ամէնէն նոր ձեւ Հայոց տառերուն, շատ աւելի հին կ'երեւայ իրականութեան մէջ, անշուշտ ոչ Ճիշդ այն կերպարանօք՝ զոր կը տեսնենք յետոց, բայց յամենայն դէպս յէականս նոյն նկարագրաւ: Չեռագրաց տառերու համեմատութեամբ ալ կը տեսնուի որ շղագրին ծագումը պէտք չկայ ուղղակի նոորդիրէն դնել, ինչպէս ընդունուած է ցայսօր. այլ թէ նոյնչափ դիւրութեամբ յառաջ կրնայ եկած ըլլալ ուղղակի ԲՈՒՐԴԻՐԵՆ: Երբ բոլորդիրն անվարժ ձեռքէ եւ առանց Ճիշդ չափակցութեան իւրաքանչիւր անկիւնագծերու կը գրուի, բնիքնին կը ծագին շղագրի շատ նման գծեր: Յիշեալ Գայլեճորոց կաթուղիկէից Մեկնութեան (յամեն 1291) մէջ կը տեսնենք բազմաթիւ շղագրաձեւ տառեր: Ասկէ երկուքուկէս դար ալ յառաջ՝ Անոյ արքունի գրատան՝ վերը յիշուած ձեռագրին այն յիշատակարանն ալ, զոր Սարդիս Սանահնեցի գրած էր 1041ին, նոյն երեւոյթը կը ցուցընէ: Ի՞նչ գիր է կոստանդնի գաշնագիրն Ալեմանաց ասպետաց հետ 1271 թուականէն: Բոլորդիր

ուղուած է գրել անշուշտ. բայց բոլորդիր մ'օր
կը ստիպուինք շատ տեղեր շատ համարիլ (տես
2եւ 5:) Դաշնագիրս կը կրէ Կոստանդնիքի թագաւ-



Ձև 5:

որի ստորագրութիւնը, ինչպէս նաև թուականն
ստորագրութեան դաշնագրին, այսպէս.¹ Գրեցաւ

¹ Ամբողջ դաշնագիրը նմանահանութեամբ հրա-
տարակուած տես “Սիսուան”, 210: ‘Եղնը հրատարակած
էր Հ. Ալիշան արդեն տարիներ յառաջ նոյնպէս նմանա-
հանութեամբ եւ գլ. յօդուածով մ'ալ’ Le seigneur de
Sarvantikar et les chevaliers de l'Ordre teutonique,
document arménien de l'an 1271, ի “Բազմավեպ”, 1873,
էջ 108 եւն:

ի մէծի թվականութեան Հայոց 21 (= 1271) վկայութեամբ մէծազգի իշխանին մեր աղքաւըն Պարսկ Սմբատայ եւ մէծահարկի ձիավորացն Սիր Կոստանցին ու Սիր Ըսնաղտին ու Սիր Գոյներին. գրեցավ ի փոքր ի թվիս յամսենն յունիսի աւր էր ժե. թուական. ժդ. ՚ ի Կոստանդինէ: Գրի տեսակէտով ալ շատ հետաքրքրական յիշատակարանս՝ նշանաւոր է այն կողմանէ ալ որ ի սեռին իւր միակ դաշնագիր մըն է մեզի պահուած Աննետկոյ դիւաններուն մէջ: Կոստանդնի դիւանէն ելած պաշտօնական թուղթս այն տպաւորութիւնը կը թողու տեսնողին վրայ, որ Կոստանդնի առանձնական քարտուղարէ մը գրուած ըլլալու է՝ ոչ քաջավարժ գրչէ եւ լի տառասխաններով: Անշուշտ արքունեաց դիւանաց գրիչք յաճախ ճարտար ալ գեղագրեր էին. բայց նաեւ կարելի չէր պետութեան մ'ամէն թղթերը գեղագիրներու տալ նկարել, որ շատ ժամանակի կորուստ էր: Այսպէս կամ այնպէս Կոստանդնի դաշնագիրս մեծայարդ նշխար մըն է Կիլիկիոյ Հայոց դիւաններէն, եւ գրի կողմանէ բոլորգիր-շղագրի գեղցիկ օրինակ մը:

Երկու բան կարծենք կրցանք ապացուցանել: «ախ թէ Հայոց տառերու այլեւայլ տեսակները չեն ծագած այն դարերուն, երբ տիրող կը լլան ի գործածութեան, այլ արդէն դարեր ալ յառաջ. եւ երկրորդ — որ ինքնին կը հետեւի, — թէ քիչ շատ ամէն ժամանակ այլեւայլ տառաձեւեր գործածութեան մէջ էին, թէեւ

մին միայն ըլլար պաշտօնական տիրող գիրն ըստ
դարուն ճաշակին: Աերջին կէտիս իրրեւ ապա-
ցոյց կրնայինք տակաւին բազմաթիւ օրինակներ
յիշել: Ցանցառ չեն նաեւ այնպիսի դրչագիրներ,
որ այլեւայլ տառաձեւեր միանգամայն գործա-
ծուած կը ցուցընեն: Ահա՝ օրինակի համար՝ մեր
գրատան թ. 280 Քահանայաթաղը 1214 ին
գրուած Ուռհայի նահանգին Շպղթան գաւառի
Ուռեթիլ գիւղը՝ շատ գեղեցիկ եւ կանոնաւոր
մէջին մէսրուպեան Երկանութէրով, բայց նոյն ձեռագրին
Խրատագրերը, սաղմոսները եւն նոյնպէս ճարտա-
րագիծ ձեռքէ ելած զուտ եւ անխառն բոլորով.
(տես “Ցուցակ”, Տիտ. Ա, 4:) Երկու տարի
միայն ետքն է Վենետիկոյ գրատան ձեռագիրը՝
գրուած Ճկեր գաւառի Պայաս գիւղը Ակե
(=1216) թուին՝ ընտիր բոլորգրով, բայց
գլխաւոր հատուածոց սկզբան Էցերը նոյնչափ
մաքուր ու կանոնաւոր գլխագիր-երկաթագրով.
(Երկու կտոր նմնէ. “Աիսուան”, 415:) Աւելորդ
կը համարինք յիշել այս կարգի բազմաթիւ
ուրիշ ձեռագիրները:

Աւելի եւս գիւրին է երկար ցուցակ մը
յօրինել պէսպէս գրերով ձեռագրաց միեւնոյն
ժամանակին: Թերեւս աւելորդ չէ այս կարգէն
ալ քանի մ'օրինակ յիշել: Առնունք օրինակի
համար ԺԲ դարը: Այս դարէն կայ նաև շատ
թանկագին յիշատակարան մը, զոր Մ. Էմին
ընծայած է Վենետիկոյ մատենադարանի, այսինքն՝
Հայոց նախարարաց գասակարգը կամ “Գահ-
նամակն”, որմէ երկու մեծ չորեքծալ էլ յա-

չող նմանահանութեամբ հրատարակած է Հ. Պ.
Ալիշան ("Այրարատ", 430—1:) Արդ այս
գ.ահնամակը մեծ ու գեղեցիկ Անցման ժրով է.
Նոյն գրով Գրիգորի եպ. Տուտեռդուոյ իսկագիր
Ժիշատակարանը ՈԳ (= 1154) թուին. (Նմն. Հ.
"Այրարատ", 167) կամ՝ աւելի բացորոշ եւ
գեղեցիկ Անցման ձեւերով մաքուր գրուած
Աւետարան մը Հոռոմոսի վանաց գրատնէն 1181ին
գծուած, որուն յիշատակարանը նմանութեամբ
հրատարակած է Հ. Պ. Ալիշան ուրիշ տեղ մը.
("Շիրակ", Էջ 27:) Այս ամէնը Ժ. Դարէն
Անցման գրերով, ուստի այն տառերով որով
գրուած էր 1277ին մեր մատենագարանի Կոչ-
ման ընծայութեան գիրքը (Թ. 273) կամ
Ստեփանոսի եպ. Տարսայի ճենանց († 1311)
համար գրուած ձեռագիրը, որուն յիշատակա-
րանէն երեք տող լուսատպութեամբ հաղորդած
է "Սիսական", (Էջ 95), եւ ուրիշ ձեռագիրք:
Նոյն Ժ. Դարէն Քջին Հետապնդեան երկաթագրով է
ընդհակառակն 1193ին Հեթմոյ համար գրուած
Սկեւուայ շքեղ աւետարանը:¹ Ասկէ գոնէ քսան
տարի հնագոյն ըլլալու է Ոսկերերանի վարքը՝
գրուած Հեթմոյ հօր Օշնի համար, այս անգամ
հնաձեւ բայց նաեւ պարզ բուրգ ժողովով.
(Նմն. Հ.
"Սիսուան", 82:) Բոլորդիրէ Ժ. Դարուն գրուած
Մաշկեւոր անապատի ճառընտիրը, (Նմն. Հ. "Սի-
սուան", 408), Ճիշդայնպէս՝ ինչպէս դար մ'ետքը

¹ Կէս Էջ մը Նմն.՝ "Սիսուան", 88. Էջ մ'ամբողջ
գունատիպ՝ շքեղ կամարներով Համարարբառի՝ նոյնու-
թեամբ հրատարակուած՝ անդ, Էջ 84-85:

ՀԾՈԼ (= 1309) թուին նոյն անապատը գրուած
Աւետարանն՝ պարզ ու անխառն մեծ բոլորգրով։
— ԺԳ դարէն ալ քանի մ'օրինակ։ Յիշեցինք
կոստանդնի դաշնագիր 1271 թուականաւ, որ
բոլորգիր ըլլալու է, սակայն արդէն շատրվեր-
եւութով շատ մասեր ունի. Նոյնպէս Գայլեձոր
գրուած Կաթուղիկէից մեկնութիւնը 1290 տար-
ւոյն։ Յիշեցինք նոյնպէս բուրր-նոր գրով Պի-
տոյից գիրքը նոյն Գայլեձորոյ 1298 տարիէն,
ուստի նախընթացէն ութ տարի ետքը։ Վերջինէս
չորս տարի միայն կանուխ է գրչութեամբ Վե-
նետիկոյ հռչակաւոր Բժշկարանն, 1294 ին գրուած
չեթմոյ Պատմչի Համար, որուն երեք տեսակ
բոլորգրով յիշատակարանքը նմանահանու-
թեամբ յառաջ կը բերէ «Սիսուան» (Էջ 337։)
Եսայեայ «Նշեցւոյ Քերականութեան իսկագիր
օրինակը (Նմնչ. «Սիսական», 132) բոլորգիր է
պարզ ու կանոնաւոր ձեւերով, բայց անոր խո-
րագրին վերջին երկու տողը (մանաւանդ «Հաւա-
քեալ» բառը) նոյնպէս պարզ ու զարգացեալ
նոտարագիր կ'երեւայ, կրնայինք նոյն իսկ շղագիր
անուանել։ — Կրնայինք այս ցանկը տակաւին
երկար շարունակել, եւ այն՝ քաղելով միայն
Վենետիկոյ ձեռագիրներէն՝ որչափ ծանօթացած
են ասոնք Սլիշանի մեծայարգ գործքերով, թող-
լով նաեւ ուրիշ հաւաքումները։ Օրինակներ այս
մասին չափազանց շատ են՝ կրկին եւ կրկին ա-
պացուցանելու որ քիչ շատ ամէն ժամանակէ՝
Թա-ժա դարերէն սկսեալ՝ Հայոց ամէն տեսակ
գրերով գրչութիւն կրնայ գտնուիլ եւ կը գըտ-

նուի, ուստի տառերու տեսակները յաջախ մի-
եւնոյն ժամանակ եւ իրարու հետ գործա-
ծուած են:

Կարծենք մինչեւ այստեղ ըսուածներէն
քիչ շատ տեղեկութիւն ունեցանք մեր տառե-
րու այլեւայլ ձեւերու հնութեան մասին, որչափ
մեր ձեռքն եղած միջոցները կը ներեն առ այժմ:
Ասով պատասխան տրուած կ'ըլլայ Ուսուցչա-
պետին այն հարցման ալ՝ թէ “Ո՞ր ժամանակէն
են հնագոյն ձեռագիրքն երկաթագրով, եւ ո՞ր
ժամանակէն հնագոյնքն ոչ - գլխագրով:” Սակայն
ցուցընելու համար՝ թէ տակաւին որչափ բան
կայ պրապաելու եւ քննելու, կը դնեմ հոս Էջ-
միածնի գրատան հին ձեռագիրներէն մէկ քա-
նին, որ արժանի են ուշագրութեան եւ քննու-
թեան: Ասոնք քաղուած են նոյն գրատան՝ կա-
րինեանցի կոչուած ցուցակէն (Տփղ. 1863),
եթէ ճիշգ են այն տեղ գրուած թուականներն
եւ ուրիշ տեղեկութիւնները. բաց աստի այս
ցանկը լիակատար չէ, ինչպէս բնական ալ է, այլ
միայն հարեւանցի կերպով աչքէ անցընելով
քաղուած: Ընդհանրապէս մեր խնդրոյ լուսաւ-
որութեան համար գժուար է այն ցուցակէն մեծ
օգուտ մը քաղել: Սովորաբար կը նշանակուին
հոն “երկաթագիր”, “բոլորգիր”, եւ “նոտրագիր”
եւն առանց որոշ բացատրութեանց եւ ծանուցիչ
հանգամանաց՝ գրերու այլեւայլ աստիճանաւո-
րութեանց մասին, շատ ձեռագրաց համար այս
պարզ անուններն ալ մոռցուած են նշանակուիլ:
Ահա քաղուածք մը նոյն ցուցակէն:

“ Երիմանէր ” (անշուշտ բաւական մաս
մը միջինմեսրոպեան) կան ի միջի այլոց՝ թ. 886
Ճառընտիր՝ գրուած հրամանաւ Պետրոսի կիմղ.
Գետադարձի՝ ՆՎԵ (= $1046-7$) թուականին
(տես մեր “ Ցուցակ ” էջ 609—610.) —
թ. 223 Աւետարան մեծադիր բագնայրի վանաց,
որուն մէջ կայ յետոյ յիշատակարան մը բոլոր-
գիր ԶՌԵ (= 1308) թուին, գրուած Գելանէ
յորդւոյ Ստեփանոսի. — թ. 230 Աւետարան՝
ԺԴ դարուն (ՊԴ = 1355) Յովհաննէս ա-
նուն քահանայի մը ձեռք ինկած. — թ. 253
Աւետարան, որուն ստացողն էր Սմբատ որդի
Վահրամայ քրիստոսասէր Պատրիկ. յետոյ նո-
րոգուած Պարոն Ալեքսի հրամանաւ ՈԿԹ
(= 1220) թուին. — թ. 362 Աւետարան՝
Սեբաստիա գրուած ՇԺԵ (= 1066) թուին
Գրիգոր քահանայէ. — թ. 905 Եպիփանու
Կիպրացւոյ Ճառք, գրուած Փոշիկ աբեղայէ “ ՈՒՂՋ,
1187 ” թուին:¹ — թ. 917 Ճառընտիր
Գրեալ ՈՌ (= 1201 թուին.) — թ. 922 Ճա-
ռընտիր՝ ԶԻԷ (1278) թուականին, եւ բազմա-
թիւ ուրիշներ. ամէնքն ալ երկաթագիր՝ ըլլայ
գլխագիր կամ միջին մեսրոպեան, գոնէ ԺԱ—ԺԳ
գարերէն. ոմանք աւելի հին ալ կ'երեւան:

Բ. “ Փուր Երիմանէր ” է՝ ի միջի այլոց
Էջմիածնի Հռչակաւոր ձեռագիրն, այժմ՝

¹ Այսպէս ցուցակին մէջ՝ Մենք “ ՈՒՂՋ տպագրու-
թեան սխալ կը համարինք փիս. ” ՈՒՂՋ ($= 1187$) ուստի հոս
դրինք: Զենք կարծեր որ ՈՒՂՋ ճիշդն ըլլայ եւ սխալ՝ Քրիս-
տոսի թուականը. վասն զի ՈՒՂՋ ($= 1587$) ասրին քիչ մ’ուշ
է կարծենք՝ Եպիփանու ճառերը “ Երկաթագրով ”, գրելու:

թ. 2048, 15, թղթի վրայ գրուած 971 ին եւ
“Նորոգումն” ՆԼ (= 981) թուին։ Այս ձեռա-
գրին վրայ որ հնագոյն եւ կարեւորագոյն հայ
գրչագրաց մին է, խօսած ենք ուրիշ տեղ։¹

Ք. “Բալորդիւն” թ. 229 “Աւետարան կուր
բուրդիւն գրեալ ի մագաղաթի ի վայելս Սարգսի
ի Քրիստափոր կրօնաւորէ ի թուին Հայոց ՆԶԲ
(= 1033)։ Ի՞նչ տեսակ բոլորգիր է արդեօք
այս գրչագրինն՝ որ բոլորգրի ծանօթ երկրորդ
հնագոյն վկայն է՝ վերը յիշուած Կոգովտի ձե-
ռագրէն 34 տարի ետքը գրուած ըլլալով։ —
թ. 238 Աւետարան “մեծ բոլորգիր” գրուած
ՇԿ (= 1111) թուին։ — թ. 1152 Սաղմնաս-
մելինիչ Լամբրոնացւոյ՝ Լեւոն արքայէն ընծայ
խաւուած Հաղբատայ վանաց, ՈՂԹ. (= 1190)
թուականին.² — թ. 1330 Մեկնութիւն Գոր-
ծոց Առաքելոց մեծադիր բոլորգիր գրեալ ի
թուղթ բամբակի՝ ի թագաւորութեան Միքայ-
էլի Գուեկի՝ ի Յակովայ ի թուին Հայոց ՇԻԵ
(= 1076), ուստի 43 տարի ետքը վերցիշեալ

¹ Տես մեր “Մատենագրական մանր Ուսումնասի-
րութիւնք”, եւն։ Վիեննա 1895, էջ 295-96. իբրեւ յաւե-
լուած Սեկունդոսի վճռոց մեր հետազօտութեան։ Զեռա-
գրին այժմ Էջմիածին գտնուիլը յետոյ իմացանք. մեզի
ծանօթ էր նախնարար ընդօրինակութիւն մը՝ որ Աննետիկ
կը գտնուի, տես անդ՝ էջ 202։

² Յուցակը կը նշանակէ “ՈՂԹ. 1130”, երկուքն ալ
սիսալ։ Այս ձեռագրին երկար պատմական յիշատակարանը
կամ Լամբրոնացւոյ վարքը գրուած անոր Սամուել աշ-
կերտէն։ Եսս տեսած է ի թերթին “Արարատ”, գր.
էջ 89-101. ձեռագրին մասին աեղեկութիւն մը՝ անդ,
էջ 89 Ծան։

թ. 229 ձեռագրէն. — Յարդի է թ. 238
“Աստուածաշունչ քառածալ բոլորդիր, Ախ
դրուած 2ի (= 1258) թուականին, եւ ուրիշ
շափաղանց շատերը:

թ. “Նօտրէնէր գրչագիրներէն յիշենք մի-
այն՝ թ. 902 ձառընտիր գործոց Եփրեմայ “քա-
ռածալ նօտրդիր գրեալ ի թղթի ի վանս Ակ-
ներոյ ու ԶԿԲ (= 1313) թուին. — թ. 1086
“Մեկնութիւն հինգ գրոց Մովսէսի քառածալ
նօտրդիր ինքնաձեռագիր եւն՝ ՊԿԹ (= 1420)
թուին, եւն եւն:

Ասոնք ակնարկով մը միայն տեսնուած եւ
քալուած են Էջմիածնի Ճօխ գրատնէն, որուն
գրչագրաց թիւն այսօր գրեթէ կրկինն է յիշեալ
կարինեան ցուցակին մէջ յիշուածներուն: Տա-
կաւին որչափ հին եւ քննութեան արժանի կտոր-
ներ կը գտնուին այժմ հոն եւ այլուր: Ի՞նչ
կրնանք՝ օրինակի աղագաւ՝ սպասել Երուսաղե-
մայ նոյնպէս բազմահատոր հաւաքմանէն, որ
մեզի գժբախտաբար բոլորովին անծանօթ կը
մնայ տակաւին:

5.

Կախընթացով կարծենք մեր տառերու
տեսակաց հնութեան խնդիրը բաւական լու-
սաւորեցինք, գոնէ որչափ ներեցին մեր ձեռքն
եղած աղբիւրները: Արդիւնքը գժբախտաբար
աւելի ժխտական էր քան դրական: Տեսանք որ
այս կամ այն տեսակին համար որոշուած թուա-

կանները կամ դարերը նոյն չեն նաեւ անոնց ծագման ժամանակներուն հետ : Աւելի յառաջ երթալ եւ գրերու տեսակներուն սկզբնաւորութեան համար ուղղվ ժամանակ մը՝ ըլլայ նաեւ դար մը՝ ցուցընել կարող չենք տակաւին : Մեր արդի ծանօթութեանց հորիզոնն եթէ նոյն մասյ նաեւ յապագային՝ շատ գժուար պիտի ըլլայ աւելի որոշ բան գիտնալ, եւ գրեթէ անկարելի՝ ի մասնաւորի այն խնդիրն որոշել թէ “Ե՞րբ ծ-դ-ն էն պատերու ու հետեւ յեւեւը” (զոր օր. բոլորգիրն), եւ նոյն խել այն թէ “Ե՞րբ երեւան եւշն է Միջնաբարողեանը”¹ Բայց բոլորովին ժխտական ալ չեր նախընթաց խուզարկութեան արդիւնքը : Մէկ երկու բան սովորական կարծեաց որոշածէն գոնէ քանի մը դար հնագոյն ցուցընել կարելի եղաւ : Գիտենք որ՝ օրինակի համար՝ բոլորգիրը — որոշ թուական մը գործածելու համար — կար արդէն 999էն շատ յառաջ ալ բոլորովին զարգացած . (Հմմտ. նոյն թուականին գրուած Կոդովստի ձեռագիրը .) թէ Շղագրի հետքեր կը գտնենք արդէն ԺԱ դարուն . (Հմմտ. նոյն ձեռագրին երկրորդ յիշատակարանը 1041ին .) թէ Միջինմեսրոպեան երկաթագիրը Գլխագրին հետ հաւասար հնութեամբ կը գտնուի ձեռագրաց մէջ գործածուած, մանաւանդ թէ աւելի

¹ Այս կետերն ալ Ուսուցչապետին հարցմանց մէկ մասը կը կազմեն : Մեր կարծեօք նախընթաց հարցման պատասխանին մէջ ասոնք ալ՝ գոնէ անուղղակի՝ կը պարունակուին, ուստի աւելորդ համարեցանք յատուկ պատասխան մը դրել կրկնաբանութեամբ :

եւ՝ ցայսօր ծանօթ ամէն Կրկնագիլք անով գրուած ըլլալով. կամ՝ եթէ կ'ուզենք վստահիլ արձանագրութեան մ'ընդօրինակութեան՝ որոշ թուականաւ գործածուած է արդէն 783ին: Վերջին կէտերս աւելի լուսաւորելու եւ իրրեւ ի լրումն նախընթաց դիտողութեանց՝ կը կցենք հոս քանի մը բաժիններ ալ, այսինքն՝ ‘Նշխարք առտնին պիտոյից գրութեան, Կրկնագիլք եւ Արձանագրութիւնք:

Ըսինք վերն որ գրերու տեսակներուն հնութեան գլխաւոր վկայքն են մանաւանդ առտնին պիտոյից համար եղած գրութիւնք, որոնք ազատ են գարուն այն պաշտօնական-գեղագրական տառաձեւերէն՝ որպիսիք կը գործածուէին ժամանակին՝ այսպէս ըսենք՝ “տպագրութեան”, համար: Սակայն ուրիշ կ'ըլլային իրերը եւ մըութեան մէջ մնալու չէինք ստիպուեր, եթէ նաեւ ունենայինք ձեռագիրներ ալ՝ բաւական թուով նաեւ մեր մատենագրութեան սկզբէն, ուստի և դարէն մինչեւ թ դար՝ այս հինգ դարերէն գոնէ այնչափ թուով՝ որչափ ունինք թ—ԺԱ դարերէն՝ երկաթագիր եւն: Գրեթէ յուսահատ է հայ բանասէրն այն դարերէն ձեռագիրներ ունենալու. այնպէս անհետ կորսուած կ'երեւան նոյն ժամանակաց գրչութիւնք: Սակայն եւ այնպէս մենք բոլորովին անցոյս ալ չենք այս մասին: Եթէ նոյն իսկ արդի ծանօթ մեծ հաւաքումները խուզարկու աչքով հետազօտուին, ո՛ գիտէ՝ ինչ նորանոր անակնկալներ կրնան յերեւան

գալ։ Զենք կարծեր որ Հայոցս համար ալ միշտ
երազ մը մնայ՝ գոնէ միակ ձեռագիր մը գտնել
ապահովութեամբ Ե—Զ դարերէն, ուր դրացի
ազգերն՝ օրինակի համար Ասորիք՝ Ե—Զ դարէն
ձեռագիր ունին արդէն տասնեակներով, եթէ
նցին իսկ միայն Քրիտանական թանգարանին
հաւաքումն աչքէ անցընենք:¹ Քայց այս ամէն
գանձերը ցայսօր ալ անծանօթ ու չեղած կը
մնային՝ եթէ բախտով հողի տակ ծածկուած
ասորական Ս. Աստուածածնայ վանքի գրատունն
Նիտրից անապատին մէջ պեղմամբ յերեւան
չհանուէր։ Ի՞նչ հետախուզութիւն եղած է
ցայսօր ամէն դարէ աւերակներով ծայրէ ծայր
ծածկուած Հայոց աշխարհին մէջ, եւ ի՞նչ գան-
ձեր թաղուած կը մնան՝ մինչեւ օր մը յաջող
հանգամանաց մէջ յերեւան ելլեն եւ լուսաւ-
որեն Հայ գրականութեան համար մասամբ
Հինգդարեան մժութիւնը հինգերորդէն մինչեւ
իններորդին վերջն եւ անկէ ետքն ալ։ Սակայն
թողունք ապագային ընելու՝ ինչ որ կը յուսայ
գիտութիւնը։

Քիչ մը յառաջ Ասորիք յիշելը պարապ
տեղ չէր։ Պէտք չկայ յիշեցընելու մեր Հարց
եւ Ցունաց ու Ասորւոց փոփոխ յարաբերու-
թիւնքը, ինչպէս յունական նոյնպէս ասորական
մատենագրութեան մեր գրականութեան վրայ
ունեցած ազգեցութիւնը՝ նաեւ անոր ծնանելու

¹ Հման. միայն W. Wright, Catalogue of the syriae manuscrits in the British Museum, acquired since the year 1838. Lond. 1870—72. (երեք 4^o հատոր 1)

ժամանակը։ Եղած է ժամանակ մ'որ ասորական ազդեցութիւնն չայոց վրայ աւելի գերիշխող էր քան յունականն. արդէն Ե դարուն սկիզբէն սկսած է անոր առաւել ազդեցութիւնն, մինչեւ դրեթէ զյունականն բոլորովին վտարելու չափ՝ նոյն դարուն վերջերը եւ յաջորդ դարուն, հետեւութեամբ թէ քաղաքական հանգամանաց եւ թէ գլխաւորաբար կրօնական վեճերու, երբ բարկէն կաթուղիկոսի օրով չայք միտեցան Ասորական անջատեալ եկեղեցւոյն կողմը։ Այս ամէն հանգամանք առանց ազդեցութեան չեն մնար սովորաբար նորածին գրականութեան մը վրայ։ Չենք ըսեր թէ մեր գրերն ուղղակի Արամէացւոց պարտական ենք, ինչպէս կան հաստատողներ, — խնդիր մ'որ մեր ծրագրէն դուրս կը մնայ, — սակայն երբ մեր Ե դարու ձարք գունդ առ գունդ յեղեսիա կը դիմէին ուսման համար, ճիշդ այն տարիները, երբ նոր յարդարած էր Մեսրոպ հայկական տառերն՝ դիմելով ի Միջագետս, չէր կրնար ասորի գրչութիւնն առանց որեւէ ազդեցութեան մնալ չայոց վրայ։ Ինչ գրչութիւն տեսան հոն չայք՝ գիտենք այսօր։ Բաղմաթիւ գրութեանց (այսպէս Զգօնի, «Վարդապետութեան Առաքելոց» եւն) Բրիտանական թանգարանին ասորի ձեռագիրքն գրուած են ճիշդ Ե դարուն, այն ատեհն՝ երբ մեր նախնիք նոյները հայերէնի կը վերածէին։ Թերեւս այն ասորական ձեռագիրք են ասոնք, որ այս կամ այն հայ թարգմանչին ալ ձեռքն ինկած էին նոյն դարուն։ Արդ Ասորիք գլխաւորաբար

երկու տեսակ գիր ունին, մին “Էստրանգելա”¹
եւ միւսը “յակորիտեան” կոչուածը. առաջինն
ըսենք՝ մեր միջինմեսրոպեան երկաթագրին կը²
համապատասխանէ, երկորդը՝ մեր բոլորգրին:
Ինչպէս մերինին ցայսօր՝ նոյնպէս ասորականին
համար կը կարծուէր առ համարակ, որ յակո-
րիտեան կոչուածն ուշ ժամանակի ծնունդ եւ-
թէ հին դարերուն միակ գիրն ըլլար առաջինը:
Բայց նոր քննութիւնք (յիշենք միայն Լանդ¹
գիտնականը,) ցուցուցին որ երկու գրերն ալ
կային քովէքով ի սկզբանէ հետէ, մին ուշագնա-
կան (Էստրանգելան), գործածուած մեծածախ
գրոց, եկեղեցական մատեաններու եւն՝ նաեւ
մինչեւ վերջին ժամանակները, միւսն՝ աւելի
խոնարհ, առողջին գործածութեան համար եր
աւելի ի սկզբան անդ, մինչեւ որ յետոյ գոնէ
համազօր գիրքը մ’առաւ առաջնոյն հետ։ Թող-
լով Ասորիք՝ նոյն կարգի իրողութիւն չե՞նք
գաներ մեր միւս գրացեաց՝ Յունաց քով։ Ինչ՞որ
յերեւան չելան նորագիւտ պապիւրոսներու
գիւտերովն, մինչեւ անդամ համառօտագրու-
թեան ոչ մի՝ այլ շատ մը գրութիւններ։² Արդ

1. Հմմա. J. P. N. Land, Anecdota Syriae. Lugd.
Batav. 1862-75, Հար. Ա-Դ, վերջին հատորն անթիւ լր-
սահիս եւ գունատիս նմանահանութեամբք ասորի ձեռա-
գրաց ամէն դարերէ կարդաւ, եւ երկար հնագրական ներ-
ածութեամբ։

2. Ծանօթ է որ հայ ձեռագրաց մէջ բաւական
յաճախ կը տեսնուին ծածկագրութիւններ, որոնց մասին
գոհացուցիչ քննութիւն մը կը պակսի տակաւին։ Բրոսէ
հայագէտն, որ այս կարգի գրուածքներէն քանի մը հատը

խնդիր մը, Մեսրոպայ անծանօթ էին այս իրութիւնք, այն Մեսրոպայ՝ որ նախ Հայոց “վաղնջուց,, գրերը փնտուել որոնել տուաւ Ասորւոց քով, որ Միջագետք (ի Սամսատ) կ'երթայ Հայոց տառերը յարդարելու՝ Հռովհանոսի մ'օգնութեամբ, ուր զանոնք յունական տառերուն վրայէն կը կաղապարէ եւ կը գեղեցկացընէ: Մեր նպատակը չէ Հայոց գրերու գիւտին մթին խնդիրը կրկին յուղել եւ մեր մատենագրաց նցին գիւտին մասին տուած իրարու բաւական հակասական ու շփոթ տեղեկութիւնքը մի առ մի կշռել: Կ'ուղենք միայն խնդիր մ'առաջարկել, այն թէ՝ ի՞նչ գիր յարդարեց Մեսրոպ, մի՞նչ երկաթագիրն (— այն ալ ստուգիւ գլխադիրը՝ թէ գուցէ մեր “միջինմեսրոպեան”, կոչածը. գոնէ առաջնոյն աւելի նախապատուութիւն տալու հաստատուն կոռուան մը չունինք ցայսօր. —) եւ առանց գոնէ փորձ մ'ընելու առանձին պիտոյից համար գիւրաձեւ եւ գիւրագիծ տառերու: Ընդհակառակն աւելի բանաւոր է մտածելն որ հայ տառերու գտիչն հոգացած էր՝ ինչպէս պաշտօնական դժուարաձեւ գրերը, նոյնպէս անոնց աւելի դիւրագիծ մէկ ձեւն ալ՝

Հրատարակած է, մինչեւ 19 տեսակ կայ, կ'ըսէ, ասոնցմէ Փարիզի հայ ձեռագրաց մէջ: Հմմտ. իւր Variétés arméniennes, ի Mélanges Asiatiques, V, 65-77 հետաքրքրական Տախտակով մը Ծածկագրութեանց՝ հանդերձ յարակից մեկնութեամբ (Tab. A-C): Կեղծ “Աղուանից գրոցն մասին տես” և. Քարամեանցի յօդուածն ի թերթին ZDMG, 1886, թ. 315-19: Մեր նպատակն դուրս է այս կարգի գրութիւնքն ի նկատ առնուլ ներկայ Ակնարկիս մէջ:

ամենօրեայ պիտոյից համար, քանի որ նոյն երեւ-
 ոյթը կը տեսնէր իւր դրացեաց, այսպէս Ասորւոց՝
 քով։ Եթէ ո՞չ Մեսրոպայ իսկ ձեռօք, գոնէ
 քիչ ետքն անշուշտ կար արդէն առօրեայ գիր
 մ'ալ Հայոց։ Ասոր չենք տարակուսիր, քանի որ
 իրաց բնական ընթացքն անհրաժեշտ կարեւոր
 կը ցուցընէ այնպիսի տառերու գոյութիւնը։
 Ըսենք Պազար Փարպեցի՝ օրինակի համար՝ շքեղ
 երկաթագրով գծած ըլլայ իւր բաւական երկայն
 թուղթն առ Աւահան Մամիկոնեան. բայց միթէ
 ամէն անհատ որ քանի մը տող հազորդելիք
 ունէր իւր մերձաւորին, կամ մատենագիր մը
 հարեւանցի դիտողութիւն մը գրել ապա-
 գայ գործոյ մը մթերը հաւաքելու համար,
 կամ ուրիշ մը բան մը նշանակելու որեւէ առ-
 թիւ, միշտ ստիպուած էր պաշտօնական եւ
 գժուարագիծ գլխագրերով կամ միջնով գանդաղ-
 գծելու՝ լաւ եւս հետեւելու։ Եւ ճարտարարուեստ
 գրիչ կամ “նոտար”, չէր ամէն մարդ, որ բան
 մ'ունէր գրելիք։ Եւ ի՞նչ երկաթագիր կ'ելլէր
 արդեօք այսպիսի անձի մը գրչէն, եթէ չկար
 աւելի գիւրագիծ տառերու ձեւ մը։ “Կըն Պա-
 զար՝ (կրկնելով վերը յիշած օրինակնիւ՝)
 ի՞նչ գրով արդեօք իւր երկար Պատմութիւնը
 շարագրեց, գոնէ անոր առաջին ուրուագիծը,
 նաեւ զանիկայ կրկին ու կրկին յղկելու ատեն՝
 մինչեւ վերջնական կերպարանք տալն իւր եր-
 կասիրութեան. միթէ այն երկաթագրով՝ որով
 ունինք առջեւնիս այսօր բազմաթիւ աւետարան-
 ներ եւն՝ մեկը միւսէն աւելի գեղեցիկ գծուած։

Եւ ոչ կարելի է մտածել՝ (ուրիշ օրինակ մը
բերելու համար՝) որ Մովսէս Խորենացի նոյնպիսի
գեղեցիկ եւ պաշտօնական երկաթագիր ստի-
պուած ըլլայ գրել՝ երբ իւր երեքմասնեայ
Հայոց Պատմութիւնը կը շարադրէր. այն Խո-
րենացին՝ ըլլայ Ե կամ Է—Ը դարուն՝ որ յա-
ճախ կը յիշէ իւր ծերութեան տկարութիւնը,
թէ աճապարանօք աշխատած է՝ իշխանին հրա-
մանն ի գլուխ հանելու եւ Պատմութիւնն եր-
կասիրելու, եւն. — կամ նոյն իսկ Ե դարու
թարգմանք մեծամեծ գործոց Եփրեմայ, Ուկե-
րերանի եւն՝ որոնք մանրատառ տպագրութեամբ
ալ հատորներ կը կազմեն, եւ մեծաւ մասամբ՝ ինչ-
պէս լեզուն կը ցուցընէ՝ մէկ երկու անձէ շտապաւ
թարգմանուած են, ի՞նչպէս կրնային թարգմա-
նութեան դժուարին աշխատութեան հետ միան-
գամայն դժուարագիծ տառերու գործածութեան
ստիպուած ըլլալ։ Աերջապէս բնական հարկը
կը ստիպէր՝ որ դժուարին երկաթագրին քով
զարգանար նաեւ դիւրին գրի ձեւ մ'ամէն ա-
ռանձնական պիտոյից համար։ Այս պատճառաւ
պիտի չզարմանանք մենք, եթէ բախտ մը —
եւ մեծ բախտ մը — օր մը ձեռքերնիս հաս-
ցընէ գոնէ Անցման բոլորգրի նման գրութեամբ
ձեռագիր մ'ալ նոյն իսկ Ե—Զ դարերէն, եւ
նաեւ նոտրգրի նման բան մը քիչ մ'աւ-
ելի ուշ։

Որչափ ալ ապահով ըլլայ առանին գրի
գոյութիւնը նաեւ Ե—Զ դարերուն, ամէն տա-
րակոյս փարատելու եւ նոյն տառերու որպիսու-

թեան վրայ որոշ գաղափար մ'ունենալու համար՝ անհրաժեշտ է յիշատակարաններ փնտռել նոյն ժամանակներէն։ Աւելին ապագային թողլով՝ չենք կրնար հոս մոռնալ փոքրիկ, բայց շատ կողմանէ հետաքրքրական հատակոտոր մ'այն կարդի առանձին գրով։ Երեք տեսակիտով ալ զարմանալի է այս հատակոտորը, որ նոյն իսկ և գարուն կրնայ ըլլալ, թէեւ կրնայ նաեւ յաջորդ գարերէն ըլլալ մինչեւ իբր ժ գար։ “Նախ ո՛չ թէ Հայոց աշխարհքէն կը գտնուի այս, այլ հեռու աշխարհէ մը, Եգիպտոսէն՝ պապիւրոսի գիւտերու հայրենիքէն։ Երկրորդ՝ ո՛չ մագաղաթ, ո՛չ ալ հին թուղթ է նիւթը, այլ Եգիպտական պապիւրոս (papyrus), գրութեան նիւթ մ'որուն Հայոցմէ գործածուած ըլլալուն որեւէ նշան չունեինք։ Եւ երրորդ՝ հոյերէն պատերով է, բայց ո՛չ հայերէն լեզուաւ, այլ յունաբէն։ Ահա այս նշանաւոր հատակոտորն է, որ լոյս մ'ալ կը սփոք յիշեալ գարերուն անպաշտօնական կամ առօրեայ գրին որպիսութեան վրայ։

Թանկագին հատակոտորս՝ ծանօթ հայագէտ ուսուցչապետ Ա. Կարիկրի ձեռօք ծանօթացած է։ Հայագէտն այս գիւտն հաղորդած էր մեզ 1892ին¹ եւ քիչ մ'ետքն ալ նոյն

¹ Նոյն գիւտն հաղորդած ըլլալով նաեւ Հ. Պ. Վ. Ալիշանի, այս նկատմամբ հետեւեալ ծանօթութիւնը դրուած էր նոյն ատեն ի Բազմավէպը 1892, էջ 39. “Զմոռնանք յիշատակել նաեւ Պ. Գարիկրի գրած նամակը առ Ա. Հ. Ալիշան։” Նշանաւոր ուսուցիչը կը հաղորդէ թէ

Հատակոտորին լուսանկարը մեր տրամադրութեան ներքեւ դրած։ Այժմ որ հնագրութեան խնդրով կը զբաղինք, աւելի եւս տեղեկութիւն պէտք է հատակոտորիս հայրենեաց եւն նկատմամբ։ Մեր ըրած հարցմանց հետեւեալը պատասխանեց հայագէտը, զոր կը քաղենք իւր նամակէն (13 Փետր. 1897), գրելով ի միջի այլոց “... Դժբախտաբար անկարող եմ գոհացուցիչ կերպով պատասխանել այն հարցմանց, զոր ըրած էիք։ Պապիրոսը գնուած է արաբացիէ մ’որ չուղեց ծանուցանել անոր գտնուելուն բուն տեղը։ Սակայն եւ այնպէս շատ հաւանական է որ Գոյենումէն² ըլլայ։ Ճշգրտիւ չենք գիտեր այն ժամանակն, երբ պապիրոսն գործածութենէ ի սպառ գաղբեցաւ յեգիպտոս։ Կարծեմ նոյնը կը գործածէին տակաւին նաեւ ծ դարուն,

տեսած է պապիրի թերթ մը Եգիպտասէն եկած, որոյ երկու կողմն ալ նախկին նշանագրերով դրոշմուած՝ 27 տող կայ։ Կը հաստատէ թէ այս պապիրը Զ կամ Է դարուն է նշանագրերը թէպէտ հայերէն են՝ բայց բառերը ոչ, այլ յունարէն կը կարծուին։ Գարիէր այժմ կ’աշխատի լուծելու զայս եւն։

² El-Fayyoum եղած է պապիրոսներու մեծամեծ գանձուց զանուելու տեղը։ Ասկէ է հարիւր հազարէ աւելի եւ ամենամժանկագին կտորներով լի պապիրոսներու հաւաքումն, որ այժմ կը գտնուի Ահեննայի Թանգարանին մէջ, զորոնք Ռայնէր արքիդուքսը գնած էր։ Այս հաւաքման մասին տես՝ Papyrus Erzherzog Rainer, Führer dureh die Ausstellung. Wien 1894. 4^o pp. XXIII+292 (հանդերձ 20 տախտակներով եւ 90 այլ նմանահանութեամբ)։ Ընդարձակ տեղեկութիւն այս հաւաքման եւ պապիրոսներու մասին՝ “Ռայնէր արքիդքսին պապիրոսները” տես “Հանդէս,, 1894, էջ 137–140։


թէեւ շատ քիչ։ Գրութեան ժամանակը ստուգելու է հնագրութիւնը։ Թերեւս այս նկատմամբ մասամբ նպաստամատոյց կրնան ըլլալ նաեւ յունական բառից ձեւերը։ Բայց ասոր համար պէտք էր որ բնագիրը հրատարակուած ըլլար եւ այս նիւթոյ մասնագէտ հմտաց առջեւը դրուէր քննութեան։ Բնագրին մէջ գտած էք յունարէնէն զատ որեւէ բան մը։ Ես ի զուր փնտռած եմ նաեւ մի միակ հայերէն բառ։”

Վերջին կէտիս համար կրնանք ապահովութեամբ ըսել որ ամէն մասամբ իրաւունք ունի հայագէտը։ Բովանդակ լուսանկարն ուսումնասիրելով մենք ալ չկրցանք հայերէն որեւէ բառ գտնել։ այլ ամբողջն՝ որչափ ընթեռնլի է՝ յունարէն է հայատառ։ Հատակոտորին ժամանակը մերձաւորապէս որոշելու համար կարծենք պէտք չկայ ճշդիւ գիտնալու թէ երբ գաղրած էր պապիրոսի գործածութիւնը։ Վիեննայի հարուստ հաւաքումը ցուցուց որ արտիստն պապիրոսներ կան մինչեւնաեւ ժԴ դար (յետ Քրիստոսի), բայց խպտերէն եւ եւս առաւել յունարէն պապիրոսներ արդէն շատոնց դադրած էին հօն։ Մեր կարծեք այն կէտը ծանրակշիռ պէտք է համարիլ որ հայ մը՝ Եգիպտոսի խորքերն ինկած՝ պապիրոսի վրայ կը գրէ ոչ թէ տեղւոյն յետին ժամանակաց գրեթէ բացառապէս տիրող արաբերէն լեզուաւ, այլ յունարէն՝ որ Ժ—ԺԴ դարուն արդէն դարերէ ի վեր տեղի տուած էր նոր պաշտօնական լեզուին եւ միայն ծովեղերեայ յոյն հասարակու-

թեանց մէջ մնացած։ Մեր համոզումն է որ հատակոտորս այն ժամանակէն է, երբ յունարէնն էր տիրող բովանդակ Եգիպտոսի մէջ՝ ոչ միայն իրեւ բանակին ու քաղաքական վարչութեան պաշտօնական լեզուն, այլ նաեւ վաճառականութեան եւ բովանդակ կրթեալ դասուն, երբ քիչ շատ ամէն կրթեալ Եգիպտացւոց ծանօթ էր այն, միով բանիւ երբ Եգիպտոս էր տակաւին յունական կամ Քիւղանդեան նահանգ, մինչեւ որ Արաբացիք գրաւելով երկիրը (640ին) եւ վերջապէս Աղեքսանդրիան (641ին)՝ բոլորովին արաբացուցին երկիրն ու ժողովուրդն, եւ մնացին սակաւ մնացորդք բնիկ Եգիպտացւոց կամ Խստիներու, եւ աւելի քիչ ու սակաւանդամ՝ յոյն հասարակութիւնք։ Այսպէս 640էն յառաջ ըլլալու է հատակոտորս յամենայն դէպս։ Թերեւս հատակոտորին աւելի մանրամասն ուսումնասիրութիւն մը, նաեւ անոր յունարէնին՝ ինչպէս կը յուսայ հայագէտն, աւելի ճշգրտել կարենայ անոր գրուելուն թուականը։¹ մեզի՝ որ հատակոտորիս ուսումնասիրութիւն մը գրել չենք

¹ Հնութեան նշաններէն մին ալ այն կ'երեւայ որ յունարէն բառերը ընդհանրապէս ձշդիւ ըստ (այսպէս ըսենք) տառադարձութեան օրինաց փոխագրուած են հայերէն գրերով։ Որչափ տեսանք՝ չկայ որոշ ապացոյց մը ձայնաշրջութեան (Lautverschiebung) կամ օտար բառերն ըստ արեւմուեան Հայոց արտարերութեան հնչուելուն ժ-ժ դարերուն՝ եթէ այն միջոցին ասլիքը յԵգիպտոս գրողը, անկարելի էր որ չգտնեինք, երբ արդէն այն դարերուն բոլոր մեր մատենագրութեան մէջ յաճախ կը տեսնուին՝ մանաւանդ արաբական եւ արեւելեան անուանց եւ բառերու մէջ՝ ձայնաշրջութիւնք։

գիտեր, այլ միայն անոր գրերու տեսակն ի
նկատ կ'առնունք, բաւական է համոզուիլ որ
ամենէն ուշ է դարուն առաջին կեսէն ըլլալու է:



Ձեւ 6:

Հայագէտն ազնուութեամբ թոյլ կու տայ
մեղ որ հօս մաս մը յառաջ բերենք այս Հա-
տակոտորէն. (աես Ձեւ. 6:) Ասով պայծառ
գաղափար կ'ունենայ իւրաքանչիւր ընթերցող
թէ ինչ գիր կը դործածէր հայ մը է դարուն
կամ անկէ յառաջ՝ առօրեայ պիտոյից համար.
Հօս՝ յայտնապէս կ'երեւայ յունարէն սորվողի մը

փորձն՝ նոյն լեզուաւ խօսքեր ու յաճախ լոկբառեր
գրել, թերեւս բերնուց սորվելու համար: Վասն
զի այս կ'երեւայ մեղ գրութեան բովանդակու-
թիւնն. յունարէն գրքի մը հատուած կամ նա-
մակ, հաշիւ եւ նման բան մը չէ՝ որչափ կրցանք
առեղծուլ: Լուսանկարը 27 տող գրութիւն
կը ցուցընէ (երկայնքը վերէն վար՝ 16 հարիւ-
րորդամետր). միայն տող 1ին մէջտեղէն մաս
մը պատուած ինկած է. ամէնէն սկիզբն ալ աջ
կողմն տողի մը հետքեր մնացած, ուստի յայտ-
նապէս աւելի մէծ էր նախնաբար գրութիւնը:
Տողերու լայնքը շատ վեասուած է, երկու կող-
ման ամբողջ եղերքն ալ կիսատ կ'երեւան. արդի
կերպարանաց մէջ տող 15—20 ամէնէն լայնն
են (19 հարիւրորդամետր լայն), միւսներն աւելի
կարծ, այսպէս տող 1—14 են՝ 14,5 սնդմ.,
տող 21—23 են՝ 15,5—16 սնդմ., եւ տող
24—27 են՝ 13,5 սնդմ.: Տողերուն իրարմէ ու-
նեցած բացութիւնը, գրերուն մեծութիւնը եւ
գրչութեան այլ հանգամանք կը ցուցընէ մեր
դրած փոքրիկ կտորը: Խսկ գի՞րը: Ճիշդ այնպէս
է՝ ինչպէս կ'ենթադրէինք ըլլալ առօրեայ գործ-
ածութեան համար դիւրաձեւ տառերը. միայն
թէ հոս թերեւս քիչ մ'աւելի անվարժ ձեռքէ
ըլլայ գրուած: Ո՛չ լիովին՝ միջին երկաթագիր
են ձեւերը, եւ ո՛չ պարզ բոլորգիր, թէ եւ աւելի
գերիշխող է վերջինս: Խստանութ միջնոյն եւ
բոլորգրին՝ կամ Անդման կոչած գրերնուս տե-
սակէն է, շատ մը զարտուղի ձեւերով ալ, ամ-
բողջն արագագրութեան դրոշմով. բուն գլխա-

գիր երկաթագիր չի կընար ըսուիլ գրերէն
գրեթէ եւ ոչ մէկը: Չեւերու խառնակութեան
ամէնէն աղէկ օրինակն է “ն,, տառը, որ մեծաւ
մասամբ պարզ բոլորգրի ձեւով է, բայց շատ
տեղ գիծ մ'եղած է երկու կողմն իրարու հա-
կառակ ուղղութեամբ գծիկներով. կամ՝ ինչպէս
տող 4 “ոքունոն” (օ քրինան, որ “դատէն”)
բառին մէջ՝ անգամ մը ՚ եւ երկրորդ անգամ
՛նոյն տառը “ՊԵ-ԴԵՆ” (օնձէն, “ոչինչ” տող 17)
բառին մէջ պարզապէս եւրոպական չ գրին
ձեւն առած է: Կամ՝ որիշ օրինակ մը բերելու
համար՝ “փ” տառը յաճախ նոտրգրի “՚” ձեւն
ունի, միայն երկու կողման կէտիկներն աւելի
վերը կեցած. բայց բաւական անգամ ալ պար-
զապէս յունարէն ՚ ձեւով, այսպէս սա բառին
մէջ “ԱՐԵԱ-ԴԱՅ” (տող 26): Շատ գրերն աւելի
շղագրի ընթացք առած են, որով այլեւայլ գրեր
ալ իրարու հետ կը կցուին մէկ գրչով, թէեւ
ոչ միշտ: Այսպէս “ՈՍ” վերջաւորութիւնը
սովորաբար որոշ կը գրուի, բայց նաև երկու
տառն միասին ձուլուած ալ կայ. այսպէս կայ
սա խօսքին մէջ երկու տեսակն ալ (տող 16)
“ՊԵ-ԾՈՒ (օ Թէծէ) ԲՈՒԹԻԱԽԻ”¹ (Հմմտ. Յօդ-
հէւա օգնութիւն, Յօդծու օգնիշ), ՊԵ-ԾՈՒ

¹ Աչքի կը զարնէ (ընթերցման խնդրական ձեւն ալ
մէկդի թողլով) այն որ յունարէն դ (՚է,, երկար) հոս “է,,
փոխադրուած է՝ ըստ յետնագոյն հնչման Յունաց: Կայ
(տող 13) նաեւ “էմն,, (= անչուշտ նշան կամ նմւն) ուստի գար-
ձեալ ըստ յետնագոյն հնչման: Բայց այս արգելք մը չէ միշտ
հնութեան: Յունարէնը լաւ քննել պէտք է յամենայն գէպու:

ԹԱՄՐԱՎԵՌԱ...՝ (այսինքն՝ թէրապէստիչ բժիշկ, դարմանող): Հոս երկրորդ անգամ “ոս” տառերը գրեթէ ու ձեւն առած են: Ընդ հակառակն կան գրեր որ միշտ միեւնոյն նկարագիրը կը պահին. այսպէս՝ որչափ կը տեսնենք՝ “ա”, տառը միշտ լը նկարագրաւէ, նոյնպէս ոյլ. երկու ձեւով է “ա”, այսինքն մը եւ օմ, եւ նմաններ, թէեւ կան աւելի անորոշ եւ խառնակ ձեւով գրուած ալ: Վերջապէս շատ երկար կ'ըլլար, եթէ հոս մի առ մի ամէն գրի ձեւակերպութիւնքն յիշել ուղէինք. մեր յառաջ բերած կտորը բաւական է գրերու ձեւին մասին պայծառ գաղափար մը տալու: Բաց աստի՝ շատ գրեր ամենեւին չկան չատակոտորիս մէջ՝ յունարէն գրութեան մը համար անդործածելի կամ աւելորդ ըլլալով: — Աչքի կը զարնէ նաեւ չատակոտորիս կիտագրութիւնը: Պարզ կէտ, ստորակէտ, բութեւնչենք գտներ ամենեւին: Առ հասարակ գործածուածն է երկու կէտ կամ մեր “վերջակէտ” (:) կոչածը: Անշուշտ նոյն վերջակէտի կամ կրկնակէտի դիտմամբ՝ գծուած կը տեսնենք յաճախ տրոհութեան ուրիշ նշան մ’ալ, որ բոլորովին կը նոյնանայ Եւրոպացւոց արդի զարմացական նշանին (!) հետ: Արագ գրելու ատեն յայտնապէս պէտք եղածէն աւելի երկար շարժած է գրիշը եւ փոխանակ վերին կէտին՝ գծիկ մ’ելած: Այսպէս՝ օրինակի համար՝ կը գտնենք տող 11—12 տրոհուած հետեւեալ կերպով. “...ըուկա (չօրշա) աւարա (անտա) աւ-մու: (անտօն) մոն! ”

(τὸν) αὐλαῖς τοῖς! ...¹ οὐρανοῖς: (εὐομεν) οὐρανός: (εὐω), οὐρανός! (εὐεις) οὐρανός! (εὐει) ...² τε οὐρανός σατονάρηρ:

Եթէ բառ առ բառ ուղենք թարգմանել այս յառաջ բերուած (տող 11—12) բառերը, կ'ունենանք հետեւեալը՝ “... գործք, այսորիկ, նորա, դ... (աղատրոն)... ունիմք, ունիմ, ունիս, ունի...”³ Այս արդէն պայծառ կը ցուցընէ որ յունարէն սորվողի մը գրուածքն է եւ ոչ որեւէ կապակցեալ գրութիւն: Մեզի՝ որ նպատակ չունինք յիշատակարանս ամէն տեսակիտով ալ ուսումնասիրել, կը մնայ միայն կրկնել որ ասոր յունարէնի ձեւերուն քննութիւնն անհրաժեշտ է, որով նաեւ միայն կրնանք գրութեան բուն հայրենիքն եւ ժամանակն որոշել: Յունարէն ձայնաւորներն եւ երկրաբառները՝ աչքի կը զարնէ՝ նորագոյն հնչման համեմատ են յաճախ: Ցիշենք Դ ձայնին “ի”, գրուիլը. վերոյիշեալ օրինակներէն կը տեսնուի “ո”, իբր հաւասար թէ Օ եւ ԹԷ Ո գրերուն. դարձեալ Է՛ երկրաբառառն երկու անգամ ալ “ի”, փոխադրուած, եւն: Տող 27 “ալկեւս (?) կե (χαι) սկուտեւս (σχυτεὺς)! քիրան (χεῖραν, զձեռն) ...” եւն, ուստի մէկ կողմանէ Ս փոխադրուած “ու” ըստ շատ հնագոյն հնչման, միւս կողմանէ Է՛ երկարն պարզ “ի”, եւ աւելի եւս չա: յետնագոյն հնչման համեմատ “կե:” Կրնայինք շատ նման

¹ Այս բառին մէջ “Պ”, տառը տարակուսական է. կրնանք նաեւ “անատրոն” կարդալ. մեզի անծանօթ ասութիւն մըն է երկու դէպքին մէջ ալ:

օրինակներ ալ յառաջ բերել։ Յիշեցինք որ
նաեւ յունարէն բառերու ձեւը տեղ ան-
սովոր է, գոնէ ոչ լիովին համեմատ գրաւորին։
Բայց այս ամէնը շատ պէտք չէ որ զարմացընէ
զմէզ։ Օտարականէ՝ լսենք՝ վաճառականէ մ'որ
յունարէն կ'ուզէ սորվիլ, չի կրնար բանասիրա-
կան ճշդութիւն պահանջուիլ. այսպիսին այն կը
գրէ՝ ինչ որ կը լսէ՝ լստ տեղւոյն գաւառակա-
նին, յաճախ ալ անձիշգ։ Զարմանք չէ որ այս-
պիսի հայ մը՝ օրինակի համար՝ ներառւուժից
բառը “թարապեւտիս”, գրէր։ Բաց աստի ինչը
յերեւան չելան՝ նոյն իսկ Յունացմէ գրուած
յունական պապիրոսներու հրատարակութեամբ,
որոնցմէ շատ բան լոյս հանեց Անսսելի գիտնա-
կանն Աիեննայի վերսիշեալ հաւաքմանէն. ի՞նչ
շեղումներ ուղղագրութեան, հնչման տարբե-
րութիւններ (երկրարբառաց պարզերու հետ
շփոթութիւն եւն) եւ գաւառական սեպհակա-
նութիւնք՝ այլովքն հանգերձ։ Ուստի կը մնայ
միայն որ հայերէն հատակոտորս լիովին հրա-
տարակուի եւ յունարէնի մասնագէտներէն ու-
սումնասիրուի։

Շատ կողմանէ նշանաւոր յիշատակարանս
ձեռքէ թողլու ատեն՝ չենք կրնար չյայտնել
ջերմ փափաք մը՝ նման յիշատակարանաց հե-
տախոյդ ըլլալու եւ յերեւան հանելու՝ ինչ որ
ժամանակին ժանիքը խնայած են թերեւս։¹

1 Անշուշտ այլեւայլ նշանաւոր անձանց եւ մատե-
նագրաց էստէիր գրութիւնքն կամ՝ գոնէ սուրագրութիւնք,
փոքր յիշատակարաններն եւն ալ թանկագին են գրչու-

“Աւելի՞ լոյս, ստիպուած ենք միշտ գոչել ոչ
միայն գրչութեան, այլ նաեւ ընդհանրապէս
հայ մատենագրութեան պատմութեան համար
Ե—Թ դարերու մասին առհասարակ, թեւ
քիչ լուսոյ կարօտ չենք նաեւ միւս ժամանակաց
նկատմամբ ալ: Աւանդութիւն եւ ենթադրու-

թեան քննութեան համար: Այս կարդի շատ բան ունինք
եւ բաւական ալ ծանօթացած, բայց ամենն այն ժամա-
նակներէն, որոնցմէ արդէն ամէն կարդի ձեռագիրներու-
բազմութիւն մը կայ, քիչ՝ գրեթէ ոչինչ՝ ծանօթացած այն
կանխադոյն դարերէն, որոնց աւելի պէտք ունեինք: —
Աւելորդ աշխատութիւն չեր բլար, նշանաւոր անձանց
իսկագիր գրչութեանց հաւաքում՝ մ'ընել ճշդրտապատ-
կերներով: Հ. Ալիշանի ծանօթացուցածներէն յիշենք մէկ
քանին: Բոլորգրի գեղեցկագոյն օրինակներէն են Յովհան-
նու Արքայեղբօր դրչութիւննքն ամենամեծ կամոնաւորու-
թեամբ եւ մաքրութեամբ. (Նմնչ., “Սիսուան” 145, 291,
298, 424): Վայելուշ բոլորգիր կը ներկայացընեն նաեւ
Դ. Լամբրոնացւոյ իսկագիր գրչութիւնք (Նմնչ., անդ., 87,
88, 112). սակայն նրագիծ եւ բոլորգիր-շղագրի յատկու-
թիւն ունի իւր յիշատակարանն՝ Վատիկանի Թ. 859 յու-
նարէն ձեռագրին վերջը (Նմնչ., անդ., 92): Ժամանակակից
Գրիգորի Տուտէորգւոյ իսկագիրն Անցման բոլորգիր է
բաւական անփառք ձեռերով. (Նմնչ., “Այրարտա”, 167):
Մաքուր բոլորգիր են նաեւ իսկագիրը Եսայեաց Կէցւոյ (Նմնչ., “Սիսական”, 132), Գրի. Տաթեւացւոյ (Նմնչ., անդ.,
219, 238—239), Թովմայի Մեծովիցւոյ (Նմնչ., անդ., 240)
եւ ուրիշներու, պյսպէս Յովհաննու Կախիկ վարդապետի,
Աւշի Աւենեշալի եւն. (Հմտու. մեր “Ցուցակ”, էջ 754, 764 եւն):
— Ստորագրութիւններէն յիշենք՝ Լեռնի արքային՝ բոլոր-
գրով (Նմնչ., “Սիսուան” 388. Նորին՝ էջ 435 եւ 438 աւելի
անսովոր ձեռերով), նոյնպէս Հեթմայ (Նմնչ., անդ. 402):
Յիշեցինք Կոստանդնի դաշնագրին ստորագրութիւնն՝ ան-
կանոն գրերով. (Նմնչ., անդ., 210): Յիշենք վերջապէս
Սմբատաց Գունդստապլի իսկագիր մը իսեղմ գրերով. (Նմնչ.,
անդ., 71): Թո՛ղ բազմաթիւ ուրիշները:

թիւնք, ասոնք են ընդհանրապէս այն հիմունքն, որոնց վրայ յեցած է ցայժմ Հայոց մատենագրութեան եւ ազգին Պատմութիւնն այս ժամանակաց, ի մասնաւորի Ե—Թ դարերունն. իսկ թէ ի՞նչ էին բուն իրողութիւնքն՝ տակաւին մեծագոյն մասամբ կը մնան հետազօտելի:

6.

Չեռագրաց հնագոյն դասին կը վերաբերին Արքանին կոչուած գրչութիւնները: Ինչպէս անունն ալ կը ցուցընէ, ասոնք Երկու գրութիւն կ'ունենան՝ հին եւ աւելի նոր. առաջինը ջնջուած եւ վրան Երկրորդ անգամ նոր գործ մը գրուած: Հնոց քով՝ Երբ գրութեան գլխաւորնիւթը կամ մագաղաթը թանկագին էր, այնպէս որ այս կամ այն գրիչն որ ուղէր գիրք մ'օրինակել, միշտ չէր կրնար դիւրաւ ձեռք ձգել պէտք եղած մագաղաթի քանակութիւնը, ուրիշ միջոց մը կը փորձուէր: Որեւէ հին ձեռագիր մ'առնելով կը ջնջէին անոր գրութիւնը եւ այսպէս նորը գրելու յարմար նիւթ մը կը յարդարէին: Սակայն յայտնի է որ հին գրութեան թանաքը՝ որչափ ալ ջնջուած ըլլայ եւ նաեւ սովորական աչքին անտեսանելի, միշտ հետք մը կը թողու. եւ այսօրս կրնանք քիմիական այլեւայլ միջոցներով կրկին աղդեցիկ ընել հին գրութեան մնացորդներն, եւ այսպէս նախնական գրութիւնը դարձեալ յերեւան հանել: Այն ատեն կրկին գրութիւնքն ալ քովէքով ընթեռնլի կ'ըլլան: Թէ այսպիսի

ձեռագիրք սովորաբար շատ հին են, ինքնին
յայտնի է: Առաջին գրութիւնը վրայի կամ եր-
կրորդ գրութենէն առնուազն քանի մը դար
հնագոյն համարելու է միշտ: Վասն զի բնական
էր որ գրիչ մը դիւրաւ չէր ձեռնակեր իրեն
մօտ ժամանակաւ ձեռագիր մը՝ որ ամբողջական եւ
նոր կամ մաքուր պահուած էր եւ գործածելի,
ջնջելու կամ աւրելու: Ընդհակառակն այնպիսի
ձեռագիրք կը ջնջուէին սովորաբար, որոնք շատ
հինցած էին արդէն, մասամբ թերակատար կամ
պակասաւոր՝ ժամանակաւ ինկած ըլլալով քիչ
կամ շատ թղթեր, կամ գրութիւնն արդէն ա-
ղօտացած ու գժուարընթեռնի, եւն, ուստի
ձեռագիրներ՝ որ գարեր յառաջ գրուած եւ
երկար գործածութեամբ մաշած կ'ըլլային: Այս-
պէսով Ժ—ԺԳ դարու Կրկնագիր մ'առնուազն
Ը—Ծ դարերէն ըլլալու է, բայց կրնայ մինչեւ
անգամ Ե—Է դարերէն ըլլալ, եթէ այսպիսի
կարծեաց հակառակ որոշ նշաններ չգտնուին:

Թէ հայերէն Կրկնագիր ալ կար եւ կայ՝
շատ բնական էր ընդունիլ, քանի որ հնոց գրու-
թեան պայմաններն ինքնին կը բերէին այս-
պիսեաց գոյութեան կարելիութիւնը: Բայց ստու-
գութեան փոխուեցաւ այս ալ առաջին անգամ
դարուս կէսերը 1845էն ետքը: Մեր մատենա-
դարանի մէջ կար (այժմ՝ թ. 351) ձեռագիր մը
Ընցման բոլորգրով, կէսը մագաղաթեայ եւ միւս
կէսը թղթեայ գրուածքը՝ Մեկնութիւն Յայտ-
նութեան Յովհաննու, որուն հեղինակն է Ան-
դրէսս եպ. Կրետացի եւ հայերէն թարգմա-

Նիշը ։ Ա. Լամբրոնացի։ Գրութիւնը ԺԿ դարեն
է եւ ձեռագիրը՝ Ներսէս Վարդապետի յիշա-
տակարանի մը համեմատ՝ մտած էր ՞ի մէջ գրեանց
լուսաւորաց որ կայր ի Առանկայն է դան Կիլիկիոյ, եւն,
ուստի Ռուբեննեանց արքունի գրատան մը մէջ
առնուած այնպէս՝ ինչպէս Բագրատունեաց գրա-
տան մէջ մտած գտանք ծանօթ հնագոյն բոլոր-
գիր ձեռագիրը 999ին կողովիտ գրուած։ Արդէն
այն պարագայն որ ԺԿ դարուն Մխիթար գրիչը
իւր գրքին առաջին կիսուն համար մագաղաթ
գործածած էր, իսկ միւս կիսուն իւր ժամանակ
արդէն ընդհանուր տարածուած թուղթը, կաս-
կած կրնար զարթուցանել որ այն մագաղաթեայ
մասը հին ժամանակէ մնացորդ ըլլայ, զոր գոր-
ծածել ուզած է Մխիթար։ Մխաբանութեանս
այժմու Արբահայրն՝ Գեր. Արսէն Վ. Այտընեան
առաջին անգամ մտագիր եղած է այս մասին՝
երկրորդ գրութեաններքեւ՝ հնագոյն գրութեան
մը դտնուելուն եւ ձեռնարկած քանի մը
թղթերու ընթերցման։ Արդեամբք Մխիթար
ընջելով հնագոյն գրութիւնը մեծաւ մասամբ
սովորական աչքի անհետ ըրած է գրութիւնը.
բայց մտագիր աչք մը հոս հոն կը նշմարէ՝
թէեւ ընդ աղօտ՝ հին գրութեան տակաւին մնա-
ցած հետքերը։ Զեռագրին կրկնագիր ըլլալը
ծանօթանալէն ետքը՝ ձեռնարկուած է շատ
թղթեր կարդալու այլեւայլ քիմիական միջոց-
ներով, որով գժբախտաբար այլեւայլ թղթեր
վնասուած են եւ ոմանց վրայի կամ երկրորդ գրու-
թիւնը բոլորովին կորսուած։ Այսօրս միջոցներ

ունինք կարդալու՝ առանց ձեռագրին թղթերը
վնասելու կամ փճանալու վտանգի ենթարկելու¹:
թ. 351 Ձեռագրի կրկնագիր մասը (էջ 2—
199) հանուելով նոյն ձեռագրէն, զատ դրուած
է Մատենագրաբանիս մէջ, այժմ թ. 56:

Մինչեւ մօտ ատեններս միակն էր այս իրր-
եւ հայերէն Կրկնագիր, կամ ճշգիւ խօսելով՝
միակ ծանօթը, եւ նաեւ ցայսօր մեծագոյն հայ
կրկնագիրն է, եթէ Ուսուցչապետին նորագիւտ
մատեանն աւելի մեծ ծաւալով չըլլայ: Թան-
կագին է նաեւ ըստ նիւթոյն. վասն զի կրկնա-
գրին բովանդակութիւնն է Ագաթանգեղեայ
Պատմութիւնն՝ ընտիր գրչութեամբ եւ լաւագոյն
ընթերցուածներով, թէեւ դժբախտաբար պա-
կասաւոր եւ ոչ ամբողջական: Ինչպէս ուրիշ
տեղ մը ցուցուցինք, արդէն Միսիթար պակա-
սաւոր գտած է նոյնը, իրը 28 թուղթ մե-
ծագիր՝ երկսիւն գրչութեամբ եւ իւրաքանչիւր
թուղթը չորսի ծալելով՝ հնագոյն մէկ թղթէ
ուժ մանրագիր էջ կազմած, դժբախտաբար
յաճախ ալ կարտելով թղթին մեծութիւնը
փոքրացուցած: Արդ յիշեալ 28 թղթերը՝ զոր
Միսիթար գտած էր, անընդհատ շարունակու-
թիւն չէին իրարու, այլ ասոնց մէջ գոնէ 20—
24 թուղթ ինկած էր արդէն այն ժամանակ, որով
թերատ էր Պատմութիւնը: Որոշ կրնանք տես-

¹ Յետոյ ընթերցումը շարունակած է Հ. Եփրեմ
Ա. Չագընեան, որուն այն մասին գրած յօդուածը քիւ
մ'ետքը պիտի յիշենք: Այժմ՝ ընթեռեանը ամեն էջերը կար-
գացած է Հ. Գր. Ա. Գալէմբեարեան: Կրկնագրիս առան-
ձինն հրատարակութիւնը կը մնայ տակաւէն ապագային:

նել այս թերոյթները՝ Կրկնագրիս բովանդակութեան միտ դնելով¹ Որեւէ յիշատակարան կամ գրչութեան թռւական չենք գտներ կրկնագրիս մէջ. իսկ վրայի կամ երկրորդ գրութիւնն Միթթար գրչէն՝ գոնէ ծԳ. գարուն է: Կրկնագիրը գոնէ Թ—Ծ գարերէն է ըստ այսմ, մեծ եւ կանոնաւոր մէջնամեսողեան Երկաթագրով, իսկ երկրորդ գրութիւնը գեղեցիկ Անցման բոլոր գրով է: Սակայն որեւէ դժուարութիւն չենք տեսներ՝ կրկնագիրս շատ աւելի հնագոյն ալ համարելու, քան նոյն իսկ Թ գարը:

Աւելորդ կը համարինք աւելի մանրամասնութիւններ այս ձեռագրին նկատմամբ: Աւրիշ տեղ ընդարձակ խօսած ենք ասոր վրայ, կրկնագրին բոլոր ընթեռնլի էջերուն բովանդակութիւնը նշանակած, այլեւայլ կտօրներ նոյնութեամբ յառաջ բերած², եւ վերջապէս գրքին արդի երկու էջերը ճիշդ նմանահանութեամբ ծանօթացուցած, ուր որոշ կը տեսնուի նաեւ կրկնագիրը. («Ցուցակ», Տիտ. Գ:.) Սակայն աւելորդ չենք համարիր յիշել հոս հատուած մը, որ լոյս տեսած է կրկնագրիս գտնուելուն առթիւ, զոր գրած է Հ. Եփրեմ Զագըճեան սա խորագրով՝ «Տեղեկութիւն հայերէն հին ձեռագիրներուն վրայ»³:

¹ Կրկնագիր չեն ձեռագրին 186—199 էջերը, թեև նոյն մագաղաթեայ մատենին կը մերաբերին:

² Տես «Ցուցակ», էջ 261—266 կամ թ. 56, Հմմտ. նաև էջ 803—4 կամ թ. 351:

³ Տես ի թերթին «Եւրոպա», 1848, թ. 6, 8, 9 կամ էջ 24, 34 եւ 38,

Հատուածը կը սկսի քանի մ'ընդհանուր տեղեկութեամբք ձեռագրաց նիւթոյն եւ գրերուն մասին, զոր վերը տեսանք ասկէ առնուած՝ չ. Գարեգնի քով, եւ կը շարունակուի ընդարձակ խօսելով ուղղագրութեան այն փոփոխութեանց վրայ, զոր կրած է հայերէն դիւրագիծ տառերով ձեռագրաց յաճախելովն, ի մասնաւորի եւ եւ է (այսպէս հնոց սեթե՞ն նորոց սեթե՞ն) և եւ լ, առ եւ օ, էւ եւ խ, եւն եւն. խնդիրներ՝ որոնք թէեւ մեր ծրագրէն դուրս կը մնան, բայց քիչ նպաստ պէտք չեն համարուիլ՝ գրչութեան մը հնութեան եւ ընտրելութեան չափին որոշելու համար¹: Արկնագրին մասին այս-

1 Ահա յօդուածին այս մասերուն համառօտ բովանդակութիւնը: — Երկար կը խօսուի այս կէտին վրայ թէ ինչպէս հայ և (= λ) գրի ուղղագրութիւնը փոխուեցաւ և ուղղագրութեան. այսպէս հնոց Այլ, թոյլ տալ, Փայնին, Ծոյլ, Գարդիկեա, Խարայէլլ, եւն գրութիւնքն՝ յետինք սկսան գրել Այլ, թոյլ տալ, փայլակ, Գարիլեա եւն: Այս փոփոխութիւնը “Թ դարուն սկսաւ,, ուստի բուն երկամագիր ձեռագրաց մէջ, աւելի շատ՝ թղթեայ միջին երկամագիր ձեռագրաց մէջ, աւելի շատ՝ թղթեայ միջին երկամագիր գրչութեանց մէջ, եւ յետոյ տիրող եղաւ: Բայց ոմանք ուղելով բուն ուղղագրութիւնը պահել եւ միանդամայն առ գրոյն զատ հնչում ունենալը որոշել: ԺԴ—ԺԴ դարերուն մէջ Փշիկը հնարեցին... այսպէս Այլ՝ Խարայէլլ: Խակ անկէ քանի մը դար ետքը սկսան ոմանք նաեւ ու-ի տեղ գործածուած լ-ի վրայ ալ նոյն նշանը գնել ու դրել Այլ՝ Ծոյլ, եւն: — Ուրիշ փոփոխութիւն մըն է առ երկրաբառին օ փոխուիլն (պահուելով միայն հոն՝ ուր բառավերջքն էր կամ իրմէ ետքը ձայնաւոր մը կու գար), նոյնպէս էր երկրաբառին՝ էր կամ իօ. այսպէս հնոց Ա-ր, առգուտ, հարեւ-ր, աղբէւ-ր, ի-թեն, եւն՝ եղաւ Օր, օգուտ, հարէւ-ր, աղբէւ-ր, եօթն եւն: Այս փոփոխութիւնն ալ յօ-

պէս կը սկսի խօսիլ յօդուածագիրը. “Արկնագիր ձեռագիր (codex rescriptus յունարէն ՊԱՀԱՎՈՂԴՐՈՅՑ, նորէն սրբուած) ըստուածները տեսակ մը մագաղաթէ ձեռագիրներ են, որոնց մէջ իրարու վրայ գրուած երկու գիրք կը բովանդակուի. տակինը հին ատենը գրուած, որն որժամանակին երկայնութենէն ու խոնաւութենէ աւրուելով, կամ մարդիկ դիտմամբ աւրելով՝ վրան նորէն ուրիշ բան գրած են: Աս սովորու-

դուածագիրը ԺԳ—ԺԴ դարերուն կը գնէ: Յիշենք վերջապէս կըաւորական աներեւութին երկնչէլ, թարշէլ եւն զրուիլն (փխ. Հնոց երկնչէլ, թարշէլ եւն), կամ բայից նոր ձեւեր, ինչպէս տեսանէար (փխ. “տեսանէրոյ”), կամ եած, եաւծ եւն (փխ. ընտրելագոյն առ, առ ձեւերու) եւ նմաններ: “Թող տանք ուրիշ զանազան փոփոխութիւնները նէ-ի տեղ եւ, “գործեինոյ եւն գրելու տեղ” “գործեինոյ եւն գրելոյ — Աերջապէս կը յիշուին բառերու հետզհետէ աւելի համառօտութեամբ կամ պատուով գրուիլն, բառերուն իրարձէ զատ կամ անջատ գրուիլն, կիսադրութեան աւելի կանոնաւորուիլն, տողագարձի երեւան գալն. ուր Հնոց քով բառերն անանջատ կը գրուէին՝ եւ տողաւարտն տռանց որոշ տողագարձի կանոնաց էր: — Անշուշտ այս եւ նման բազմաթիւ երեւոյթները շատ աւելի մանրամասն քննութեանց արժանի են. ի մասնաւորի այն տեսակէով որ այս կամ այն ուղղագրական փոփոխութեան սկզբնաւորութեան մէլլոյ ժամանակուից գտնուի: Եթէ յաջողին բանասէրք՝ այսպէս ըսենք՝ Հայոց ուղղագրութեան ժամանակական աղական աղական պատմութիւնը: Ի՞նչ նորանշան ուղղագրութիւն ունի՝ օրինակի համար՝ Հնագոյն հայ ձեռագիրը՝ Մոսկովյի աւետարանն 887ի. միթէ իրենյատո՞ւկ է այն ամէնն՝ առանց իւր դարուն սովորականն ըլլալու. Երբ ստուգիւ յերեւան ելած են այս կամ այն փոփոխութիւնք: Այս եւ նման բազմաթիւ ինդիրներու աւելի որոշ եւ մանրամասն պատասխան տալու է քան ցայժմ եղած ընդհանուր դիտողութիւնին:

թիւնը շատ հին է. Կիկերոն իւր Տրեբատիոսի գրած նամակին մէջ աս բանս կը յիշէ, գանգատելով անոր թէ ինչո՞ւ համար իմ գրած նամակներս կ'աւրես եւ անոնց տեղը քուկիններդ կը գրես։ Աս տեսակ ձեռագիրներ հիմա գրեթէ ամէն շատ ձեռագիր ունեցող գրքատուններու մէջ կը գտնուին. բայց քանի որ անոնց տակի գրերը կարդալու գիւտը գտնուած չէր, մէկալ ձեռագիրներէն աւելի յարդ մը չունէին։ Քսան տարի յառաջ տարրալուծութեան զօրութեամբ ան աւրուած գրերը յայտնելու ու կարդացուելու՝ վսեմ. Մայի կարդինալը Հռոմ գիւտ մը գտաւ ու Վատիկաննեան գրքատան մէջ եղած կրկնագիրներուն մէջէն Կիկերոնի Հասարակապետութեան ճառը յայտնեց, որով մեծ համբաւ ստացաւ։ Ասկէ ետքը Փարիզ ալ կրկնագիր կարդալու ուրիշ եղանակ գտան, եւ անով թագաւորական գրքատան կրկնագիրները կարդացին։ Ասոնց մէջ երեւելի է Եփրեմեան ըսուածնոր կտակարանն, որ Ե գարուն գրուած ձեռագիր մըն է, եւն եւն։ Յօդուածագիրն ասկէ ետքը կ'անցնի տեղեկութիւններ տալու մեր (Թ. 56) կրկնագիր Ագաթանգեղոսի մասին, եւ մաս մ'ալ յառաջ կը բերէնոյնութեամբ, կրկնագիրը՝ կանաչ թանաքով եւ գլխագրով տպուած, վրայինը սեւագեղ բոլորգրով, եւ ընդարձակ կը խօսի մեր Կրկնագրին ընտիր ընթերցուածոց մասին։ Յօդուածը կ'աւարտի՝ յիշելով երեք եղանակ¹

¹ “Առաջինն է մագաղաթին վրայ բամբակի կամ լաթի կտորով՝ կարմիր կամ սեւ բարակ փոշի մը քսել. ասով

կրկնագիրքն ընթեռնլի ընելու, կնքելով խօսքը սա ուղիղ խորհրդածութեամբ. “Աւելի աղէկ է կրկնագիրը գիտցողին հանել տալ, քան թէ առանց աղէկ գիտնալու փորձ ընելով՝ ձեռագիրն անպիտաննալու վտանգի մէջ ձգել” եւն:

Երկար տարիներ մեր մատենագարանի այս կրկնագիր Ագաթանգեղոսը միակն էր հայ ձեռագրաց մէջ իրքեւ կրկնագիր, կամ՝ լաւ եւս՝ միակ ծանօթը: Մեր ձեռագրաց ցուցակագրութեան սկսելու ատեն էր որ մատենագարանիս թանկագին ընծայ մ'ըրաւ Պ. Հմայեակ Մաժինեան ի Ղզլար՝ 1894ին խաւըելով Տաթեւացւոյ

տակի գրերը կը յայտնուին ու դիւրաւ կը կարդացուին: Բայց այս միջոցով մագաղաթին միայն ներսի երեսը կրնայ ընթեռնլի ըլլալ, իսկ արտաքին կամ՝ մազի կողման երեսը՝ գժուարաւ: — “Երկրորդ գիւարը վս. Մայի Կարտինալին գտածն է, որն որ աս է. Յ մաս ջուր, 1 մաս աղի թթու (acidum muriaticum) ու $\frac{1}{8}$ մաս պրուսիական անկաղ (prussiade de potasse) մէկտեղ խառնելու է, ու կամ վրձինով մը թերթին վսայ քսելու, եւ կամ՝ ամրող թերթը մէջը թաթիսելու. որով տակի գրերը կանանչ գոյն մը կը ստանան,, եւն: Բայց այսպէս թաթախեալ թերթն շփուելով ուրիշ կարծր առարկայի կրնայ վնասուիլ եւ կրկնագրին թանաքըն ելլել: — Երրորդս է. “Չորս մաս նոր այրած ու բարակ ծեծուած կրի մէջ՝ մաս մը զառիկի խառնուրդ չունեցող ծծումք եւ երկու մաս աղէկ ծեծուած աւշակի աղ (նիշաալը) խառնելու է, ու ամենը մէկտեղ երկու մաս ցըահանով զսուած ջրի մէջ դնելու ու նորէն չոր սրուակով զանալու է: Աս զտուածքին մէջ՝ մագաղաթին թերթերը թաթիսելու է, ու ետքն երկու կողմը ծծուն թղթով՝ ծածկելով, մամուլը դնելու է մինչեւ որ չորնայ Այսպէսով այս նիւթը աւրուած գրերուն տեղ մնացած քիչ թանաքին հետ կը միանայ եւ անոնք յայտնի կ'ընէ,, եւ այլն:

Քարոզգրոց ընտիր օրինակ մը, գրուած ՊԿԸ (— 1419) թուին՝ հեղինակին մահուանէն ութ տարի ետքը։ Արդ այս ձեռագրին մէջ ալ կրկնագիր թերթ մը գտնուեցաւ (Թղ. 1—10) եւ այն շատ կարեւոր բովանդակութեամբ։ (Հատած Մ. Խորենացւոյ պատմութեան, Հայոց գրի գիւտի մասը)։ Ասկայն ինչպէս այլուր գրած ենք¹. “գժբախտաբար կարելի չէ այս կրկնագիր մասերը պայծառ յերեւան հանել՝ առանց մագաղաթեայ թղթերը փճացընելու քիմիական խիստ միջոցներով։ Վասն զի կրկնագրին թանաքը միէ ըլլալով՝ պարզ եւ անվեաս միջոցներով անհնար է քիմիապէս ազգել։ Թղթերուս կրկնագիր ըլլալը դիտած է Հ. Գր. Ա., Գալէմքեարեան, որ պիտի աշխատի ընթերցուածը լիովին ի լոյս հանել, եւն։ Այս կրկնագիր թղթերուս գիրն ալ միջինմեսրոպեան է։

Այս կողմանէ անսպասելի չէր կրնար ըլլալ որեւէ նոր հայերէն կրկնագրի մը գիւտը։ Բայց երբ տարւոյս սկիզբը կը ծանուցանէր մեզ Ուսուցչապետն Հ. Շուխարդտի Գրաց “կրկնագրի մը գիւտն” (— որ եւ ներկայ Ակնարկիս գրութեան պատճառն եղաւ, ինչպէս բացատրած ենք գրութեանս ներածութեան մէջ, —) ստուգիւ ուրախական անակնկալ մ'եղաւ մեզի ուրիշ կողմանէ։ Ուսուցչապետը կը ծանուցանէր որ ձեռք ձգած է Հրացերէն ձեռագիր մը, զոր ամէն վրացագետ պէտք է որ Բ—Թ. Կառերուն գրուած

¹ Տես “Յուցակ”, էջ 975 կամ Թ. 505, Ա.

Համարի: Այս վրացերէնը վրայի գրութիւնն է միայն. ներքինը կամ կրկնագիրը հայերէն է¹: Ինքնին կը հետեւի այս գիւտին ստուգիւ նշանաւոր ըլլալն հայոցս ալ համար: Եթէ ստուգիւ գարերէնը լ—թ դարերէն է, կրկնագիրը պէտք է որ գննէ Զ—Է դարերէն ըլլայ. կրնայ մինչեւ նաեւ Ե դարուն ըլլալ, ուստի նոյն խել հայ մատենագրութեան ծագման առաջին ժամանակներէն, եւ ամէն կողմանէ թանկագին յիշատակարան մը այն՝ շատ կողմանէ մոռցուած՝ դարերու: Բնական էր որ մեր առաջին բաղձանքը ըլլար գիտնալ նախ թէ ի՞նչ գրով է կրկնագիրը, (— Ուսուցչապետը զրած էր նախ պարզապէս թէ “դիրը մանր է եւ դէպ ի ձախ հակած.՝ —) եւ երկրորդ թէ ի՞նչ է բովանդակութիւնը: Հետաքրքրական խնդիր մըն էր թէ արդեօք այս ալ պատմագրութիւն մըն է՝ ինչպէս միւս կրկնագիրքը, այսինքն մեր գրատան թ. 56 (Ըգաթանգեղոս) եւ թ. 505, և (պատառիկ պատմութեան խորենացւոյ):

Ուսուցչապետին զրած միւս նամակներէն՝ եւ նոյն ձեռագրին մասի մը յաջող մէկ լուսա-

1 Բայտ ինքնան զարմանք չեր՝ նկատելով Հայոց եւ Արաց սերտ յարաբերութիւնըն նաեւ մատենագրութեան անսակիխառվ՝ որ Աքացի մը ջնջելով հայերէն ձեռագիր մը իւր պիտոյից համար գործածէր: Փոխադարձաբար Հայք ալ քիչ անդամ գործածած չեն իրենց դրացեաց ձեռագիրները: Հայերէն ձեռագրաց մէջ յաճախ կը տեսնուին յունարէն, երբեմն նաեւ ասորերէն հատակոտորը կամ թերթեր՝ հայ գրիշներէն իրեւ կողի փականք կամ կազմի պահպանակ գործածուած: Թիշենտորքի յունարէն - հայերէն կրկնագրին վրայ տես քիչ մ'ետքը:

նկարէն՝ զոր Ուսուցչապետը նոյնպէս ուղարկած էր, այս ինզրոց պատասխանն ստացանք, գոնէ ըստ մասին։ Պատմագրութիւն մը չէ յամենայն գէպս այս նոր կրկնագիրը. մեր ձեռքն եղած լուսանկարեալ հատուածն Աւետարանի մը պատառիկն է։ Եթէ ըստ այսմ զուտ Աւետարան չէ ամբողջ կրկնագիրն, գոնէ եկեղեցական Պաշտաման մատեան մ'ըլլալու է, շատ շատ հայրախօսական գրութիւն մը, ուր շատ եւ երկար կոչումներ կան աւետարանէ։ Վերջինս հաւանական չենք համարիր։ Այս ամէնը վերջնականապէս պիտի որոշուի ոչ շատ ժամանակէն։ Վասն զի Ուսուցչապետն բովանդակ կրկնագիրը պիտի հրատարակէ՝ ուսումնասիրութեամբ թէ վրացերէն եւ թէ հայերէն բնագրին։

Այսպիսի ուսումնասիրութեամբ միայն կրնայ կրկնագրիս կարեւորութիւնն եւ յարգը ճշգիւ որոշուիլ։ Ըատ բան կախուած է վրացերէնին քննութենէն, որուն գրչութեան ժամանակին վերջնականապէս որոշուիլը պիտի ճշգէնաեւ կրկնագրիս հայերէնին գրութեան միջոցը։ Յամենայն գէպս հայերէնը ք—թ. գարերէն յառաջ ըլլալու է. վասն զի՝ ըստ Ուսուցչապետին՝ որչափ ալ վրացերէնն անթուական ըլլայ, այս գարերէն եաքը գժուարաւ կրնայ ձգուիլ։ Ի՞նչ գիր ունի արդ այս հնութեամբ հայ կրկնագիր մը, որ գոնէ ժամանակակից ըլլալու է մեր կրկնագիր Ագաթանգեղոսին, հաւանականօրէն աւելի հին։ Ինչպէս լուսանկարը կը ցուցընէ ճիշդ այն գիրն, զոր ունի նոյն Ագաթանգեղոսն։

Հոս ալ մաքուր ու կանոնաւոր ԱՇԽԵՆԵՐԱՊԵԿ-
կոչուած երկաթագիր է, միայն տառերն աւելի
մանր կ'երեւան՝ գոնէ լուսանկարին մէջ. (որ կընայ
պղտիկցուած ըլլալ:)

Ալ ցաւինք որ չենք կընար նոյն հատածն
յառաջ բերել հոս նմանահանութեամբ, Աւ-
սուցչապետին վերապահուած ըլլալով նոյն հրա-
տարակութիւնն: Մեր ձեռքն եղած լուսանկարը
12,5×10 սնդմ. մեծութեամբ հատած մը կը
ներկայացընէ՝ երկսիւն գրքին մէկ սեան: Այս
միջոցին մէջ 16 տող է վրացերէն գրութիւնն,
իսկ կրկնագիր հայերէնը 12 տող: Վրացերէնն
եւ հայերէնն միեւնոյն ուղղութեամբ չեն հոս,
այլ զիրար կը կտրեն, մին հորիզոնական, միւսը
ուղղաձիգ ուղղութեամբ ընթանալով: Յայտնա-
պէս Վրացին լաւ ջնջել չէ կրցած նախնական
գրութիւնը. վասն զի բաւական որոշ կը կար-
դացուի հայերէնն ալ: Եթէ լուսանկարին վրայէն
չափել կընանք՝ հատածիս 12 հայերէն տողերը
կը ցուցընեն որ մեծագիր մատեան մըն էր
կրկնագիրը: Այս մէկ սեան տողերու լայնքն է
իբր 9 սնդմ., նոյնչափ ալ երկայնքն հատածիս
այսինքն յիշեալ 12 տողերու բոնած տեղը:
Այս չափով երկսիւն մատեան մը մեծագիր շքեղ
Աւետարաններու կարգէն ըլլալու է: — Հոս
յառաջ կը բերենք հատածս՝ գոնէ տպագրու-
թեամբ ջանալով նոյնը ճշգութեամբ ներկայա-
ցընել մեր ընթերցողաց: Հատածն է Յովհան-
նու Աւետարանին երեք համարը (Յովհ. Ը, 13
—15) այսպէս,

1. ՀԱՅՈՒԹՎԵՐԻ ԱՅՑԻ ՔՆԴ
2. ՈՒՎԱԾԱԿԱՂԲՆ ՔՈՎԿԵՑՅԱ
3. ԵՒՎԿԵՑՈՒԹԻՒՆՆ ՔՈՂԵՇԱՄՐԵ
4. ԹԻՄ: ՊԼԵՄԵԽԱԽԾԻՆՄՅԻՍՈՒԱ
5. ԵՒԵԱՅՑԵՈՒԱ ՇԱԿՊԱՆՄԲԻ
6. ԵԱՎԿԵՑԵՄՎԱՆՆԵՍՂԲՆԻ
7. ՄՈՅՎԿԵՑՈՒԹԻՆՄԻՄ
8. ՃԱՄԿԵՐԻՄԱՆ ԶԻԳԴԻՄԵՄՈՒԱ
9. ՄԻԵՎԻՐԵՆՅՈՒՐԹԱՎՐԵՎՅՅ
10. ԴՈՒ ՔՈՉ-ԴԻՄԲԻՔՈՒԱՄԻԴ-ԷՄ
11. ՎԵՄՅՈՒՐԹԱՎՄ: Դ-ՈՒ ՔԵԱՄ
12. ՄԵՐՄՆՈՅՎԴԵՄԻՔ. ԱԱՊԶԻԷ
13. ՏԻՄԵՏՈԶՈՒՔ, Եւն:

Սպասելով ընդարձակ տեղեկութեանց Կրկնագրիս հրատարակութենէն, հոս յառաջ կը բերենք Ուսուցչապետին 1897 տարւոյ Փետր. 9 թուականաւ նամակէն քանի մը բան, որ ուրիշ կողմանէ ալ հետաքրքրական է: « Հայերէն գրերու քանի մը նոր տառաձեւերը՝ կը գրէ Ուսուցչապետն, կը հետաքրքրին զիս ընդհանուր տեսակիտէ մը: Հայոց բքով ալ կը նշմարեմ (ինչպէս Ոուսաց եւ Յունաց գրչութեան մէջ) ձգտում մը տառաձեւեր յառաջ բերելու, որ նոյն կամ նման ըլլան ուրիշ՝ ի մասնաւորի լատինական՝ այբուբենքի այլեւայլ

տառերուն, առանց միտ գնելու տառերու ձայնական նշանակութեան տարբերութեանն։ Այսպիսի արտաքին համանման ձգտում մը նշմարած էի արդէն հայերէն եւ վրացերէն տառերու մէջ։ Համեմատենք օրինակի համար միայն սա տառերը՝ գլխագիրներէն.

Ո Հայոց = օ, նոյնը՝ Արաց քով = ց.
Ի " = ի " " " = e (բառավերջքի).
Ժ " = ժ " " " = ձ (dz).

Կոյնպէս համեմատենք ոչ - գլխագիր տառերէն՝

Մ Հայոց = ա, նոյնը Արաց քով = օ.

Ո " = օ " " " = ց.

Պ " = պ " " " = Ա.

Ռ " = ը " " " = ը.

Ժ " = ժ " " " = th (թ)։

Կամակին ուրիշ մասերը զանց կ'ընեմ, մանաւանդ որ ինչ ինչ բան կապ չունի մեր խընդրոյն հետ։ Աը յիշեմ միայն այն մասն, որ վրական ձեռագրին հնութեան վրայ է։ Ուսուցչապետն ամէն թղթերու մէջ կը յեղահղէ որ ըստ հնագրական տեղեկութեանց՝ վրացերէնը իբր ը—թ գարերուն վերագրելու է։ Յիշեալ նամակին մէջ այս մասին կը գրէ նաև հետեւեալը։ “Հնագրութեամբ գրչութեան ժամանակին օրոշելու նկատմամբ թէ հայերէն եւ թէ վրացերէն բնագիրքն իրարմէ կախում ունին։ Վրացերէն ձեռագիրս անթուական է. եւ այսպիսի կանուխ ժամանակի մը համար թերեւս բացա-

ռապէս հնագրական պատճառները միակ լիովին կարող չըլլան բոլորովին ապահով որոշում՝ մ'ընելու համար։ Բաց աստի՛ կ'երեւայ թէ Հայոց ամենահին ձեռագրաց տառերու նկատմամբ կ'արժէ այն ամէն՝ ինչ որ Արաց համար կ'արժէ։ Արաց քով ամենահին ձեռագիրն է Պատմութեայ Աաղմոսարան մը և—ը դարերէն, որ չէ թէ գլխագրով, այլ ու-հիւանելու տառերով գրուած է։ Կայ նաեւ երկրորդ Պապիւրոս մը նոյնպէս և—ը դարերուն, որ թէեւ գլխագիր է, բայց իւր գլխագրի տառաձեւերը ձգտում մը կը ցուցընեն սովորական ընթացիկ գրի հետեւելուն եւն։ — Յամենայն գէպս Կրկնագրիս մասին տակաւին երկար ուսումնասիրութիւնք ըլլալու են, անոր ամէն հանգամանքները վերջնականապէս որոշելու եւ յերեւան հանելու։

Կրկնագրաց մասը չփակած՝ աւելորդ չենք համարիր համառօտիւ յիշել ձեռագիր մ'ալ, այս անգամ յունարէն կրկնագիր՝ Հայերէն ձեռագրի մը ներքեւ ծածկուած։ Եւ այս բանս զարմանալի չէ։ Հայոց ձեռքը՝ ինչպէս ցայսօր ալ բաղմաթիւ հայ ձեռագրաց կազմի յունարէն պահպանակները կը ցուցընեն, յաճախ կը պտտէին ի մասնաւորի յունարէն եւ ասորերէն ձեռագիրներ։ Երբ մաշէին կամ անգործածական ըլլային ու թերակատար, Հատ դիւրին էր անոնց գրութիւնը ջնջել ու գործածել նիւթը նոր գրչութեան։ Այսպիսի հայ ձեռագիր մը

գտած էր Արկնագրաց Հոչակաւոր Հրատարակիչն Թիշէնտորֆ 1844ին Արեւելք ճանապարհողելու ատեն, ինչպէս նաեւ արաբերէն մը. Երկուքին ներքեւ ալ հին յունարէն կրկնագիրներ: Կոյն գիտնականն ընդարձակ խօսած է այս կրկնագիրներուս մասին իւր “Անտիպ սրբազն յիշատակարանք”¹ Երկասիրութեան ներածութեան մէջ, եւ նոյնտեղը Հրատարակած կրկնագիր բնագիրը: Կախ նոյն հայերէն ձեռագրին ներքեւ գտած է 48 էջ կրկնագիր յունարէն Կոր Կատակարանի սա գրքերուն՝ Աւետարան Մատթէի (էջ 3—6), Մարկոսի (էջ 17—20), Ղուկայ (էջ 21—26), Յովհաննու (էջ 27—36), Հատած Գործոց Առաքելոց (էջ 37—44) եւ թղթոց Պաւղոսի առ Կորնթացիս եւ առ Տիտոս (էջ 45—48): Այս կրկնագիրք եւ, Զ եւ Է գարերէն են. ուստի ինչպէս գիտնականը մի առ մի ցուցուցած է նաեւ գրերու տարբերութենէն, ոչ թէ մէկ, այլ գոնէ Եօնն այլեւայլ յունարէն ձեռագրաց մնացորդքն են:² Այս պակասաւոր թերթերը գըտ-

¹ Monumenta Saera Inedita. Nova collectio Vol. I. Fragmenta saera palimpsesta sive Fragmenta cum Novi tum Veteris Testamenti ex quinque codicibus graecis palimpsestis antiquissimis nuperrime in Oriente repertis... ed. A. F. Constantinus Tischendorf. Lips 1855. Տեղեկութիւնք առև Prolegomena, p. XI—XIX, XXXIV—XXXVII, իսկ նոյն հայ ձեռագրին կրկնագիր քնագրաց Հրատարակութիւնքն՝ անդ. էջ 1—48, 177—184 եւ 185—198:

² Վեց տեսակ յունարէն գրի օրինակներ այս Հատակութորոց նմանահանութեամբ յառաջ բերած է նոյն

նելով հայ մը ջնջեր եւ նոր գրեր է։ Գիտնականն Եգիպտոս գտած էր հայերէնը, իսկ յունարէն կրկնագիր ձեռագիրքն ալ Աղեքսանդրեան կրեան կը համարի, այնպէս որ Յունաց հատակոտոքս՝ հայու մը գործածութեան անցած՝ իրենց հայրենիքը փոխած չեն։ Յունարէնքս կրկնասիւն մեծագիր ձեռագիրներ էին. հայը կրկին ծալած է իւրաքանչիւր թուղթը, եւ յաճախ վերի կամ վարի եղերքէն ալ կտրած, որով միջին չօրիքծալ մատենի ծաւախն առած է իւր գրչութիւնը։ Ինչպէս գիւրաւ կը հաշուի՝ հայը 28 մեծագիր թուղթ գտած էր՝ ջնջելու եւ նոր գրելու համար։ — Նոյն գիտնականն իւր երկրորդ ճամբորդութենէն 1853ին հետը բերած էր նաև երեք կրկնագիր մագաղաթեայ թղթեր, որոնց գրութիւնը ջնջած էր հաւանականօրէն նախընթաց հայ ձեռագրին գրիչը նոյն վախճանաւ։ Ասոնք հատուածներ են բ., եւ գ.. թագաւորութեանց գրոց՝ Է դարուն գրուած։¹ Աերջապէս նոյն հայը իւր գրչութեան համար ջնջած էր վեց ուրիշ թուղթ ալ, որ հատուած են Եսայեայ մարգարէութեան եւ գրուած նոյնպէս Է դարուն։² Ըստ այսմ 37 թուղթ հին կրկնագիր-

¹ գիտնականնը, անդ՝ Տիստ. Ա, 1—6 ամենն ալ մեծ գլխագիր ճարտար գրչութիւնք։

² Գրի օրինակ՝ անդ՝ Տիստ. Գ, 4, գլխագիր նրբաձեւ եւ աւելի մանր, ըստ նոյն գիտնականին յայտնապէս Խալու գրչէ մը, գրերու ձեւն խալտական այբուբենքին մերձաւ որ գոյն մառած է։

² Գրի օրինակ՝ անդ՝ Տիստ. Գ, 5 մեծ գլխագիր գեղեցիկ։

Ներ Ե—Է դարերուն՝ Հայ գրչէ մը դործածուած:

Թէ մեր Ակնարկին այս մասին մէջ յիշուած Կրկնագիրքը միակ չեն եւ շատ ուրիշներ ալ ըլլալու են, ինքնին կը հետեւի: Արդեամբք ալ անկարելի է որ՝ օրինակի համար՝ Էջմիածնի չորս հաղար, Վենետկոյ իբր երկու հաղար, Երուսաղեմայ գրեթէ նոյնչափ թուով ձեռագրաց մէջ չգտնուին շատ մը կրկնագրեր. միայն թէ քննուած չեն տակաւին: Վերը յիշեցինք Սանասարեան վարժարանի թ. 8 ձեռագիր Աւետարանն իբր 964ին գրուած միջինմեսրոպեան տառերով, որուն կից կայ ութ Էրինաքէր էջ ալ հնագոյն Աւետարանէ մը:² Ձեռագիր ցուցակի մը (Մեսրոպայ Վ. Տէր-Մովսիսեան) համեմատ՝ Փարիզի ազգային Մատենադարանի հայերէն ձեռագրաց մէջ ալ երկու կրկնագիր կայ: Կախ Cod. Arm. Suppl. 15, որ ՊԻԴ (= 1374) թուին գրուած է եւ Կ. Շնորհալոյ Տաղերը կը պարունակէ. ¹ այս ձեռագրի մագաղաթի մի մասը Էրինաքէր է, մէջն մարտուն գրերով գրած: Երկրորդն է Cod. Arm. Suppl. 133 բոլորգիր

¹ Բաղձալի էր մեզ այս հայ ձեռագրին մասին աւելի աեղեկութիւն ունենալ: Գիտնականն որեւէ նմանահանութիւն չէ դրած հայ գրչութեան, միայն կը նշանակէ թէ «Հին գոյն» մունի հայը, եւ գարձեալ թէ իւր Արեւելք գտած ձեռագրաց վրայ խօսած էր սա երկասիրութեան մէջ Anecdota sacra et profana, p. 17 ff. Առձեռն չունէինք այս գործը գժրախառարար:

²Տես «Հանդէս», 1896, էջ 244—6.

Աւետարան մ'անթուական (կազմուած ՌՃԲ-
թուին Գրիգոր գպրէն), իրը ԺԶ դարու գրուած։
Ասոր ալ “սկիզբից 7 թերթ կրկնագիր է։”
Ցուցակագիրն աւելի տեղեկութիւն նշանակած
չէ այս երկուքին մասին։ Աւելի մեծ եւ կարեւոր
կ'երեւայ ուրիշ կրկնագիր մ'որ Աթէնքի Հա-
մալսարանի գրատան մէջ կը գտնուի։ Ասոր
մասին քանի մը՝ թէեւ մեր նպատակին համար
շատ թերակատար՝ տեղեկութիւններ տուած է
“Հ. Ճ. ստորագրուած թղթակից մը Տփղիսի
մէկ թերթին։ Թղթակիցը կը գրէ. Կրկնագիրն
է մի մեծագիր մագաղաթեայ երկիջեան ձե-
ռագիր։ Չեռագիրը բերուած է նորանուաճ
Լարիսսայի նահանգի Մեծ Պիւլի (ա տոն մեգա-
լոն պիւլոն) վանքից, ինչպէս ձեռացագիրն էր
ցոյց տալիս, եւ յարգելի մատենագարանապետն
եւս մեզ հաւատացնում էր։ Դա ԺԴ դարուց
է. գրուածքը Յովհ. Դամասկացունն է . . .
Մեծափոր ձեռագիրը թերթելով սկզբում եր-
բեք չէ երեւում որ մի Պալիմպսէտ է. բայց
ահա շուտով աղօտ իմն երեւեցան հոյ մեծ պա-
տէր երէմբանէր կոչուած . . եւն։ Թղթակիցն ապա
կը յիշէ առաջին թղթերուն մէկ քանի մասերը,
ցուցըննելու որ կրկնագրին բովանդակութիւնը

¹ Տես “ԵՐԵՎԱՐ,” 1889, թ. 111, էջ 3. “Խամակ
Յունաստանից,” յօդուածին վերջին մասը։ Նախ կը յիշուի
Աթէնքի ուրիշ հայ ձեռագիր մ'ալ՝ գեղեցիկ ծաղկուած
Շարակնոց, գրուած “ի թուականութեանս հայկազեան սեռի
ՌՃԲ եւ Գ. . . ի յերկրին Վաղարշապատու . . եւն։ Թղթա-
կիցը “Կրկնագիր, բառին աեղ կ'առաջարկէ “Կրկնագիր,”
ըստ:

Ճաշոց է։ Յետոյ կը կնքէ իւր տեղեկութիւնքն հետեւեալ խորհրդածութեամբ։ “Ուրեմն պարզ է որ այս Ճաշոց է։ այժմ մնում է ձեռագրի ժամանակն որոշել։ քանի որ երկաթագիր է, ուրեմն Ժ դարուց ուշ լինել չէ կարող։ եւ ի նկատի ունենալով որ ցարդ ոչ մի հայերէն ձեռագրիր չգտնուեցաւ գոնեա ը դարից, հաւանօքէն Թ եւ կամ Ժ դարու ձեռագրիր է։ որ թերեւս կարող կը լինէր գոնեա մասամբ Ճաշոցի կազմակերպութեան վրայ լոյս ձգել։ Յայտնի է որ հետզհետէ Ճաշոցն այնքան օտարացել է, որ մինչեւ իսկ, Եթէ շենք սխալում, Առաքել Դաւրիժեցու մի փոքրիկ գրուածքն եւս մեղ պատահել է կարգալ։”

Մեր նպատակին համար այստեղ յիշուածներն ալ բաւական են։ Աչքի կը զարնէ սա պարագան որ ցայժմ քննուած ամէն հայ կրկնագիրք “միջնամսութեան”, կոչուած Երկաթագրով են, եւ ոչ Գլխագրով, ենթադրելով որ միջին է նաև Աթէնքի կրկնագրին ։ Երկաթագրիրը։ Զենք ըսեր թէ գլխագրով ալ պիտի չգանուին. բայց կարծենք որ ապահովագես միւս ամէն նոր գիւտերն ալ նոր արդիւնք մը պիտի չտան, այսինքն թէ Կրկնագրաց մեծագոյն մասը “միջին” կոչուած գրերով պիտի ըլլան։ Քանի որ՝ ինչպէս վերը ցուցուցինք “միջին” մեսրոպեան, կոչածնիս ստուգիւ չէ “միջին”, կամ լոկ Ը—Թ դարերուն գիրը, ինչպէս կ’ըսուի սովորաբար, գոնէ համազօր եղած է միշտ Գլխագրին, ինչպէս այն ձեռագրիրները կը ցուցընեն որ Թ—Ժ դարերէն հասած են մեղի։

Արկնագիրքս աւելի մեծ ալ հնութիւն կու տան, եւ
եթէ ցուցուի որ օրինակի համար Ռւսուցչապետին
Արկնագիրը է, Զ եւ նաեւ Ե դարուն է, անոր
“միջին”, գիր ունենալը ամենեւին արգելք չի
կրնար համարուիլ այս հնութեան: Վերցիշեալ
Պապիրոսն ալ տեսանք որ խառն գիր մ'ունէր
“միջին” եւ բոլորգիր, բայց ոչ ամենեւին
գլխագիր Երկաթագիր, իրը Ե գարեն ըլլալով
ալ: Թող այն խնդիրն ալ թէ ստուգիւ “Գլխագիր”
կոչուած Երկաթագիրն է Մեսրովեայ գտած գիրը,
եւ թէ արգեամք անկէ⁹ յառաջ եկած է
“Միջին” կոչուածը: Այսպէս կը համարուի սովորաբար: Բայց այս կարծիք մըն է տակաւին, եւ
գոնէ անկարելի չէ մտածելն որ Ճիշտ հակառակն
եղած ըլլայ իրողութիւնը. այսինքն թէ Գլխագիրը կամ բոլորաձեւ Երկաթագիրը զարգացումն ըլլայ ուղղաձեւ Երկաթագրէն կամ “միջին”, կոչուածէն: Երկուքն ալ շատ հին ձեւեր են՝
ինքնին յայտնի է: Երկաթագրի աւելի նախապատութիւն տալու մէտ կ'ընէ միայն այն պարագայն, որ ըստ Երեւութիւն հնագոյն արձանագրութիւնք այն տառերով են: Աակայն նոյն խկ այս
կէտը տակաւին քննելի կը համարինք: Ե եւ Զ
դարու արձանագրութիւնք տակաւին լուսանկարով կամ նմանատպութեամբ լոյս տեսած չեն,
քանի մը մանր բան չհաշուելով: Ե գարեն եթէ
աւելի գլխագիր է Կերսեհի Կամսարականի արձանագիրը, գոնէ խառն է “միջին” կամ ուղղաձեւ ձեւերով ալ. գարձեալ եթէ կրնանք
վստահիլ եւրոպացի քննիչին, ահա զուտ “միջին”

Երկաթագրի տառերով արձանագրութիւն մ'ալ
783ին Հին Թաղնայ մէջ: Ուստի գոնէ քննելի կը
մնայ նաեւ այս ինդիլը:

Յաջորդիւս քանի մը գիտողութիւն ալ
հայ Արձանագրութեանց մասին:

7.

Եթէ չունինք տակաւին ձեռագիր յիշա-
տակարաններ որոշ թուականաւ Թ. դարէն յա-
ռաջ, եթէ կրկնագիրքն եւ վերսիշեալ Պա-
պիւրոսն անթուական ըլլալով՝ անոնց յիշեալ
դարէն շատ յառաջ ըլլալուն մասին վերջի վերջոց
տարակոյս յառնէ, գոնէ ունինք ստուգիւ ուրիշ
յիշատակարաններ ամենահին ժամանակներէն,
սկսեալ նաեւ Ե դարէն եւ շարունակուած
մինչեւ մեր օրերն անգամ: Հաղարներով ունինք
Արձանագրութիւնք Հայոց մեծածաւալ եւ աւե-
րակաշատ աշխարհին ամէն անկիւնն եւ ամէն
ժամանակէ: Ի՞նչ կայ մեր երկրին մէջ աւելի
յաճախ քան աւերակներ քաղաքներու, գիւղե-
րու, բերդերու, եկեղեցիներու, վանքերու, նաեւ
խաչքարեր ու դամբաններ. ամէնը ծածկուած
Արձանագրութիւններով, առհասարակ որոշ
թուականաւ իւրաքանչիւր առարկայի կանգնման:
Ասոնց կանոնաւոր հաւաքումն ու հրատարակու-
թիւնն՝ հետեւելով այն գիտնական ոճոյն, որով
եւրոպական Ճեմարանք հրատարակած են եւ կը
հրատարակեն Յունական, Աբմական եւն Արձա-
նագրութիւնք, ոչ միայն բաղձալի է հնախօսա-
կան բանասիրութեան տեսակէտով, այլ նաեւ

անհրաժեշտ է ազգային Պատմութեան լուսաւորութեան։ Այսպիսի կանոնաւոր հաւաքումն ու հրատարակութիւն՝ որ հաւաքական մեծ ոյժ եւ լաւագոյն հանդամանքներ կը պահանջէ, տակաւին երկար ժամանակ անիրագործելի պիտի մայ Հայոց համար։ Առ այժմ գոնէ գոհ ենք որ առանձնականաց ուսումնասէր փոյթը շատ բան յերեւան հանած է։ Համեմատաբար շատ բազմաթիւ են մեր մէջ տեղագրական երկերն ու յօդուածներ, քիչ շատ ամէն գաւառի մասին։ Այսպիսի տեղագրութիւնք ի լոյս հանած են շատ մեծ թուով Արձանագրութիւնք ալ. յիշենք միայն՝ ի միջի այլոց՝ Ա. Զալալեան¹, Շահնամեռնեանց², Հ. Կերսէս Սարգսեան³, Ա. Ալմ-

1 "Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, աշխատասիրութեամբ Սարգս Արդապետի ջալալեանց, միարանի Վանացնի ի 1841 ամիւն Ա. Տիգիս 1842, 8^o էջք 234, Մասն Բ, անդ 1858, էջք 517։

2 "Ստորագրութիւնն կամթուղիկէ Եջմիածնի եւ հինգ դաւառաց Արարատայ, աշխատասիրութեամբ Յովհաննեունք. Շահնամեռնեաց Շահնամագույոյ, եւն։ Հար. Ա. Էջմ. 1842, 8^o էջք 293, Հար. Բ, անդ 1842, էջք 410։

3 "Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի մեծ Հայոց Հ. Կերսէսի Սարգսեան, Անեսեան, 1864, մեծ 8^o էջք 289, յատկագծերով, տախտակներով եւն։ Հ. Կերսէս իւր ուղեւորութիւնը կատարած է 1843—53 տարիները՝ ուստի իւր տասն տարի շրջելով Հայոց աշխարհի ամէն կողմն։ Հ. Կ. Ալբշան իւր Շիրակո երկասիրութեան սկիզբն կանգնած է յիշատակ մ'այս ուղեւորին՝ անոր պատկերովին, եւ սա վերատութեամբ՝ Յիշատակ քրանաջան ստուգագրողի արձանաց Անւոյ եւ Շիրակայ, Հ. Կերսէսի Ա. Սարգսեան Տրապիզոնեցւոյ, 1880¹¹ իւր գիրքն ամէնէն աւելի իրաց հմտութեամբ եւ ճշգութեամբ գրուած ուղեցրութիւններէն է։

բատեանց¹, Արքայի գարեանց², Հայագէտ-ներէն յիշելու արժանի են դլխաւորաբար Պլոսէ³

1 “Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի որ այժմ Երևան-Բայազիտ գաւառ, գրեց Մեսրովը արքեպ. Սմբատեանց Նախիջեւանցի., Վաղարշապատ 1895, 8^o էջը 843՝ Հանդերձ իւր գտած նախահայական թեւեռագրութեամբք: — “Սկարագիր Շամախւոյ թեմի”, Տփիսի, 1897:

2 Մակար Ծ. Ա. Բարխուդարեանց, “Աղուանից երկիր եւ Գրացիք,.. Տփլ. 1893, 8^o էջը 304: “Եորին” “Արցախ”, Բագու 1895, 8^o էջը 461: — Հմմտ. ի միջի սյլոց նաեւ Յովհ. Տէր-Աբրահամեան, Տեղագրութիւն Ենույ, Թէոգոսիա 1867: Ա. Հայկունի, Տեղագրութիւն Բագրեւանդաց եւ Զրաբաշխ գաւառի., Էջմ. 1894: Արիստակէս Ա. Ակդրակեանց, “Հնութիւնք Հայրենեացի գաւառին Երնջակու”, Էջմ. 1872: Կ. Ճանիկեան, “Հնութիւնք Ակնայ Տփլ. 1895: Միսիթարեան Արէլ. “Ճանապարհորդութիւն յԱնի., Կ. Պուլ. 1865, Տեղագրութիւնք Հոռոմասի, Մարմաշնու եւ այլ տեղեաց Շիրակայ եւն (ամենն ի թերթին “Արարատ”, Էջմ. 1869-76 եւն, նոյն թերթին մէջ յաճախ են այս կարգի գրութիւնք.) եւ նմաններ: Հմմտ. “Մատենագիս”, 381-2 եւն, ի մասնաւորի Գ. Սրուանձտեանցի գրութիւնքն եւն: Տեղագրութիւնք՝ ինչպէս են Հոռ յիշուածները շափազանց շատ են, բայց ոչ ամենը հաւաքած ունի նաեւ Արձանագրութիւններ: Ոմանք լոկ ու զեղգրութիւն են, ուրիշները մասնական նպատակներով, եւն:

3 Ի մասնաւորի Brosset, Ruines d'Ani I. livraison, Պետրը. 1868, ութ տախտակներով Արձանագրութեանց, Տիառ. Լը-Խէ: Պլոսէ յաճախ խօսած է Հայոց արձանագրութեանց գրաց, բայց ոչ միշտ՝ ինչպէս հոս յիշուածները Պլոսէ առած է գերմանացի Քէստնէր (J. Kästner) ուղեւորին նմանահանութիւններէն, որ բաց ի Կախահայոց բեւեռաղբերէն օրինակած էր նաեւ իրը 30 կառը հայատառ արձանագրութիւն. (Հրտ. ռուսերէն “Կաւկասոյ թերթին մէջ”, Տփլ. 1853, թ. 18-21:) Քէստնէրի ընդօրինակութեանց մասին Հմմտ. Պլոսէի առ յօդուածը Brosset, sur diverses inscriptions recueillies par J. Kästner, ի „Mélanges Asiatiques“. V. 113-118. Ասոնցմէ առած գրած է

եւ Մառ¹. Եւ բազմաթիւ ուրիշներ, յաճախ նաեւ այնպիսի գրութեանց մէջ, ուր Արձանագրութեանց հանդիպիլ անսպասելի կ'երեւար²: Եթէ ուղենք յիշել բոլոր մանր ու միջակ այս կարգի գրուածքները, երկար ցուցակ մը յօրինել պիտի ստիպուէինք: Թէ որչափ առատ առաղձ հաւաքուած է այս մասին, կրնայ տեսնուիլ չ. Պ. Ալիշանի յաճախ յիշուած չորս համագրութիւններէն Շիրակայ, Կիլիկիոյ կամ Սիսուանայ, Այրարատայ եւ Արևականի: Ասոնց իւրաքանչիւրը քանի մը հարիւր մեծ ու փոքր Արձանագրութիւն կը պարունակէ, զորոնք Հեղինակն՝ որ ինքնին ճանապարհորդած չէ, հաւաքած է նշանակուած գտած տեղերէն: Միայն Շիրակայ գաւառի մասն իբր 300 Արձանագրութիւն կը բովանդակէ: Այս կողմանէ ուրեմն գոհ կը ք.

Հ. Պ. Ալիշան՝ ըստ տեղւոյն՝ այլեւայլ արձանագրութեանց նմանահանութիւնքն:

1. Մառ, “Նոր նիւթք հայկական Ակրտառութեան մասին” Անի, Ալամբ, Մրեն, Բագարան, Երուանդակերտ, Հին Թալին.” (Новые Материалы по Армянской фотографии.) Գետրը. 1893, նախ լոյս տեսած Ռուսական Հնախօսական Ընկերութեան Տեղեկադրոց մէջ. (Հար. Է. 69—103.) թուով 24 արձանագրութիւնք՝ 6 լուսանկարով, հմմտ. էջ 71—2, 73—5:

2. Օրբնակի համար Պ. Ա. Փիրզալէմեան, “Աօտարք Հայոց,” Հար. Ա. Կ. Պոլիս 1888, 8⁰ էջք 232, բուն հաւաքածոյ յիշատակարանաց ձեռագրաց, հոս հոն նաեւ արձանագրաց Վասպուրականի:— Տրդատ Ա. Պալեան, “Առողք Երկիր, Նկարագրութիւն Ա. Երուասպէմի եւ սրբազն տեղեաց,” Հար. Ա. Կ. Պոլիս 1894, 8⁰ էջք 364, նաեւ հաւաքումն հայ արձանագրութեանց նոյն տեղերու: Չենք յիշեր նման ուրիշ գործքեր:

Նանք ըլլալ նաեւ մեր արդի ունեցածով, թէեւ
այս ամէնը հազիւ մէկ փոքր մասն ըլլայ մեր հայ-
րենեաց ամէն խորշ գտնուած Արձանագիրներու,
թողլով նաեւ զանոնք՝ որ հողոյ ներքեւ կը սպա-
սեն օր մ'ի լցո գալու:

Սակայն տակաւին շատ բան կայ ընելիք:
Կախ այս արձանաբջութեանց բաւական մաս մը՝
չըսելու համար մեծագոյն մասը՝ վերստին ստու-
գելու կարօտ է, եւ ընթերցմունքը վերջնակա-
նապէս ճշգրտելու: Որչափ բան կայ հաղորդուած
թերի, տարակուսական մասերով, երբեմն նաեւ
անձիշդ եւ այնպիսի տարբերութեամբ, որ ու-
րիշ հաւաքող մը կը զարմացընէ թէ ինչպէս
կրնային այն ընթերցմունքն յառաջ եկած ըւ-
լալ¹: Շատ իրաւամբք կը դրէ Հ. Պ. Ալիշան
“Ծիրակայ” տեղագրութեան սկիզբը՝ ծանօ-
թութեան մէջ. Որչափ ինչ գտանեմ արձա-
նագրութիւնս՝ զամենայն կամիմ մուծանել ի
Տեղագրութիւնս, որոյ եւ պատուականագոյն
մասն համարիմ. զի եւ առաւել անեղծք եւ ան-
այլայլակք մնան սոքա քան զշինուածս: Ըստու
եր ճշկդուել եւ զամանակ լուսադպութեամբ, որպիսիք
չեն եւ իսկաձեւքն ընծայեալք ի դրիս, (զոր
օրինակ թիւք 15, 16, 41 եւն պատկերաց) այլ
նմանահանեալք են ի քէսդներայ: Յառաջ քան
զսա Լոդդէն ար Լավալ փուանկ՝ ընդ այլոց հին
քաղաքաց եւ զԱնւոյ եւ զայլոց ինչ տեղեաց

¹ Օրինակի համար քանի մ' արձանագրութեանց այս
տարբեր տարբեր ընթերցումներն յառաջ կը բերէ Մեսրովակ
եալ. Ամբատեանց, “Գեղարքունիք”, եւն, էջ 563—6, 672—6
եւն եւն:

երկրիս մերոյ հանեալ էր զձեւ արձանաց, իւրահնար թղթազանգ նիւթով. այլ ո՛չ գիտեմ զի՞ եղեւ եւ ուր մնաց, հանդերձ տեղագրութեամբ իւրով ի Մեծ եւ ի Փոքր Հայս...: Ի մատենկանս յայսմիկ 300 արձանագրութիւնք են հաւաքեալ. այլ զի՞նչ այդ առ մայրաքաղաքն Անի եւ առ ողջո՞ն Շիրակ.՝ եւն եւն: Աւելի խնամով եւ ստուգագոյն կրնային աւանդուիլ Շիրակայ արձանագրութիւնքն, որոնք շատ անձերէ հաւաքուած են եւ իրարու հետ կրնային համեմատուիլ, մանաւանդ Հ. Կերսիսի Ապրգսեան ստուգագոյն հաւաքմամբ. ուստի ասոնք աւելի վստահելի ընթերցմամբ են քան ուրիշ տեղեաց շատերը: Օրինակի համար Յ. Քիւրքչեանի¹ Անւոյ աւերակաց ծաւալագիտական լուսանկարներուն թ. 25 պատկերը կը ներկայացնէ “Մայր Եկեղեցւոյ հարաւային արտաքին պատին վերայ շուրջանակի քանդակուած ձախակողմեան վերջին երկու լուսամուտները.՝ ուր նաեւ պարզ աչօք կամ տկար խոշորացուցով ալ պայծառ կը կարդացուի Զուհարի կարցւոյ արձանագրութիւնն ս25 (= 1235) թուականաւ: Լուսանկարը համեմատելով Ալիշանի “Շիրակայ” (էջ 72) մէջ գտնուած ընթերցման հետ՝ կը գտնենք կէտ առ կէտ նոյն:

Շատ աւելի քիչ գոհ կրնայ ըլլալ հնագրութեամբ զբաղողը: Չափազանց քիչ են

¹ Յ. Քիւրքչեան, “Աւերայ Հայաստանի. Անի, մայրաքաղաք Բագրատունեաց”, Հար. Ա. 41 նկարը հանդերձ համառօտ տեղեկութեամբք: (Երեւան 1881:)

գժբախտաբար այն Արձանագրութիւնք, որոնք՝
լաւ կամ գէշ՝ գէթ օրինակուած են բնագրին տա-
ռերու նմանութեամբ, աւելի քիչ՝ լուսանկա-
րով։ Եղածներն ալ ամենամեծ մասամբ ուշ ժա-
մանակներէն են, որոնք այնշափ կարեւորտ թիւն
ալ չունին մեր խնդրոյն մէջ. քանի որ արդէն
ձեռագիրներ ալ կան այն ժամանակներէն։ Ցաւ-
ալի է որ՝ ինչպէս յիշեցինք՝ ճշգութեամբ լու-
սանկարով հրատարակուած չէ մեր ծանօթ հնա-
գոյն եկեղեցւոյն՝ Տեկորոյ՝ արձանագրութիւնն
կանգնուած Եւ դարուն վերջերը Յովհ. Մանդա-
կունւոյ օրով¹։ Կամ՝ ուրիշ օրինակ մը բերելու
համար՝ եւ ոչ գոնէ տկար նմանահանութեամբ
լոյս տեսած է Խչքիլիսէի Ա. Յովհաննու վանաց
արձանագրութիւնը Հայոց 29. եւ Հերակլի
Խը տարիէն (634—5ին), որուն տառ երուն հա-
մար կ'ըսէ գտիչը Բարթոլոմէի թէ Հանոնաւոր,
ըլլան (Երկաթագիր) եւ շատ մեծ, ամբողջը Քէ-
ռողի մէջ գրուած 83 ոտք երկայնութեամբ²։
Ի՞նչ գիր է Սեբաստիոյ արեւելակողմն իրը երեք
մղոն հեռաւորութեամբ գտնուած Սովոկերի
քարաժայո - ճգնարանին արձանագրութիւնն
Հայոց Խէ (== 598) թուականին, եթէ միայն
ապահով է այս հին թուականը. նշնպէս Բա-

¹ Տես Հ. Ներս. Աարդանան, “Տեղագրութիւնք, եւն, էջ 205-6, Հ. Պ. Ամենան, “Եփրակ, էջ 132, եւ վերը:

² Տես Brosset, Notice sur la plus ancienne inscription arm. connue, ի գիրս Mélanges Asiatiques, III. 1-11. (ասկէ Աբարատ, 520-31, ուր նոյն տեղւոյ երեք Աբաղդեական, արձանագիրքն ալ առնուած են Brossetի հատածէն, (տես թ. 47 եւ Տիւտ. 1)

բերդու դամբարանաց մին նոյն իսկ ժԲ (= 563) թուականաւ¹։ Դամբարանք եւ Խաչքարեր այս հնագոյն ժամանակներէն, յատկապէս Զ եւ Է դարերէն, բազմաթիւ են, եւ նշանակուած կը դանենք շատ մ'ուղեւորներէն։ Միայն Ա. Քար-խուգարեան իւր և Աղուանից երկիր, տեղագրութեան մէջ այնչափ շատ հին հանգստարաններ կը յիշէ, որ ակամայ իսկ կասկած կը զարթնու կամ այն տեղեկութեանց ճշգութեան կամ այն թուականներու վաւերականութեան վրայ։ Յիշենք այսպէս Հողի գաւառի Ալիրթենգիջա գիւղին մօտ մեծ տապանաքարն մեր օրերը հողի տակէն յերեւան եկած (տես անդ, էջ 217) սա գրութեամբ՝ «Թումա ԺԲ. թվուջ.» (= 563.) Ճղբաց Վուրա քաղաքի մօտ Խաչ-Մաս գիւղի հին մեծ հանգստարանն՝ որուն և տարածութիւնն է մօտ մի վերստ, եւ որուն տապանաքարերը հետազօ-

1 Հ. Ներս. Սարգսեան. «Տեղագրութիւնը,, էջ էջ 65: Արձանագիրքն են՝ ևս...նայ ես հայր Ա[դէն] նոս ցանդանկացա եւ յաւրինեցի Ա[-]ըր զեկեղեցիս ի թու[-]ա-կանին Հայ[ոց]։ Խէ յիշառակ ին[ձ ւ,] ինչպէս կը տեսնուի ։ Խէ,, (= 598) թուականին սկիզբը երեք կէտ կայ, որ կրնայ թերեւս թուականի մը մնացորդն ըլլալ, որով արձանագիրն Զ դարէն շատ ուշ եղած կ'ըլլայ։ - Անդ, էջ 70 կը յիշուի Բարերդի գերեզմանոցն, որուն դամբանք ՊՀԶ. (= 1437) թուականին կը սկսին, «սակայն երկուց յայնցանէ որ առերի կան իրերաց եւ ի բնակչացն իսկ ոչ անձանօթք, թուա-կանքն են լոկ ժԲ (= 563), որը թէ շիցեն խարդախեալ յումբէ քերելով զառաջին տառն, հարկ է ասել իրը 1200 ամօք յառաջ բնակեալ աստեն Հայոց։ Եւ կասկած խար-դախութեանդ անսի է զի չափ հնութեան շիրմանցն այնո-ցի շմկայէ թուականիդ հնութեան։»

տած կ'ըսէ ուղեւորն երկու օր 16 բահաւորներով, դամբաններ ունի 573 տարիէն սկսեալ մինչեւ ցայսօր, ի միջի այլոց՝ “Այս է հանգիստ Սողոմոն քահանային թվ. Իբ. ո. (= 573:)” Այս է հանգիստ կարեստանտ (¹) Խոջ Ացատուրին թվ. ՄԴ. ո. (= 755.) եւն: Հին հանգստարաններ 580 թուականէն սկսեալ դամբաններով կը նշանակեն ուղեւորներն նաեւ մերձակայ գլարախում, Վէլէմիւր եւ Բոստանչի գիւղերուն մօտ (տես անդ, 133—5), եւ ուրիշ տեղեր: Ինչպէս ըսինք՝ ամէն կասկածէ զերծ չեն ասոնք, գոնէ վերստուգութեան կարօտ. մանաւանդ երբ այս հին ժամանակներէն այնպէս յաճախ կը նշանակուին մահմետական անուններ եւ տիտղոսներ, ինչպէս Կոկիսոն գաւառի Նորաշէն գեղջ հանգստարանէն (տես անդ, էջ 200) սա դամբանն՝ “Աստուած ողորմի Աստվածան Խոջին թվ. Պ.է. ո. (= 648:)” Ուրիշ օրինակ մը բերելու համար՝ ընդունինք որ հին Չողայ քաղաքի հանգստարանը հայերէն տապանաքարերու բազմութիւն մ'ունենայ 571 թուականէն սկսեալ մինչեւ անցեալ դարուն վերջերը, այնպէս որ ապացուցուի ալ թէ Պարտաւի Աղուանից մայրաքաղաք ըլլալէն ետքն ալ Չողայ մարդաշատ մնացած ըլլայ: Բայց կարելի՞ է արդեօք ընդունիլ թէ հոն դամբաններ կան հետեւեալ անուններով ու թուականներով. “Պայտան թվ. Հայոց Ի. ո. (= 571.)” “Աստվածան թվ. Հայոց Լ. ո. (= 581.)” “Ալարդան թվ. Հայոց Խ. ո. (= 591.)” “Համան թվ. Հայոց Հ. ո. (= 621.)” “Ալախմանդ թվ.

Հայոց Ճ. ն (— 651) եւն եւն¹: Աչքի կը զարնէ նաեւ այն պարագայն որ նոյն Հեղինակին երկրորդ տեղագրութիւնը կամ՝ “Արցախ, այսպիսի հին դամբարաններ չեն նշանակեր. եւ եթէ չենք սխալիք, հնագոյնն է Եղնասար վանաց հանգստարանին (տես անդ, էջ 266) սա խաչարձանը՝ “Խաչս յիշատակ հաւրն իմոյ Խունին եւ մաւրն իմոյ Գուլին թվ. ՃՊԱ. ն (— 742:) Ասով չենք ուզեր ըսել թէ հեղինակին յիշած ամէն տապանագիրք բոլորովին կասկածելի ըլլան. այլ միայն գոնէ յամենայն գէպս վերստուգութեան կարօտ, եւ յատկապէս քննելի անոնք՝ որ մահմետական անուններով են այնչափ հին ժամանակներէն, նաեւ Արաբացւոց իշխանութեան ու կրօնից տիրապետութեան սկսելէն յառաջ:

Այս հնութեամբ տապանաքարեր քիչ չկան ամէն կողմ ալ, թէեւ քիչ անգամ ասոնց մտագրութիւն եղած է: Գեղարքունեաց տեղագրութեան մէջ Մ. եպ. Ամրատեան յիշատակած է. քանի մ' այսպիսի դամբաններ է դարուն սկիզբ-

¹ Տես “Ազուանից երկիր”, եւն, էջ 109–110: Ասուանց շարքը ասկէ ետքը կը շարունակուի այսպէս. “Բռուտակէս երէց թ. հ. Հայոց] ՃԾ. ն (— 701:): “Տէր Մուքայէլ թ. հ.՝ Մ.” (— 751:): “Աազար թ. հ. ՄԾ. ն (— 801:): “Պիետրոս վարդապէտ թ. հ. Յ., (— 851:): “Բուլլուլ տիրացու թ. հ. Կ., (— 951:): “Ալահան է թ. Շ., (— 1051:): “Տրթադ է թ. ՈՒ., (— 1152:): “Այս է տապան Կազարին թ. ԶԺ., (— 1261:): “Այս է տապան Կշանգային թ. ԶՀ., (— 1321:): “Ցիշատակ է առ Աստուած Առաքելիս թ. ԳԺ. ն (— 1363) եւ այսպէս յառաջ մինչեւ անցեալ դարուն վերջերը: Ասոնց ամէնուն ճշդութեան երաշխաւորութիւնը հեղինակին փայտ կը մնայ:

ներէն, որոնց մին զարմանալի կերպով վերո-
յիշեալներուն նման անուն մ'ունի՝ “Է՞ֆէ”, եւ այն
607 թուականէն¹: Թողլով ուրիշները՝ կ'ուզենք
յիշատակել այն քանի մ'արձանագրութիւնքն,
որ շատ հեռու տեղ մը գտնուած են՝ Պաղեստին
եւ յատկապէս Երուսաղէմ: Գարերով հողոյ
ներքեւ ծածկուած զանխուլ եւ բաւական անա-
զարտ մնալէն ետքը, մեր օրերը պեղմամբ յե-
րեւան ելած են, եւ ընդհանրապէս ոչ թէ պարզ
քանդակուած, այլ շքեղ միւսիոնով կամ խճա-
նկարով (mosaïque) յօրինուած, թէ եւ կան պարզ
արձանագրութիւնք ալ. այսպէս խաչքար մը ԻԱ
(= 573) թուականին²: Միւսները կամ միւ-

¹ Տես ի միջի այլոց “Գեղարքունիք,, Էջ 531-2. Կո-
թայ վանաց լրջակայ խաչքարերէն՝ “Ես Մարկոս, ես Մա-
թոս կնկնցի խաչս յիշատակ մեր եւ ծնողաց մերոց, ով
կարթայ Աստուած ողորմի ասա թժկ. ԿԲ. (= 613.) Մել-
քիսէթ կազմող:,, – Աւրիւ խաչքար մը՝ “Ես Յակովս...
կանդնեցի խաչս փրկութեան թժկ. ԿԹ. (= 620.) Հոգուոյն
հաւրն իմոյ Թումենց Ամժամին ։ ։ ։ – Երրորդ մը՝ “թժկ.
ԾԶ. (= 607) Էմիրո կնկնցի փրկութեան հզ. Աւափին: Պ-
Ռ-ՂԵՆ-ԾՐԸ կը նշանակէ այսպիսի Հնութեամբ խաչքարեր եւ
դամբաններ որ բաւական թժուով կան նոյն վանքին շրջապա-
տին մէջ, իսկ եկեղեցւոյն հարաւային որման վրայ ալ
թժուականս Պ.Թ. (= 650) եւ թէ առոնց “ատառերը յիրափ
շատ հին ձեւի տառեր էին եւ ցոյց էին տալի Զ եւ Խ գարու
դիր լինել:,, – Հմմու. “Աոր-Պայտազիսի մէջ խաչքարի մը
պատուանդանին վրայ քանդակուած “անչեւ հաստրաւ հրե-
քուալուան առուն հանեցի ձորէն եւ սարերէն: Բնակիչք գիւ-
ղիս խոստացան տարին Գ. ժամ. Վատարուղք աւրհնին ԺԱ-
տուծոյ:,, Տես անդ, Էջ 448, եւ թէրի Էջ 58: Թողունք յի-
շէլ ուրիշները:

² Տրդատ. Ա. Պալեան, “Ուռրը երկիր ու եւն, Ա. 113

սիոնով եղածները շատ աւելի հին են, յայտնապէս Ե դարուն, գոնէ Զ դարուն սկիզբներէն, ամէն դէպքի մէջ Հայոց թուականին հաստատուելէն յառաջ։ Երուսաղեմայ Ա. Համբարձման եւ Զէյթուն գիւղի արեւելակողմն երբ Ռուսք նորաշէն վանաց եւ եկեղեցւոյ հիմը գնել կ'ուղէին, գտնուեցաւ 1871ին այր մը 9 խորշ գերեզմաններով, որոնց կափարիչները միւսիոնով զարդարուած էին, երեք հայերէն անուններով ալ, մին “Յօնիկ”, երկրորդը “Շուշան”, երրորդը՝ “Արքին”։ Այրին գրան առջեւ գտնուած ուրիշ գերեզման մը նկարէն միւսիոնով սա արձանագրութիւնն ունի. “Բարեխոսու ունելով առ Առուած, | Առուրի Խոսյի եւ զերտանելի | + հարս եւ Ա աղան արարի վասն | Բոսպորին մաղաց շահապահութան շայ”։ Դամբարաններուն վերի կողմը սրահ մը գտնուեցաւ շքեղ միւսիոնով զարդարուն յատակով եւ մնացորդովս հայերէն արձանագրութեան՝ “Այս դեր է երանելոյ Շուշանիա մարդ Աբրամունոյ Հոռէ ԺԸ. եւ սրահին մօտ ուրիշ տեղ նոյնպիսի յատակով եւ արձանագրութեան մնացորդով։ “Ա առն աղանից եւ Քրիստունեան թեւայ, Աբրամ է Մուրիան։ Ա երջապէս 1892ին գըտնուեցաւ Շուշանիայ սրահին մօտ ուրիշ սրահ մը նոյնպէս միւսիոնով զարդարուն եւ արձանագրութեամբս՝ “Այս յիշապահութան քան Տն Յակովինայ | որ

խաչքար մը՝ “թվ. 15 (= 572) եռ Առաքելս կանգնեցի զիսաչս ծնողին իմն Զաքարիա յիշեցէք ի Քրիստոս ամէն .” – Միւս միւսիոնէ արձանագիրքն՝ զար յաջորդով կը յիշենք. անդ, էջ 300–303։

Եղեւ է յեւն ին | Պրելոյ: Ասոնց Հրատարակիչը
Տրդատ վ.՝ Պալեան, վերջնոյս տառերուննմանա-
հանութիւն մ'ալ դրած է¹ գրելով թէ “Սոյն
նոր գտնուած արձանագրութեան օրինակն ճիշդ
նոյնութեամբ դրինք, ցուցընելու համար թէ հին
գտնուած վերոգրեալ արձանագրութեան դրերուն
յեւն ալ նմանութեան ունին իսպառելուով վերջն ար-
յանադրութեան դրերուն յեւոյն: Գոնէ այս ամենքը
ժամանակակից կամ ոչ շատ հեռու իրարմէ ար-
ձանագրուած կ'երեւան:

Իսկ ասոնց տառաձեւերը: Հրատարակին
դրած նմանահանութիւնը գոհացուցիչ չէ, յա-
մենայն դէպս. եւ բաղձալի էր որ այս եւ միւս
հնագոյն յիշատակարանները լուսանկարով
ճշգութեամբ ծանօթացուեին: Վստահելով առ
այժմ նոյն նմանահանութեան գոնէ յէականս,
կը տեսնենք որ ոչ լիովին գլխագիր ոչ ալ զուտ
միջին, են ձեւերը: Գրերը քիչ շատ գլխագրի
բոլորաձեւութիւնը կը ցուցընեն, բայց նաեւ միջ-
նոյն ձեւերը, չորեք կուսի կերպարանք, ուղղաձեւ
անդամներ. գրերէն ոմանք (այսպէս Ա եւն)՝
աւելի միջին են, եւ ընդհանրապէս ամբողջը
միջնոյն տպաւորութիւնը կ'ընէ: Սասց է միակ
կէտ մը. եթէ այսպէս են ստուգիւ յիշեալ ար-
ձանագրութեանց տառերը, շատ անվարժ
ձեռքէ մ'ելած են, գոնէ չեն կրնար համեմա-
տուիլ յետագայ ժամանակաց Արձանագրու-

¹ Պալեան եւն, էջ 303 չորս տող, որոնք կը զանա-
զանուին մեր դրածին մէջ ալ գծիկներով:

թեանց զարգացեալ արուեստին հետ։ Համատելու է՝ օրինակի համար՝ միայն Անւոյ կաթողիկէին այն արձանագրութիւնն, զոր լուսանկարած յիշեցինք Քիւրքճեանի հաւաքման մէջ։ (Պակ. 25:) Բայց ստուգիւ կ'արժէ հոս համեմատել երկրորդ հնագոյն արձանագրութիւնն, որ նմանագծութեամբ ծանօթ է, (վասն զի այսպիսիները միայն կրնանք ինկատի առնուլ), այսինքն Ներսեհի Կամսարականի արձանագրութիւնն ի չին թալին է դարէն¹, նոյն տեղոյ Տիրամօր Եկեղեցւոյն արեւմուեան պատուհանին երկու կողմը փորագրուած այսպէս։ “† Ե” Ներսէն առանձիւուր ու [տրիկ Շիր] ակայ Ե Աշուննեաց ուր շնեցէ շնեցէ յանուն ութ[ո]յ Աստուծուննէն ի բարեխառնուն ինչ Ե Շուշանայ ամուսնոյ իմոյ։ Ե Հարայ (Հրահատայ) որդոյ Թերոյ †:, Իսկ ասոր գիրը՝ չափելով Քէսզների նմանահանութենէն՝ բաւական կը շեղի Երուսաղեմայ դամբարանաց գրէն։ Հոս տիրող ձեւն է Գլխագիր երկաթագիրն իւր ամէն մասանց բոլորաձեւութեամբն եւ ճարտար փորագրիչ մը կ'ենթագրէ։ գրեթէ ոչինչ որ միջնոյն ձեւերուն մերձաւոր երեւայ։ Ընդհակառակն շատ տառեր ինքնուրոյն ձեւ մ'ունին. օրինակի համար “Շ” տառերը պարզապէս Ծ ձեւն ունի “Աշարունեաց ու բառին մէջ, ուրիշ տեղեր (‘շնեցի’, ‘Շուշանայ’.) վերի անկիւնիկը փոքր գծիկ մ'ալունի։ Մտագրութեան արժանի է “զեկեղեւ-

¹ Ասոր մասին եւ նմանաձեւ գծադրութիւնը տես Հ. Պ. Ալիշանի “Այրարարաց”, էջ 139։

ցիս, բառը. «Զ», տառը ձուաձեւ բոլորակ մըն
է վարի եղերքը կէս-աղեղէ մը շօշափուած. «Կ»,
տառին առաջին սիւնը մինչեւ վար կը հասնի,
իսկ երկրորդը փոքր գծիկ մըն է առ ի շեղ. «Ղ»,
տառն ամէնէն անյաջող ձեւով է, նմանութիւն
մը բերելու համար գրեթէ ճիշդ **2** թուականին
պէս. իսկ «Յ», միայն հոս իւր բուն ձեւը պա-
հած է, արձանագրութեան միւս ամէն բառե-
րուն մէջ որեւէ տարբերութիւն չունի «Յ», տա-
ռէն եւ ընդհանրապէս ճիշդ **3** թուականին
ձեւով. «Ի», տառն ամէն տեղ լ ձեւն ունի, ուստի
Անցման գրի ձեւով. «Բնձ», բառին մէջ «Ճ»,
տառը Զ ձեւն ունի: Բայց կընա՞նք այս ամէն
մանրամասնութեանց մէջ ոչ-հայագէտ գծա-
գրչին վատահիլ բոլորովին, որ արդէն քանի մը
տեղ յայտնապէս սխալ օրինակած է, այսպէս
«բարեխաւսութբւն.» «Իմբյ», եւն: — Աչքի կը
զարնէ որ արդէն այս կանուխ ժամանակ կը
գործածուին «փակագիրք», այսպէս «Ներսեհ»,
անուան «Կե», տառերը. դարձեալ պատուով է
«Աստուած», բառը:

Եթէ չենք խաբուիր, և դարու արձանա-
գրութեանս գիրը համարելու ենք իւր ամէն ա-
ռանձնայատկութեամբն ու անսովոր ձեւովի
իրեւ այն գիրն, որ դարերով գործածուած է
Արձանագրութեանց մէջ. եթէ ոչ բացառապէս
եւ ամէն տեղ, գոնէ յէականս նոյնութեամբ
բազմաթիւ ուրիշ յիշատակարանաց մէջ: Գոնէ
նոյնաձեւ գիր մը կը ցուցընեն շատ արձանագիրք,
որոնց նմանագծութիւնքն առ ջեւնիս ունինք: «Նոյն

գրով կը տեսնենք մանրամասնութիւնքն, չհաշուելով՝ ինչպէս հոս է դարու Ներսեհի արձանագիրը, նաեւ դարեր ետքը Անւոյ արեւելեան բուրգին վրայ Մեծին Զաքարիայի արձանագիրն 1208ին¹, Քրդան արձանագիրն Սարգսի որդւոյ Սամուելի 1215ին², կամ վերջններէս երկու դար յառաջ Անւոյ կաթուղիկէի շինութեան արձանագիրն ի Կատրանիդեայ 1001 թուականին³, նոյնպէս ասկէ երեք դար ետքը Սարգսի Ծիլենց արձանագրութիւնն Անւոյ Դունոյ դրան 1320ին⁴: Տարբեր զրով չէ Մարմէտի եկեղեցւոյ արձանագրութիւնն 1207 թուին⁵, կամ Մարմաշինու երկու արձանագիրքն՝ առաջինը 1025ին, երկրորդն ճիշդ երկու դար ետքը 1225 թուականին եւ չափազանց երկար⁶. կամ Լոռուոյ արձանագիրը⁷. Թողունք յիշել ուրիշները:

Այս ամէնն եւ շատ ուրիշներ միեւնոյն նկարագիրը կը կրեն զրութեան կողմանէ, որչափ աւ իրարմէ զանազանուին քանդակման կերպիւ,

¹ Brosset, Ruines d'Ani. I, Տիւտ. Խ. անկէ “Ելքակի”, Էջ 43.

² Brosset, անդ, Տիւտ. Խ. եւ “Ելքակի”, 42:

³ Brosset, անդ, Տիւտ. Խ. եւ “Ելքակի” 71: Ե. Յ. արձանագրութեան վրայ Հման. Brosset, de quelques inscriptions remarquables եւն, ի Mélanges Asiatiques, III, 735-6 եւ Տախտակ. (Հինդ առջ նմանագծութիւն ըստ Քեսդնէրի):

⁴ Brosset, Ruines եւն, Տիւտ. Խ. եւ “Ելքակի” 74:

⁵ Կամանագծութիւնը աես “Այրարատ”, 64:

⁶ Տես Brosset, Ruines, Տիւտ. Խ. պ. եւ Խ.:

⁷ Անդ, Տիւտ. Խ.:

մեծութեամբն ու հաստատութեամբ տառերու եւն։ Միեւնյն ալ արտասովոր ձեւերը կը գտնենք առհասարակ ամէնուն մէջ։ Օրինակի համար յիշեցինք վերը ո՞՛՛ տառին և ձեւն առնուլն վրան փոքր գծիկով մը. նոյնը հոս ալ ամէն տեղ կը տեսնուի (Հմմտ. ԱՅ, 1, 4 եւն¹).) Նոյն գիրն է որ Ծ ձեւն ունի յաճախ (ԱՅ, 3 “Ծահնշահ”, ԽԳ, 1 եւն) եւ վերջապէս նաեւ այլազդ (ԽԳ, 4 “Մարմաշէն”.) աւելի սովորական է նոյն տառին ճիշդ արաբական շ ձեւն առնուլն (Խ, 6 “Ծահնշահ”, ԽԲ, 4, 7 եւն): Վերջին տեղերուս “Հ” տառը պարզապէս սա ձեւով է՝ ՚, որ եւ նման անյաջող կերպարանօք կ'երեւայ. նոյնը շատ ուրիշ տեղեր ալ (տես ԽԲ, 2 “Հոգեւոր”, ԽԲ, 5 “Հայոց թագուհին” եւն. ԽԲ, 3 եւն եւն): Աչքի կը զարնէ ԱՅ, 7 տեղւոյ “բարեպաշտ” բառին վերջին երկու տառերը, ուր “Հ” եղած է չ, եւ որուն փորին մէջ մանրաձեւ գրուած է Տ տառը: “Մ” տառը նոյնչափ անսովոր ձեւով է յաճախ, այսինքն առաջին սիւնը կարծ եւ երկրորդ սեան ծայրի

¹ Հոս կը յիշենք համառօտութեան համար Brossetի Տախտակները ԱՅ-ԽԵ, որոնց քոփի թուականք նոյն արձանագրաց տողերը կը ցուցընեն, ուստի ԱՅ, 1 = Brosset Ruines, pl. XXXVIII, 1, 1, եւն եւն,

² Ընդհանրապէս “Հ” տառին ձեւը քիչ անգամ յաջողած կը գտնենք այս նմանագծեալ արձանագրութեանց մէջ: Քիչ գիր չկայ, որ կ'երեւայ թէ քանդակողներուն դիւրին չէր մաքուր ձեւ հանելն: Խեղճ են առհասարակ Գ, Կ, Հ, Ղ, Ճ, Ջ, Խ եւն զրերը. ամէնայաջողն են Ա, Խ, Ս, Ո եւն, եւ ի մասնաւորի Զ, Ծ եւն իրենց լիովին ըսլորակութեամբն ալ:

մանր գծիկն ալ վեր դարձած, իբր Ա (տես Ա, 1 “ողորմութեամբն”, Աթ, 1 “ամիրապասալար”, Եւն.) միայն կայ նաեւ առաջին սիւնը երկրորդին հաւասար մեծութեամբ. (ԽԱ, 7 Եւն:) Սեանց միոյն կարճ ըլլալը կը տեսնուի ուրիշ գրերու վրայ ալ. ամէնէն աւելի աչքի կը զարնէ “Ա”, տառին նոյնպէս կրծատ սիւնով երեւալն՝ այսպէս Ճ. (տես ԽԳ, 11, 12, 13 Եւն:) “Ճ, տառն առհասարակ սա ձեւն ունի Չ. (Ա, 2, 3—5. Աթ, 6, 10, 12. ԽԱ, 3, 8. ԽԲ, 8. ԽԳ, 7 Եւն.) բայց նաեւ վերի բոլորակին տակի հորիզոնականին հետ կապող գծիկը շեղ ուղղութեամբ ալ կը գտնուի, իսկ երբեմն նաեւ այսպէս Չ. (Խ, 4, 7 Եւն:) “Փ, միշտ լիովին յունական ձեւով է” Փ. (տես Ա, 7. ԽԲ, 3 Եւն:) Ենկարելի է յիշել մի առ մի ուրիշ բոլոր այլաղան ձեւերն, օրինակի համար “Կ, գրին իբր ❶ թուականին ձեւն առնուլն. (ԽԱ, 1, 5, 6. ԽԳ, 6 Եւն.) կամ “Յ, տառին որ միշտ ❷ թուականին նման է, տեղ մը յունարէն ⠁ կերպարանօք քանդակուած ըլլալը. (ԽԳ, 1.) “Պ, տառին ❸ թուականին ձեւով երեւալն, ինչպէս վերն ալ նշանակեցինք. կամ “Ք, տառին սա ձեւն Ք. (Խ, 4 “Զաքարիա”, ԽԱ, 1 Եւն) եւ անթիւ նմաններ:


Ի՞նչ կրնանք ըսել այս ամէն ձեւերուն, եւ ընդհանրապէս արձանագրութեանց գրին նկատմամբ: Կախ անտարակոյս է՝ այս եւ նման այլաղան ձեւերը յաճախ պիտի տեսնուին քիչ

շատ ամէն հին արձանագրութեանց վրայ:
 Կարծր քարի վրայ քանդակելը նոյն չէր կակուղ
 կամ քիչ մը պինդ մագաղաթի եւ թղթի վրայ
 եղեգի գրչաւ գրելուն հետ: Վերջապէս կոփելը
 նոյն չէ գրելու հետ. եւ անշուշտ նոյն իսկ նիւ-
 թոյն կամ գրելու ենթակային տարբերութիւնն
 եւ կոփման արուեստին զարգացման աստիճանն
 ըստ այլեւայլ ժամանակաց ծագումի տուած են
 տառերու քիչ կամ շատ այլաձեւման: Երկրորդ,
 մեզի ծանօթ գրեթէ ամէն արձանագրութիւնք
 ընդհանրապէս պահած են գլխագիր - երկաթա-
 գրի յատկութիւնն կամ երկաթագիր տառերու
 բոլորաձեւութիւնը, թէեւ տեղ մ'աւելի եւ
 տեղ մը նուազ "միջնոյն", ձեւերուն ալ միտու-
 թիւն ու փոխառութիւն կը տեսնուի: Ըստ մեզ
 այս վերջինքն շատ աւելի ըլլալու են քան որչափ
 մեր ձեռքն եղած նմանագծութիւններէն կրնայ
 տեսնուիլ. ուղղաձեւ գծերով տառերը շատ
 աւելի դիւրաւ եւ մաքրութեամբ քանդակելի էին
 քան բազմազան բոլորաձեւները: Համառօտ
 ըսելով՝ կրնանք արձանագրութեանց գիրն եր-
 կաթագրերու մէջ յատուկ խումբ մը համարիլ
 եւ անուանել, եւ նաեւ ջանալ անոր ամէն ա-
 ռանձնայատկութիւնքն յերեւան հանել, եթէ
 շատիպուինք՝ ձեռքերնիս եղած վստահելի լու-
 սանեկարով եւ նուազ վստահելի նմանագիծ
 օրինակներուն սակաւութենէն՝ զգոցըլլալայս-
 պիսի ինդիր մը վճռելու ձեռնարկելէն: Միտգնե-
 լու պարագայ մըն ալ այն է որ վերոյիշեալ ամէն
 նմանագծութիւնք միեւնոյն ոչ - հայագէտ Քեսդ-

ներ ուղեւորէն են, եւ առ հասարակ Հայոց աշխարհի մէկ կողմէն միայն, այն ալ շատ հեռի լիակատար ճշգութենէ։ Աչքէ անցընելու է միայն Պրոսէի տախտակները տեսնելու համար որ Քէսդնէր չափազանց սխալաշատ օրինակած է. զրեթէ տող չկայ սխալէ զերծ, երբեմն այնպէս որ բաւական դժուար է ուղիղ ընթերցուածը գտնել։

Նոյն իսկ գրերը շատ տարբեր պիտի երեւային, եթէ յիշեալ նմանագծութեանց տեղ ճշգրիտ լուսանկարներ ունենայինք ձեռքերնիս։ Յիշենք միայն Կ. Մառի “Նոր Նիւթք հայկական վերտառութեան” գրութիւնն իւր լուսանկար արձանագրութեամբն։ Ահա հոն ալ արձանագրի մը նախընթացներուն ժամանակակից եւ նոյն տեղէն՝ Անի քանդակուած 1217ին։ Միւնոյն անսովոր ձեւերը հոս ալ, յայտնապէս ճիշդ նոյն կարգի գրով քանդակուած։ Եւ սակայն ինչ մեծ տարբերութեամբ նկարագրի կ'երեւայ ամբողջը։ Կը դնենք հոս նոյնը (Զեւ. 7), այնու մանաւանդ որ մեր համողմամբ այս ըլլալու է նկարագրի նոյն ժամանակաց արձանագրութեանց մեծագոյն մասին։ Համեմատելու դիւրութեան համար ահա նոյն կտորին ընթերցումը ըստ հայագիտին։ “Ի թ. Ակօ. (= 1217) շնորհիւն Քրիստոսի ես Հոռոմ տիկ [Էն դու] ստր Յովանիսի վերստին նորո [Քեշի ու] սուրբ Աստուածածին ի հալալ յարդեանց [Էմա] եւ որդիիմ Զինի [Ըաննշան. Քունիւնէն հատու- շին] մեզ եւ ծնողաց մեր [սպասառ] | որք սորա ի տարին

երեք աւր [ապառաբանէ է] | Քրիստոս, զմէկն ինձ
շոռում տիկնա զ[մէկն + + .] | տիկնա, մէկն ԶԵՆԻ
ՇԱՀ[Աշահն]. Էպառառողջն աւր] ՀՆԻՆ ի Քրիստոսէ.
Հակառակ[ոսկ նորդ լեցին] :



341 7:


Ինչպէս կը տեսնուի բաւական վնասուած
է քարին գիրը։ Ասկայն եւ այնպէս կարող է
պայծառ ցուցընել Անւոյ արձանագրաց գործ-
ածուած տառերը։ Եթէ ամէն մէկ գիրը զատ
զատ առնունք՝ Գլխագիր-երկաթագիր են ընդ-
հանրապէս, բայց ամբողջ քանդակուածը գի-
տելով՝ ընդհանուր նկարագիրը սա կ'ելլէ
յերեւան, իսունուրդ գլխագրէ ու Աննոյ յոր-
դունեանց։ Նոյն նկարագրաւ է երկրորդ լուսա-
նկարն ալ միեւնոյն գրութեան մէջ՝ արձանագիր
մ'Անւոյ ՈՀԸ (= 1222) տարւոյն կանգնուած

Եղբայրկանէն իւանէ աթաքեկի օրով, (անդ,
Պտկ. 2:) Քէսդնէրի նմանագծութեանց աւելի
մերձաւոր տիպար մը կը ներկայացընէ նոյն
գրքէն Պտկ. 4 (անդ. էջ 74), անթուական
արձանագիր մը Անւոյ, հայագիտին իրը ԺԿ
դարէն համարածը: Թ դարու վերջերէն շքեղ
գլխագիր արձանագիր մ'ալ Տաթեւու եկեղեցւոյն տես “Սիսական”, էջ 297:

Բայց չկա՞ն արգեօք արձանագիրներ նաեւ
ուրիշ տառաձեւերով. կամ միայն այս գլխա-
գիր-միջին երկաթագիրն է բացառապէս տիրող
ամէն քանդակուած գրութեանց մէջ, հնագոյն
ժամանակներէն մինչեւ վերջին դարերս: Թէ
կան՝ ստոյգ է, առանց հաշուելու ալ վերջին
դարերուս քանդակուածները բուլութը որ կար-
ծուածէն շատ աւելի բազմաթիւ են, ինչպէս
իւրաքանչիւր ոք կրնայ վկայել իւր ծննդավայրին
նոր ժամանակաց դամբաններն եւն յիշելով:¹
Իսկ հին դարերէն քիչ բան ծանօթ է, եւ այն՝
նուազ վստահելի նմանագծութեամբ: Ո գիտէ
որչափ կարեւոր քանդակներ երեւան պիտի գան
օր մ'երբ հետազոտուին մեր աշխարհի ամէն

¹ Պրիմուլադի երեք խաչքար - կոթող մաքուը բո-
լորգիր արձանագրաւ 1653 թուականաւ նմանահանուած
տես՝ Մեսրովակ եպ. Սմբատեանց, “Գրեղարքունիք”, էջ 621: Առաջին կոթողին գրութիւնն է՝ “թվ. ռ.թ. (= 1653)
շնորհօքն Աստուծոյ ես Ամբր Ասլանս Դաւիթ բէկս., —
երկրորդին՝ “թվ. ռ.թ. (= 1658) կամաւն Աստուծոյ ես Յակոբս
կանգնեցի զխաչս ի բարեխաւսութիւն., — երրորդին՝
“թվ. ռ.թ. (= 1658) կամաւն Աստուծոյ ես Յակոբս

իսորշ բռնած աւերակները։ Առ այժմ՝ վերոյիշեալ նմանագծութեանց կարգէն երկու հատ կը գտնենք բոլորովին որոշ “միջնմերողեան”



Ձեւ 8:

կոչուած տառերու ձեւերով կամ ուղղաձեւ տառերով քանդակուած, նմանահանուած նոյն ոչ - հայագէտ ուղեւորէն։ Եթէ կրնանք վստահիլ իւր գծման՝ ահա նոյն տառերով արձանա-

գրութիւն մը Հնագոյն ժամանակներէն, այսինքն
ՄԼԲ (= 783) թուականին Հին Թալնոյ եկե-
ղեցւոյն արձանագիրն (տես 2եւ 8), ուր կը
յայտնեն Ուխտատուր եւ Տոտիկ թէ աղբեր
ջուր բերին Սարկապանէն։ Արձանագիրս որչափ
կրնայ կարդացուիլ՝ այսպէս է. «ՄԼԲ. թուականու-
թեան Հայոց ես Ուխտայտուր վանականս եւ
Տոտիկ եղբայրիկ իմ բերաք (°) զաղբիւրսնի Սար-
կապնու դաշտէն (°) ի Թալին, թէ յիշխանաց
ոք Խլե յիմ մեղացս [պար]տական եղիցի։» Այս
ընթերցումն հաւանական է, թէ եւ նմանա-
գծողին ներկայացուցած ձեւերէն¹ շատ բան
պէտք է առեղծուլ քան դիւրութեամբ կար-
դալ։ Անշուշա Հ. Պ. Ալիշան իրաւունք ունի
ըսելու թէ «փափաքելի էր ստուգել ումեք ի
մերազնեայցս, կամ լաւ եւս լուսատպել։»

Արդէն արձանագրին Հնութիւնը, տառա-
ձեւերու կարեւորութիւնը եւն պարտք կը դնէ
բանասիրաց վրայ այս՝ ինչպէս նաեւ նոյն տեղոյ
է դարու Ներսեհ կամսարականին արձանա-
գրութիւնքն եւ միւս Հնագոյնները՝ ճշդել լու-
սանկարով։ — Ճիշդ նոյն նկարագրաւ, այլեւ-
այլ գրերու քիչ մ'աւելի այլազան ձեւով,
ծանօթ է՝ դարեր ետքը՝ Երերուաց եկեղեցւոյն
արձանագրութիւնը Կ2ի (= 1038) կամ լաւ
եւս Կ4ի (= 1028) թուականին, նոյնպէս
նմանագծուած², որ է՝ որչափ կրնայ կարդա-

¹ «Նմանագծութիւնն եւ արձանագրութեանս տեղոյց
մասին տեղեկութիւնք տես Հ. Պ. Ալիշան, «Այրարատ», 139։

² «Նոյնպէս տեղեկութիւնք եւ նմանագծութիւնն
տես Ալիշան, «Շիրակ», 171։

ցուիլ, հետեւեալը. “Յանուն Աստուծոյ ի թվականիս Ն2ի¹. [ρ]արէպաշտ թագուիս դուստր Աբասա Սմբատ Շահանշահի կինս եւ Աշոտյամա[յ]րս, որ ազատեցի զերէրվաց թաստակաս յորդէց Յ[ո]րդիս Սմբատ Շահանշահանի հզուրի եւ արքաի արեւշատու[թեան. ով այ]ս գրոյ հակա[ռակ]ի կամ ի մեծաց կամ ի փոքրա[ց.] Յժլ հա[յ]րապէտացն նզովեալ եւ բաժին ըն[դ] Յուղաի աստուածվաճառին Սիմ[ռնի] կահարդին . . . :

Ահա երկու արձանագիրք՝ մին 783 միւսը 1028 թուականին՝ Ճիշդ միեւնոյն տառերով, որ ըստ ամենայն մասանց միջին երկաթագրի յատկանիշներն ունին: Ասկէ ինքնին կը հետեւի որ այս տեսակ երկաթագիր ալ անսովոր չէր քանդակողներու. եւ եթէ ուրիշ արձանագիրք ալ ծանօթ չեն մեղ Ճիշդ այս տառաձեւերով, յանցանքը մերն է, որ այսչափ քիչ տեղեկութիւն ունինք հնագոյն տառերով հայ քանդակներու բուն ձեւերուն վրայ: Ինչպէս վերոյիշեալ բոլոր արձանագիրք, այս երկուքն ալ՝ ի մասնաւորի Երերուացն՝ լի են այլազան ձեւերով ալ, միայն հոս քիչ մ'աւելի միտութիւն կը

¹ Այս անշեն թուականը կարծենք կասկածելի է: Արձանագրին մէջ որոշ են և ի թուականները, իսկ ան ընթերցուածին տեղը քանդակուած տառն սա ձեւով է չ, որ աւելի կը համաձայնի աչ, տառաձեւին եւ անշուշտ սիս էր քանդակողին դիտածը. չենք կարծեր որ հոս նոտրաձեւ ան քանդակել ուզուած ըլլայ: Ուստի արձանագրութիւնը տառն տարի աւելի հին է կամ 1028ին քանդակուած:

տեսնենք բոլորգրի ձեւերու։ Օրինակի համար
 «Պ», տառը Երերուաց քանդակին մէջ սա
 ձեւերով է, Ա, կամ այ, վերջինս աւելի որոշ
 բոլորգրիր։ «Ը» տառը միշտ այս կերպարանօք
 կը ներկայանայ Զ. նոյն ձեւին վերի սիւնակին
 փոքր վայրահակ գծիկով մը ճոխացած «Ղ»
 տառին տեղը կը բռնէ. «Յ» իւր վերի
 բոլորաձեւին վրայ օղակ մ'աւելի առած՝ ԿՌԱՅ
 «Ց» տառը։ «Փ», եւ «Ծ» քանդակողը միեւ-
 նոյն ձեւով հանած է, երկուքն ալ «Ծ» կո-
 փելով, թերեւս վրիսմամբ։ «Ր» իւր սովորա-
 կան ձեւէն զատ՝ անդամ մը չորեքկուսի գլխով
 կ'երեւայ, որուն փոխարէն «Փ» տառը «Ք» տառի
 ձեւն առած է՝ վրան օղակիկով որ բոլորովին
 անսովոր բան մըն է։ Մ, Ա, Ո յաճախ միւս
 գրերէն կիսով չափ մանր են եւ վերը կեցած,
 եւ ուրիշ նման այլաձեւութիւնք։ Ասոնք՝ որ
 լուսանկարով ճշգելու կարօտ են, յայտնապէս
 ծնունդ չեն Երերուաց արձանագրութեան կոփ-
 չին քմացը. վասն զի մէկ երկու բան կայ նաև
 երեք դար հնագոյն թալնայ արձանագրին մէջ։

Հկարծուի որ ասոնք միակ են կամ զար-
 տուղութիւն են, եւ թէ չկան ուրիշ տառերով
 արձանագիրք ալ։ Զարմանալի յոռի գիր մըն է՝
 երկաթագրի եւ շատրւի անդամ ձեւերով խառն՝
 արձանագրութիւն մը ՈԿԻ (— 1215) թուա-
 կանին, հրատարակուած Պլոսէ գիտնականէն
 ուրիշ տեղ մը¹։ Վւելի զարմանալի է ուրիշ

¹ Brosset-Bartholomaei, Inscriptions et

Հայ - ասորի արձանագրութիւն մը, զոր Հայա-
գէտն ն. Մառ հրատարակեց¹, Հայոց աշխարհ-
քէն շատ հեռու՝ Պիշպէքի գերեզմանատան



ՁԻ 9:

Antiquités եւն ի Mélanges Asiatiques, II, 1852—1856, p.
90ff. Ամանահանութիւն անդ' Pl. I, 3:

¹ Н. Марръ, Надгробный камень изъ Семирѣчія,
ի գիրи Записокъ восточн. отдѣл. имп. русск. археол. общ.
VIII, 344—349.

մէջ գտնուած՝ ՚Ն. ՚Ն. ղանտուսովի¹ 1892ին
պեղմամբ։ Ընդարձակ խօսած է այս 1323ին
քանդակուած տապանաքարին վրայ հայագէտը,
որուն գրութիւնը հայերէն ալ թարգմանուած
ծանօթ է ընթերցողաց, ուստի աւելորդ կը հա-
մարինք այն գիտողութիւնքն հոս երկրորդել¹։
Բայց շատ կողմանէ նշանաւոր ըլլալով արձա-
նագիրս՝ հոս կը դնենք անոր նմանահանութիւնն
ըստ հրատարակութեան հայագիտին. (Պատկ. 9 :)
՚Նախ աչքի կը զարնէ տապանաքարիս հայերէն
գիրը, խառնուրդ երկաթագրի եւ բուլուններ,
վերջինս աւելի տիրող ըլլալով. կամ՝ աւելի
ճշդիւ խօսելով՝ զուտ Անցան բուլուններ է։ Ա-
ռանձնայատուկ է անոր “Ա” տառին երեքգծիկ
ձեւը, զոր ցայսօր ալ կը գործածենք մեր առ-
տնին գրութեանց կամ նորագոյն շղագրի մէջ։
Իրաւամբք կը գրէ ասոր մասին հայագէտը.
“Ամենից հետաքրքրականն է “Ա” տառի գծա-
գրութիւնը. որն՝ իմ կարծիքով՝ պարզում է
Հայոց բոլորգիր եռաստեղ՝ “ա”-ի ծագումը։
Աերջինս սկիզբն է առնում ոչ թէ երկաթագրի
այն տեսակից, որ սովորական եւ աւելի տարա-
ծուած է, այլ այն՝ որը նկարագրել եմ իմ աշ-
խատութեանս մէջ՝ “Նոր նիւթք հայկական
վերտառութեան” (Էջ 100). այս պատահում
է՝ որքան ինձ յայտնի է, հնագոյն ձեռագիր-
դերում, իսկ յետին ժամանակների ձեռագիր-

¹ “Մի տապանաքար Եօթնգետից (Աւմիրեչիէ)
հայերէն-ասորերէն արձանագրութեամբ., թրգմ. ի “Հան-
դէս.” 1895, թ. 2, էջ 33-36 :

ներում անհետանում է: Ահա այդ տեսակը Ա-
եթէ գրենք այս տառը, առանց միացընելու բո-
լորակի ներսի մասը աջ կողման ուղղահայեցի
հետ, կը ստանանք “ա՞ի զարգացման այն
միջնորդ աստիճանը, որով երկաթագրի յիշած
տեսակը հետզետէ մօտեցել է բոլորդիր
“ա՞ին...: Ակներեւ այսպիսի գրութիւն, որ
բանալի է բոլորդիր “ա՞ի պատմութեան, բե-
րուած է Եօթնգիրք՝ Հայաստանից: Կարելի է
ենթադրել որ բերուած է նախ քան ԺԳ—ԺԴ
գար, որովհետեւ այս դարերի արձանագրու-
թեանց մէջ մի այսպիսի բան ինձ յայտնի չէ,
գոնէ Այրարատի նշանաւոր մասում (Երեւանի
նահանգ), ամբողջ Շիրակում (Երեւանի նա-
հանգ եւ Կարսի շրջան) եւ Չորավիորում (Բոր-
չալուի գաւառ): Բայց կարող է եւ այսպէս
լինել, որ այդ հետաքրքրական ձեւը ծագումն
է առել մի որեւէ գաւառում եւ միայն յետոյ
է ընդհանրութիւն գտել: Այս գէպքում, եթէ
հետախուզուին հնագրական տեսակէտից ար-
ձանագրութիւններ Հայոց աշխարհի զանազան
անկիւններում, միանգամայն կը պարզուի թէ
Հայոց ո՞ր գաւառն է մշակել գրութեան այս-
պիսի մի պարզ ձեւ, եւ թէ ի՞նչ ծագում ունի
Եօթնգետի հայ գաղութը, որի գոյութիւնը
հնում՝ անժխտելի է, մանաւանդ այժմ երբ
Պիշպէքի գերեզմանատան երեւան է եկել
հայերէն արձանագրութիւն՝ եւն եւն: —
Ընթերցման կողմանէ որեւէ դժուարութիւն չի
յարուցաններ արձանագիրը: Խաչին թեւերուն

մէջտեղ գրուած է “Քրիստոս Յիսուս Տէր Աս-
տուած.” Խաչին չօրս կողմը՝ “ի թվ. Հայոց
ԷՃՃԲ (= 1323) գրեցաւ յիշատակարան.”
Խաչին տակը “Տէր Յովան Հայոց Եպիսկոպոս”:
Նշնը կը բացատրէ ասորերէնը, որ՝ փոխադրե-
լով յակորիտեան գրերու, հետեւեալն է.
Խաչի լեռապատճեան այսինքն՝ “Այս է
տապան Յովիչաննու Հայոց Եպիսկոպոսի: —
Ուրիշ տեղեկութիւնք կրնան տեսնուիլ Հայա-
դէտին վերսիշեալ գրուածքին մէջ:

Կը փակենք հոս Արձանագրութեանցո
մասը, որ թերեւս Ակնարկիս ծրագրէն ու նպա-
տակէն աւելի երկարեցաւ, կրկնելով որ նաեւ
այս նկատմամբ հետազոտութեանց տակաւին
սկիզբն ենք, առաջին եւ անհրաժեշտ պայմանն
ըլլալով՝ նախ ճշգրիտ լուսանկարով հաւաքել
ու հրատարակել գոնէ հնագոյնները. որչափ
լիակատար՝ այնչափ աւելի նպաստամատոյց
գիտնական հետազոտութեան: Պէտք չէ զանց
առնել նաեւ ուրիշ նիւթոց՝ ի մասնաւորի մե-
տաղաց վրայի արձանագիրքն, որոնցմէ չքնաղ
քանդակածք ալ կան հասած հանդերձ արձա-
նագրութեամբք. այսպէս Ակեւոայ գեղեցկա-
քանդակ Սրբարանն¹, բայց միանգամայն վեր-

¹ Հմմատ. ասոր մասին A. Carrière, Inscriptions d'un Reliquaire arménien de la collection Basilewski, publiées et traduites, ի Mélanges Orientaux, p. 169–213; Արեւելագիտական Համաժողովին ի Լայտեն 1883: “Եղն
նիւթոց մասին հանդերձ նկարաւ լցոս տեսած է Աստուա-
ծատոյ Փազանց գրութիւնն ի Յիշատակագիրս արդունի
ջեմարանի նոյն քաղաքին խորագրով” Reliquario Armeno

ստուգելով այն գիւտերը, որոնք թերեւս ամէն
կասկածէ եւ տարակուսէ ազատ չեն¹: Այս
կարգէ են նաև Դրամներու գիրը, որոնց մասին

già esistente nel Convento del Bosco presso Alessandria in Piemonte nel 1883. Յատուկ գրուագ մալհանդերձ յաջող նմանահանութեամբ տես Ալիշան, “Սիսուան”, էջ 107-112: - Յետին գարերէն յիշենք չքեղ արծաթի կազմ մը քանդակներով եւ արձանագրութեամբ Մալիսաս Մ. Կարապետի 1671ին ի Կեսարիա (տես “Ցուցակ”, էջ 869-870), ուր լուսատիպ նկարը կրնայ տեսնութել անդ, Տիսա, Ե, 4. Նոյն կարգի եւ նոյն տեղույ ու ժամանակի ուրիշ մէկ գործքը Շահմիր Մ. Յակոբէն տես “Բազմավիճակ”, 1895, էջ 77-78 հանդերձ լուսանկար - նմանահանութեամբ: - Իրբեւ օրինակ յիշատակագրութեանց երկաթի դրանց եկեղեցեաց հմմտ. ի միջի այլոց՝ Տ. Վ. Պալեան, “Սուրբ Երկիր”, Ա, 155-158, եւ նման ուրիշ շատ արձանագիր:

միակ եւ լիակատար երկասիրութիւնն Հ. ԿԴ.
Ահպիլեանի, յիշեցինք վերը:

8.

Արնայինք հոս կնքել մեր Ակնարկը, քանի
որ Ուսուցչապետին բոլոր հարցմանց մասին խօ-
սեցանք եւ ասով Հնագրութեան ամէնէն կա-
րեւոր խնդիրները մի առ մի պարզեցինք, որչափ
մեր ծանօթութիւնք կը ներէին եւ որչափ որ
Ակնարկիս նպատակը թոյլ կու տար: Կը մնայ
այժմ միայն խօսիլ Ուսուցչապետին վերջին
հարցման մասին, այն թէ “Կիտադրութեան
ի՞նչ նշաններ կը գործածուին ամէնէն աւելի
հին ձեռագրաց մէջ:” Յընթացս գրութեան՝
երբ հին ձեռագրաց գրչութեան վրայ կը խօ-
սէինք, առիթ ունեցանք այս նկատմամբ ալ
կարեւոր կէտերը յիշել: Տեսանք օրինակի հա-
մար որ Զ—Ե գարերու հայատառ յունարէն
պապիրոսը կիտադրութեան միակ նշան մը կը
գործածէ, այսինքն կրկնակէտ (:), որ տեղ տեղ
եւրոպական զարմացական նշանի կերպարանք
առած է (!): Երկաթագրերուն մէջ՝ որչափ որ
գիտած ենք, տիրողն է կէտ մը (.) գրին կամ
տողին վերը գրուած սովորաբար: Բայց ասկէ չի
հետեւիր որ միւս նշաններէն ալ մէկ քանին չեն
գործածուիր: Էականները կը տեսնենք արդէն
հնագոյն ձեռագրաց մէջ ալ. թէեւ ցանցառ
գործածուած ըլլան մէկին՝ աւելի յաճախ միւսին

մը կամ նաեւ անոր պատուանդանը Հ (— 621) թուականի
արձանագրութեամբ, եթէ սաոյդ՝ ուր այժմ:

մէջ: Եջմիածնի բազմաթիւ ձեռագիրներէն միակ ճշգրտապատկեր մ'ունինք մեր առջեւը, այն զոր վերն ալ դրինք վերսոյիշեալ ուսուցչապետ Ստչիգովսկիի գործքէն: Արդ 989ին գրուած Եջմիածնի այս համբաւաւոր Աւետարանն արդէն՝ բաց ի քիչ մը յառաջ յիշուած միակ կէտէն (.) կը գործածէ նաեւ կրկնակէտ կամ վերջակէտ (:), տառաբաժանման նշան՝ շեղ գծիկ մը (/), եւ ապատիւ „ կամ համառօտման նշան (—): Այս ամենը մեր առջեւ եղած քանի մը տողին մէջ:

Մեր արդի կիտագրութեան նշաններուն էականներն ըստ այսմ շատ հին են, գոնէ ամենահին ձեռագրաց մէջ ալ կ'երեւան: Սակայն պէսպիսութիւնք չեն պակսիր: Առնունք օրինակի համար մեր “8ուցակի” Տախտակ Ա, 1—6 նմանահանեալ կտորներն երկաթագրերու: Գլխագիր եւ փոքր երկաթագրի մէջ (Ա, 1—2, 5) կը տեսնենք՝ բաց ի կէտէն (եւ վերջակէտէն ալ, որ կայ նաեւ երկաթագրերու մէջ)` գործածուած նաեւ ստորակէտ (,), տողէն շատ վար Ա, 1 օրինակին մէջ, գրեթէ նոյնպէս Ա, 5 կտորին մէջ: Ա, 3 միջինմեսրուպեան կրկնակէտ (:): կը գործածէ՝ նոյնն ոչ թէ տողին մէջ տեղ, այլ տողին վերը դնելով. բաց ի պատիւ նշանէն նաեւ այն երկար նշանը (՝), զոր մենք այժմ իրեւ զարմացական նշան կը գործածենք, իսկ հինք՝ գոնէ ոմանք՝ երբեմն զեղծելու չափ կը յաճախեն զրեթէ ամէն բառավերջքի վրայ գծելով. (որուն տեղ կը բռնէ յաճախ նաեւ

շեշտը, տես Տիստ. թ., 8 եւ այլուր յաճախ): Ամէնէն գեղեցիկ օրինակն է այս մասին՝ խորագիրը միջին, իսկ մարմինը գլխագիր՝ աւետարանն հաւուց թառի 1214 թուին. (Էջ մը գունատիպ “Այրարատ”, 356—357) նոյնպէս կրկնակէտ վերը եւ զարմացական (‘) նշանն բառերու վրայ, ստորանիշ մը՝ զատելու մասնիկները (’եւ, ’զվարդապետն՝ Եղիայ եւն): Նշանաւոր է աւարտանիշս՝ ԱՒՆՐԵՐԵՆ ԸԱՄ ՅՈՎԵԼՄԱՌԻ: . . . : ըստ ասորականաց: Կից և, 4 գեղեցիկ միջինմեսորու պեան կտորը (արդէն բոլորգիր խրատագրերով ՈԿԳ = 1214 թուականին) աւելի յաճախ կը գործածէ “պատիւն” համառօտութեան նշանը (‘ամենասբ’, ‘թողութիւն եւն), կիտագրութեաննշաններէն՝ կէտ, ստորակէտ եւ վերջակէտ, վերջինս արդէն տողին մէջտեղ՝ ինչպէս ցայսօր: Բայց դիտելու է նոյն գրքին բոլորգիր խորագիրը. Հոն արդէն կան բոլորգիր ձեռագրաց մէջ յաճախ գործածած նշանքն, ի մասնաւորի այն համախոնումն կէտերու եւ գծիկներու (… կամ … — կամ …, կամ … եւն եւն) որոնց նպատակն է խօրագիր-խրատագիրները գրքին բուն մարմնէն բաժնել. (Հմմտ. Տիստ. թ., 15 եւն). յաճախ ասոնք կարմրագիծ կ'ըլլան:

Վերջապէս երկար կ'ըլլար՝ եթէ ուղենիք այն բազմաթիւ ձեռագրաց՝ զորոնք յընթացս Ակնարկիս առիթ ունեցանք յիշելու, կիտագրութեան կերպը մի առ մի նշանակել հոս, որ բաց աստի պարզ կրկնութիւն մը կ'ըլլար: Յիշենք միայն քանի մը հատն: Հոռոմոսի վանաց ՈՒ.

(= 1181) թուականաւ Աւետարանը (‘Շիրակ’, 27) կատարեալ կանոնաւորապէս կը գործածէ կէտ, ստոր եւ վերջակէտ։ Պատիւ կամ հօրիզոնական գծիկ մը կը զատէ թուականը (‘ԻԹՈՒ-ԻՄՀԱՅՈԾ. ՌԼ Ի ՄԻԵՋԵՐԱՅՆՈ-ԶԱԿ, Եւն.՝) եւ յիշատակարանը կ’աւարտի սապէս՝ ...ԵՒ-ՊՈՎՈՐՄԵԱԾԻԱՄՌԵՆԾՈՒՆԻ.՝ Շ ԱՄՐԵՆ : ՌՌՌ, Նշաններ՝ որ ուրիշ ձեռագրաց մէջ ալ կը տեսնուին։ Հնագոյն բոլորգիր ձեռագիրն Կողովայ 999 թուականէն (‘ԱՅՐԱՐԱՄ’, 498) տրոհութեան համար գրեթէ Գրայն Էւա կը գործածէ, առանց ստորի եւ վերջակէտի՛ որչափ մեր առջեւ եղած էջ մը նմանահանութենէն կրնայ հետեւցուիլ բովանդակ գրքին նկատմամբ։ Բայց իբրեւ աւարտանշան հոս ալ կայ (յիշատակարանին ծայրը) կրկնակէտ եւ գծիկ միացած (։ ։), եւ նաեւ թուականը զանազանելու համար, այսպէս՝ գրեցաւ գիրքս ի. ՞ս։ Եւ ութ թուականութեանս, Եւն։ Ընդ հակառակն նոյն ձեռագրին՝ Սարգսի Վ. Սեւանցւոյ յիշատակարանը 1041ին տրոհութեան իբրեւ գլխաւոր նշան՝ ամէն տեղ կրկնակէտ կը գործածէ, թէեւ գրչին անծանօթ չէ ստորակէտն ալ, (զոր միայն երեք անգամ գործածուած կը գտնենք մէկ էջի մէջ, իսկ կրկնակէտ 13 անգամ։) Աչքի կը զարնէ հոս ստորակէտի պէս բուն գծիկ մը տառին ներքեւ։ Երեք անգամ կը գտնենք նոյնը, երկու տեղ ստացական և տառին ներքեւ (‘. . թուականս., Եւ ախորժակաց. . ո.’) անգամ մ’ալ կարծես բարգութիւն մ’որոշելու

Համար («ապագայիցդն») Տեղ մը վերջապէս
ենթամնայի պէս նշան մը՝ ճիշդ բառա-
վերջքին, բայց այնպիսի տեղ մ'ուր ըստ
ինքեան պէտք չկար, այսպէս «... անայցե-
լու ~ թափառեալ» (ուր տողը կը լմնայ «ան-
այցելու», բառով): Թուականը հոս ալ զա-
տուած է միւսներէն կրկնակէտով, (: նդ:) թուականները զատելու կը գործածուի՞ բաց ի
կրկնակէտէն եւ կէտէն թուականին սկիզբն ու-
վերջը՝ յաճախ գծիկ մը (—) թուականին վրայ
թէ արձանագրութեանց եւ թէ ձեռագրաց մէջ:
Վերջնոյս գեղեցիկ օրինակ մըն է գահնամակն
Ընցման երկաթագրով ԺԿ դարու (տես «Այ-
րարատ», 430—431), որ ասկէ զատ միայն
կրկնակէտ կը գործածէ տրոհութեան նշան:
Հեթմոյ համար 1193ին գրուած ձեռագիրը,
զոր վերը յիշեցինք, սովորաբար մէկ կէտ կը
նշանակէ, բայց նաեւ ինքնուրոյն ձեւով (Դ),
դարձեալ պատիւ (—) եւ համառօտման միւս
նշանն (Շ), որ շատ սովորական կը գառնայ
յետոյ ձեռագրաց մէջ: Օշնի համար գրուածը
1175 թուականէն յառաջ նոյնպէս սովորաբար
մէկ կէտ, բայց նաեւ պատիւ եւ կրկնակէտ-
գծիկ (: —) իբրեւ աւարտանշան: Սկեւուայ
միջինմեսրոպեան աւետարանը 1192ին (տես
«Սիսուան», 83) նոյնպէս կէտ, ստորակէտ եր-
կու ձեւովն ալ (ց եւ Դ), պատիւ եւ համառօ-
տմանիշ (Շ), օրինակի համար՝ «ՅԵՄԱՌՈՒ-
ՊԻՑ, Ե ՀԵՅՐԵՊԱՄՊՈՒԹԵԱՆ» եւն: Ճիշդ

Նոյնպէս ՚Ն. Լամբրոնացւոյ իսկագիրներուն մէջ ալ, այսպէս Պարապմանց գրոց յիշատակարանը ՈՒԴ (= 1175) թուականաւ. (« Սիսուան », 87.) ուր ասոնցմէ զատ կը տեսնենք արդէն նաեւ է նախդիրը բաժնող մակակէտը (՚ի), ինչպէս սովորական է ցայսօր ալ շատ մը տպագրութեանց մէջ: Հոս ալ կը տեսնենք նոյնը գործածուած նաեւ ՚եւ, շաղկապին համար. (՚եւ:)

Ծեշտն՝ ինչպէս ըսինք քիչ մը յառաջ՝ կայ արդէն այս հին ժամանակներէն ալ գործածուած. երբեմն չափաղանց ալ. (հմմտ. Կցորդաց գիրքը 1325ին գունդստապլի համար գծուած, « Սիսուան », 341:) Մեր արդի Բութը (Շ) չտեսանք վերոյիշեալ բոլոր ձեռագրաց մէջ, գոնէ անոնց ճշգրտապատկերով կտորներուն մէջ զոր առջեւնիս ունինք. (զատ է ՚՚՚ խրատագրաց նշանը:) Մեր գործածած Բութը կը գտնենք օրինակ մը բերելու համար՝ Ակներ գրուած Մաշտոցին մէջ 1336ին (« Սիսուան », 155.) նոյնպէս ի Մանրուսմունս Գայլու վանաց 1325ին. (անդ, 201.), յԱւետարանին Դրազարկի 22 (= 1331) տարիէն (անդ, 235) եւն եւն: Բայց ասիկայ ըսել չէ որ ԺԴ դարէն յառաջ չի կրնար նոյնը գտնուիլ, այլ միայն մեր աչքին չհանդիպեցաւ: Բաց աստի տեղ տեղ կէտը եւ բութը իրարու խառնակելու չափ՝ նման ձեւով գծուած կը տեսնուին: — Եւելի աչքի կը զարնէ մեր արդի ենթամնայի կամ տողագարձի նշանին չգործածուիլը: Ալիշանի չորս համարութիւնին ալ յատկապէս այս նպատակաւ

աչքէ անցընելով եւ հարիւրաւոր ճշգրտապատկերներ պրապտելով մինչեւ ԺԴ դար եւ ոչ մէկ ձեռագիր գտանք որ գործածէ նոյնը։ Ամէնքը բառերը տողավերջքին կը բաժնեն ըստ կամ առանց կանոնի եւ առանց յատուկ նշանի։ ԺԴ դարէն հատ մը միայն գտանք՝ ձեռագիր Պատարագ ամեկնչին Լամբրոնացւոյ 1332ին գրուած կուքոյ վանքը (տես “Սիսական”, 487) որ կը գործածէր նոյնը՝ տողավերջին տակը նշանակելով արդի տպագրութեան ալ կիսաղեղ ձեռով (○)։ ԺԵ դարէն երկու հատ կայ նշանակուած, նախ Աւետարան մը Մաղարդավանաց Պէջ (— 1427) թուականին, ուր փոքր գծիկ (-) մ'եղած է՝ դարձեալ տողին ներքեւ. (“Սիսական”, 522.) Եւ երկրորդ Մաշտոց մ'եղիւ վարդու ՔԺԳ (— 1464), այս անգամ տողին բարձրութեամբ՝ բայց նոյնպէս փոքր ու բարակ գծիկ մը. (“Այրարատ”, 198.) Վերջին ժամանակներէն քանի մ'ուրիշ ձեռագրաց մէջ ալ կը տեսնուի, այսպէս Պատմագրաց ձեռագիրն Շոռովթու 1664ին. (“Սիսական”, 354.) Միւս ամենքը՝ ըլլայ երկաթագիր, ըլլայ բոլոր կամ նոտր՝ առանց տողագարձի նշանի կը զբեն։ — Զարմանք է նոյնպէս որ մեր արդի հարցական նշանին (○) չհանդիպեցանք յիշեալ բաղմաթիւ ճշգրտապատկերներուն մէջ, այս անգամ նաև ԺԴ եւ ԺԵ դարերուն։ Անշուշտ ըսել չե ասիկայ թէ անծանօթ էր նոյն նշանը. սակայն կ'երեւայ թէ աւելի նորագոյն է ծագմամբ քան միւսները։ — Հանդիպած չենք ամենեւին >

եւ լու տրոհութեան նշաններուն, եւ չենք կարծեր որ Հայոցմէ գործածուած ըլլան ասոնք։¹

Այսափ պէսպիսութեան մէջ՝ որոշ է կէտ մը: Բոլոր երկաթագիր ձեռագիրք (գլխագիր, միջին եւ նաեւ անցման երկաթագիրք) պարզ կիտաղրութիւն ունին, սովորականը՝ կէտ, մասամբ ստոր եւ վերջակէտ. աւելի ցանցառ ուրիշ նշաններ, այսպէս երկարն եւ աւարտանիշերը: Հնագոյն բոլորգիրն ալ 999ին նոյնպէս պարզ է տակաւին: Միւս բոլորգիրք երթալով տրոհութեան նշանները կը յաճախին: Ուերջին ժամանակներն արդէն մեծ խումբ մը յառաջ եկած է՝ ամէն կարգի առողանութեան նշաններու, որոնցմէ մեծ մաս մ'ալ անցած էր տպագրութեան, բայց այժմ անհետ եղած:² Անշուշտ մեր Քերականք կամ Քերականի Մեկնիչք եւ գրչութեան Խրատուց, ³ Հեղինակը,

¹ Աւսուցապետին յատուկ մէկ հարցումն ալ էր թէ այս (մեզ Հայոցս օտար) նշանները կը գործածուի՞ն հնագոյն հայ ձեռագրաց մէջ:

² Այլեւայլ նշաններ տես նաեւ ի նմանահանութիւններ մը “Յուցակոյ գրոց, Տիատ. Բ, 8—20: Այսպէս օօ նշանն աւոյ երկրարբառի վրայ, ուր նոյնը պիտի հնշուի ըստ նոր արտաքերութեան, իսկ կամ Դ նշանն (թաւ), ուր նոյնը իւր աւոյ հնշումը պիտի պահէ. նոյնպէս աւոյ երկրարբառի հնշման փոփոխութեան համար: Շատիկոյ վանաց Մաշտոցն 1674ին (“Սիսական”, 158) կը գործածէ նաեւ սղման (ա) նշանը նախդրի վրայ, այսպէս “ըզմաշտոց”: Թողունք յիշել ուրիշները:

³ Այս կարգի գրութեանց կամ “Քերականականաց,, ցուցակ մը” մը Մատենադարանի ձեռագիրներէն՝ տես “Յուցակոյ, էջ ԾԳ—ԾԵ, եւ ‘Նիւթոց ընդհանուր Ցանկին մէջ իւրաքանչիւր հեղինակին գործքերը”:

քիչ նպաստամատոյց եղած չեն կիտադրութեան
կանոնաւորուելուն եւ նշաններու զարգանալուն:
Ամէն այս կարգի գրութեանց մէջ յատուկ
գլուխներ կան “վասն Վերծանութեան”, “վասն
Ոլորակի”, “վասն Կէտի”, եւն եւն: Միակ օրինակ
մը բերելու համար՝ Եսայի Նշեցի լաւ
վերծանութեան համար կ’ըսէ,¹ թէ այս լինի
ըստ տասն արուեստի առոգանութեանցն, որպէս
եւ եղեալ է ըստ զանազան որակացն ձեւացու-
ցանել զընթերցողութիւնն. շեշտ ([‘]), բութ ([‘]).
պարզկ ([‘]). երկար ([‘]). սուղ ([‘]). թաւ ([↗]).
սոսկ ([↗]). ապաթարց ([‘]). ենթամնայ (-).
ստորատ (,): Իսկ ըստ տրոհութեան որ է ըստ
որոշողութեան՝ որ զատէ եւ ընտրէ զբան ի բանէ
եւ զբան ի տանէ, եւ ոչ ընդ միմեանս խառնե-
լով յընթեռնուլն զայլեւայլ խորհուրդն, եւն:
Վերջին խօսքը բառաբաժանման կարգաւորու-
թեան մասին է, որ երկրորդ մեծ տարբերութիւնն
է երկաթագիր եւ բոլորգիր եւ Կոտր ձեռա-
գրաց մէջ:

Ծանօթ է որ բոլոր երկաթագիր (թէ
գլխագիր, թէ միջին եւ թէ նաեւ Անցման-
երկաթագիր, բայց ոչ՝ Անցման բոլորգիր) տա-
ռերով գրուած դրչագրերը բառաբաժանում
չեն ճանչնար, թէ եւ համարոց բաժանում կը
ցուցընեն: Այսինքն ամէն այս կարգի ձեռագրաց
մէջ գրքի մը մեծ կամ փոքր հատածներն իրար-
մէ կը բաժնուին՝ սովորաբար նոր հատածը նոր
տողով սկսելով. բայց նոյն հատածին մէջ բա-

1 Հ. Տ. Թ., թ. 336, թղ. 25ա մեր Պատմնադարանի:

ուերն իրարմէ անջատ անջատ չեն գրուիր, այլ
կից ու շարունակեալ, ինչպէս մեր յընթացս
Ակնարկիս բերած այլեւայլ օրինակներէն ու
կտորներէն ալ կը տեսնուի: Ասոնց գրիչք կէտի
մ'աւելի մտադրութիւն կ'ընեն. տողերու սկիզբն
ու աւարտն վերէն վար միաչափ ըլլալու խնամ
կը տանին, եթէ պէտք ըլլայ եւ երկար բառի
մը կէսը յաջորդ տողին անցընել ուզուի, նաեւ
քիչ կամ շատ դատարկ տեղ թողլով եւ գիր
մը միայն ճիշդ տողավերջին պահելով:¹ Տողա-
դարձն առանց որեւէ կանոնի է. բառի մը վեր-
ջին միակ գիրն անգամ կրնայ երկրորդ տողին
անցնիլ: Բառերու այսպէս իրարու կից գրուիլն
է որ՝ մանաւանդ միջնոյն մէջ՝ այնչափ կը
դժուարացընէ այն տառերով մատեաններու
ընթերցումը: Քնական էր որ ասոր դարման տա-
րուէր՝ բառերն անջատ գրելով եւ տողադարձը
կանոնաւորելով, ինչպէս նաեւ տրոհութեան
ոչ նուազ նշանները յաճախելով: Թէ ճիշդ երբ
սկսուած է բառանջատ գրչութիւնը, դժուար է
այժմ որոշել: Եւ մեր կարծեօք բառաբաժան-
ման սկզբնաւորութիւնն իբրեւ առանձինն երեւ-
ոյթ պէտք չկայ փնտուել, այլ իբրեւ յարակից
պարագայ զարգացման եւ տարածման գիւրագիծ
գրչութեան բոլորգրին եւ յետոյ նոտրին: “Նոյն

¹ Տես օրինակի Համար “Յուցակո”, Տիստ. Ա. 1. 5.
եւ այլուր. այսպէս անդ՝ էջ 263—265 կրկնագիր Ագաթան-
գելոսի Հասուածոց ճիշդ նմանութեամբ տպուածները:
Տիստ. Գր այս կէտն որոշ չի ցուցըներ: Հմմատ. նաեւ այլ-
եւայլ ճշգրտապատկերներ Ալիշանի յիշեալ դործոց մէջ:

իսկ մեր արդի ծանօթութիւնք կը ներեն գրեթէ ապահով համարելու որ բառանջատ գրչութիւնը կապուած է անձուկ կերպով բոլորգրին հետ։ Պարզ խորհրդածութիւն մ'այս աղերսը յերեւան կը հանէ։ Յաճախ կրկնեցինք եւ օրինակներով ապացուցինք՝ որ մեզի հասած ամէն երկաթագիր ձեռագիրք (սկսելով թղարէն) կը հասնին մինչեւ ժԴ դար, մէկ երկու անհատք աւելի ուշ ալ։ Արդ՝ որչափ մեզի ծանօթ է՝ այս ամէն երկաթագիրք նաեւ ժԴ դարէն եւ աւելի ուշ եղողները առանց բացառութեան չեն հանչնար բարեկարգութեան։ օրինակի համար թ. 280 մեր Մատենադարանի ՈԿԳ (= 1214) տարւոյ. նոյն թուին Հաւուց թառ գրուած Աւետարանն, զոր քիչ մը վերն ալ յիշեցինք, եւն եւն։ Ընդ հակառակն ամէն բարեկարգութեան՝ նոյնպէս գրեթէ առանց բացառութեան՝ բարեկարգութեամբ են նոյն ժԴ դարէն շատ յառաջ ալ։ Արդէն ծանօթ հնագոյն բոլորգիրն (յամէ 999), զոր յաճախ յիշեցինք, բառերը զատ զատ կը գրէ. եւս առաւել ձեռագիրքն ժԱ եւ ժԲ դարերու՝ որոնք այնչափ յաճախութեամբ կը գտնուին, որ աւելորդ է օրինակներ յառաջ բերել։ Ամէնէն լաւ կը տեսնուի մեր ըսածն՝ երբ գէմ առ գէմ համեմատենք երկաթագիր եւ բոլորգիր օրինակներն՝ որ իրարու ժամանակակից են։ Շատերուն մէջէն ահա օրինակ մը, որուն ճշդութիւնն ամէն բանասէր կրնայ դիւրաւ քննել, երկու ձեռագրաց ճշգրտապատկերքն ալ դիմացէ դիմաց հրատա-

բակուած ըլլալով. (“Ախուան”, էջ 82 և 83). մին Անշման բոլորի ձեռագիր մը՝ գրուած Օշնի համար (իրր Նախ քան 1175) եւ բառանջատ, միւսը Միջնաբարեպետ Աւետարան Սկեւուայ ՈԽԱ (— 1193) թուին՝ երկաթագրերու մասին ճիշդ մեր տուած Նկարագրաւն եւ առանց բառաբաժանման։ Անշուշտնաեւ բոլորգրերու մէջ բառանջատութիւնը միշտ միեւնոյն չափով ու աստիճանաւ չէ, ոմանց քով աւելի քիչ զարգացած (այսպէս 999ին բոլորգիրն եւն), ուրիշ ներուն քով բոլորովին կատարելագործուած՝ ոչինչ տարբերութեամբ մեր արդի տպագրութենէն։ Զարմանալի պարագայ մըն ալ է՝ որ բոլորգրերու բառանջատութեան աստիճանքն որոշ շրջաններու հետ կապուած մտածելն անտեղի կ'երեւայ. այլ աւելի իւրաքանչիւր գրչին քմաց ծնունդն եղած կը թուի։ Շատ դիւրին է մեր այս կարծեաց ի նպաստ օրինակներ յառաջ բերել. այնչափ շատ են անոնք։ Ահա Լամբրունացւոյ իսկագիր գրչութիւնն Պարապմանց գրոց ՈՒԴ. (— 1175) թուին մաքուր բոլորգիր եւ՝ թէեւ էապէս բառանջատ՝ կիսով ալ բառակից գրչութեամբ (‘Ախուան’, 87.) ճիշդ նոյն Նկարագրաւ՝ կիսով բառանջատ եւ կիսով ոչ իւր իսկագիր յիշատակարանն Եփրեմայ Մեկնութեան աւետարանաց ՈՒԴ. (— 1195) թուին. բայց լիակատար բառանջատ է իւր ուրիշ մէկ իսկագիր յիշատակարանն (շղագրածեւտառերով) իրը 1197ին (‘Ախուան’, 92.) աւելի՝ եւս իւր աշակերտին Սամուէլի օրի-

նակած Սաղմոսամեկնիչն Լամբրոնացւոյ գեղեցիկ ու կանոնաւոր բոլորգրով եւ լիովին բառանջատ ՈԼԹ (== 1190) թուականէն։ Կամ՝ ուրիշ օրինակ մ'ալ բերելու համար՝ ահա Խոհքիոսի Մեկնութիւնն Յոբայ գրուած ի Բարձրդղեկի ԶԽԸ (== 1299) թուին տկար աստիճանաւ բառանջատութեան, («Սիսուան», 149.) եւ ահա գեղեցկագիծ աւետարանն Յովհաննու Արքայեղբօր 1263ին լիովին բառանջատ. («Սիսուան», 291, 298.) — Այս երեւութին մասամբ այն մեկնութիւնը կրնայ տրուիլ, որ բառանջատութեան շատ մտադիր չեղող գրիչք աւելի հնաձեւ ալ բոլորգիր կը գրեն, մինչդեռ մաքուր բոլորգրով գրողներն աւելի ալ մտադիր են բառաբաժանման։ Բայց ճիշդը խօսելով աւելի գրչաց քմահաճոյքն է հոս նոյն երեւութին պատճառն, որ երբեմն դարեր ետքն ալ նոյնպիսի գրչութիւններ յառաջ բերած է։ Օրինակի համար՝ Հայոց մէջ տպագրութեան ալ սկսելէն ետքը՝ Մարգարէ քահանայն ի ֆոնուղ կը գրէ պատկերազարդ բոլորգիր աւետարան մը 1578ին, բառերն այնպէս խիտ առ խիտ ու կից, որ բառանջատ գրչութեան խօսքն ալ չի կրնար ըլլալ. («Սիսուան», 193.) Այս կարգի զարտուղութեանց ալ կը հանդիպինք բաւական յաճախ։

Վերջապէս պէտք չէ մոռնալ որ՝ ինչպէս Քերականք՝ նոյնպէս չափական գրութեանց յաճախելն ժԱդարէն ի վեր, մղում տուած ըլլալու են տրոհութեան եւ կիտագրութեան զար-

գացման եւ նշանաց բազմանալուն, ինչպէս որ նցն ժամանակներէն Շարականաց եւ այլ եկեղեցական Տաղերու մեծ նոր զարկ առնլովն՝ աւելի Ճոխացած է Խաղագրութիւնն։ Այս նկատմամբ տակաւին շատ բան կայ հետազօտելի, մանաւանդ որ գեղեցիկ խաղագրեալ Շարականներու, Մանրուսմանց եւ նմանեաց մեծ թուով ձեռագիրք կը գտնուին ամէն կողմ։¹ բայց այս ամէնն մեր Ակնարկին ծրագրէն գուրս է։ Իբրեւ միակ օրինակ յիշենք Գր. Տաթեւացւոյ մէկ խկագիր չափական գրչութիւնը. («Ախական», 219.) Հոս արդէն չափական յօրինուածին համեմատ ամէն հատածք կանոնաւորապէս շեշտեալ են. պէտք եղած տեղերը սղմունք եւ առոգանութեան հարկաւորք ալ նշանակուած են, այսպէս «գրուածո», «պիւետիկոս», եւն։ Բան մ'ալ կայ հոս կանոնաւորապէս նշանակուած, որ բոլորովին աւելորդ կ'երեւար. այսինքն ամէն բարդ բառերն իրարու ալ կապուած կը նշանակուին յատուկ նշանով մը կամ կիսաղեղով բառին ներքեւ, այսպէս՝ «վարժասիրին», «ամովսածին». «վիպարանեալ», եւն։ Որչափ ալ այս կարգի իրաց շատ մեծ կամայականութիւն կը տեսնուի բազմաթիւ գրչութեանց մէջ, ապ-

¹ Հմմտ. «Յուցակ», Տիստ. Բ., 13—14 եւ այլուր։ — Խաղերու մասին՝ Petermann Հայագիտին յօդուածն 6 տախտակով ի ZDMG, 1851. էջ 365—372. «Արհեստ երաժշտութեան», հայերէն-գղ. ի «Բազմավեպ», 1875. էջ 359—366. եւ այլուր։ Շարակնոցներու մասին տես «Յուցակ», էջ 1137։

արդիւն չեր ըլլար հայկական ձեռագրաց
վերծանութեան նշաններուն աւելի մտագրու-
թիւն եւ նաեւ յատուկ ուսումնասիրութիւն մը:
Անշուշտ ասկէ լոյս մ'ալ կը ծագէր հայ լե-
զուին հնագոյն առողանութեան, շեշտման եւ
այլ հանդամանաց: Յիշենք հայագէտ մ'որ
նաեւ Անյաղթի պէս յունաձեւ գրութիւնքն
հրատարակելու ատեն¹ ամենայնինամով պահած
է տպագրութեան մէջ տրոհութեան ամէն մա-
նրամասնութիւնքը՝ կէտէն մինչեւ շեշտ ու են-
թամնայ՝ լիակատար ճշդութեամբ ըստ ձեռա-
գրին Փաւիայի ԺԲ — ԺԳ դարու: ²

¹ F. C. Conybeare, A collation with the ancient Armenian Versions of the Greek text of Aristotle's Categories etc. (Aneedota Oxoniensia. Classical Series Vol. I, part VI.) Oxford 1892: Հայերէն բնագիրք, էջ 107-183: — Ասոր Կերածութիւնը կամ Քննութիւնքն հայ թրգմ: “Քննութիւնք գրօց Դաւթի Անյաղթին եւն: Այսնաև 1893 (յաւելուածով): “Ազգ. Մատենադարանը. Հար. Ժ, 8^o էջը Ե+92:

2 Գեղեցիկ բոլորգրով ձեռագրիս մէկ եջն յաջող
ճշգրտապատկերը աես հայագիտին գործոյն սկիզբը գրուած:
— Աւելորդ չենք համարիր Փաւիայի ձեռագրիս ու զզագրու-
թեան, կիտագրութեան եւ շեշտագրութեան մասին հայ-
ագիտին ըրած գիտողութիւնքն՝ իբրեւ լրացումն մեր վերն
ըստաներուն՝ յառաջ բերել հոս, թէեւ քիչ մ'երկար
ըլլայ: Հայագէտաը կը գրէ. (“Քննութիւնք,, եւն, էջ
49-51.) “Բնդօրինակողը նաեւ երկաթագիր զրել կրնար,
որով շատ անգամ կ'աւարտէ տողերը: Արգեամը աւ աեղ
մը շեղած գրած է կէս էջ մանր երկաթագրով: Զեռադրին
— Պատճենաբենն է այնպէս՝ ինչպէս կը դանենք Թ ու Ժ
եւ ենթագրութեամբ նաեւ հնագոյն դարուց ձեռագրաց
մէջ: Այսպէս փոխանակ կրտսերագոյն է, էր, էին, էուի,
էնէ առնելին, օ, էտու ու զզագրութեան՝ կը գտնենք գրուած,
թէեւ ոչ միշտ անփոփոխ՝ է, էր, էին, էուի, առնելին, ա-

Ակնարկիս վերջինն մասն ալ չփակած՝
աւ ելորդ չէ գարձեալ հայեցուածք մ'արձակել
հայերէն արձանագրութեանց վրայ, տեսնելու

եւու, երբեմն երիտանիւնն փիս. երիտանիւնն, յաճախ յառեւ
եւ այդ փիս. յառեւդ եւ այլ: Նոյնպէս երբեւ գրուած է
երբեմն փիս. երբեւ, կամ ունու փիս. ունու: Քիչ համաօ-
տութիւնք կան, եւ այն ալ է միայն սովորական միջ եւ
միջ փիս. միջն եւ նիւն: — Այս ձեռագրին Կիուաբութիւնն
դժուարին է տպագրութեամբ լցոս հանել, մանաւանդ եր-
կու քովէքով կեցած մանր կէտերու եւ երկու մեծ կէտե-
րու տարբերութիւնը: Ալոր ու չորեքկուսի կէտեր կը գործ-
ածուին, ինչպէս նաեւ ծանր ու թեթեւ ստորակէտեր:
Ալոր ստորակէտներ յաճախ կը տեսնենք զծին վրան եւ
նաեւ ծանր չորեքկուսի գլխով ստորակէտներ: Կրկնակէտ
կը գտնենք թէ գրութեան ուղղութեան մէջ եւ թէ ուր
աւելի գաղար կայ՝ զծին վեր: Առանձին կէտն երբեմն կը ը-
է, երբեմն չորեքկուսի. եւ զծին կամ ներբեւն կամ դի-
մացն եւ կամ վրան կը կենայ: . . . Տեղ տեղ նաեւ երեք
կէտ կը տեսնենք: Կիտադրութիւնն ի մասնաւորի առաս
ու ճոխ է եւ գրուածին իմաստը մէջտեղ հանելու համար
կիրարկութեան յարմարցուած: Գրութիւնը շատ անգամ
գրեթէ ոչ բառանշատ անընդհատ է. եւ կիտադրութեան
գործածուած ամբողջ գրութիւնը կ'երեւոյ թէ ճշդու-
թեամբ ընդօրինակուած է հին գրքէ մ'որ բառանշատ չէր,
որուն մէջ իւրեւը իւ հորժածուածին բարեւը բաժնիւս:
Այլազգ մեկնել չեմ կրնար զծին վրան յաճախ գործա-
ծուած անվագնելու կամ ստորակէտեր, ուր ոչ կրնատում
կայ եւ ոչ երկձայնաւոր: Ծատ բառեր որ նորագոյն բնա-
գրաց մէջ իրեւ մէկ ամբողջական բառ ի միասին կը
գրուին, ասոր մէջ երբեմն բաժնուած են ստորակէտով,
զոր օրինակ չընենէ բառն գրուած է չընէ, նիւ: «Նախադրու-
թիւնք շատ անգամ իրենց նախորդ բառին կից գրուած են.
երբեմն կը գանենք նաեւ ենթամնայ մը գրուած բարդ
բառի մը ներբեւ: Օժանդակ է բայը շատ յաճախ կը կցուի
իրեն նախորդ ընդունելութեան հետ: — Ձեռագրիս ուղ-
ղագրութիւնը միօրինակ չէ. եւ իրեն ունեցած ամէն տար-
բերութիւնքն ալ պահած եմ այս տպագրութեան մէջ:
Այս այլակերպ գրութեանց ոմանք անտարակոյս ընդօրի-

թէ չոն կիտադրութիւնը կամ տրոհութիւնն
ինչ վիճակի մէջ է։ Արձանագիրք՝ մանաւանդ
հնագյնք՝ իրբեւ Երկաթագիր (գլխագիր կամ
միջին) նցն յատկութիւնը կը ցուցընեն ձեռա-
գրաց հետ, միայն թէ քիչ մ'աւելի անձուկ
սահմանի մէջ։ Քանդակագրութեանց առհասա-
րակ նկարագիրն է ոչ շատ կիտադրութիւն
գործածել, ոչ բառանջատ կոփել արձանագիրն.
Եւ այս նաեւ այն ժամանակներէն, երբ գրչու-
թեան նոյն դիրութիւնքն դարերէ ի վեր տի-
րող էին։ Հին նկարագիրը շատ աւելի երկար
կրցած է պահել կոփելու արուեստը քան
գրչութիւնը։ Երկաթագրաց ի սպառ դագրելէն
ետքն ալ արձանագրութեանց մէջ տիրող մնա-
ցած է Երկաթագիրն՝ իւր այլեւայլ աստիճա-
նաւորութեամբ, ամենքն ալ հնագյն նկարա-
գրին հաւատարիմ՝ գոնէ յէականս։ Միայն
կէտի մը մէջ շատ աւելի ազատութիւն կը
ցուցընեն, բառերը համառօտելու կամ “պա-

նակողին սխալմունքն են. բայց ոմանք ալ կրնան բանասի-
րական արժեքը ունենալ. . . Թարգմանութիւնս Փաւիայի
ձեռագրին համեմատ ապելու ժամանակ ամենեւին աշխա-
տութեան շխնայեցի՝ Ըլլութելու ճշդիւ պահելու, որոնք շատ
նկարագրական են։ Քիչ հայերէն ձեռագիր կայ, որոնց մէջ
այսչափ խնամով ու լրութեամբ շեշտուած ըլլան բառերը։
Քիչ աեղ շեշտը դրուած էր հորիզոնական դրիւք փոխանակ
ու դղահայեց կենալու. եւ այս ալ ջանացի պահել։ Հին
հայերէնի շեշտաման խնդիրը մը ին է, եւ նոր հրատարա-
կութեանց մէջ շեշտերը շեն դրուիր։ Կը յուսամ թէ իմ
այս փոյթո՛ նաեւ շեշտագրութիւնը պահելու ազագրու-
թեան մէջ՝ գործածական կ'ըլլայ բանասիրաց. որոնք հե-
տաքրքիր են հին հայերէնի շեշտին ինչ կերպ ըլլայն
որոշելու։

տուով՝ քանդակելու եւ փակագրերու մէջ։ Այս երեւոյթն արդէն Ե—Զ դարէն կը տեսնուի։ Երուսաղեմայ վերսիշեալ արձանագրութեանց մին՝ որուն նմանագծութիւնն ալ ունինք, արդէն “յիշատակարան” բառին բա տառերը միասին ձուլուած կը ցուցընէ։ Ուրիշ որեւէ կիտագրութեան նշան չկայ ասոր՝ եւ կ’ենթադրուի՝ միւսներուն մէջ ալ, որ ըստ հրատարակչին ամենայն մասամբ նոյն են նմանագծուածին հետ։ Միտ գնելու է վաղանայ արձանագրին մէջ խաչանիշը “...զսուրբ Խսայի եւ պէտականիւլ + Հարսս”, եւն, թերեւս ննջեցեալ մը նշանակելու համար՝ ինչպէս ցայսօր։ Զատ է խաչանշի պաշտօնը “Ներսեցի կամսարականի է դարու յիշատակարանին մէջ ի թալին” (Այրարատ, 138), ուր արձանագրութեան սկիզբն՝ ու վերջը կը բռնեն երկու խաչանիշ։ Այլուստ նոյն արձանագիրն ալ կը գործածէ փակագիր ու պատիւ, եւ՝ եթէ կրնանք վստահիլ նմանագծողին՝ անգամ մը նաեւ կէտ, այսպէս “...ամուսնոյ իմոյ, եւ Հ[րահ]ատայ, եւն։ Յաջորդ Ը դարուն կամ թալինայ 783ի արձանագրութիւնն (Այրարատ, 139) ընդհանրապէս կիտագրութենէ զուրկ է, երկու տեղ միայն չհաշուելով։ Կայ սա խօսքն “Եղբայրկմ” : բէրաք, եւն. եւ երկրորդ՝ որ աւելի նորանշան է, կարծես տողագարձի նշան մը՝ երկու փոքր գծիկ (։), այս-

¹ Ակզեմ խաչն առանձինն չի կենար, այլ երեք՝ հետզհետէ պղափկցող՝ աստիճանաւ պատուանդաններու վրայ կանգնած է։ Վերջինը պարզ խաչ է։

պէս “ Ուխտայտուր վանա է կան , ուր արդեամբք և վանա տողին վերջն է , իսկ է կան , միւս տողին սկիզբը : Բայց կընա՞ք արդեօք հոս վստահիլ նմանագծող քէստնէրի , որ արդէն այնպէս սխալաշատ օրինակութիւն մ’ըրած է արձանագրիս : Կրկնակէտն ընդունելու դժուարութիւն չկայ յինքեան . բայց դոնէ այնպէս չէ՝ կրկնագծիկներու ճիշդ տողադարձի տեղ գործածուելուն : Տաթեւու եկեղեցւոյ թարու շատ կարծ արձանագիրը (“ Սիսական , 297) պատիւ կը գործածէ այն քանի մը բառերուն մէջ ալ ուրիշ նշան չունի : Բայց արդէն Անւոյ կաթուղիկէի արձանագիրն ի կատրանիգեայ 1001ին (Պլուէ , ԽԲ , “ Ծիրակ , 71) հետ շատ յաճախ կը գործածէ , բոլորովին աւելորդ եւ անյարմար տեղեր ալ , նաեւ միեւնոյն բառին այլեւայլ տառերն իրարմէ զատելով : Կրկնակէտ՝ եթէ վստահելի է՝ կը գտնենք անդամ մը “ կաթուղիկէ , բառին “ է ” տառին վրան : Պատիւ կ’ենթադրուի արդէն : Երկրորդ տողին դիմացը լուսանցքի վրայ † խաչանիշ մ’ալ կայ , չենք գիտերինչ նպատակաւ : “ Եղն դարուն Երերուաց արձանագիրն 1028ին (“ Ծիրակ , 171) սկիզբը † , եւ թուականները զատելու համար կրկնակէտ՝ ճիշդ ձեռագրաց պէս . (“ : Ն : Հ : Է : , եւ “ : Յ : Ժ : Ը : Ը : ”) ասկէ զատ տեղ մը միայն կէտ կը տեսնուի : — Անւոյ միւս արձանագիրքն ալ նոյն կարգի են . այսպէս Սարգսի Շիլինցի արձանագիրն (Պլուէ , ԼԲ , “ Ծիրակ , 74) համառօտման պարզ նշանը (—) կամ պատիւ կը գործ-

ածէ եւ ոչ ուրիշ բան. բրդան արձանագիրն Սարգսի որդւց Ամուէլի (Պրոսէ, ԽԱ, "Շիրակ", 42) թուականները զատելու համար վրան գիծ մը (—). Նոյն գիծը դարձեալ իրեւ ապատիւ. մեծ դիծ մը վերջը յատկապէս զՍարգիս շինող որոշելու համար. ասկէ զատ երկու տեղ կէտ մեծին Զաքարիայի: Արեւելեան բրդան արձանագիրն ՈՒԾԻ: (= 1208) թուին (Պրոսէ, ԽԱ, "Շիրակ", 43) սկիզբը օղակազարդ մ'ունի, թուականները կը զատէ գծով, բայց նաեւ " համառօտութիւնը գործածելով՝ քիչ մը տարբեր ձեւով, այսինքն նոյն գծիկները տակէ տակ քանդակելով, այսպէս. " Ի ՈՒԾԻ ԹԻ / ՇՆԱՐՃԻՒՆ, եւն: Ասկէ զատ քանի մը տեղ սպառիչո ալ կը տեսնուի եւ կէտ, վերջը՝ իրեւ աւարտանիշ՝ դարձեալ գծիկ մը (—) հօրիզոնական: Ընդհակառակն Մարմէտի արձանագրութիւնն ՈՒԾԵ (= 1206) թուին ("Շիրակ", 64) որեւէ նշան ու կիտագրութիւն չունի, բայց միայն ծայրն ասորական աւարտանիշը (∴.) երեք կէտով: Վերջապէս Մարմաշինու փոքր արձանագիրն (Պրոսէ, ԽԳ) սկիզբը կը գործածէ չորեքիկէտեան մը (...): Թերեւս խաչանշի տեղ, ասկէ զատ միայն պատիւ, եւ միայն տեղ մը (ԽԳ, 7 շատ անձա՞ւը: Նկալաւ, ¹) կրկնակէտ, թերեւս նմանագծողի

¹ Անձա՞ւ տեղ խաչանշեւ մը կը տեսնենք նաեւ առ Պրոսէի, ԽԵ, 14 այսպէս՝ " Ովիտանէն ։ Բայց ամբողջ այս ԽԵ տախտակին արձանագրութիւնը թէ բնագրին եւ թէ առաջաձեւերուն կողմանէ ծայրէ ծայր վերաբննութեա-

մէկ սխալը։ Կոյն տեղւոյն ընդարձակը (պատուէ, ԽԴ) կը գործածէ տեղ տեղ կէտ մը՝ ստորի նման։ Վերջակէտի տեղ անդամ մը (ԽԴ, 8) սա ձեւը չ կամ զուտ խաչաձեւ է (տես ԽԴ, 12.) կրկնակէտ ալ տեղ մը (ԽԴ, 16) եւ վերջը։

Այս ամենէն կը տեսնուի որ Արձանագիրք՝ փակագրերը չհաշուելով՝ յէականս չեն տարբերիր երկաթագիր գրչագրաց տրոհութեան կերպէն։ Ինչպէս հօն՝ հոս ալ տողադարձի լիակատար ազատութիւն կը տիրէ։ Եթէ տարբերութիւն մը կայ՝ այն է որ կիտագրութեան նշաններն աւելի քիչ կը գործածուին արձանագրութեանց քան երկաթագիր ձեռագրաց մէջ։ Երեւոյթ մը՝ որ միւս դրացի ազգաց մէջ ալ նոյն է։

9.

Ահա շարք մը հնագրական ինդիրներ, որոնց պարզաբանութեան եւ լուսաւորման մերովսանն նպաստել ջանացինք Ակնարկովս։ Ասոնց վերջնական լուծում տալէն տակաւին շատ հեռի ենք։ Նոր գիւտերու հետամուտ ըլլալ, հնագոյն ձեռագիրներու եւ այլ յիշատակարանաց Ե—Թ գարերէն ի լոյս գալուն աշխատիլ, նոյն ժամանակներու գոնէ Արձանագրութեանց աւելի վստահելի հաւաքում

կարօտ անյաջող ընդօրինակութիւն մը կ երեւայ. սխալաշատ ալ է ամեն տողին մէջ։ Ուստի եթէ քէստների նմանագծութեանց ամեն մէկ մանրամասնութեան կամ այլազանութեան դիւրաւ պէտք չէ վստահիլ, հոս աւելի եւս։

ընել եւ լուսանկարել, վերջապէս բաղմակող մանի ատաղձ մթերել պէտք է անհրաժեշտ: Այն ատեն ոչ միայն հնագրութիւնն որոշ եղրակացութեանց կրնայ հասնիլ, այլ նաեւ լեզուական-պատմական քննադատութիւնն՝ գլխաւորաբար հնագոյն ուղղագրութեան տեսակետով:

Մեր մինչեւ այստեղ մի առ մի յառաջ բերած եւ խուզարկած կէտերը՝ հնագրութեան այսպէս ըսենք, ընդհանուր տեսութեան կը վերաբերին: Մասնական ու մանր կէտերու քննութիւնն Ակնարկիս ծրագրէն դուրս էր, թէեւ տեղ տեղ նշանակեցինք քանի մ'այս կարգի իրեր: Այս մասնականաց քննութիւնը պէտք չէ աւելորդ աշխատութիւն համարիլ, թէեւ դժուարին ու տաղտկացուցիչ երեւայ: Հնագրի մ'առաջին աշխատութիւնն ըլլալու է՝ նոյն իսկ ընդհանուր սկզբամբ վճռելու աւելի կոռւան դտնելու համար՝ մի առ մի առնուլ իւրաքանչիւր հայկական տառ ըստ աստիճանի՝ երկաթագրէն մինչեւ շղագիր, եւ փնտոնել իւրաքանչիւր ձեւերուն նաեւ ամենափոքր տարբերութիւնն ըստ կարելույն հնագոյն ձեռագիր եւն վկայէ մը կամ վկաներէ: Ասով ամէն մէկ տառի բոլոր ձեւակերպութիւնքն աչքին առջեւ պարզուած կ'ըլլայ, կամ այսպէս ըսենք, անոր բովանդակ պատմութիւնը յերեւան կ'ելլէ: Շատ անգամ այս փոքր ու աննշան երեւցած մանրամասնութիւնքն ընդհանուր եղրակացութեան մը հասնելու կը նպաստեն, աւելի քան շատ մ'ուրիշ կարեւոր երեւցած ապացոյցները:

Հնագրութեան ասպարէղն ասով ալ
տակաւին սպառած համարելու չէ։ Գրչութեան
արուեստը կարծուածին չափ պարզ չէր։ Մեր
երկաթագիրներու եւ նաեւ միւս գրչագիրներու
մեծապէս զարդացած արուեստը դիւրաւ եւ
առանց օժանդակիչ արուեստներու ծաղկելուն
չէր կրնար այն կատարելութեան համնիլ։ Ի
մասնաւորի Գրչութեան նիւթեռու քննութիւնն,
ասոնց կոկման կերպերն եւն, աւելորդ չէ։ Պա-
պիրոս, Մագաղաթ ու Թուղթ՝ իրենց պէսպէս
տեսակներով՝ յատուկ եւ երկար ուսումնասի-
րութեան մը նիւթ կրնան ըլլալ, եւ շատ կա-
րեւոր արդիւնք յառաջ բերել։ Յիշեցինք օրի-
նակի համար առթիւ մը թէ հայերէն թղթեայ
ձեռագիրներ կան ծանօթ արդէն ժարէն,
հնութիւն մ'որ դիւրաւ չի գտնուիր։ Ասոնց կից
է Թառնաֆառնը նիւթեան արուեստն, որ նաեւ իր
պատմութիւնն ունի։ Ցայժմ Հայոց քով այս
արուեստներու պատմութիւնը մթին է, վասն զի
եւ ոչ ձեռնարկուած է անոնց մանրամասն ու-
սումնասիրութեան։ Գրչութեան Գործիներն (ե-
ղէդն եւն) ալ մոռցուելու չեն, այնու մանաւանդ
որ՝ ինչպէս վերը տեսանք, սխալ կարծիքներու
առիթ տուած են։ Աերջապէս Կաղմարաննեան
ալ յարակից արուեստ է գրոց գրչութեան, որ
նոյնպէս բաւական մեծ զարդացման հասած է
մեր քով։ Ո՛րչափ մութ ու անորոշ կէտեր կան
տակաւին այս ամեն ճիւղերու մէջ. որչափ
ինդիքներքննելի ու վճռելի։ (Չորս հին կազմերու
ճշգրտապատկերները տես “Ցուցակ”, Տիստ. Ե.։)

Եթէ հորիզոնն ընդարձակենք՝ կը տես-
նենք նշնպէս շատ ծաղկած արուեստ մը Հայոց
քով, Մանրանէաբառ-նէւն եւ Շապիւրբառ-նէւն,
որով այնպէս շքեղ պճնած մատեաններ՝ եւ
այնչափ մեծ քանակութեամբ՝ հասած են մեզի:
Երբ եւ ի՞նչպէս եղած է այս ամէնուն բուն
նախնական վիճակն առ մեզ, ասոնց հետզհետէ
զարգացումն, օտարաց ազդեցութեան չափն եւ
զուտ հայկական առանձնայատկութիւնքն եւ
բազմաթիւ ուրիշ տեսակէաներ, որոնք՝ թէեւ
նախընթացներէն աւելի ուսումնասիրուած են,
(— յիշենք միայն Յ. Ստչիգովսկի, “Էջմիածնի
Աւետարանը,, թրգմ. Հ. Բ. Պիլէզիկճեան,
Վիեննա 1892, ի մասնաւորի էջ 75—96.
Տախտակ մը Զարդագրեր տես “Ցուցակ”,
Տիտ. Դ, երկու տախտակ գունատիպ նկարք եւ
ծաղկմունք՝ անդ, Ե—Զ.) ոչ նուազ ուսում-
նասիրելի կը մնան տակաւին, մանաւանդ անթիւ
մասնական խնդիրներն իւրաքանչիւր ճիւղին:
Մեր Չեռագրաց հանդանակածը տես “Ցուցակ”,
Էջ Է—ԻԳ գրիչներու, ծաղկողներու, կազմող-
ներու եւ գրչութեան տեղեաց ցուցակներով:

Հնագրութեան եւ անոր հետ կապ ունե-
ցող բազմագիմի ճիւղերուն եթէ ոչ ամէն
խնդիրներուն վերջնական լուծում, գոնէ շատ
կէտերու աւելի գոհացուցիչ արդիւնքներ կ'ակն-
կալենք հայերէն ձեռագրաց մեծ հաւաքումնե-
րու մանրակրկիտ խուզարկութենէն: Գլխաւո-
րաբար երեք մեծ հաւաքումներէն յէջմիածին,
յերուսաղէմ եւ ի Վենետիկ կը սպասուի թէ ձե-

ուագրաց գոհացուցիչ ցուցակներ եւ թէ հայկական հնագրութեան աւելի մտագրութիւն՝ իլյս հանելով անոր վերաբերութիւն ունեցող յիշատակարանները։ Առաջինն եւ վերջինն յատուկ ամսաթերթ ալ ունենալով, եթէ պիտի ստիպուինք երկար սպասել լիակատար ցուցակներու, գոնէ դիւրաւ կրնան պէտք եղած տեղեկութիւններ իրենց հաւաքման մէջ՝ գոնէ մինչեւ ֆԲ դար գտնուած հնագոյն ձեռագրաց եւ այլ յիշատակարանաց վրայ՝ հաղորդել բանասիրաց։ Վենետիկոյ Հարց երախտապարտ ենք արդէն այն բազմաթիւ ընտիր ճշգրտապատկերներուն համար, որ Հ. Վ. Ալիշանի յիշեալ գործքերը կը զարդարեն, եւ որոնք ինքնին այնչափ օգտաւէտ ծառայութիւն կը մատուցանեն հին ձեռագրաց քննութեան։ Եթէ ապագային աւելի ուշագրութիւն դարձուի հայկական հնագրութեան, մեր այս Ակնարկին վախճանին հասած պիտի համարինք զմեղ։

Ակնարկիս վերջը հասած՝ կը յուսանք թէ կը ներուի իրբեւ Յաւելլիք յիշել քանի մը բան որ յընթաց հրատարակութեան ծանօթացան մեղի, մասամբ բարեկամաց դիտողութիւններ եւ մասամբ նոր լոյս տեսած յօդուածներ։

Յաճախ յիշեցինք Մոսկուայի ՅԼԶ(=887) թուականաւ աւետարանն՝ իրբեւ ծանօթ հնագոյն հայերէն ձեռագիրն՝ որ որոշ թուական կը կրէ։ Մեղի անծանօթ չէր ձեռագրի մը գոյութիւնն Անտոնեան Հարց մատենադարանն ի Ա.Պոլիս, որ “թարգմանչագիր” տիտղոսն ալ կը

կրէ. բայց չունելով որեւէ ապահով տեղեկութիւն՝ չեխնք կրնար հնագոյն ձեռագրաց կարգին մէջ յիշել: Այս պակասն այժմ լրացած է մասամբ՝ “Ակսնակ Բանասէր”, ստորագրութեամբ յօդուածով, որ լոյս տեսաւ “Բազմավէպ”, թերթին մէջ սա խորագրով՝ “Օրմագիւղի Անտոնեան Միաբանութեան հինաւուց մագաղաթեայ աւետարանը”:¹ Չեռագիրն ընծայ է Ամիրխան Յովհաննէս ամիրայի՝ 1844 տարիէն, եւ նախ կը պահուէր ի վանս Ս. Լուսաւորչի (Հռոմ), իսկ 1870էն ի վեր՝ Կ. Պոլիս յիշեալ շարց մատենադարանը: Աւետարանին երկայնութիւնն է 32 սմ., լայնութիւնը՝ 24, իսկ բարձրութիւնը՝ 8, կը պարունակէ 235 թուղթ (բաց աստի 7 թուղթ ալ կայ ինկած):

“Աւետարանիս գիրն է Նշան Երիտրիանի: Ակիզբը կայ Տիրամօր պատկեր մը, գիմացն խաչ մը. Խւրաքանչիւր Աւետարանի սկիզբն կան՝ գրող աւետարանին ներկայացնող պատկերներն: Այս բոլոր նկարներն խակ գրչի գործեր են. գլխագրերն եւ ծաղկագրերն ալ յաջող ձեռաց արդիւնք չեն:” Յօդուածագիրը տեղեկութիւն կուտայ նաեւ ձեռագրին ուղղագրութեան քանի մը կէտերու մասին. Եթէ, մարդարեի, պագանէին եւն ընթերցումներ (ուստի Ե, ուր այժմ է կը գրուի) բնական է հնագոյն գրչագրի մը համար. բայց հոս հակառակն ալ կը գտնուի, “Ե

¹ Տես “Բազմավէպ”, 1897, Հոկտեմբեր՝ էջ 497—499: Յօդուածը սա ստորագրութիւնը կը կրէ՝ “Կ. Պոլիս, 12/24 Օգոստ. 97”:

գրի տեղ սունդ ի գրուած ըլլալով («Երուսաղեմ») որ ձեռագրին գրչին սխալմունքներն ըլլալու են կարծենք : «Այս էմմանուէր» եւն գրչութիւնքը հնագօյն ուղղագրութեան համեմատ են, բայց անշուշտ ոչ «Քեդղէէմ» ուղղագրութիւնքը : Հնոց անսովոր չէ նաեւ «Թըմպրեալ» եւ նմաններ, եւս առաւել ուղիղ է «եւթն, արդեւք», եւն, բայց «էարեղէն» (փխ, «+արեղէն») գրչի սխալ է հարկաւ : Յայտնապէս Աւետարանս բաւական սխալագիր գրչութիւն մըն է . վերսյիշեալ սխալմունք կը հաստատեն այս կէտը :

Բայց մեզի համար ամէնէն կարեւորն է ձեռագրիս յիշատակարանն, որ Աւետարանին սկիզբը կը գտնուի այսպէս՝ «Գրեցաւ սուրբ աւետարանն ՆԺԵ թուականութեան Տեռան Նրայ հրամանով եւ ծախիւք թորոս քահանայի, միաբանութեամբ ամենայն ընտանեացն ի զարդ եւ ի պայծառութեամբ սուրբ եկեղեցւոյ եւ ի բերկրումն ըստէր ժողովրդոց : Արդ որք ընթեռնուք եւ որք լսէք զթորոս քահանան եւ զամենայն զիւր եղբայրոն եւ զծնաւզս նորա յիշեացիք ի Քրիստոս Յիսուս ի տէրս նորա : » «Նոյն յիշատակարանին «ըրջանակին» մէջ ալ կը գրուի . «Ես Սարդիս անարժան քահանայ, գրեցի զսուրբ աւետարանն ՆԺԵ թուականին Եահա-Նրելու է Քրայ Նր Տեռան Նրայ Յիսուսի Քրիստոսի նմավայելէ փառք յաւիտեանս . ամէն :

Որոշ թուական չի պակսիր հոս . բայց ի՞նչ թուական է այն «ՆԺԵ», որ Աւետարանիս

“Թարգմանչագիրը ըլլալու աւանդութեան հիմն
եղած է: Եթէ բառացի առնունք, — եւ եթէ
վստահինք յիշատակարանին “Թուականութեան
Տեառն մերոյ, եւ “Թուականին թագաւորելոյ
ի վերայ մեր Տեառն մերոյ, խօսքերուն —, այն
ատեն համարելու ենք Քրիստոսի Թուականը՝
“ՆԺԵ_Դ = 415, զորկարծենք եւ ոչ մէկ բանասէր
կրնայ ընդունիլ՝ յիշատակարանի գրչին սխա-
լաշատ եւ անքերական լեզուն ալ նկատելով:
Այս մասին համամիտ է նաեւ յօդուածագիրն,
որուն խօսքով “յիշատակարանի ոճն եւ գրքի
թարմութիւնը կը բողոքեն, այսպիսի հնու-
թեան մը դէմ: Եթէ չէ Քրիստոսի Թուական՝
բնական կ'ըլլար մոածել թէ հայկական տոմարի
Թուականն ըլլայ այն, ուստի “ՆԺԵ_Դ = 966,
որով Աւետարանը հայ ձեռագրաց հնագոյն-
ներէն մին կ'ըլլայ, կանուխ ժամանակաւ քան
Էջմիածնի 989ի աւետարանը եւ նաեւ հնա-
գոյն քան Սանասարեան թ. 1 ձեռագիրը ԿԵ_Վ
(= 986) Թուականին. միւս կողմանէ իրը
81 տարի կրտսեր քան Մոսկուայի յիշեալ
887 թուին ձեռագիրը եւ 60 տարի կրտսեր
քան Մլքէի թագուհւոյ կոչուածն ի Վենետիկ
906 Թուականաւ: Սակայն Բանասէրն “բոնա-
զրօսիկ կը համարի այս բացատրութիւնն:” Իւր
կարծիքն հետեւեալն է. “Կարծեմ աւելի հաւ-
անական է որ ի ձեռն Գրիգորի Լուսաւորչի
Հայոց քրիստոնէութիւն ընդունելու Թուականն
ակնարկել ուղէ յիշատակագիրս... եւ արդա-
րեւ իրաւամք այն օրէն Յիսուսի Քրիստոսի կրօնն

սկսաւ թագաւորել մեր վրայ: Հայք՝ որ յաւուրս
Արշակունի Արտաշէսի (121) թողլով Հայկայ
շրջանի մեծ թուականն՝ Պարսից տօմարն սկսած
էին ի գործ ածել, ի ձեռն Գրիգորի Լուսաւորչի
քրիստոնէութիւն ընդունելուն՝ բարձի թողի
ըրին զայն, եւ սկսան մի նոր թուական սկսիլ՝
Գրիգորի Լուսաւորչի Խոր վիրապէ ելից օրէն
(301), որ շարունակուեցաւ գործածուիլ ի մեզ
ոչ միայն Յուլեան տօմարի ի Հայս մուտքէն
(Ե գար) վերջ, այլեւ Մովսէս Եղիվարդեցւոյն
551ին հիմնած աղքային անուանեալ տօմարէն
ալ ետքը: Արդ այս եղանակաւ հաշուելով՝ մեր
ձեռագրին նժե թուականն կը համապատաս-
խանէ Քրիստոսի ծննդեանն 715 թուականին.
(415+300=715:) Այս թուականն հա-
մապատասխան է յիշատակարանի ոճյն, ոգւյն,
գրելու ձեւին եւ քերականական ուղղագրու-
թեան:”

Այս հաշուով ի հարկէ հնագոյն հայ
ձեռագիրը կ'ըլլայ աւետարանս, իբր 172 տարի
կանուխ քան Մոսկուայի աւետարանը: Բայց
եթէ “բռնազբօսիկ” կը համարուի նժե թուա-
կանն իրեն Հայոց թուականի իմաստով գործ-
ածուած նկատելը, նուազ բռնազբօսիկ չէ նոր
մեկնութիւնը, այն ալ ենթադրական հիման
վրայ՝ թէ Հայք հաստատուն թուականութիւն
մ'ունեցած ըլլան “թագաւորելոյ Տեառն մերոյ՝”
սկսելով Գրիգորի Լուսաւորչի վիրապէն ելլելէն,
որ թուականութիւնն ըստ այսմ կը սկսէր
300—301 տարիէն: Սակայն մեր բովանդակ

գրականութեան մէջ հետք անդամ չկայ այսպիսի հաստատուն թուականութեան մը հաստատման, եւս առաւել անոր գործածութեան, ոչ միայն Եւ Զ գարերուն¹, այլ նաեւ Հայոց թուականին հաստատուելէն ետքն ալ, ինչպէս կը հաստատէ բանասէրը: Ագաթանգեղոսէն ու Բուզանդէն սկսեալ մինչեւ՝ կրնանք ըսել՝ Սերէոս պէտք չէին ունենար իրենց թուականներն այնպէս անհաստատ կերպով որոշել այս կամ այն արքային կամ հայրապետին իշխելու տարիներովն, եթէ գյութիւն ունէր յիշեալ թուականութիւնն, ինչպէս որ Եղիվարդեցւոյ օրով հաստատուած թուականն առհասարակ գործածական եղաւ քիչ ժամանակէն: Գիտենք ալ որ Հայոց գործածածն էր (Անագոլիոսի կանոնին աւարտելէն ետքն) Անդրէասայ Քիւզանդացւոյ

¹ Հայոց թուականին եւ յարակից խնդրոց համար յիշելու արժանի է Դիւլորիէ Հայագիտին հմտալից գործը՝ E. Dulaurier, Recherches sur la Chronologie arménienne technique et historique Եւն, Մասն Ա—Բ. Պարիս 1859. 40 էջք Կ. Կ. +427: — Երբեք թուականութիւնն չի կրնար համարուիլ այն որ տեղ տեղ ժամանակագրական համեմատութիւնք կը գտնուին (յետնոց քով): Կայակելու տարեաց քանակութիւնն աշխարհքիս ստեղծմանէն մինչեւ ջրհեղեղ, անկէ՝ Աբրահամ Եւն, մինչեւ քքրիստոս, «Եւ ի ծննդենէն Քրիստոսի մինչեւ ցուուրբն Գրիգոր ամք ՅՇԲ: Եւ անտի ի Հայ թուականն, ամք ՄԽԱՆ»՝ ըստ Սամուելի Անեցւոյ. (տես Dulaurier, էջ 39) Եւ նմաններ, զոր օրինակ Սարկաւագի հատածին մէջ նոյնօրինակ համեմատութիւնն «ի սրբոյն Գրիգորէ ի Հայ թուականն ՄՇԲ» Եւն (տես «Ցուցակ», 172), որուն սկզբնականն՝ Անանիայի Շիրակացւոյ տրուած՝ ունի ասոր տեղ՝ «ի Սբոյն Ստհափայ ի Հայ թուականն՝ ՁԼՓ.» (տես «Ցուցակ», 177), եւ ուրիշներ: Այս կարգի է նաեւ յաջորդ (Ձեւ 10) միշտակարանինը:

երկհարիւրեկի կանոնը՝ որ կը սկսէր 353ին,
որուն աւարտելուն՝ ինչպէս կը վկայեն բոլոր
հայ յիշատակագիրք, մեծ շփոթութիւն տիրեց
զատկի եւ տօներու կարգաւորութեան մէջ, եւ
այս պատճառաւ հարկ եղաւ նոր թուական
դրուելուն՝ որ “Հայոց կը կոչուի, ընդունելով
Էասայ հինգհարիւրամեկի (շրջան 532 տա-
րեաց) կանոնը, որուն լրանալուն էր որ Յովհ.
Սարկաւագ հաստատեց իւր “փոքր կամ “նոր .
թուականն՝ 1084ին, եւ անոր լրանալուն՝
1616ին՝ Ազարիա իւր շրջանը, թէ եւ վերջինս
չունեցաւ այն ազգեցութիւնը՝ “Հայոց թուա-
կանին շարունակուելովը, եւ միւս կողմանէ տա-
կաւ սովորական ըլլալով Քրիստոսի թուականին
արեւմտեան գործածութիւնը նաեւ Հայոց քով:
Թողլով ուրիշ մանրամասնութիւնն՝ անհաւա-
նական է որ 715ին գրող մը՝ երբ գարերէ ի վեր
Հայոց քով առհասարակ գործածականն էր
իրենց թուականը, յանկարծ յիշէր թուակա-
նութիւն մը Գրիգորի վերապէն ելիցն, եւ զայն
մայն գործածէր, այն ալ “Ռուսիան Տեսան”, բա-
ցարութեամբ: Ըստ մեզ բնական մեկնութիւնն
է “ՆԺԵ, համարիլ Հայոց թուականն (= 966),
առանց շատ մեծ ծանրակշուութիւն դնելու
“թուականին Տեսան Դէրյուն կամ “Ռաֆայութէց
է Քէրայ Ձէր Տեսան Դէրյուն բառերուն, որոնք՝
եթէ խստիւ առնուին՝ միայն Քրիստոսի թուա-
կանը նշանակելու գործածուիլ կրնային, բայց
ոչ Գրիգոր Լուսաւորչէն սկսող թուականու-
թիւն մը, որ եղած ալ չէ: Իսկ եթէ յիշա-

տակագիրը քրիստոսի թուական կամ 415
 տարին նշանակել կ'ուզէր ստուգիւ, ամէն պատ-
 ճառ ունինք կասկածելու յիշատակարանին
 վաւերականութեան վրայ: Կարծենք այժմ
 իսկ աւելորդ չէ այն յիշատակարանի թուղթն
 (որ Աւետարանին սկիզբն է՝ ըստ վերոյիշեալ
 տեղեկութեան) լաւ քննել, եւ նախ որոշակի
 հաստատել թէ միեւնո՞ն գրչէն է ստուգիւ, որմէ
 գրուած է Աւետարանը: Յամենայն դէպս՝ թող-
 լով այս ամէն ինդիրներն ալ՝ մեզի բաղձալի էր
 լուսանկարով օրինակ մ'ունենալ յիշատակա-
 րանիս եւ գոնէ մէկ էջին՝ բուն գրքէն. առանց
 ասոր հնագրութեամբ զբաղողը միայն այսչափ
 գիտէ որ աւետարանս «մեծ երկաթագիր», է:
 Առանց նորագոյն եւ համոզիչ փաստերու՝ մենք
 Սոսկուայի 887ի աւետարանը հնագոյն կը հա-
 մարինք քան այս «ՆԺԵ», թուականաւն, եթէ
 նաեւ բոլորովին ապահով է թուականիս ըն-
 թերցումն: Այժմ անցնիք ուրիշ կէտի մը:

Վերն երկար խօսեցանք եւ տառաձեւերն
 ալ նմանութեամբ յառաջ բերինք բոլորգրի
 ծանօթ ամենահին կոգովլու ձեռագրին 999
 տարիէն, եւ անոր մէկ յիշատակարանը՝ Սարգսի
 Սանահնեցւոյ գրածն՝ աւելի շղագրաձեւ: Յի-
 շեցինք նոյնպէս որ շղագիրը շատ դիւրութեամբ
 ուղղակի բոլորգրէն ալ յառաջ կու գայ քան
 նոտրէն՝ ինչպէս առհասարակ կ'ընդունուէր: Այս
 մասին ընտիր նուէր մ'ընդունեցանք բարեկամէ
 մը՝ գեր, Սահակ եպ, Խապայեան, յաջող եւ
 ճշգրիտ նմանագծութիւն մագաղաթեայ հա-

Օնոր Հիւնայ սկսայե սղութե
 / Շանքնոր և վառաւեցի զուուր
 Եցան կալիս աւատաւա. Ի հայրա
 պետ. - ը եւ նուպ եօր ատեմենայ
 ու շես սրբածնեւ լու որվարժան
 կոռոշեւ հարոց ագր եղուաց. ի ժամանա
 նու ժեւ ան կայոց. առաջ ու որոշաց
 եղուեամբ. ու լու. և ենաց ենաց
 Ելքի. ու գամ եւ յաշամանց. ու ու ու

տակոտորի մ'որ իբրեւ պահպանակ գտնուած է Երուսաղէմ՝ ձեռագրաց միոյն յարակից։ Մեր գեր. բարեկամն խաւրած էր նշնն իբրեւ վկայ այնպիսի բոլորգրի մ'որ արդէն շղագրի շատ մը ձեւերու նմանութիւն ալ կը ցուցընէ։ Տառերու տեսակիտով ստուգիւ նշանաւոր է հատակոտորս՝ յիշատակարան Աւետարանի մը, զոր փոխանակ երկար ստորագրելու՝ կը ներկայացընենք հոս ընթերցողաց նմանահանութեամբ՝ միայն քիչ մը պզտիկցուած բնականէն, (տես Զեւ 10:) Յիշատակարանս է. “Ճնորհիւն Աստուծոյ սկսայ եւ ողորմութեամբ նորին կատարեցի զսուրբ եւ զցանկալի առետարանս ի հայրապետութեանն Պետրոսի ամենաշնորհ եւ սրբամնեալ տեառն որ վաթսներորդ էր ի սրբոյն Գրիգորայ. ի թուականութեան Հայոց + ԿԶԳ. (= 1034) եւ ի սրբոյն Գրիգորէ ամք + 2ԼՂ. (734+300 = 1034.) եւ ի խաչելութենէն Քրիստոսի . ՌԳ. (1003+31 = 1034, ըստ հաշուի հնոց —) ամ, եւ յԱգամայ + 8ՅՌԴ. Ահա կատար բոլորդիր աւետարան մըն էր մատեանն ԺՆ դարէն, միանդամայն հնագոյններէն նշյն գրով, միայն տարւոյ մը տարբերութեամբ էջմիածնի թ. 229 ձեռագրէն, զոր վերը յիշեցինք, իբրեւ երկրորդ հնագոյն բոլորդիր ձեռագիր, որ է “Աւետարան Հուրբական գրեալ ի մագաղաթի ի վայելս Սարգսի ի Քրիստափոր կրօնաւորէ ի թուին Հայոց ԿԶԲ.” (= 1033) ըստ Կարինեանցի ցուցակին։ Ամէն պարագայից այս մեծ համաձայնութիւնը մեզի

մտածել կու տայ թէ Երուսաղեմի Հատակոտորս
Էջմիածնի թ. 229 ձեռագրէն ըլլալու է. թուա-
կանին մէկ տարւոյ տարբերութիւնը դիւրին է
մեկնել. Քրիստափոր կրնայ 1033ին սկսած ըլ-
լալ գրել եւ 1034ին աւարտած, եւ այս վերջին
յիշատակարանն ըլլայ Հատակոտորը: ‘Նշանաւոր
է Հատածս յամենայն դէպս, ցուցընելու որ
ԺԱ դարուն սկիզբն արդէն՝ ոչ միայն կոգովահ
ձեռագրին պէս անվարժ՝ այլ լիովին զարդացած
բոլորգիր գրչութիւն ալ անսովոր չեր, եւ այն՝
տառերու արդէն շղագրի միտող ձեւերովն ալ.
միւս կողմանէ գրիչը կրնար նաեւ գեղեցիկ եր-
կաթագիր գրել, ինչպէս թուականք կը ցուցընեն:

Քոլորգիր-շղագրի գեղեցիկ օրինակ մը
յառաջ բերած ենք վերը՝ Կոստանդնի դաշնա-
գիրը 1271 թուին: Հոս կը յաւելունք քանի
մը նման դիւանական կտորներ ալ, զորոնք նոյն
տեղը մոռցած էինք յիշել: Այս դիւանականք
շքեղ նմանատպութեամբ ալ լոյս տեսած են
Դիւլորիէ Հայագիտին մեծագործ երկասիրու-
թեան մէջ, որ սա խորագիրը կը կրէ “Հաւա-
քումն պատմագրաց Խաչակրաց. Հար. Ա. Հայ-
կական Յիշատակարանք¹:” Գործոյս վերջն
երեք շքեղ տախտակ կայ՝ նմանատիպք դիւ-
անականաց Ռուբենեան Հարստութեան: Ա-
ռաջինը՝ Լեւոնի թ. “Ճընուվիզաց շնորհած
արտօնագիրն աի թվականիս Հայոց ԶՃԱ:

¹ Dulaurier, Recueil des Historiens des Croisades etc. I. Documents arméniens, Paris 1869, 1^o pp. CXXIV+855.

(= 1288) եւ ի փոքր թուականիս յերկուքն յամսեանս գեկտեմբերի ի+ ԻԳ... գրեցաւ արգահատութեամբ Հեթում ջանցլերին, եւն, հսկայ մեծութեամբ է ($0\cdot55 \times 0\cdot33$ սմ.) բուռնին գրչութեամբ, վերջը ստորագրութեամբ Անոնի: Հայագէտը բնական մեծութեամբ հրատարակած է նոյնը¹: Յիշատակարանիս սկզբնագիրը կը գտնուի ի Տուրին: Բոլորգիրը հոս աւելի մաքուր է քան վերսիշեալ կոստանդնի դաշնագիրը. բայց հոս ալ կան շատ մը շղագրաձեւք: — Երկրորդ տախտակը նոյնպէս շքեղ նմանատպութեամբ կը ներկայացընէ ՕՆի պարգեւագիրն՝ “Մունիուզլերցին” վաճառականաց տրուած սի մեծ թվին ԶԿԳ..
 (= 1314:) Հրամանագրին մէկ կողմը Աւշնի հրամանն է ուղղուած պարոն Աւշնի Եհաննենց պողոսիմօսի ուղղուած, միւս կողմը նոյն Աւշնի Եհաննենց կը պատուիրէ Սիր Թորոս Միլսայելենցի՝ Այասու բայժտան գլխաւորին՝ “զթագվորին ձեռնգրած բարձր հրամանքն, ճշդութեամբ գործադրել: Համառօտ են երկու կողման գրութիւնքն ալ². բայց հնագրութեան

¹ Անդ՝ Charte Nr. 1. բնագիրն թարգմանութեամբ եւ ծանօթութեամբ՝ անդ, էջ 745—754: “Եղն արտօնագիրը հրատարակած են նաեւ Saint-Martin, ի գիրս Notices et extraits des manuserits, t. XI, p. 97ff. Papaziants, Originale armeno del privilegio accordato ai Genovesi da Leone III, Անեստ. առ. Ս. Ղաղար. 4°. V. Langlois, Trésor de chartes d'Arménie, էջ 154—155: “Սիսուանն, էջ 387—388 միայն բնագիրը յառաջ կը բերէ:

² Հայագէտն երկու կողմն ալ մէկ երեսի վրայ նմանահաներ է՝ Charte Nr. 2. բնագիր եւ թրգմ.: անդ,

տեսակիտով շատ հետաքրքրական։ Ա՛Լ հոս
բոլորգրի խօսք անգամ չի կրնար ըլլալ։ Ծղո-
չէր է ծայրէ ծայր, եւ այնպիսի շղագիր որ
գժուար է անսխալ առեղծուցն իսկ։ բայց եւ
այնպէս պայծառ կը ցուցընէ՝ որ շղագիրս բո-
լորգրէ ծագած է՝ արագ ու դիւրաձեւ գրելու
ճիգ ընելէն զարգացած։ Կը ցաւինք որ չկրցանք
ժամանակին՝ գոնէ մաս մ'այս նշանաւոր յիշա-
տակարանէն ներկայացընել մեր ընթերցողաց՝
նմանահանութեամբ։ — Գրի կողմանէ նոյն
կարգի է նաեւ երրորդ տախտակը, եւ միեւնոյն
նիւթոյ մասին, այսինքն հրամանագիրը Լեւոնի Դ.
Նոյն “Առներուզլերցին” վաճառականաց վերոյի-
շեալ արտօնագիրը կը կին հաստատելու, եւ նոյն
ոճով գրուած։ Աէկ կողմը թագաւորին հրա-
մանագիրը՝ գրուած “ՃԶ ի մարտըն թվ. Դ, ի
մեծ թվ. 2Հ.ն. (= 1321.) եւ ուղղուած
պարոն Պետրոս պողոսիմոսի. միւս կողմը նախ
կայ ծանուցագիրս թէ “ԱԵՆՔ ՀԵԹՈՒՄ ջամպ-
լայն ու ՀԵԹՈՒՄ սինիջալս հասկցուցաք զայսոր
բանն թագվորին՝ երկու ՀԵԹՈՒՄ ստորագրու-
թեամբ։ յետոյ նոյն “Պետրոս (Խաղա)ուենց”
կը ծանուցանէ հրամանն Այասու բայժտան նոր
գլւանաւորին՝ որ “պարոն կոստանց” կ'անուանուի։
Գրի կողմանէ ինչպէս ըսինք այս ալ (Charte
Nr. 3), նոյն է նախընթացին հետ՝ շնորհիր լիովին։

754—756. աես “Սիսուան”, 368, եւն։ թէ այս եւ թէ յա-
ջորդը լսու տեսած են՝ թարգմանութեամբ Հանդերձ՝ նաեւ
հայագիտիս վերը յիշուած գործին Աջ՝ Recherches sur
la Chronologie arménienne եւն, էջ 187—191։

Հոս աչքի կը զարնեն մանաւանդ ստորագրութիւնքն։ Թէ այս եւ թէ նախընթացը միեւնոյն տեղը կը պահուին՝ գաղղիս Մոնպէե՛ քաղաքի դիւանաց մէջ։ Նոյն տեղոյ վաճառականաց ալ տրուած էին ժամանակին¹։ — Բաւական համարելով այսչափն՝ անցնինք երրորդ կէտի մը։

Արկնագրաց վրայ երկար խօսեցանք վերը եւ յիշեցինք այժմ ծանօթ օրինակները, յաւելլով թէ պէտք է որ շատ ուրիշներ ալ գտնուին ամէն կողմ ցրուած՝ հայ ձեռագրաց մէջ։ Այս բնական հետեւութիւնն այժմէն իսկ կը հաստատուի այլեւայլ նոր գիւտերով։ Տարւոյս սկիզբը (2 Յունուար 1898) կը ծանուցանէր մեզ բարեկամ մը՝ Պր. Աբր. Զամինեան՝ կրկնագրի մը գոյութիւնն ի Նոր-Նախիջեւան։ Աւելորդ չէ այս դիտողութիւնն հոս յառաջ բերել. ² Չեր ‘Ակնարկ մը հայ հնագրութեան վրայ, գեղեցիկ յօդուածին մէջ կը խօսուի նաեւ հայ Կրկնագրերու մասին՝ որոնց թիւը առ այժմն շատ սակաւ է, բայց ինչպէս կ'ըսէք ‘անսպասելի չէ որեւէ նոր հայերէն կրկնագրի մը գիւտը։ Ներկայիւս կը ծանուցանեմ Չեզ՝ թէ մի այդպիսի Կրկնագիր կը գտնուի մեր Ա. Լու-

¹ Բնագիրը եւն տես հայագիտին քով՝ էջ 756—758։ — Կը յաջորդէ Լեւոնի Դ արտօնագիրն՝ տրուած Սիկիլացւոց՝ 22 (= 1331) թուին, (անդ՝ էջ 758—762), որուն նմանատիպ մը չենք գտններ միւսներուն հետ. Երեք թիղ մեծութեամբ հրամանագիրս բոլորդիր է, եւ հրամարակուած նաեւ ի “Բազմավէպ”, 1847, էջ 92—94. V. Langlois, Trésor եւն, էջ 185—190 եւ այլուր, այսպէս՝ “Սիսուան”, 363—365։

սաւորիչ մայր եկեղեցւոյ մատենադարանին մէջ՝
Մատեանս Ապղմոս է $17,5 \times 10,5$ սմ. մեծու-
թեամբ, բոլորագիր, հաստ մագաղաթեայ,
գրուած ոմն Ախիթար երէցի ձեռքով, ան-
թուական։ Գրիչը ջնջել է մագաղաթի հին
գրութիւնը եւ գրել է Ապղմոս։ Բայց եւ այն-
պէս հին գրութիւնը տեղ տեղ բաւական որոշ
է. մնացեալ մասերն ալ գիւրաւ կ'ընթերցուին՝
եթէ քիմիական միջոցներու դիմուի։ Հին գրու-
թիւնը միջնաբարձրութեան խոշոր երկաթագրով է՝
տեղ տեղ մանր։ Առաջին երեսի վրայ որ մա-
սամբ քերուած է, եւ մասամբ ալ ուրիշ գրու-
թեամբ եղծուած՝ որոշ կը կարգացուին այս
խօսքերը՝ “(Ասուս) Ե՞ւ բարութեան։ Ե՞ւ Ե՞ւ Բար-
ութեան + աշողով . . . մեանց որպէս սովոր են աման+։ Այլ
միջնաբարձրութեան+։ Ե՞ւ այն։ Իսկ գրութեան մէջ մի
այլ տեղ՝ . . . նիւան զի անուն . . . Ե՞ւ սողութեր քի-
ւութեանին ունանճար եւ սողիկ ճանապարհաւ իմացան
շինուագութեան+։” Սի ուրիշ տեղ ալ. “Պատուանիւանի լոր+։”
Այս տողերէն դատելով՝ հին վկայաբանու-
թիւն եղած պիտի լինի նախնական գրութիւնը՝
Ապղմոսիս մագաղաթի մէ հասէ նախնական գրու-
թիւնն օրու լէզուալ է. գրերը պարզ։ Եթէ
գեր. Հ. հաճի՝ ձեռագիրը կ'ուղարկեմ Զեր
քննութեան։ — Կը բաղձայինք անշուշտ քննել
այս ձեռագիրն՝ հնագոյն ճաշոց մ'անշուշտ, բայց

Հ Անշուշտ ոչ “Ակայաբանութիւն”, բառիս բուն
իմաստով. այլ ճաշոց՝ ամեն աւուր տօնից ընթերցուած-
ներով։ Ի հարկէ բովանդակութիւնը ճշգրտելու համար
քննել պետք է տակաւ ին:

Նաեւ այն “օտար լեզուով”, նախնական գրութեան մասը:

Երկրորդ կրկնագրին մասին տեղեկութիւն տուաւ Գեր. Տրդատ Ա. Պալեան, սա խորագրով “Չեռագիր աւետարան մը, կրկնագիր¹:” Այս ձեռագիրն իւր սեպհականութիւնն է, 295 մագաղաթեայ թղթերով, $18,3 \times 13$ սմ. մեծութեամբ, վերջին գրչութիւնը շատ նոր է 1627ին գրուած Գրիգոր Երէց անուն քահանայէ՝ հաւանականօրէն ի կեսարիա: “Չեռագրիս մէջ դատարկ մնացած են 11 մագաղաթեայ թերթեր: Այս դատարկ մնացած թերթերն ալ միասին ամբողջ մագաղաթեայ թերթերն էր ինչնորդիր են՝ միջնաբարութեան գրով: Տեղ տեղ շատ անորոշ եւ տեղ տեղ ալ շատ որոշ կերպիւ հին քերուած գրերն կ'երեւին շատ զգուշութեամբ դիտող աչքի մը, բայց ընթեռնուշն առ այժմ ինձ համար դժուարին է, այսպիսի կրկնագիրներն կարդալու միջոցներ չունենալուս համար: Այս ձեռագիրն կը ներկայացընեմ այս տեղ այն պատճառաւ թէ . . . փոքրիկ առիթ մը եւս աւելնայ հասկցնելու համար գիտնական աշխարհին թէ հայերէն Չեռագիրներու մէջ ալ կրկնագրեր կան ոչ նուազ թուով աստ եւ անդ, բայց կարող ձեռքեր պէտք են որ ի լոյս աշխարհի հանեն: — Գիտելու պարագայ մըն է՝ որ այս կրկին նոր կրկնագրերն ալ միջնաբարութեան գրով են՝ ինչպէս ցայժմ ծանօթացած միւս օրինակները:

¹Տես “Հանդես”, 1898, թ. 5, էջ 140:

Վերջապէս գիտողութիւն մ'ալ մեր գրութեան վերջին կէտին՝ Արձանագրութեանց մասին։ Այն տեղ համառօտիւ խօսած էինք նաեւ Երուսաղէմ գտնուած միւսիոնով շքեղ դամբարաններու եւ անոնց արձանագրութեան վրայ։ Այս առթիւ “Հանդէսին խմբագրութեան հասաւ յօդուած մը՝ “Մի քանի խօսք Սաղիմական հայ հնագրութեանց մասին”, որ եւթերթին մէջ՝ 1898 թ. 6 հրատարակուած է։ Յօդուածագիրը՝ Ռուբէն Սրկ. Սամուէլեան՝ նախ տեղեկութիւն կու տայ այն պեղմանց մասին, եւ թէ ինչպէս յօրինուած է այն նմանագծութիւնը, զոր յիշած էինք՝ հրատարակուած “Սուրբ Երկիր” եւն գործին մէջ։ Ապա կը յիշուի 1894 տարւոյն “Ս. քաղաքիս հիւսիսային կողմը, դամասկոսի գոնէն գուրս գտնուած եւ վերջին աստիճանի նրբութեամբ եւ գեղեցկութեամբ յօրինուած մուսիոնները եւ անոնց հայ արձանագրութիւնն, ” որոնց մասին գրուած էր արդէն ազգային թերթերու մէջ¹։ “Նշանաւոր արձանագրութիւնն է։ Ալան յիշուածին եւ Քրիստոնեան անցեալ տարի Զիթենեաց լերան արեւմտեան կողին վրայ շէնքի մը հիմը փորելու ատեն յայտնուած է ։ “Նախածանօթներու յարեւնման մոզայիկեայ յատակ մը, որոյ նկարներն էին հին հին

¹ Կը խոստովանինք որ ընթերցած էինք Յօդուածագրին այս առթիւ գրածն ի թերթին “Արեւելք”, թ. 2702 : Մոռացութեամբ շէր յիշուած նաեւ յաջորդն՝ “Արեւելք”, թ. 3132 եւն՝ նորագիւտ արձանագրութեան մասին։

Հայկական կամ ներկայ “Ա. Երկրի”, կոչուած
բազմաթիւ խաչեր: Կը յիշուի վերջապէս թէ ոչ
միայն Երուսաղէմ, այլ նաև շրջակայքն, Յոր-
դանանու երկու ափանց մօտերն, եկեղեցեաց
աւերակներու վրայ ալ կը տեսնուին հայ արձա-
նագրութիւններ: Յօդուածագիրն ալ կը հաս-
տատէ որ յիշեալ միւսիոնով դամբարաններու
հայ արձանագրութիւնքն եւ Երուսաղեմայքն
ընդհանրապէս համանման են տառերու կող-
մանէ: Տառաձեւերն այժմ ծանօթ են ինձ,
վասն զի Յօդուածագիրը հաճած էր խաւրել
նաև երկու մեծագիր լուսանկար այն միւսիոն-
ներու, մին Շուշանկայ դամբարանին, միւսն այն
“Յակովբայ”, արձանագիրն, որուն նմանագծու-
թիւնը կար “Առւրբ Երկիր”, գործոյն մէջ:
Քննելով տառաձեւը՝ կընանք կըկնել մեր վե-
րոյիշեալ տեղն ըսածը՝ թէ Արձանագիրքն ոչ
լիովին գլխագիր եւ ոչ ալ զուտ “միջին” են,
բայց “անվարժ ձեռքէ մ'ելած” չեն՝ այլ ընդ
հակառակն գեղեցիկ յօրինուած են միւսիոնով:
Աւելի “միջին” ձեւերով կ'երեւայ Շուշանկայ
արձանագրութիւնը, ուր պէտք է “մաւր”, կար-
դալ եւ ոչ “մաւրն”: Հոս արգէն փակագիր ալ
կայ՝ “այս դիր է, բառերուն թ եւ ի միաձոյլ
են. աչքի կը զարնէ Ա տառին ամէն տեղ միեւ-
նոյն ձեւով երեւալն, այսինքն երկրորդ սիւ-
նեկին ներքնակողմը միշտ գծիկով մը, տառաձեւ
մ'որ ոչ միայն ձեռագրաց՝ այլ նաև այլեւայլ
արձանագրութեանց վրայ կը տեսնուի¹: —

¹ Տես վերը՝ Մառի գրածը, էջ 153:

Շքեղ միւսիոններու վըայ խօսիլ հոս մեր ծրաւ-
գրէն դուրս է: Կը բաղձայինք որ ոչ միայն
պեղումները շարունակուելով ճոխանար այս
կարգի հնութեանց մըերքն, այլ նաեւ որ
հմուտ հնագէտ ու գեղարուեստագէտ բանա-
սէր մը յատուկ հետազոտութեամբ պարզէր
անոնց յարգն ու պատմութիւնը: — Աերջերս
լոյս տեսաւ հատուած մը՝ “Հին պատառիկ
Մովսիսի Խորենացւոյ¹,” մեծ երկաթագիր ձե-
ռագրի մ’երկու մանր պատառներ (Բ գրոց
ձա—ձր գլխէն), որ կը ցուցընեն թէ մեծագիր
ընտիր գրչագրի մնացորդ են: Ասոնց ընթեր-
ցումն եւ ուրիշ տեղեկութիւնք տեսնելու է նոյն
տեղը, ուր նաեւ երկու հատակոտորոցս յաջող
նմանահանութիւնք գրուած են:

¹ Տես “Բաղմավէալ”, 1898, էջ 165—174:



Ա Զ Գ Ա Յ Ի Ն Մ Ե Տ Ե Ն Ա Դ Ր Ա Ը

- Ա. Գալէմքեարեան Հ. Գրիգորիս Վ., Ուսումնասիրութիւնը Լեհանայոց դատաստանագրոյն.
1. Թիշով, Լեհանայոց հին իրաւունքը: 2. Գուշը. իրաւունք Հայոց: 1890: 8^o Երես՝ 85+59: ֆր. 1.25
- Բ. Մէկնվիշեան Հ. Գարբիել, Ազգաբանութիւն ազնուական զարմին Ցիւզեանց: 1890: 8^o Երես՝ 50 (պատկերազարդ): ֆր. 1.—
- Գ. Տաշեան Հ. Յակովիսու, Ազգաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ազգաթանգեղեայ զրոց: 1891: 8^o Երես՝ ԺԱ+159: ֆր. 1.25
- Դ. Դեմետրիոս Տաճի Արեւելեան Հայք ի Պուրումինա: Թրգմ. Հ. Գ. Վ. Գալէմքեարեան: 1891: 8^o Երես՝ 79: ֆր. —.85
- Ե. Տաշեան Հ. Յակովիսու Վ., Ուսումնասիրութիւնը Ստոյն-Կալխտենեայ Վարուց Աղեքսանդրի: 1892: 8^o Երես՝ Դ+272: ֆր. 3.—
- Զ. Աշպէր Տըվլէ եւ Գ. Փիսոն, Ուղեւորութիւնից դէպ ի Հայոց: Թրգմ. Ռուփրիոս Անոփեան: 1892: 8^o Երես՝ 82: ֆր. 1.—
- Է. Մառ Նիկ., Ամառնային ուղեւորութիւնից դէպ ի Հայոց: Թրգմ. Ռուփրիոս Անոփեան: 1892: 8^o Երես՝ 89: ֆր. 1.25
- Ը. Գարիել Ա., Նորագոյն աղքերք Մովսիսի Խորենացոյ: Հտ. Ա.: Թրգմ. Հ. Յ. Վ. Վ. Տաշեան: 1893: 8^o Երես՝ Ժ+51: ֆր. 1.—
- Թ. Գալէմքեարեան Հ. Գրիգորիս Վ., Պատմութիւն Հայ լրագրութեան: Հտ. Ա. 1794—1860: 1893: 8^o Երես՝ 232 (Լուսանկարով): ֆր. 2.50

- Ժ. Կոնկրիտ Փ. Ա., Թնառութիւնք գրոց Դաւթի Ասյաղթի: Թրգմ. եւ յառ. Հ. Յ. Վ. Տաշեան: 1893: 8^o Երես՝ Է+92: Գր. 1.25
- ԺԱ. Գովրիկեան Հ. Դրիգոր Վ., Հայք յԵղիսաբեթուապոլիս Դրանսիլուանիոյ 1680—1779: 1893: 8^o Երես՝ Ժ+533 (1 զնկատիպ.): Գր. 4.50
- ԺԲ. Խաչաթեան Գր., Զենոք Գևակ, Տամեմատական ուսումնասիրութիւն: 1893: 8^o Երես՝ 78: Գր. 1.—
- ԺԳ. Տէր-Մովսիսեան Փարսադան, Հայ գիւղական տունը: Թրգմ. Հ. Բ. Վ. Պ. Պիլէզիկօնեան: 1894: 8^o Երես՝ 103 (6 տախտակ՝ 55 պատկ.): Գր. 2.—
- ԺԴ. Գարիկ Ա., Նորագոյն աղբեոք Մովսիսի Խորենացոյ. Հտ. Բ. կամ Յաւելուած: Թրգմ. Հ. Յ. Վ. Տաշեան: 1894: 8^o Երես՝ ԺԱ+43: Գր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Յ. Վ. Վ., Ուսումնասիրութիւնք հայերէն փոխառեալ բառից: Ա. Հ. Հիւազման, Սեմական փոխառեալ բառեր հին հայերէնի մէջ: Բ. Փրոքէլման Կ., Յունական փոխառեալ բառեր հայերէնի մէջ: Գ. Հ. Հիւազման, Հայկական Յատուկ անուանք: 1894: 8^o Երես՝ 9+145: Գր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Յակովոս Վ., Մատենագրական մանր ուսումնասիրութիւնք: Հտ. Ա—Զ: 1895: 3^o Երես՝ ԺԲ+294: Գր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Յակովոս Վ., Հայկական աշխատսիրութիւնք հայագէտ Պ. Փէթթէրի, ի մի ամփոփուած եւ թարգմանուած հանդերձ ծանօթութեամքը: 1895: 8^o Երես՝ 202: Գր. 2.50
- ԺԸ. Տիգրեան Կ., Սեւ ծովու ոռւսական եղեռքը: 1895: 8^o Երես՝ 192: Գր. 2.—
- ԺԹ. Գովրիկեան Հ. Դրիգոր Վ., Դրանսիլուանիոյ Հայոց Մետրապոլիսը կամ Նկարագիր Կերպա Հայաքաղաքի ի գիր եւ ի պատկերս: 1896: 8^o Երես՝ Թ+352: Գր. 3.60
- Ի. Տաշեան Հ. Յակովոս Վ., Վարդապետութիւն առաքելոց անվաներական կամոնաց մատեանը, Թուղթ Յակոբայ առ Կողբատոս եւ Կանոնք Թաղդէի: 1896: 8^o Երես՝ Թ+442: Գր. 6.—

- հԱ. Տոմաշեկ Վ., Սասուն եւ Տիգրիսի աղբերաց սահմանները: Պատմական եւ տեղագրական հետազոտութիւն: Մասն Առաջին՝ Պատմական տեղեկութիւնը Սամոյ վրայ: Թրգմ. Հ. Բ. Պիլցիկեան: 1896: 8^o է+62: Փր. 1.—
- հԲ. Կարդիկ Ա., Արգարու զրոյցը Մովսէս Խորենաց Պատմութեան մէջ. Թրգմ. Հ. Գաբրիէլ Վ. Մինչվիշեան: 1897. 8^o էջ Ժ.9+107: Փր. 1.50
- հԳ. Յովանանեան Հ. Դ., Հետազոտութիւնը Նախնեաց ուամկօրէնի վրայ: Ուսումնափրութիւնը եւ քաղուածներ, Մասն Ա. Ռամկօրէն մատենագրութիւնը: Ցետր Ա: 1897, 8^o էջ Ը+272: Փր. 4.—
- հԴ. Յովանանեան Հ. Դ., Հետազոտութիւնը Նախնեաց ուամկօրէնի եւն: Ցետր Բ: 1897: 8^o էջ Ա—Ը+273—522: Փր. 3.—
- հԵ. Գևորգ Հ., Համառու պատմութիւն Հայոց: Թրգմ. Հ. Գ. Վ. Գալէմքեարեան: Յաւելուածք Թարգմանչին՝ 1. Ցանկ 1895—1897 Հայոց կոտորածներու առթիւ լրս տեսած զրեերու: 2. Գաւազանագիրը Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց: 1897 8^o էջ Ը+130: Փր. 1.50
- հԶ. Մեհեկիշեան Հ. Գարդիկ Վ., Գիրք (կամ յօլուած) զրելու արուեստը: Նորուս հեղինակներուն ուղղեալ քանի մը կարեւոր ակնարկութիւններ: Յաւելուածք Գիրք կարդալու արուեստը: 1898: 8^o էջ Է+123: Փր. 1.25
- հԵ. Խաչաթեան Գ. Ա., Մ. Խորենացու Նորագոյն աղբեւըների մասին քննադատական ուսումնափրութիւնը: 1898: 8^o, 56 էջ: Փր. 1.—
- հՂ. Տաշեան Հ. Յ., Ակնարկ մը հայ նագրութեան վրայ: Ուսումնափրութիւն Հայոց գրչութեան արուեստին: (10 զնկատիւալ պատկերով): 1898: 8^o Ժ.Ա+202 էջ: Փր. 2.50



30c

